



ՀԱՅԱՍՏԱՆԿՈՒԹԻՒՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Յ. Գ. ՄՐՄՐԵԱՆ

ՏԱՄՆԵՒԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՐ  
ԵՒ

ՅՈՎՅ. ՊՐՈՒՍԱՑԻ ՏԵՐՈՅԵՆՑ



(ԼՈՒՌՈՏԻՎ ՊԱՏԿԵՐԸ, ԵԽ ԶԵՐԱԳԻՐԸ)

ՀԱՅԱՍՏԱՆ

ՅՈՎՅԵՓ ԻԶՄԻՐԵԱՆՑ

ԳՐԱԿԱՆ

ՄՐՑԱՆԱԿՈՎ



Կ. ՊՈԼԻՍ

ԳՐԱՏԱՆ

ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ

1908

Տպագր. Սականան





ՏԱՄՆԵՐԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՐ

¤ ¤

ՅՈՎԼԱՆՆՀՍ ՊՐՈՒՍԱՑԻ ՏԵՐՈՅԵՆՑ



۲۱۰

معارف نظارت جلیله سنك ۴۵ نومروی و ف ۷ نیسان  
۳۲۳ تاریخلو رخصتname سیله طبع اولنشندر

Գիրտը շաբաթ չէ պարկում

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Յ. Գ. ՄՐՄԸՐԵԱՆ

9(47.925)14  
F-99

ԽԱՌԱԿԱՆ Հ 1881 թ.

ՏԱՍՆԵՒԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՐ  
ԵՒ

ՅՈՎՀ. ՊՐՈՒՍԱՑԻ ՏԵՐՈՅԵՆՑ

ԳՈՐԾ ՊԱՌԱՆԵՑ

ՅՈՎՈՒՓ ԻՉՄԻՐԵԱՆՑ ԳՐԱԿԱՆ ՄՐՅԱՆԱԿՈՎ



Ե. ԳՈԼԻԿՈ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱԳԱԵԱՆ

Կալաբա, Գուցըունլու խան, թիւ 7

1908



ՅԱՅՏԱԳԻՐ

ՄԱՍՆ ԱՐԱԶԻՆ

### Q-Labs by D.

1801-1838

-19-

չափ ուսումնակր պատաճիներու յատկապիս դասախոսելն  
հայերէն լեզուն եւ պատմութիւն. — Այդ Skrnyենց դասա-  
րանին, որ սորրանց մը եղաւ հոչակաւոր ձևարանին. գըլ-  
խաւոր աշակերտները. — Եր իմացական առաջին հանգը-  
ւանը:

Էջ 47—57

ԳԼՈՒԽ Բ.  
1838—1860

Պոլիսի Հայերուն իմացական վիճակն ու վարժարան-  
ները. — Ամիրաներու նուազումը. — Մուրաս Ռափայէլիքան  
վարժարանը. — Հ. Արսէն Բագրատունիի մէկ նամակը. —  
Ճեմարանի բացումը վարչութեամբ Մանուկյան Յակորիի  
տղայի. — Skrnyենց կը մտնէ Ճեմարան իրեւ խորհրդական  
ուսումնաց. — Վերակազմութիւն Ճեմարանին՝ բեղադրութեամբ  
Մ. Քարկի իսակացի անցութափեամբ. — Երբ Skrnyենցի ի  
Գրուսա. — Փակում Ճեմարանին. — Առանձինն դասախօ-  
սութիւնն եւ հրատարակութիւնն Skrnyենցի — Լոծիչ Տա-  
րակոս սնաց շաբանը. — Վերսին բացում Ճեմարանին. —  
Պոլիսի անդրանիկի լրագիրը Skrnyենցի խմբագրապեսու-  
թեամբ ու աշխատակցութեամբ Աղարոնի. — Հ. Արսէն Կո-  
միտսա Բագրատունիի Բ. նամակը. — Ֆերիկրի կարդինալին  
Պոլիս գալուստը եւ Skrnyենցի պատմական բանակցութիւն-  
ները՝ Տատեան Պոլոս պէյի ապարանին՝ արեւելիքան ու ա-  
րեւելիքան եկեղեցիներուն վրայ. — Կարապետ վարդապետ  
Շահնազարեան Պալիս կուգայ. — Եր կրօնական մէկ յանի  
կարծիքներուն վրայ ժողով մը. — Skrnyենցի դերն այդ վի-  
ճերուն մէջ. — Եր օրագիրին Մասիսի փոխուիլը՝ կը հրա-  
տարակէ Զօհալը որ ապա փոխուեցաւ Երեւակի՝ մինչեւ  
1865. — Այդ բնորդերուն եւ ժամանակակից ուղղախօսա-  
կանց վրայ Skrnyենցին:

Էջ. 58—116

ԳԼՈՒԽ Ծ.  
1860—1888

Հինի նորի վկաներու արդիւնքն համառօսակի. — Թէ  
Միսոննեական Եկեղեցին միապետական է. — Երուսաղէմի  
խնդիրը. — Անոր եւ 60—65ի իրադութեանց մէջ Skrnyենցի  
դերը. — Եր յանի մը նամակները. — Երաւախոնները. — Եր  
բաղդին դպրոցին ու եկեղեցիին իր միջամտութեւնները —

Սեղամիկ քաղին յուզումները. — Դարագաշի և ուրիշներուն  
նես իր վկաները. — Իր կենցաղին մեկ ժամի մանրամասները.  
— Իր վերջին օրերուն հիւանդուրիւնը. — Հուսկ ժամերը.  
— ճուղարկն ու Դրասեր Ասուի դամբանականն եւ նամակը.  
— Իր ինքնակնենսագրութիւնը:

Էջ 117—148

---

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

---

### ԳԼՈՒԽ Ա.

Իր հոգերանուրեան շուրջը: Էջ 149—183

### ԳԼՈՒԽ Բ.

Իր խիղճը: Էջ 184—194

Տերոյնեցի զիսցած լեզուները: Էջ 195

Տերոյնեցի երկերը: Էջ 196—202

Ճաշակներ իր փիլիսոփայական համոզումներուն եւ  
վարժին աւ կրօնական զաղավարներուն: Էջ 203—220

Ճաշակներ իր գրուածներկն: Էջ 221





Abdullah Arifoglu:





# ՑԱՍՆԵՒԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՐ

Ե Կ

ՅՈՎՀԱՆՆԵԼՍ ՊՐՈՒՍԱՑԻ ՏԷՐՈՅԵՆՑ<sup>(1)</sup>

## ՄՈՒՏՔ

Հին օրերուն մարդը . Տէրոյենց : Սակայն դըք .  
ուար է պատկերել զինքը ձգրիտ հայեակէ մը :

Տղա՛յ հասակէս տեսած եմ Պրուսացի պատուեւ-  
լին , ինչպէս կը կոչուէր ինք հանրաբար :

Իր կերպարանքն ինծի՛ ալ՝ շատերուն հետ՝ ազ-  
դած է բարկ պատկառանք : Եւ պատանութեանս  
այնչափ մոլին եղած եմ իր ամէն կարգի գրուած-  
ներուն որ՝ կենսագրական ու բանաքննական այս  
իրրեւ վերջին փորձիս մէջ՝ կիմանամ տեսակ մը  
ինքնադատ երկիւղ՝ զի մի՛ գուցէ մտահաճութեամբ  
մը միշտ լա՛ւը տեսնեմ իր վրայ :

Սակայն իրրեւ վերջին փորձ կենսագրական ու

(1) Տէրոյենց՝ մինչեւ 1857 կրուռագրէր Յովհաննէս Տ-  
Կարապետան Զամուրնեանց Պրուսացի . նոյն թուտկանէն ա-  
ղիմ՝ սկսաւ սուրագրել իր նախանյարական մականոնն՝ Յով-  
հաննէս Պրուսացի Տ. Կարապետան Տէրոյենց : Իր նախնիբ՝  
Դեղանի Վ. Ժան զիւղէն են, որում իր պասը՝ Տէրոյենց Տ-  
Յովհաննէս Տ. Գրիգորի որդի՝ Սարգիս Վ. Ժանցին նախ Պոլիս  
զարդիլով՝ բնակեյաւ Արևնեա գիւղը . արհեստով Զամուրնի եւ  
(Երեւակ թիւ 1, 1857, յոսաջարան 5-6):

բանաքննական՝ պէտք է գրել իր վրայ ալ: Պէտք է եղեր ինձի իրմո՛վ ալ յոզնիլ, թէպէտ և իմ սեպհական գործս չէր այս:

«Ապրի՛ս տղաս» . ա՛յս օրհնութեամբ ողջունած է զիս երանելի ծերունին առաջին անգամ երեսասանամեսյ հասակիս՝ երբ ձեռքն համբուրեցի ներս մտնելուն ատեն մեր տունին ներքին դռունէն, ուրիէ շարաթը գէթ մի անգամ ներս կը մտնէին թաղին ու աղղի՛ն ալ մեծ աղաներէն ջոկ մը, և կը խորհրդակցէին ու կը զրօննուին:

Այդ աղաներուն մէջ կային բանիրուն մարդիկ՝ առ հասարակ միջակային դասէն՝ ճարտարապետներ, հին արուեստագէաներ, խօսողներ ու դրողներ ալ, որոնց Դիոզինէմն էր Սամուել աղան՝ ծեր խորհող մը՝ քաջ անգղիագէտ ու կատակարսն, որ Սկիւտարի հիներէն էր և որ՝ եթէ ծայրայեղութեան տարած չըլլար իր փիլխոփայտական մարդահամարները՝ կը բնար արդիւնաւոր ըլլալ իր հմտութեամբ ու սկզբնականութեամբ :

Աղաներու այդ ժողովին երբեմն զլուխ բազմած էին՝ կեսարացի Պէյլէր օղլու Յակոբ աղան, Պետրոսեան (Օտեան) Պօղոս աղան, Ս. Խաչ եկեղեցին աւագերէց Տէր Յովհաննէս Փափազեան, Յովհաննէս վարդապետ Սէթեան. Փափազեան Գորեգին էֆէնտի և Խւթիւնեան Կարտապետ էֆէնտին գրագիտագոյն նորերէն էին հան:

Անո՞նք էին՝ որ կը վարէին դպրոցին եկեղեցին ու թաղին կարեւոր գործերը:

Տարի մը կար որ Տէրոյենց ալ հկած ըլլալով

մեր թաղը՝ կը մասնակցէր այդ հաւաքումներուն, իր վաղնջական չպուխովն և անրաժան լիւրֆովը: Ինքն էր որ այդ միջակային ժողովներուն կուտար ակադեմական պարծանոք մը. — *Skrnjč* նցն աշ իրենցսկն էր:

Մեր դուռը, ուրկէ ներս մտաւ, յատուկ դիտումով մը ճարտարպետուած էր տղեղ բարձրութեամբ մը, վասն զի այդ դուռնէն ներս մտնող ներն ընդհանրապէս այն երկայնամիա ու երկայնահասակ մարդիկիը պիտի ըլլացին, որ փորձ ոյժով ու հին միջոցներով գեր մը խաղացին 1841ի 1860ի և 1863ի ներհակներուն մէջ:

Այդ հականներուն ամէնէն պատկառելին էր *Sէրոյենց* Պատուելին՝ ոչ միայն իր բազմահմտութեամբն և աններող անդրդուռութեամբը, այլ նաև իր թիկնաւէտ հասակովը. միայն երկան-Միքայէլ աղան կը գլէր զինքը:

Ես՝ այդ առաջին գիշերն ամէնէն բարաւորամերձը տեսայ զինքը. մոե՛զ, չիտա՛կ, մովսիսակա՞ն երկայնահասակութիւն մը. քաջողջ կորովի իրան մը՝ քրիստոնեայ լոկութեամբ պարուրուած սատակ հանդերձի մը մէջ — լայն ու գունատ տափատ մը, լանջապահ բաճկոն մը, երկայն լիւրֆ մը:

Իր քահանայապետական անմօրուս դէմքը, որուն լուրջ և սպիտակ ընչացքն և արծուական քիթը՝ ծանր վայրէջքով մը կըստուերէին իր լայն կարի՛ լայն բերանը, ունէր սիւնհողական խիստ լեցունութիւն մը. խո՛ր, փայլո՛ւն, զի՛ր աչքերուն մէջ բոցի պէս կը վառէր՝ ծերութեան մէջ հազուադէպ՝ սուր բահց զուարթ խորազիտութիւն

մը . թաւ ու թանձր յօնքերուն վրայ միայն թառած էր վանական խսժոռութիւն մը : Ծերութեան մէջ անգամ կոյս ճակատը՝ ոչ շատ խորշոմած ոչ շատ պարզ՝ ունէր հին հայու օծութիւն , ուր միւռոնէն և լոկ ջուրէն զատ ուրիշ հեղուկ չէր հպած : Եւ այդ մատեան ճակատին վրայ կամբառնար պատարուն գլուխի մը քաղեալ գագաթը , զոր չէր ճնշած երբէք ասկղեապեանի մը ձեռքը . գանկ մը աշտարակածեւ՝ իբրեւ կրկնապատկումը դէմքին , որուն վրայ կաղապարուած էր լայն փէս մը ամիրայական :

Այն ատեն կար եօթանասուննոց մը : Իր այդ յաղթ մարմնացումը պիտի նմանցունեմ ևս բարձր սօսիի մը՝ որուն նմաններն յաճախ կը տեսնենք արեւելեան քաղաքներու և գիւղերու արահեաներուն վրայ , և որ՝ հինցած տարիններու կոթողներ՝ կը քամահրեն նոր ժամանակներու հետ նոր մրրիկներն ու փայտատները , ձմեռներն և շուրջ փրթթումները . ու կ'ամճին մենի՛կ՝ անյարդար անյողդողդութեամբ կանդաղած : Անոնց շուքին տակ կիջեւանին կարաւաններ , որ կը սիրեն միշտ հին ճամբէն քաղելը . անոնց լայնատերեւ շրջիւնները կը ներդաշնակեն աղքատիկ այլ լայն արահեանին գեղջուկ ու լայն երթեւեկները . անոնց հովանին ապաստա՞ն է նորէն դժգոհ հին ու ինկած մարդոց , որ ծալապատիկ հոն նստած՝ կը հաղորդեն իբարու իբենց վէպերն ու արտունջները . ու անոնց շուրջը կը բուսնին , կը ծլին , կաճին ու կիյնան՝ բնութեան անգգալի ու հետեւան մէկ կատակովը՝ փոքրիկ տունկեր ու ծառեր :

Երբեմն անոնց վրայ փորուած են խորհրդաւոր գլխագիրեր ալ, որ կը մատնեն՝ առեղծուած զրոյցներու հետ խառնուած՝ փորձ անցորդներու հաւատքը՝ թէ այդ սօսիները պիտի տեւեն դեռ քանի մը քառասուն տարիներ՝ մինչ իրենք պիտի սահին երթան. մահկանացու մարդկութեան կարճ օրերուն միսիթարանք երկարակեացնե՞ր, որ կոյս ընութեան ծոցէն ընական կենցաղով մը ծնած ամբարձած՝ պատկերագիր ուղերձներ մըն են ի փառս ընութեան ու Հաստին. տարեւո՞ր յիշատակներ շիտակ կեանքի բարի շատակեցութեան :

Այդ հին կենդանագիրով ակաղեմականն էր՝ որ կը նախագահէր շատ անգամ Իճատիէի աղաներուն ակումբին, և անոնց մէջ իր խօսքը միշտ վերջինն ու վճռականը կը լլար՝ պատմականի ու մատենագրականի մասին։ Իրեն տեղի կուտային ամէնէն մեծամիտները մեծատուններն ու անձնավատահներն անգամ՝ նոյն իսկ հայրս, որ ունէր հինցած ունակութիւն մը վերջին խօսքը սիրելու։ Տէրոյինց չէր գիտեր աչառել. պատկառանք կը բերէր միշտ իր հետ։

Աւելի տվայ հասակիս սիրուած առասպեկներու մէջ՝ իր մասին լսածներս ըրած էին վրաս շատ խոր տպաւորութիւններ։ Եկեղեցական կարգի այն չարաճնի տիրացուներէն, որ մասի խուցէն, բանկալէն, պահարաններէն մինչև խորաններու խորչերը՝ նուիրապետական թոյլառութեամբ մը՝ կասպատակեն ու կերթեւեկեն արձակ համարձակ՝ լսած ալ էի յաճախ թէ ժամանակին ամէնէն դիտնականն ու բազմալեզուն էր Զամուրձեան Տէրոյինց պատուե-

լին. բռնած էր Աղֆաէն մինչև Օմեղան. տիրած էր 10-15 լեզուներու, լափած էր հազարներով գիրք, դրած էր հարիւրներով ալ. կը մաքառէր ու կը յաղթէր հոռմէական ու բողոքական աստուածաբաններու և հրեայ ուաբրիներու հետ. ունէր նաև՝ սոսկալի բան՝ դեւերու գիտութիւնը, վարժապետած էր կաթողիկոսներու և, խայթիչ գրողի մը<sup>(1)</sup> խօսքով, ինք անվեղար կաթողիկոսն իսկ էր ազգին. վեցնազարեակ ալ գիտէր ևն. ևն:

Սակայն իր գրուածներուն հետ իր փառաւոր համբաւն ալ այն ատենէն (1873) սկսած էր իյնալ նոր սերունդին աչքէն. իր վրայ լա՛ւը նկատողները չէին կրցած երկար տոկալ իր վրայ գէ՛շ զրուցողներուն գէմ, որ շա՛տ ալ էին. բայց իր ներկայութիւնը դեռ պատկառանք կազդէր ամէնուն, վասն զի հին դպիրներէն միա՛յն Տէրոյենցն էր՝ որ զերծ էր պատուելիխական այն տգէտ կծկըտած չորութենէն՝ արտաքնայարդար հեղինակութեան մը սաստին ներքեւ ապաստանած, որ միակ արժանիքն էր վաղեմի վարժապետներուն և միակ կնիքը տիրող մոլութեան մը — ծոյլ իշխանասիրութեան, — ծոյլ չըսե՞նք աւելին. Տէրոյենց՝ տանուտէր ու հայր համեստ՝ ունէր իր տարազին մէջ նահապետական պարզութիւն մը, իր շուրթերուն վրայ գիտուն խօսունութիւն մը՝ խառնուած արեւելեան անզանազան համարձակութեամբ, որուն զարդն ու թերին ալ էր ներհուն և քիչ մը կծող ճշմարտասիրութիւն, և այդին այո՛ ու ոչին ո՛չ ըսելու հոգիի

(1) Յարութիւն Սրվանեան:

հանսապազորդ արիութիւն մը : Իր գործերէն ալ՝  
առաջին անգամ հանդիպած եմք մէկ քանի հատոր  
Զոհալներու և մանաւանդ Եկեղեցական կառավա-  
րութեան վրայ տեսրի մը ու Իրաւախոնին , որուն  
հաշտ ու անզարդ ոճն անդորրապէս կը սիրցունէ  
իր շռայլ ու տրամաբանող քառար : Ես մանաւանդ  
այդ տեսրով ու Իրաւախոններով յարած էի մատե-  
նագիր պատուելիին , և կուզեմ որ ընթերցողներս  
ալ այդ հատորներովը ճանչնան զինք (1) : Ի՞նք իրրե  
միայն անո՞նց մէջ կը պատկերի իր ամէնէն ազա-  
տամիտ լուսաւորչականութեամբն ու պաղարիւն  
գասողականովը : Վիեննայի հին Միսիթարեաններն  
իրենց ամէնէն մեծ ներկայացուցիչին , Հ . Յովսէփ  
Գաթըրձեանի միջոցով իսկ՝ չեն կըրցած իի՛ պա-  
տասխան մը կշռել պատուելիին իրաւախոնու-  
թեանցը՝ թերեւս նիւթի՞ն իսկ բնութենէն (2) :

(1) Ժամանակին Կրօնական ժողովին սփառումովը խմբագ-  
րուած այդ բանահննականները սպառած են . Գեորգ Կարուդի-  
կոս խոսացած էր նեղինակին նորէն տպագրել զայնո . բայց իր  
կենդանութեան ատեն չէ կատարուած այդ խոսումը, որուն  
վրայ կը ՏԵՌՆԵՐԵ ծերունի Իրաւախոնի : Այդ ժինիչ գրուածները՝  
մանաւանդ նոռմէական վարդապետներէն ու աշխարհականնե-  
րէն ամենէն շատ կարդացուած են . հո՞ն է որ Պատուելիին տեսա-  
կան Հռոմի եւ տեսական Էջմիածինի մէջ խուած է վերջին զործ-  
նուկան ենրաւմնան . նեղինակին կրսուեր հարազատին բոլ տեսած  
եմ օրինակ մը՝ նոխացած ձեռազիր յաւելուածներով ու դիտ-  
զութիւններով :

(2) Կեղծի՛ իրաւախոնիի բազմանմուս գրիչը՝ զուգադրելէ  
ետեւ Տերոյենցը մինչեւ իսկ Լայպնիցի բարերութեան նետ, զեք  
ըստ ոչ ամենայն երկայնութեան (Կեղծի՛ իրաւախոնի Ա . էջ  
119) անոր ։ պատկառելի ծերութիւնն նոռմէական եկեղեցին

Յիշաստակաց այս մուտքէն՝ անցնի՞նք տասնեւ-  
ըններորդ դարու մարդուն կենսագրութեան :



111  
901

---

նրաւիրելու իր յօրդուները (նոյն անդ էջ 16) ենթադրել կուտան  
Պատուելին՝ իր ընթեցովներուն առջեւ՝ խօսախրս մը, որ սա-  
կայն նոյն իսկ հանգուցեալ վերապատուելիի մատենազիրէն  
վկայեալ է (նոյն անդ էջ 15) իրեւ մասնակի սպասաւորող  
կրօնի եւ կարողիկէ ճշաւրտութեան՝ կրելով փօխարէն կտա՞ն  
գրիչի, կտա՞ն լեզուի նաեւ դրամական գրկումներ»։ Եւ այ-  
սափը չ' բաւեր . . . :

# ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽԻՆ Ա.

1801 - 1838

Կենսագրութիւնը մեծ մարդոց՝ բուն  
պատմութիւնն և աշխարհի: (\*)  
Թ. ԿԱՐԵՎՈՅ,

1

**Պ**իտի նկարագրիմ երկար ու ամէնազբաղ կեան-  
քի մը հետ՝ լայն ներհուն և հինը պաշտող անձ  
մը, որ 19րդ դարուն առաջին կէսին մէջ՝ ամէնէն  
աւելի սկզբնականութեամբ պատկերեց աւանդա-  
կան ու շատգէտ հայու մը տիպարը, որ լոյս և  
Աստուած տեսած օրէն պաշտեց ու փաստեց՝ Լու-  
սաւորիչի կրօնքն և զԱստուած՝ ընդհանրական եկե-  
ղեցին առձեւոն ձեւերովն ու աղացոյցներովը, որ  
ամէնէն շատ կարդաց ու տպեց, ամէնէն շատ խօ-  
սեցաւ ու խօսեցուց իր վրայ՝ գէթ մինչև մեռնելը:

Արդի սերունդը չճանչնար զինքն ինչպէս որ  
էր, և իրաւունք ալ ունի: Իր վրայ ինչ որ արժան  
ու ճիշդ էր՝ ոչ միայն չխօսուեցաւ յիտ մահուն:

(\*) 'Էիցազնապատմութիւն. Դիւցազն իրեւ ասուածային:

(1) Մէկ բնի Վենետիկիցի եւեց Միթրաեաններէ ու Վիեն-  
նայի միաբանութեննէն Հ. Յովսէփ Կարբրեաննէն (Կեղծ. Երա-  
ւախոնի) ու Հ. Գ. Կալեմեաննէն (Պատմութիւն Հայ Լուգ-



այլ և համբապէս խօսելով ո՞չ եւս կը տիրէ նոյն ոգին որ կը տիրէր իր գործունէութեան ատեն . ոչ եւս կը յուզուին իր ուզած ու նախասիրած խրնդիրները . որով իր ներքին դրոշմը ցոլացունող գրուածներն ալ չեն կարդացուիր : Տէրոյենցի անունը կը ներկայանայ նորերէն շատերուն՝ իրքեւ յուշարարն հին պատուելիներէն միուն , որ գրարառի սահմանափակ գիտութենէն և քանի մը աստուածաբանական վտիտ տետրակիներէ զատ ուրիշ բան չունէին արժանի յիշատակութեան , թողլով այն չափազանցեալ վերագրութիւններն ու խրտուցիչ զրոյցները , զոր իր ընդդիմադիրները շեղջած են իր համբաւին վրայ :

Տիրող այդ նախըմբռնումներու մռայլին մէջէն գժուար էր՝ մանաւանդ ինծի՝ բանալ ու չեզոք հայեացքէ մը խմբագրել իր կենսագրական վաղեմի պարագաները . ճշգրտիւ որոշել կարծիքն հաւաստիքէն . գտնել բաղդատել ձեռագիրներն ու թուականները . տալ անոնց վաւերական կայում , և այսպէս կշռադատութեամբ նշանակել իր կենցազին գլխաւոր դէպքերն ու կցորդները , որ քանի՛ հետապնդես՝ այնքա՞ն կը թնձրկին՝ աղբիւրներու հնութեան ու բազմադիմութեան պատճառով , և թերոյթներն ալ (Iacunę) այնքա՞ն կը բազմապատ-

---

րութեան) զա՞ ոչ ո՞յ յիշատակած է Պատուելին պատմաբար եւ չէզով զնանատութեամբ . իր նին աւակերտ ոլներէն մէկ հսնի անձեր ալ կը պահեն իր վրայով լւելեայն մեծարանի մը , որուն հանդիպած ենք աս անդ ի դէպս վաղեմի խօսակցութեանց . Եւ այսակի միայն բայց հասարակ մողովուրդին մէջ կան շատեր՝ որ դեռ պատկառանենով կանուանեն զինք:

կին։ Խնծի աւելի դիւրին պիտի ըլլար՝ իր տպեալ քանի մը գլխաւոր գործերուն մէջէն վեր հանելով՝ ցուցադրել իր մատենագրական արժէ՛քը միայն։ ես այդ դիւրագոյնին և ապահովագոյնին աւելի՛ տառակ էի ու անո՛ր միայն կը փափագէի. բայց հոս դըժաւարն ալ միանգամայն կարեւոր էր։ Առանց վարքի մատենագրական տեսութիւն մը՝ առանց մարմինի հոգի մը պիտի ներկայացուէր, եթէ ներելի է այսպէս բացատրել. թերեւս այս կողմնական վերացումէն դո՞ս մնային անոնք՝ որ վարժն ու սիրողն ալ են միայն այդ կարդի բանաքննութեանց. բայց համ չպիտի առնէին անոնք, որ՝ մանաւանդ իրքե միջին դասու կրթութիւն առնողներ՝ կարդացած են ընդհանրապէս պատուելիին ժողովրդական գրուածները, և աշխարհիկ ու ընթացիկ բերումով մը պիտի յօժարամտէին կարդալ նաև իր աշխարհիկ ու ժողովրդական կեանքին դէպքերն ու յեղումները։ Մարդկային ամէն դասակարգին բնական զգացումներուն հոյզ ճարակն եղող մեծ սիրով — կրօնքով — զբաղող իմաստասէրի մը կենցազը՝ կարեւոր էր, այո՛, և արժան ո՞չ նկարագրուէր կրօնական երկիւղածութեամբ և՝ իր կրթութեան վարքին ու գործունէութեան ամէն պարագաներով՝ համեմատուէր իր վարդապետութեանց հետ։

Բատ ներեւոյ պարագաներուն և իր յիշատակները պահող քանի՛ մը անձնաւորութեանց<sup>(1)</sup> սա-

(1) Յանուանէ Շնորհակալ կրլլանէ հոս՝ այդ սատարողներուն՝ Վաեւ. Ստեփան փառայ Արտանետինի, Ազնուափայլ Ատոմ Էմենի Տերյենցի, Գեր. Տ. Յովհ. Ա. Քննի. Մկրեանի եւ Արմահի մէկ խնի միաբաններուն։

տարելովը՝ ձեռք կը զարնեմ պատկերացունել զի՞նքն  
հոս իր գործնական ու վարդապետական երկեակ  
կողմերովը. գործին լծորդ դժուարութեանց մէջ՝  
դիւրիչ բարեբազզութիւն մը պիտի համարիմ ինծի  
երբ կարենամ պարզել բանասէր. ընթերցողներուն  
այն նուրբ և թագուն ներդաշնակութիւնը տեսա-  
կանի ու իրականի, վերացեալ աստուածաբանին ու  
թանձրացեալ Տէրոյենցին, զոր երկարոգի խարխա-  
փումներէ ետեւ նշմարած եմ իր անձին վրայ, և,  
իրեւ միակ առանցքն իր վարքին խօսքին ու գոր-  
ծերուն, հիմագիծ դրած եմ ինծի այս երկին. հո-  
գերանական այդ խարխափումներուս երեւոյթներն  
ալ՝ իրենց ի'սկ բերումովը՝ գրեթէ ամբողջովին  
նշանագրած եմ իրենց աեղին իրը անպատճուակ  
նախատերենելով բունին:

---

2

Քի՛չ բան գիտենք ու քիչ բան կը բցանք ալ հա-  
ւաքել իր մանկութեան ու պատանեկութեան վրայ,  
որոնք կը պարտինք զլիսաւորապէս իր որդիներուն։  
Ո՞ր փլիսոփայութեամբ կուզես՝ ա՛ռ — ճակատա-  
գի՛ր թէ իրերու անընթանելի գնացք մը ճիշդ —  
ամէն նշանակելի անձնաւորութեանց խանձարուրա-  
կան կեանքը՝ մեծ օրերու արշալոյսներուն պէս՝  
պատած կը լլայ ամպով, գէթ ըստ աչս դատող  
անձերու համար։ Բնութիւնը կը սիրէ դնել իր ոյժը  
պարզ ուստի և անտես սկիզբներու մէջ. ոչ ոք  
ուշագրած է յաղթ կաղնիին սերմին ու սկզբնա-  
կան աճումին. թերեւս լեռնորդի գեղջուկին դատ։

Եթէ տարի մը կանխէր, լա՛ւ. բայց չպիտի  
պատահէր այն զոյգ զոյգ անզոյգ և նուիրական  
թիւերուն, յորս ծնաւ և մկրտուեցաւ։ 1801 (¹)  
Օքոստոսի 7ին ծնած և նոյն ամիսի 11ին մկրտ-  
ուած է ինք Յովհաննէս Զամուրճեան Տէրոյենց  
Պրուսայի մէջ՝ Քիւրքճի Զամուրճեան Սերորէ ա-  
նուն անձէ մը, որ ապա քահանայ ձեռնադրուելով  
կոչուեցաւ Տ. Կարասկետ։ Որոտման որդւոյն ան-  
ուանուկցութիւնը գլխաւորապէս՝ տուած ըլլալու է  
իր հոգեկան նկարագիրին խորհրդական ձուլուած  
մը. շատերու վրայ դիաուած է այս անուանական  
գերը հոգերանութեանց մէջ (²)։ Իրրե նշանական  
ինչ՝ կը պատմուի նաև հետեւեալ խորհրդական  
պատահարն իր անձին վրայ։

Իր մայրը, մանուկին ծնելէն քիչ մը ատհն ետ-  
քը, ուխտի կը տանի իր անդրանիկ երախան թէ-  
փէճիքի յոյն գիւղակին Ս. Հրեշտակապետաց եկե-  
ղեցեակին՝ ինչպէս սովոր էին ընել ժամանակին  
Պրուսացիները։ Հոն՝ Տէլիճէ գեամին զայրագնած  
միջոցին՝ բարեպաշտ նոր-հարսը երախան նետելով

(¹) Նոյն տարին մարտ ամիսի մէջ է՝ որ Առուաստանի հայե-  
րուն դիտավետն Յովսէփի արմեակիսկապօս՝ Գանիէլի եւ Գալիքի  
տարութեռումներու միջոցին՝ Կարուղիկոս բնտուելով, յետ միամ-  
եայ ձգնութեան վերջապէս Էջմիածին ուղեւորելու ատեն վախ-  
ճանեցաւ Տիփիսի մէց։

(²) Տե՛ս Արքան ի Յիսուս. Գլ. Բ. 22. Ժէ սպազրութիւն։  
Մաքր. Ա. 21 եւ Դուկաս Ա. 31։ Եւ Արեւելի մէջ առ նու-  
ական ու պատմական անուններ կուտան ցոյտու նկարագիր-  
ներու եւ բաւերու տնօրինեալ կաղապար մը, ինչպէս Ներօէս,  
Յօնութիւն, Խաչառու եւալլն։ Տավիաննէս՝ կը նունակէ հնա-  
գանդութիւն։

ջուրին միւս եզրը «Դուն պահէ, ո՞վ Հրեշտակապետ», կը գոչէ. և մանուկը դեռ կը քնանար... ինք իսկ պատմած է զայս իր կրտսեր որդիին: Նուիրական մատենագիրին մանկութեան վրայ այս նուիրական պարագայէն զատ ուրիշ բան պահած չէ հին օրը:

Մինչեւ տասն եւ եօթնամեայ հասակը՝ Պրուսայի մէջ անցուցած է: Հին ժամանակներէ հետէ արեւելեան բաց զուարթութեալը հաճոյ վայր մը ևզած է Պրուսա՝ իր շրջականներովն ու գիւրիչ գիրքովը: Բիւթանական այդ վաղընջուց քաղաքն ու Աղրիանուարիս, մայրաքաղաքէն յետոյ՝ իրր աջ ու ձախ թեւերն անոր՝ պատմական ատեններէ 'ի վեր (<sup>1</sup>) եղած են Օմաննեան Կայսրութեան ամէնէն չէն ու գործօն կեղրոնները, և ունեցած են միւս հասարակի քաղաքներու վրայ նախաճամնութիւն մը՝ իրենց յիշատակելի հասարակաց շինուածներովը, կլիմայական ու դործնական առաւելութիւններովը, բնակիչներուն յառաջդիմութեամբն ու առանձնայատկութիւններովն և յաճախ յարաբերութիւններով՝ Պոլիսի հետ:

Հայերուն առաջին պատրիարքն է Պրուսայի Յովակիմ Եպիսկոպոսը (<sup>2</sup>) (Զժ, 1461), ու Աղրիանուարիս տուած է, մանաւանդ այս դարուս, քանի

(<sup>1</sup>) Ինձ Տէրոյնց գրած է շահեկան ընձեռուած մը (Երեւակ 1859 հանոր 2) այդ բաղադին վրայ Պրուսա եւ անոր Եպիսկոպոսները մակագիրով:

(<sup>2</sup>) Հաւանական կը բուի որ Պրուսայի առումէն առաջ ակն գտնուած ըլլան Հայեր:

մը պատրիարքներ՝ որոնց առաջինը ներհուն անձնաւորութիւն (1) մըն էր :

Վաճառականութեան կողմէ՝ Աղրիանուապոլիս ունեցած է աւելի զարգուն և դործօն դիրք մը՝ իբրև միակ միջնորդն ընդարձակ ու մարդախիսա բուժչիի բանուկ գործառնութեանց, բայց Պրուսա ևս անկէ շատ ընդհատ կարեւորութիւն մը ունեցած չէ առեւտրական գործերու մասին ալ, որոնց վրայ ունի բերրի արդաւանդութիւն, զուարձալի ու առողջաւէտ դիրք։ Իր բնակիչներն՝ Աղրիանուապոլիսի բնակիչներուն ոքս՝ առհասարակ եղած են տաճկախօն՝ Հայուն սեպհական այն դիւրաթեկ արտասանութեամբ, որ պետութեան այլազգի հպատակներուն մէջ ամենէն հաւատարիմ նմանութեամբ կարստարերէ օտար լեզուները։ Իրենց խօսելու կերպին մէջ նշանակելի է այն աղու և համոզիչ շեշտն ու մեղմավանկութիւնը, որ իբրև միշտ կը յօնկուցանէ ու կը մասնէ հաշտ երկայնամբա և ՚ի նպատակն ուշկալ խորագէտ հոգի մը։ Պրուսացիները գրեթէ չունին տիսրիլ, ևս այսպէս տեսած եմ գէթ առեւտրական անձերու վրայ։ Լայնսիրտ, գործասէր, նահապետավար, կենցաղասէր, խնայող և հանգիստէ ախորժող մարդիկ են, նախանձայոյզ առանին կեանքի՝ բազ հասերող ալ են, ու նորութեանց և աւանդական բարքերու մասին խտրասէր։ Ընդհանրասէս՝

(1) Աղբիսնու պալսեցի Պօղոս Պատրիարքի կննսագրութիւնը գրաւած է Եւոսատէմի միաբանական եպիսկոպոսէ մը, ինչպէս կարգացին լրացրաց մէջ։ Մենք ալ գրած ենք համարու կենսուգրուկան բանախրական մը իր վրայ, որ ապուած է 1904ի Մասիսներուն մէջ։

իրք հետևանք այս հանգա խանքներուն՝ առողջ են  
ու կայտառ, սպարզ սովորոյթներով ու ներկային  
անմիջական պէտքերով զբաղեալ մարդիկ։ Չեն  
սովորած գաղթել ու պանդխտել. շերամի գործն  
և տեղւոյն հանգստառէտութիւնը կազած ու գա-  
մած է հոն իրենց ոտքն ու միտքը։

---

3

1794 ՀՆ Տէրէվէնքցի Պօղոս արքեպիսկոպոս  
Գարագոչեան, զոր այլուր ալ յիշելու առիթ ունե-  
ցած ենք, սկսելով Եկեղեցին ընդարձակ շինու-  
թենէն՝ նախաձեռն հեղինակն եղած է հոն իմացա-  
կան ու նիւթական բարգաւաճումի՝ ստէպ հրաժա-  
րելով և վերստին ընտրուելով<sup>(1)</sup>, և ժամանակա-  
կից Պրուսայի ժողովուրդին միջակ յօժարութեանց  
համեմատ՝ լաւ ձամբու մը մէջ կանոնաւորած է  
անոնց տեղական տրամադրութիւնները. սիրողն և  
սիրելին եղած է անոնց։ Պոլիսէն վարժապետներ  
բերելով ծաղկեցուցած է հայերէն լեզուն. և ունե-  
նալով Պոլիսի Պատրիարքներուն Դրան մեծերուն և  
Փաշաններուն հանդէպ ազդեցիկ ու պատկառելի  
դիրք՝ պատրիաքարար վարած է բիւթանական կող-

(1) Այդ հշամարումներուն է՝ որ անգամ մը մաս մը Պրո-  
սացիներու ղծկանակութեամբ՝ սիխուած է տարիու կէսի շախ  
քնակ՝ Նիկոմիդիա եւ, առանց ունկնդելու իր նին առաջ-  
նորդեալներուն զիդի ու բախանձանի ձայնին՝ չէ ուզած դառ-  
նալ հոն, մինչեւ որ կուսակալ փառան միջամտելով՝ յաջողած  
է պատրիաքարար փառնով Պրուսա բերել զինքը։

մերուն վարչութիւնը . ոչ այնքան ուսումնական ու գրագէտ՝ այլ իրր այր զ ործնական ու սիրտը-բռուղին՝ անձամբ հասած է իր հօտին նեղ օրերուն՝ իւրաքանչիւր անդամներու պիտոյիցը . Կայ եղեր , կըսեն իր ատենները Պրուսայի մէկ կողմը Տէրէպէ.ի մը : որ պսակել կուտայ եղեր ուզած հայը՝ իր մէկ հրամանովը՝ իր ուզած աղջկանն հետ , և այդ ապօրէն արարքին ոչ ոք ! քահանաներէն անգամ , չհամարձակիր եղեր անսաստել . զայս օր մը իմանալով Պօզոս Սրբազնն՝ հետն առած իր երկու փոքրաւորներն , Աղաւնի Ստեփան վարդապետն և Պօզոս Թագթագեան վարդապետը՝ կերթայ Տէրէպէյիին տունը , և սաստօրէն կը կշտամբէ զայն ըրած ապօրինութեանցն համար . կշտամբեալին ահարկու համբաւէն զարհութելով՝ հետի վարդապետներն Աղաւնի Ստեփանոս և Պօզոս կսկսին դողալ՝ Սրբազնին այս համարձակութեան վրայ , բայց սուրբ մարդուն անը փայլակի ն հան զարկած էր անոր սիրտին , և գլխիկոր լոիկ լսելէ ետքն այդ յանդիմանութիւնները՝ հլուաբար կը խոստանայ դադրիլ իր այդ ապօրինութիւններէն ու կը փոխէ վարք . . Իրեններուն համար ալ այսպէս նսխանձախնդիր՝ ինք Պօզոս Սրբազնն է դարձեալ որ զսպած է յատուկ կանոններով և կոնդակներով (որոնց նմանութիւններն օրինակած է նաև Պոլիսի Պատրիարքարանը) քանի մը ճոխերու և անոնց հետեւողներուն շռայլութիւնը , որով դէմ գալով մեծատուններուն ճաշակին՝ մանաւանդ իր անապատական կեանքին ու համարձակախօսութեանն համար՝ քանի մը անգամ հրաժարեցուցուած , անգամ մըն ալ աքսորուած է Մա-

հալըճ, ուր շինած է նաև փոքր եկեղեցի մը՝ պրուսականին ճիշդ նման։ Այդ հրաժարութերուն մէջ անգամ մը Պոլիս ալ գալով՝ բնակած է Բերայի մէջ՝ և հոն ալ շառյուղած է եկեղեցական կառածները, աշխատած է ժողովուրդին բարօրութեանը, նուիրած է նաև Պալաթի և Սէլամիյէի թալերուն ձեռագուներ ու ազագիրներ (<sup>1</sup>) (որ կը վնառուին ու չեն գտնուիր)։ ինք նաև եղած է մին այն անձնաւորութեանց, որ կարեւոր խոդիրի մը համար ազերսագիր մատուցին բարեյիշատա՛լ Սուլթան Մահմատիւ Այդ ատեններն է որ Շնորհքեան մեծատունին միջնորդութեամբ Պոլիաի ամիրանները կը յորդորեն զինքն հրաժարիլ Պրուսայի դիտապ'տութեսէն, բայդ իոք կընդդիմանայ իսպառ՝ ըսելով թէ «Պրուսա իմ ընտանի յարկիս պէս է, իմ տունս է, ինչպէս դուք ձեր ընտանիքէն ու գերդաստանէն չէք կըրնար հրաժարիլ, ես ալ չեմ կըրնար բաժնուիլ Պրուսայէն»։ Ասոր վրայ Նիկո Ռիդիայի առաջնորդ կը յլեն զինքը՝ մինչեւ որ Ազիզ իաշա կուսակալին թախանձ ազին հրաւիրանքովը նորէն կանցնի Պրուսա՝ նմասը ըստեանուած փառքով և ուղեկցութեամբ բաշմուիր հեծեալներու և ժողովուրդին, ու կը հասասուի իր ընտանի աթոռին վրայ։ Բիւթանական և Նիկոմիդական քաղաքներն ու գիւղերը ցայսօր մեծարանքով կը յիշեն իր անունը։ ի՞նք է ասոնք բանեզարդողն և ժողովուրդին հայրուէն պ աշտ գանովը, տալով անոնց՝ առնին գնայքէն բաւական տարրեր երջանիկ ուղղութիւն |մը, մինչեւ որ՝ յետ քանիցս

(<sup>1</sup>) Տե՛ս Երեւակ 1859 թիւ 69 էջ 262 - 263 :

հրաժարումներու և վերընտրութեան՝ վերջապէս հիւանդ և անզօր վիճակի մէջ կը մեկնի Պրուծայէն, ու իր գործունէութեանց պսակն եղող Արմաշ գիւղի վանքը մեկուսանալով՝ կը վախճանի 1825 Օգոստոս 5 ին։ Եւ կը թաղուի հօն մեծ հանդէսով։

Կարժէ՛ր յիշատակել հոս անցողաբար Կեսարացի խստակրօն այդ Արքեպիսկոպոսին անաշառութիւնը, եկեղեցական ու քրիստոնէական կարգերու նախանձախմնդրութիւնը, իր խօսքերուն և քարոզութեանց հետ՝ իր կեանքին մշտագործն օրինակին ներդաշնակութիւնը, որով աւելի կը զօրանային իր խրաններն և կառնէին ոյժ շօշափելի, և որուն բարունական (magistral) զօրաւոր ներգործութիւնը տեւած է՝ իր միւս աշակերտներուն հետ՝ Տէրոյենցի<sup>(1)</sup> ալ նախանձայոյզ կենցազին վրայ։

Այդ յուռթի քաղաքին և այդ նորոգ ոպատրաստութեանց յործանքին մէջ է՝ որ մանուկն Յովհաննէս առած է իր նախանական կրթութիւնն՝ հարկաւ այն ժամանակի թանձր եղանակով, այսինքն՝ առաջ առտնին ու ետքը թաղային նոր դպրոցը, ուր բարձրաձայն ընթերցանութիւն, գիրի, կրօնի ու լեզուի գասերը կաւանդուէին՝ առաջին երկուքն հին եղանակով և կրօնն ու լեզուն գրաբար։ Իր նախին ուսուցիչն եղած ըլլալու է Ակիւտարցի Տէր Արքահամեան Յովհաննէս վարժապետը, զոր Պողոս Արքազան բերել տուած էր մասնաւորապէս

(1) Տէրոյենց՝ իր մեծաւորին աստուածաբանսկոս սահմանափակ զաղափարներուն նաև չըլլալով նանդեր (մեծաւոր ծայրայեղ կարոլիկատեաց մըն է եղեր)՝ շետելով արձսնագրած է իր Երեւակներուն մէջ անոր այս ամուր բարեմասնութիւնները։

՚ի Պրուսա (1)։ Բարեպաշտ ծնողքին օրինակովն ու թելադրութեամբ՝ նախ այդ վարժապետէն առած է կրօնի ու գրաբառ լեզուի տարրերն՝ ՚ի հարկէ Զամըշեան կամ Աւետիքեան քերականութեան վրայ, ու գործնապէս ալ հ բացած է քաղաքին նորաշէն եկեղեցին մէջ արարովութեանց նուիրական կարգ ու սարքին, Տիրացու Մուրատ Մուրատեան երաժիշտէն ալ տռնելով եկեղեցական ձայնագրութեան դասեր։ Տասներեք տառն և չորս տարեկան հասակին՝ սկսած է յաճախել իր հօր մուշտակագործի խանութը, վասն զի մէկ հատիկ արու զուակն էր անոր, և ինք հայրն՝ բառ հին սովորութեան՝ կուզէր յաջորդ կարգել իրեն իր միակը։ Քիչ մը ժամանակ ալ կը զրյալի հոն առեւտուրով։ խանութին անուանի յաճախորդներէն մին՝ Մոլլա Հիւսէյին անուն՝ (ատ՛նին սովորութեանն համամատ՝ քրիստոնեայ արհեստաւորը պէտք էր ունենալ այլազգի ծանօթ մը, որուն պաշտպանութեամբն և յանձնաբարելովը կը գտնէր յաճախորդներ) կը յորդորէ Տէրոյենցն ուսանիլ խնամով թուրք լեզուն. ինք ալ կը սկսի ու կը յառաջանայ՝ իր սիրելի գրաբառին

(1) Այս ձիւացու Յովին սինէոր, որ Ասրկուագ մականունով ալ կը յիշուի և վսինանուծ է 1845 ին ՚ի Ակիւտար՝ իր 90 տարեկան, ուղին ու աշակերտն էր Սպիւտացի Պարկեա մականուանել երաժիշտ Տ. Աբրահամին անցեալ դարուն մէջ, որ ն նոյնպէս աշակերտած էր ամսունաւոր Ասրկաւագ Զէննէ Պոլոս Վարժապետը՝ պ ուն նանգուցեալ ներսէս եղ. Վարժապետանի եւ՝ բառ ունաց՝ Վարժապետը նօրսնի նոշակաւոր Պապա Համբարձումին Յա այս տիրացու Յովինաննէս ու նի եղեր Սուրա անուն եոյ մըն ալ՝ հաջանմուտ եկեղեցական երաժշտութեան։ (Ե. Տնտեսեան, Նկարագիր երգոց հայ. եկեղ. էջ 121—123):

զուգընթաց յաջողութեամբ : Նոյն ատենաները նաև ներհուն Մկրտիչ Սարկուագի մը առաջնորդութեամբ<sup>(1)</sup> կրսկուի բանասիրաբար պատմական ու կրօնական գիրքերու ընթերցումին . ընդհանրապէս Զամշեանի հատորները , Կովդինի փիլիսոփայութիւնը , Ագոնցի ու Խնձիճեռնի<sup>(2)</sup> գիտնական երկերը ժամանակին բարձր ընթերցանութեանց ճարակն էին . ատոնցմէ՛ է որ պատանին կառնէ իր բանասիրական նախաճաշակը և փիլիսոփայական միջին ձուլուած մը , որուն վրայ կաղապարուեցան իր աւագայ աշխատութեանց պաշարքը :

---

(1) Տեսած եմ ձեռազիր մը 1816 բուականով Սորիւր բացեալ անուն , որուն դրան վայ գրուած կայ՝ զադափարեսլ ՚ի Յովհաննես յնչին դպրէ ձուեան՝ յաշակերտ սիրացու Մկրտիչ սրբաւեալ Ա Սարկուացի ՚ի դպրոցն Պրուսայ :

Սյո ձնենան Յովհաննեսն՝ բաս ամենայն հաւանակոնութեան՝ ըլլալու է նոյն ինք ։ Երբեքց իր իշալափառութեանն համար Եսոնակուած այդ եւրոպական վերադիրով :

(2) Նոյն ատելեւեն է որ Վենետիկի սպարունց կելներ Ռուկինի վեցահատու հոռոմեական պս սմբէիւն քսրգմնութիւնը՝ ծնունդ կրկին վարդ գրիշներու (Հ Վեդո նեսի Ասեւելսն՝ յաւկուու քարզման իշ և Հ . Մանուէլի Զսից իւսն՝ իւսուանը մուս Խրիստ)՝ Սի իլ աւենաց ցայնվույր հաւատակութեանց ճնիւագոյնը : Սյո սուսուր հաւուներ լավ էլույ կաւդացուծ է Պատուէլին . և թեւես անոնց յառաջարտէն սուած կարգ մը դրական սկիզբներու նետ և անպատելի տիւզւայակը եւկայնմաքեան . (Ռուկինի Հումակական Պատմ . հաւ Ա . յառաջս բան , բարգ . էջ 7) գեղեցիկ դասր : Սյո և կայն տարբեանը ու շահաւութեամբ տուայնացած է Երիտասարդն այնան լեզու և հմտութիւն ամբարել :

4

Եւ նախ գրացի Այնեօր Սէրաֆինէ անուն երիտասարդի մը բարեկամանալով՝ սկզբնաւորութիւն մը կընէ իտալերէնի անոր նպաստելովը. քիչ մը ետքն առիթ կունենայ իտալական Հիւպատոսարանն յաճախելու և հոն աւելի հիմնապէս ուսանելու այդ լեզուն : Այսպէս Դաոյի ժողովրդային թշշկութիւն գիրքին իտալերէն թարգմանութեանը վրայ բաղդատական թարթափումներով ալ՝ բաւական կը զարգանայ այդ բանուկ լեզուին ալ մէջ, զոր գրեթէ մայրենիին հաւասար յառաջացուց ետքերը :

Մինչեւ 1815<sup>o</sup> Տէրոյենց ըստ այսմ կառնէ տարրական պաշարներ. վարժ գրաբառի՝ անսխալ գրելու և վարդապետներու հաւաքցունելու չափ, ու տաճկերէնի և իտալերէնի՝ հասկընալու աստիճան, հմուտ եկեղեցական երգեցողութեանց և ընթերցուածներու՝ ունէր նաև պատմական աշխարհագրական և թուաբանական բաւական ծանօթութիւն. գլխաւորապէս լաւ կր չարագրէր՝ այդ հասակին մէջ՝ թէ՛ գրաբար թէ՛ աշխարհաբար, ու այդ հանգահանքով՝ իր ատեններն յաճախուած դպիր վերադիրն ամէնէն լայն նշանակութիւնն ու նենալու էր իրեն վերաբերումով. սկսած էր իր բնիկ քաղաքին մէջ հանսել աղէկ գրողի սնուն: 1815<sup>o</sup>ին է որ հալրը՝ Անրովրէ աղան՝ կը փառագի ըլլալ եկեղեցական, և կը ձեռնադրուի Գարագոչ Սրբազնէն քահանայ: Հօրն այս վիճակախութիւնը կուտայ որդիին՝ նախնեաց լեզուին հմտութիւնը կուտայ:

թեամբն հետզհետէ աճեցիալ թրթոռն հոգետեսութեանցն աւելի՛ գործնական բերում մը , ու կամպ . վէ անոր գործունէութիւնը լոկ զրական պարունակի մէջ՝ հեռու սուեւրական աշխարհէն : Եր կարդացած զիւքերը թէպէսե սոհասարակ վանքի սրաւ զրութիւններ էին , և իր վալժսպեսներն ազընդ հանրապէս կրօնքի մորդիկ , սակայն տղայ հասակէն չէ ցուցած իր վրայ<sup>(1)</sup> քահանայ կամ վարդապետ ըլլալու միտում . միայն ուսումնասիրօքն պարապած կը թուի այդ կարգի Ընթերցանութեանց ու ասառուածսիրութեան համար ասառուածաբանած : Եր յօժարութիւններն աւելի ուսանելու և ուսուցանելու կողմէն հզօր եղած են , և ուղած կը թուի ապրիլ աշխարհիկ եկեղեցիին մէջ ու պաշտեկ անկէ . ըստ ոմանց բաւական սսեն ստրկաւագութիւն ազընած է՝ յիշատակեալ Պօղոս Արքեպիսկոպոսին , որ երբեմն նեղանալով իր սանին կը պոռայ եղեր՝ թէ դուն չատ նրբախնդիր մէկն ես . քեզի նման մռուտ (թիթիզ) մարդը չկը բնար կրօնաւորիլ :

Արմաշի վանքն այն ատեն բաւական հոչակառած ուխտատեղի մըն է եղեր , և 1810 էն ՚ի վեք անցած ըլլալով Պօղոս Եպիսկոպոսի վերասահսչութեան ներքե՝ անոր չանքով կառուցուած ալ է եղեր հօն միջակ դպրոց սր : Սյդ վանական կազմութենէն քանի մը տարի ետքն՝ Եպիսկոպուր Պուտսայէն Արմաշ երթալու սաեն՝ իր իրեն մասնաւոր

(1) Ըլլալով հանդերձ եկեղեցականներու , մանաւանդ Եկեղեցիին , պատապանն ու վաւսար՝ չեւյեց յիւն ոյս Երժնուպէս տնեւերդն եղած է կիւրին , մասնաւել սւեր վեհենալ մատին : Այսպէս կը հաստատեն զինը ւաս մօլն նանցաղեւրը :

Վրագիրն հետք կը տանի 1817 ին նաև Տէրոյենցը՝  
պիտնալով անոր աջողութիւնը զրաբառի մէջ, ու  
կաշխատի տեղաւորել զայն յիւրմաշ : Երիտասարդ  
գպիրն ո՛չ այնքան համակիր սոսկ վանական կեան-  
քի՝ հոն իր մասնաւոր գրագրութենէն դուրս ինքը-  
զինքը կուտայ ուսանելու և ուսուցանելու, և հոն  
զը մնայ բաւական ատեն : Իր ըներները կ'ըլլան հոն  
Թագէոս լեզուագէտ վարդապետը, (որ ազա գա-  
ցած է Տփխիս ուսուցչութեան համար) Աղաւնի Ստե-  
փանոս վարդապետ, Պետրոս, Յակոբ վարդապետ-  
ները (առաջինն ապա Պատրիարք) ու Պօղոս  
վարդապետ Թաքիթաքեան (ապա ինքն ևս Պատ-  
րիարք) : Երիցագոյն և յաջողն էր հոն իրենց  
մէջ Աղաւնի Ստեփանոս վարդապետը, որ կառաջ-  
նորդէր իր դասակիցներուն հին հայերէնի և Ա. Գրոց  
ուսումնին . Տէրոյենց հոն վանքին մէջ սկսած է սոր-  
պիկ՝ Թաքիթաք Պօղոս վարդապետի հետ՝ Յակոբ Վիլ-  
լոդիին բառարանովը՝ լատին լեզուն, որ ունէր ունի-  
թորներու ատենէն աստուածաբանական կարեւորու-  
թիւն՝ մանաւանդ կաթոլիկ հատուածեալներու հետ  
քանախնդիր ըլլալու առիթով : Իրենց վարիչն եղած  
է միշտ, մերժ մօտէն մերժ հեռուէն (Պրուսայէն),  
ինք Գրաբագչեան Արքազանը, և յառուկ նուիրա-  
հաւաքներով կազդուրած է վանքին ելեւմուտքը :  
Հոն վանքին մէջ է՝ որ իր միւռքն առած է այն կարգէ  
դուրս հ հոռութիւնը Ա. Գիրքին, դասական ընաիր  
ձեռագիրներու (¹), աստուածաբանական եզրերու և

(¹) Ասկ բերանի, Եւոնքեայ, Բորսիի եւ նախնեաց միւռ  
քնիւր մատենագրութիւններ . որ զեռ չին նաշատ սկսած,  
աւելի համավ կը կարդ սցուէին ձեռ աղիթներու վրոյ եւ կու-  
սումնասիրուէին աւելի՝ ծածուկ նախանձաւորութեամբ :

կարդալու գրելու անդուլ մարմաջ մը , օրինապահ նախանձաւորութիւն մը , որ իր բոլոր կեանքին մէջ զարմացուցին ժամանակակիցները , նախանձեցուցին շատերը : Պողոս արքեպիսկոպոս պատուիրած է եղեր Տէրոյենցի իր գրաբառովը շարագրել նամակները , մանաւանդ վանքին ատաղձն հայթայթող Մանուէլ աղային թուղթերը , որուն որդին՝ Յակոբիկ Մանուէլին՝ Փէշտիմալճեանի յառաջադէմ աշակերտներէն ըլլալով՝ գրաբար լաւ կը հասկրնայ ու կը շարադրէ եղեր : Տէրոյենցի այդ համատի երիտասարդը , որ իր ապագայ գործակիցներուն մէջ ամէնէն ջերմ մտերիմն եղաւ իրեն , այդ ատենէն բարեկամացած է անոր :

---

5

Վանքին նորարծարծ եռանդը , մտաենադարաւնին միջակ ճոխութիւնը , ժամանակին զրական-պատմական բողբոջող ողին՝ նպաստաւորած հարուստ ամիրաներու խրախուսանքովն և Վենետիկի հասուն արտադրութեանց նախանձաւորութենէն՝ իր մէկ քանի վարդապետ ընկերներուն մէջ ամէնէն աւելի՛ Տէրոյենցի վրայ կարդիւնաւորեն լեզուադիտութեան ճիւղաւոր փմթում մը , որով կանխած է առնել հոն՝ իր մասնաւոր պաշտօնէն զատ՝ ազդեցիկ դիրք մը : Ժամանակին Պողիսի Պատրիարքներն ու ամիրաներն յարաբերութեան մէջ էին այդ վանքին հետ , անոնց և ուխտաւորական երթեւեկներու միջոցով ալ կարեւոր լուրեր ու տաք բանքերներ

կը համնէին հոն մայրաքաղաքին կենցաղական և  
ուսումնական վիճակին վրայ : Այդ աշխարհիկ շփում-  
ներու միջոցով և վանական կենցաղի վրայ ճշգրիտ  
խելամտութիւններ բնելու չափ մօտէն զիտելով այդ  
հաստատութեան ներքինները՝ իր աշխարհամէտ ու-  
կանոնական միտքը կորուէ վերջապէս ապրիլ աշ-  
խարհի մէջ՝ հեռու կուսակրծնական փորձութիւննե-  
րէն , որոնց խոր ու անտես կողմերը նշմարուած էր  
իր բնիկեր արեգաներուն վրայ : Սակայն վանահայր  
արքեպիսկոպոսը զարնուելով իր խորագէտ սանին  
ընտիր գրչութեանն և հմտութեանը՝ վարդապետի  
մը միջոցաւ կառաջարկէ անոր առնել եկեղեցական  
սքեմը . խօսք տալով որ ընդհուպ վարդապետ պի-  
տի ձեռնադրէ : Տէրոյենց կը պատասխանէ թէ չը  
կրնար խօսք տալ առանց մոածելու , և հայրն ալ  
տեղեակ չէ այդ բանին . պատասխան կը տրուի թէ  
իր հաւանութիւնը կը բաւէ և կը գրուի հօրն ալ :  
Երիտասարդը դարձեալ դիմանալով՝ կըսէ թէ կրօ-  
նական կարգ առնելու չափ վարժեցուցած չէ իր  
միտքն այդ գաղափարին . որուն վրայ Պօղոս Արք-  
քաղան ալ բարկանալով՝ կը հրամայէ գրագիրին  
դառնալ Պրուսա (<sup>1</sup>) : Այսպէս վանքէն ալ առնելով  
հմտութեանց պատառներ՝ կանցնի Պրուսա , և իր  
այս բաժանումը կը պատճառէ առաջնորդին ըստըր-  
ջական գժդմընութիւն մը , որ և սուրբ ոխ մը կը  
պահէ աշխարհամուտ այդ երիտասարդին դէմ :

Պօղոս եպիսկոպոս կը գրէ նախ Պրուսայի փո-  
խանորդ վարդապետին , որ չընդունին այդ վանա-

(<sup>1</sup>) Աս այլոց՝ Տէրոյենցի բարկացոտ բնաւորութիւնը կրլայ  
պատճառ այս վանալլբութեան :

լիքն՝ և կեղեցին դպիրներու դասը կամ դպրոցը։ Արդէն իսկ Տէրոյենց ալ իրեն անհաճոյացած անձին յիշատակն արթնցունող և կեղեցիէն ու առաջնորդարանէն հեռի կը փախչի եղեր՝ առանց գիտնալու Պօղոս Սրբազնին պաշտօնէ թելադրութիւններն իր վրայով։ Փողոցը՝ Պետրոս վարդապետ ու դպրոցին հայկաբանը՝ քանից պատահելով երիտասարդին՝ մին առաջնորդարան միւսը դպրոց կը հրաւիրեն զայն « պատասխանատուութիւնը մեր վրայ ըլլայ » ըսելով։ Այս պատասխանատուութիւնն բառէն կասկածելով Տէրոյենց « Հայր սուրբ, այս քանի անգամ է պատասխանատուութեան խօսք կը լսեմ, ի՞նչ կայ որ » ըսելուն վրայ՝ վարդապետը « Զե՞ս գիտեր ի՞նչ ըլլալը » կրաք, ու երիտասարդին կը ցուցընէ գիր մը, որ ունէր Պօղոս եպիսկոպոսին կնիքն և կը պատուիրէր փոխանորդին՝ որ հոգ տանի Տէրոյենցին ոտք կոխել չտալ ո՛չ դպրոցն ո՛չ ալ առաջնորդարան։

Երիտասարդ որոշտեալը զայս տեսնելով՝ աւելի կը պաղի այդ յարկերէն, ու կըսկի նորէն իր ծնած քաղաքին մէջ ուսումնասիրելու և մասնաւորներու դասեր տալու։ Հո՞ն՝ իր վանուսումնական և լեզուագիտական համբաւը կը հաւաքէ իր շուրջը բանասէր աշակերտներ։ Իր անզբաղ միջոցներուն կըսկըսի հօրը ծանօթ պաշտօնաւոր թուրքէ մը առաջնորդուիլ ու աւելի զարդանալ թուրքերէնի մէջ (<sup>1</sup>)։

(<sup>1</sup>) Այս միջոցին է որ (1819ին) պուրգ բուրեւէնի կը բարգմանէ չորս Աւետարաններն՝ հաւանաբար բուրեախօս պրուսացի Հոյերուն 'ի պէս. մենք այս ձեռագիրը տեսանք զործիս աւարելէն շատ եսքը։

մանաւանդ Յունաց դպրոցն ալ յաճախելով , ուր  
կը դասախոսէր Աամաքօֆ անուանի կրօնաւորին  
որդին , կը փոխանակէ այդ անձին հետ անոր յու-  
նարէնն իր հայերէնին , և մեր նախնեաց լեզուին  
հետ համեմատելու փափագովն ու բացառիկ ճիզե-  
րով՝ ընդ փոյթ կը բացուի այդ լեզուին մէջ :

---

6

Պրուսայի մէջ իր այս առաջին դասախոսու-  
թեանց միջոցին է՝ որ կը հրաւիրուի իր յոյն ուսում-  
նակիցին կողմէն հաճի Բաւլի անուն երեւելիի մը  
հացկերոյթին , ուր Ներկայ կըլլան նաև Այնորոցի  
վանքէն կրօնաւոր մը և ուրիշ յոյն երեւելիներ։  
Հոն՝ երբ գովեստ կը կարդան հայ երիտասարդին  
վրայ՝ այդ յոյն երախանին մէջ , «Եթէ այդ քան  
հմտւտ է , պէտք է յո՛յն բնենք զինքը , մկրտե՞նք»  
կրսէ վանականը . երիտասարդը զայս լսելով կայ-  
լացի ու համարձակապէս կը մերժէ այդ անկարծ  
առաջարկը : «Գուցէ Եկեղեցիին մէջ բազմութեան  
առջեւ մկրտուիլը քեզի ծանր կուգայ , կը յաւելու-  
վանականը . ուստի օր մը ջերմուկները կերթանք և  
հոն աւագանը լոզալու մտած ատենդ՝ կը կատա-  
րենք արարողութիւնը» : Երիտասարդն ալ այն ատեն  
կը համարձակի պատասխանել կատակելով — «Այդ  
բնա՛ւ գործիս չիգար . ևս լոզալ չը զիտեմ , և եթէ  
խեղդուիմ նոյն միջոցին , կուզէ՞ք որ ուղղակի  
գժոխք երթամ իրը յունացած : — » Տան տիրոջ որ-

գին սրտնեղելով այս անակնկալ առարկութեան լուսեայն հետեւորդին վրայ՝ կրտէ «Մի՛թէ յոյները դժո՞խք կերթան» : «Ո՛վ որ իր եկեղեցին սխալած համարի, կը կրկնէ՛ Տէրոյենց, և միւս քրիստոնեանն ուղիղ՝ ընդհանուր եկեղեցին միութենելն բաժնուած համարուելով՝ հաւանական հատուցումն և տեղը դժոխք կը լլայց» : Եկեղեցին ընդհանրական միութեան գաղափարն արմատ ձգած էր երիտասարդին միտցին մէջ իր մտաղ հասակէն :

Նոյն խօսակցութեան միջոցին է՝ որ վանականին նպատակաւոր առաջարկութեամբ Բաւրիին աղջիկն երիտասարդին տալու հակա իմաստ թիւններ ալ կը գոյանան : Այսպէս՝ ատեն մըն ալ Պրուսացի մէջ ուսանելէ և ուսուցանելէ ետե՛ երբ Գրբազոչ Արբազան կը դառնայ Պրուսա՝ հարկադրեալ երիտասարդին բացառիկ կարեւորութենէն՝ կը հաշտուի հետը, կը ներէ անոր ու վերսատին հետք վանք կը տանի : Այդ երկրորդ անդամին է՝ որ Պրուսացին յորդուրումովը՝ վանքին մէջ յատկապէս տաճկերէնի ութերեւս իտալերէնի ալ դասատու մը կը յատկացունեն : Պօղոս Արբազանի վախճաննելէն ետե՛ անոր երէց աշակերտն Աղաւնի Ստեփանոս վարդապետ պրուսացի՝ կը յաջորդէ ու կը ձեռնարկէ վանքին ընդարձակ շինութեան, կառուցանելով հոն դպրոց, արեղաթաղ, ուխտաւորներու թաղեր և ուրիշ կցորդ յարկեր . ըստ ոմանց այդ ատենները նորէն վանք դացած և իր վարդապետ ընկերոջը գործակից եղած է տարի ու կէսի չափ, և ետքը չհամաձայնելով վանականներուն հետ՝ ցաւած սիրտով հրաժարած է : Աղաւնի Ստեփանոս Եպիսկոպոսին պատրիար-

քոթեան ամբառնալուն և անոր վախճանէն ետե՞նուր վանահայրական յաջորդութեան խնդիրով յուղուած վէճերուն մէջ ունեցած է կարեւոր մասնակցութիւն։ Երբ վանքին՝ մասաւանդ ուսումնական՝ վիճակը դատապարտուած էր կաղ գնացքի մը ինք Տէրոյենց իբրև մտերիմ վանքին ու խորհրդակից Մատթէոս Զուհածեան Եպիսկոպոսին՝ ներկայացուցած է զայն Պոլիսի վարչական մարմիններուն յառաջնորդութիւն Նիկոմիդիայի ու Արմաշի վանքին։ Եւ մինչև ծերութիւնը պահած է այդ վանքին համար ծնողասէր ու բարեացակամ սիրտ մը, ու յաճախ այցելով հոն ուխտաւորաբար՝ խորհրդակից եղած է հոն ներքին իրողութեանց։

Գացած է Ատարագար աղ թարգմանչութեան ու դասախոսութեան պայտօնով։ Թէպէտ տարբեր կերպով պատմուած՝ այլ ըստ էութեան նոյն զրոյցներու նայելով՝ սուաջին անգամ Պոլիս եղած ատեն իր աշակերտներէն երկու սարկաւագ՝ իր Պանտրրմայ գացած միջոցին՝ կը մեկնին Պոլիսէն աստուածաբանութիւն սորվելու համար, և շունչերնին Հռոմ կառնեն։ հոն՝ Բրոբականտի աշակերտներէն կը ձեռնադրուին հռոմէական վարդապետ։ Գարագոչ Եպիսկոպոս՝ որ սաստիկ հակառակ էր կաթոլիկութեան՝ լսելով զայս տւելի կը զայրանայ և իր գժդմընութիւնը կը փոխուի ատելութեան ընդդէմ Տէրոյենցի, որ և պատճառ կենթադրուի այս այլադաւան հատուածումին։ նոյնպէս Կարասկետ Պատրիարք, որ հաշտ չէր հռոմէական դաղափարներու հետ՝ կը սրդողի երիտասարդ վարժապետին։ Տէրոյենցն է այդ կաթոլիկ ոգին երիտասարդ վարդա-

պեաներուն ջանրողը, կրսեն ու կը կրկնեն: Թէ  
ո՞րչափի իրաւադի էր այս կասկած՝ չգիտենք, բայց  
իր մասին յաճախ համբաւուած կաթովիկ միտում-  
ներուն նախաշաւիզն եղած է այս պարագան: Ժա-  
մանակին Հայ մեծասունները՝ մասնաւանդ անոնք  
որ քիչ շատ լուսուոր միտք ունեին և պառակտումի  
առիթներէ օգուտ քաղելու չափ կարօտ չեին այդ-  
գոյն վէճներու կարեղութիւն տալու՝ իրրու դարէ  
մը հետէ հաշտ աշքով կը բերուէին աստուածաբանա-  
կան տարբերութեամբ որ հատուածեալ ու կարողիկ  
կողուած Հայերուն հետ, որ դ'ո կը յաճախէին  
լուսաւորչական եկեղեցին, և Մխիթարեանց իրա-  
ւախոն ներգործութիւնն ու ազգին բանիրուններուն  
իարանասիլութիւնը կը ներշնչէին այս վերջիննե-  
րուն անխարական ոգի մը, որտէ ազգուած ըլլալու  
ն նուե Տէրոյենց ու իր յեղուագէտ ժամանակա-  
կիցները (<sup>1</sup>): Բայց 18<sup>11</sup> ի ատենները Յովհաննէս  
Պատրիարքի նախագահութեամբ գումարուած աստ-  
ուածաբանական մեծ ժողովներուն ձախող հետե-  
ւանքն (<sup>2</sup>) հակառակ սիրահրաւեկր ահարակին եր-  
կուստեք խօսուած ճառերուն ու Հ. Ակրտիչ Աւ-  
գուրեանի Ակատուարաւութեան (<sup>3</sup>), որուն մէջ կը

(<sup>1</sup>) Ամիշաները ոս իր բացուութեամբ նորիւր նարիւ-  
յիսոն սորիէ նուև տեսուիսուպէս ունի մօս էին Կարոլիկու-  
թե ան, ինչպէս Յովհաննէս կոյս եւ Յովհ նալեան Պատրիարք-  
ները, ունից նեղինուկու բազմանած ու բարզմանել տուած  
զիւերը մեծ մասով հոգէ-ոկոն ուի մը ունին:

(<sup>2</sup>) Պատմոքին Ա. Պետրենոն:

(<sup>3</sup>) Այս ասաւածարան թիւն ձեւազից կը մնայ դեռ, ինչ-  
պէս կը յիւէ Հ. Յարզիս Թէոդոր, Պատմ. Մուրաս. վարժ. հաս.  
Գ. էջ 205 :

ջատագովէ հայագաւան եկեղեցւոյ արարողութիւնը, լծորդուած խառասրութեան հին հաշիւներու և նրբին մեքենայութեանց հետ՝ զօրացուցած էր հասարակ ժողովուրդին մէջ հակառակ զգացումներ, որոնց եռանդը կը բորբոքէր ամիրաներու երկփեղկեալ ուժգնութիւնը։ Անոնց հետ էին նուե դասմը հայ վարդապետներ ու քահանաներ ալ, որ աւանդակոն զատուցումով մը հաշտ չէին հայեր կաթոլիկ վարդապետներուն և աշխարհականներուն։ Հակառակութեան ոգին կաճէր անդադար՝ մանաւանդ Գոյէնեանց անհանդարասութեամբը. մինչեւ որ յասուկ ազգապետ ու եկեղեցի շինելով՝ բոլորովին որոշեցան (¹)։ Այն ատեն խրամատը կարի լայն էր. Տէրոյենցի ենթադրեալ միտումն՝ը չէին կրրնար ոստնուլ կա՞ ոստնուլ տալ անկէ. խիստ Գարագոշեան ալ ունենալու էր աւելի հին ներքին պատճառներ գրելու մինչեւ Պոլիսի Պատրիարքարանը՝ թէ երիտասարդ վարժապետը շխտրեր Հռո՛ը, կասկածելի է։ Զինքը վտարելու խօսքեր անգամ կը դառնան, ու կազատի բարձր միջամտութիւններով։ Միւնէնտիս Յովհաննէս աղա տպարանապետին հայրը՝ Միւնէնտիս Գէորգ (²) աղա՝ կը ներկայացունէ Տէրոյենցը Պալեան Գրիգոր ամիրային, և կը յայտնէ անոր վտարումի խնդիրն իր պարագաներովը. ճար-

(¹) Համոսանցի Յովհաննէս Պատրիարքի (1781) ու Զաբորիա Պատրիարքին նա ածանեն եւել։ Հռոմեականները իր յոհաննէն լատին եկեղեցին, այլ դեռ չէին զսուած յատկ եկեղեցին ու պատրիարքարանով։

(²) Պոլիսի առաջին Հոյ Եւկրաչափը, որ յուղորդուած է այդպէս միւնէնտիս անունով։

տարապետ սմիրնան գործը կարգադրելով՝ կը փրկէ երիտասարդ դատապարտեալը, և այսպէս կըսկսի Տէրոյենցի ու Պալեանց միջեւ սիրտի սերտ յարաբերութեանց նախաբանը :

---

7

Ասոնց վրայ Տէրոյենց նորէն կը դառնայ Պրուսա՝ չկրնալով պաշտօնավարել Կարապետ Պատրիարքի Պոլիսի մէջ նշանակած մէկ աղմբկայոյդ թաղը : (Այդ դարձին է՝ որ քաղաքին մօտ անտառի մը մէջ տասն օր անձրեւի կը բռնուի և ջրողող վիճակի մը մէջ կը դատապարտուի պառկիլ համեստի մը վրայ . իր իսկ բերնէն լսած եմ զայն՝ երբ ձմեռ առաւտօնները կանուխ եկեղեցի գալ կը յորդորէր աղաքը, և ցուրտէ ու չարքաշութենէ չվախնալ կը պատուիրէր անոնց՝ օրինակ բերելով իր տռողջ ծերութիւնը) : Եւ նորէն իր քաղաքացիներուն խընդրանքով կը սկսի դասախոսել հոն : 1826ին նորէն վանք կերթայ, ուր կը վանապետէր Ստեփան վարդապետ . քիչ մը ժամանակ ալ հոն մնալէ ետեւ՝ 1828ին կերթայ Ատարազար դասախոսելու Ա. Հրեշտակասկետի դպրոցը . և 1830ին սկիզբներն ամուսնանալով՝ կուգայ Նիկոմիդիա, ուրիէ ատեն անցնելէ ետեւ՝ վերջնապէս կուգայ Պոլիս հետեւեալ պարագաներով . Սպարապետութեան Դրան հանար կը փնտուէր յաջող թարգման մը ֆրանսերէնի տաճկերէնի . Ստէ ֆանաքի պէյ յոյն պաշ-

տօնակալը, որ Պրուսային կը ճանչնար Տէրոյենցը՝ կըսէ սպարապետ Խիւսրէվ Մէհմէտ փաշային՝ թէ ինք ծանօթ էր հմուտ երիտասարդի մը, որ շատ յարմար է այդ պաշտօնին. փաշան կուզէ անգամ մը տեսնել. լուր կը վրկեն՝ մինչ Տէրոյենց ալ լաւագոյն բաղդի մը ակնկալութեամբ՝ կը պատրաստուէր Պոլիս գալու. անմիջապէս ճամբայ կիկնէ ու մայրաքաղաք հասնելով՝ կիջեւանի Պալեանց ընտերաբանը։ Հոն՝ իր գեղջուկ հանդերձին և անցոյց տարապին բերումով՝ տնեցիներուն ազնուապիտական զգացումներուն անհաճոյ կերեկ, և առաջին իրիկունը կը դնեն զինքը վայրայարկ սենեակ մը։ Հետեւեալ օրն երբ տանտիրոջ կ, ներկայանայ՝ կը հրամցունեն բազմոցին վրայ նստիլ և ներկաներէն բանգէտ անձնաւորութեան մը միջոցով՝ կը զրգուեն զինքը խօսիլ ուսումնական նիւթի մը վրայ. երբ բերանը կը բանայ երիտասարդ պանդուխան և կը խօսի կէս ժամու չափ՝ պարզամիտ ունկնդիրները կապչին կը մնան այդ շիրպէրաշը վարժապետին խմաստութեան վրայ, որ ժամանակին տիրող տգիտութեան մէջ չքնաղ լին կը թուէր. զայս անձամբ պատհած է մեղի բարեցիշատակ Տիվիթեան Յակոբ էֆ.։ Հետեւեալ օրը կը ներկայացունեն Տէրոյենցը Խիւսրէվ Մէհմէտ փաշային, որ նաև խորհրդադանն էր բարեցիշատակ Սուլթան Մահմետ կայսրին։ Հոն կտուաջարկուի իրեն թարգմանել ֆրանսերէն էջ մը բան ի ներկայութեան լեզուազէտի մը. Տէրոյենց հաղիւ տասը քսան տող արագ արագ թուրքերէն կարդացած էր ֆրանսերէն բնագրին վրայ, փաշան, բա՛ւ է,

թուրքներէնի պէս կը կարդաս կոր ֆրանսերէնը , անցի՛ր գործիդ գլուխը՝ կըսէ հրճուելով : Խնք այն օրէն կըլլայ թարգման Սոլարապետութեան Դուռն՝ ինչպէս նշանակած ալ է Vapereau<sup>(1)</sup> Երեւալի արանց բառգիրքին մէջ , և կը նուիրէ իր սկարապոյ ժամանքն իր նախասիրած սրատմականին ու փիլիսոփայականին մշտկութեան . ֆրանսերէնէ իր առաջին թարգմանութիւնն ալ՝ Ժընէվցի փիլիսոփային ժաղաժական իրաւունիի գիրքը՝ նոյն միջոցներուն կատարած է առիթով վէճի մը՝ թէ թարգմանութիւն մը կըրնա՛յ պահել բնագիրքն հարազատ գեղեցկութիւնը :

Բնակա՞ն էր որ իր թարգմանչական դործունէութեան առեն սկսած շըլլար կարեւոր յարաբերութեանց Պատրիարքուրանի հետ , ու միջամուխ ըլլար առենին խնդիրներուն կողմնակի խորհրդակցութիւններով միայն , իր մասերիմ Պաղեանց տունը : Նոյն ժամանակի ամիրաները , որոնցմէ էին Պաղեան Գրիգոր և ապա իր որդին Կարապետ ամիրան՝ բաժնուած երկու մասի՝ ներկայացուցիչներն էին երկու գլխաւոր կարծիքի :

Մէկ մասն՝ որ գլխաւորապէս Խասդիւղ կը ըընակէր՝ առհասարակ սեղանաւոր ու մեծ առեւտուրներով զբաղած , աւելի՛ լայն սկիզբներով սընած , աւելի՛ արձակ դազափարներու սիրողն ու պաշտպանն էր , և ունէր իր հետեւորդ բանասէրները վարժապետներն ու քահանաները , որոնց

(1) Բարգիրք ժամանակակից արանց՝ լԱՅՈՒՅՅ Տեհամուրդյան:

պետը կը բնանք դնել ժամանակին սկառի-  
արք Կարապետ արքեալիսկոպուր, տեսքով ո՛չ  
փառաւոր բայց ոգիով խորագէտ ճարաարախօս ու  
քաջաձայն քարոզիչ մը : Բուն մայրաքաղաքին  
թաղերը՝ Սամաթիան ալ մէջ առնելով՝ հետեւորդ-  
ներն էին այդ ոգիին : Միւս մասն՝ որուն բնակու-  
թիւնն էր Պէտքթաշ, Օրթագիւղ և Սկիւտար՝ կը  
բաղկանար ճարտարապետներէ ու գործապետներէ,  
նաև Ակրնցի հին տուներու յաջորդներէ՝ փարած  
տեղական ու աւանդական սկիզբներու և աւելի՝  
պահպանական գաղափարներու ներկայացուցիչ, և  
ունէր իր խորհրդականներն ու վարժապետները:  
Այս երկրորդ մասն էր նաև՝ որ կը պատկերէր  
ազգին հին ոգին՝ բաւական նման հրէականու-  
թեան : Ամիրաններու (<sup>1</sup>) այս երկու բաժանումներուն  
մէջ ալ՝ անոնք որ քիչ չատ իրագէտ էին և տեղ-  
եակ պատճութեան՝ հաշտ էին ցայնվայր այլագա-  
ւան մանաւանդ կաթոլիկ գաղափարներու հետ,  
ու մեծ ցաւ կը զգային Պօղոս Պատրիարքի միա-  
ցուցիչ գործին անյաջողութեան վրայ : Բայց եղա-  
ծը եղած էր: Տէրոյենց այս երկրորդ խումբին  
մարդն էր եղած՝ գլխաւորապէս նախ Պալեանները

(<sup>1</sup>) Ամիրաններու եւ գլխաւորապէս սարած մեծատուններու վրայ դասակարգի ու անձնաւորութեանց մանրամասն տեղեկու-  
թիւններով լի տեսրակ մը տեսած եմ Սկիւտար՝ նանգուցեալ  
Փափազեան Գէորգ ամիրայի տունը: Այդ տեսրակ կը պարու-  
նակէ բաւական նոխ ծահօթութիւններ՝ մանաւանդ դասակար-  
գի մասին՝ ամիրաններու եւ պարոններու բաժանումին վրայ, որ  
մանրանմանութիւն մը ունի հին նուռմէական պատրիկներու  
բաժանումին:

ճանչցած ըլլալուն պատճառով, և Պալեաններն (1) ալ այդ խումբէն էին: Նոյն ատեններն էր (1825-34) որ բնիկ Պոլսեցի արհեստաւոր ու միջակային դասու ժողովուրդին վրայ՝ Փոքր Ասիային եկող ու մեծող ամրաններուն առաւելակշռութիւնը գեթ կիսով չափ չեղոքացուցած էր, իր բացառիկ մեծութեա իրը, Դազէղ Արթին Ամրան, որ բնիկ Պոլսեցի՝ արհեստաւոր դասէն ամբարձած էր ամբարյական պարիւն և բարեյիշատակ Առութան Մահմուտ Կայսրին սիրելին եղած էր, ինք՝ իր կարգէ դուրս վարպետութեամբը չեղոք դիրք մը բըռնած՝ այդ երկու խումբին և ոչ միուն յարած էր բացարձակապէս, այլ ըստ իր քաղաքավարժ խորագիտութեան և ըստ այս կամ այն կողմ լինելուն հանրական օդուտին՝ կը յարէր մերթ այս և մերթ այն կողմին՝ իր առատաձեռնութիւններով վե ալ միշտ սիրելին ըլլալով հասարակ ժողովուրդին, որուն մէջ ունէր յոկ իրեն յարած խումբ մը՝ մայրաքաղաքին ամէնէն խորազէտ անձերէն կազմեալ:

---

(1) Երբ եւկո հարիւր յիսուն տարւան ընտանիք մը՝ ու յաջորդաբար ամբունի հարտարապետուրինը վարած եւ Պետքան բացարձակ վասանութեան արժանացած է: Կախոնաւն եղած է Պալի Խալքա՝ 17րդ դարւն վերջեւ, իւ վերջին օպուտիդներէն նշանաւոր եղուծ է, իւ զեղեցիկ առուեսին ու նաբառուրեան նես սիրտի անարուես զեղեցկուրիւն մը վայլուտակեցունելով անցնողը կենաց զեղեցկուրենէն, Կիկոյոս պէ Պալեան, վաղամեսիլ 1858ին . . .

Հռոմէական Հայերուն ազգային հին եկեղեցին պաշտօնապէս բաժնուելէն ու ասաւածաբանական վէճերու դադարելէն ետեւ՝ բողոքականութիւնը ծայր տուած էր Պոլիսի մէջ իր ամէնէն դիմանար պարզութեամբը՝ քանի մը ամերիկացի միսիոնարներու եռանդագին քարոզութիւններովը. և այս բնական բան մըն էր: Ժողովուրդին մէկ մասին մէջ կաթոլիկութեան տարեւորեալ բերումն և աճումն՝ անոր միւս փոքր մասին մէջ յառաջ բերելու էր աւելի նոր և ուժգին բերում մը գէպի ներհակը. գէպի բողոքականութիւնն աւետարանական, մանոււանդ կրօնական և իշխանասիրական կռիւներով իրարմէ պաղած և վրէժխնդիր ընտանիքներու մէջ: Ի՞նք Կարապետ Պատրիարք՝ կը վարուէր այդ նորոգ բոլորին հետ ներող ոգիով, ինչողէս իր նախարդներէն շատերն հաշտ սիրով նայած էին կաթոլիկութեան, և անոնց մէ ոմանք համարձակ զոված էին Հռոմը: Ճարատարախոս Պատրիարքին այս միասումը տհաճութիւն պատճառած էր տւանդական ամիրաններուն, այլ ինք՝ խրախուսուած իր կողմի մեծերուն թոյլառութենէն՝ Մայր եկեղեցին պատերն աւետարանական առածներով նշանագրելու աստիճան յառաջ գացած էր, և այս շօշափելի նորութիւնը սարսուցած էր ազգին հնագաշտ մասը: Տէրոյենց, որ սկիզբէն մինչեւ վերջ ընդհանրական կարողիկէ եկեղեցիին — հայ, յոյն, կարոշիկ եւշն. — աւեսական միութեան ջեր-

մնուանդն էր՝ բացառելով անկէ միայն բողոքակատ-  
նութիւնը, հանրական գործերուն միջամուխ կը-  
լար կրօնական այս մասին միայն, և առանձնակի  
կը յայտնէր իր դժգոհութիւնն իր կողմի ամիրա-  
ներուն այդ նոր ոգին դէմ: Օր մը՝ երբ Կարա-  
պետ Պատրիարք Մայր-եկեղեցին դասին մէջ ա-  
թոռով նստեցունելու պատիւն ըրած էր ամերիկա-  
ցի մէկ քանի երեցներու, Տէրոյենց հոն դտնուե-  
լով՝ եկեղեցին ետեւ ուժգնապէս կը բողոքէ այդ  
բանին դէմ. Պատրիարքը կը փաստաբանէ իր ըրա-  
ծը, Տէրոյենց կընդդիմանայ շատ և կը յայտարա-  
րէ հրապարակով՝ որ Եկեղեցին նոր հակառա-  
կորդներն եկեղեցին մէջ պատուելը դէմ է ազ-  
գին ոգին: Թէպէտ պատմութիւնը չյիշեր՝ բայց  
այսօրինակ պարագաներ ըլլալու են պատճառ ան-  
կումի կարապետ Պատրիարքին, խորհուրդով ա-  
ւանդական ամիրաներուն (¹), և ամբառնալուն  
(1833) Աղաւնի Ստեփանոս Եպիսկոպոսին (երէց ա-  
շակերտը Գարագոչի և երէց ընկերը Տէրոյենցի):  
Աղիէ կըսկսի Խասդիւղի մեծերուն և գրադէանե-  
րուն Տէրոյենցի դէմ հակակրութիւնն ալ, ասկէ՛ է  
նուև Տէրոյենցի՝ իր կուսակից պաշտպաններուն  
առջեւ բարձրանալուն համեմատութեամբ՝ ոսոխ

(¹) Ժամանակին ամիրաներն էին գրեթէ միայն՝ ժողովուր-  
դիս գործնական բնակի, ծողովք, որ կը ձգէին ու կրնտէին  
Պատրիարքներն եւ կրօղիկրօններն անզամ: Գեորգ կաթուղիկո-  
սի ոչ պատօնական ընտարիւնն եղած է՝ Սկիւտը հանգուց-  
եալ Սուրենան Ցովաննես էֆ.ի տո նը՝ նախընտրոքեամբ ինք  
Տէրոյենցի, ինչպէս կըսէ իմիք, ու կը նաև աւելի իր հաւած  
կարուղիլուին Ս. Գիշի հմտութիւնը:

հակակիրներուն միջոցով իյնալն ու չարաւ յորջորդուիլը :

Այն ատենը Պոլիսի մէջ հռչակ հանած ուսումնականներէն էր Գրիգոր պատուելի Փէշտիմալճեան, որ հասուցած էր շատ աշակերտ, հրատարակած էր բազմաթիւ դատական գործեր և սիրելին եղած էր Դազէզ Արթին ամիրային. խմասաւասէր ու գրող մարդ, բայց զուրկ եւրոպ սկան լեզուէ ու միտքի բարձր տրամադրութիւններէ : Պոլսեցի ժողովուրդն ալ կը մեծարէր զինքը բացառւարար, ու ամիրաններէն շատերը մեծ բարունի ըրած էին զինքն իրենց. իր բանն անցած էր պատղամի կարգ (<sup>1</sup>) : Երբ տռաջին անգամ անոր կը ներկայանայ երիտասարդ Տէրոյենց՝ կընդունուի մեծ յարգանքով, վասն զի Փէշտիմալճեան կը կռահէ անոր կանխահառ հմտութիւնները, և ապա կարեւոր խնդիրներու մէջ խոր հըրդակից կըլլայ անոր : Նոյնապէս Մխիթարեանց Պոլիսի ներկայացուցիչներն երբ նախկին ծանօթութեամբ կը հասկընան Տէրոյենցի աջակութիւններն՝

(<sup>1</sup>) Բազմահմտութեան ու լեզուագիտութեան կողմէն Տէրոյենցէն շատ բնինո՞ւ գրաբառ լեզուի վայելչութեան անվեն լրջութեան եւ զգօնութեան կողմէն իրեն հաւասար եւ նախընթաց է Փէտիմալճեանը, որ բաց ի Լուսաւիդէն, Ընդառակ Քերականութենէն, Դիմանութենէն ու Տրամաքանութեն՝ ունի շատ ձեռագիր զործե։ Ասոնցմէ տեսած ենք միայն Գովես ի վերայ Արքոյն Կրիզորի Նաւեկացոյն 1812ին Օքազիւլի Մայր Դպրատան մէջ գրուած մատենիկ մը՝ ձեռամբ Աւետիսի Անտօնեան (Շեռայր Վասեմ Աւրվիչէն Էմէնտիի), որոն վնիս գրաբառ ու եւրազական խիս սարուածիր Վենետիկի արտադրութեանց հաւասար կը կացուցանեն պօլսեցի իննաբայս գրագէտին արժանիթը:

համակրանքով կը մտերմանսն իրեն, և ինք կը-  
սկսի քաղել անոնցմէ ալ նոր օգուածներ՝ տալով  
փոխարէն Հայ եկեղեցին սովորութեանց վրայ  
մանր ծանօթութիւններ ու ձեռագիրներ<sup>(1)</sup> ալ: Իր  
թարգմանչական ու մասնակի դասախոսական պաշ-  
տօններէն դուրս՝ միայն այդ ուսումնական շրջա-  
նակն եղած է ցայն վայր իր բանասիրական պարտ-  
պումներուն զօրավիրքն ու տաճիչը: Բայց Պրուսա-  
յէն գալէն մինչեւ 1835՝ իր անուամեծ պաշտպանն  
ու մաերիմն եղած է ծերունէ սպարապետ Խիւս-  
րէվ փաշան, որ թելաղբեալ անոր ուշիւթենէն՝  
կառաջարկէ տալ իրեն թարգմանչական պէրաթ մը  
յորդւոց որդի, բայց ինք Տէրոյենց չկըրնար ըն-  
դունիլ՝ առարկելով թէ միայն իրե՛ն, — փաշային —  
պաշտօնութարութեան առուն կըրնայ ծառայել այդ  
գործին մէջ:

Խիւսրէվ փաշայի համակրութիւնը կարի՛ ջերմ  
եղած է Տէրոյենցի վերաբերումով, իր հին հայու-  
շերպէրան ու նիւպպէն անհատոց երեալով այդ փա-  
շային՝ օր մը յանկարծ կը յանձնարարէ փոխել այդ  
զգեստը, թէ ոչ «աչքիս մերեւար» կըսէ: Հայ  
թարգմանը չլսելու կը զարնէ, ու հետեւեալ օրը  
չերթար պաշտօնատուն՝ հիւսնդութիւն սրատնա-  
ռելով: Այսպէս քանի մը օր բացակայ կըլլայ Դուռ-  
նէն՝ մինչեւ Սպարապետին գործակատարը կուգայ  
կը գտնէ զինքն և ստիպելով կը տանի պաշտօնա-

(1) Վենետիկի Մխիրարեանց նամար Ռակեբեանի Մասրէի  
մեկնուրեան նիմ ձեռագիր մը ամբողջապէս օրինակելով՝ լուծ է  
Վենետիկի բան խնդրանաց Մխարանութեան: Տե՛ս նաեւ առ այս՝  
Հ. Յովենի Գարբրենեանի Կեղծի՛ իրաւափոնիին յառաջարանը:

տունը. Հոն առանձնական սենեակի մը մէջ՝ կըսկսի այպանել զինք թարգմանն այդքան ընդդիմութեանն համար, ու կը յայտնէ թէ փաշան չատ համակրած է իրեն և համակիր պիտի մնայ այնպէս՝ եթէ միայն հրաժարի իր այդ չկամութենէն և եւ մտերմական զրոցարութիւններէ ետե՛՝ գործակասարն յանկարծ նստած տեղէն ցատկելով «տե՛ս, փաշան յատկապէս քեզի համար ձեռք մը հաղուստ և ֆէս պատրաստել տուած է» կըսէ ու կը բանայ դարակ մը, ուր դրուած էր ալարուցա հագուստ և գէս մը «Հագի՛ր ասոնք, օ՛ն, և գնա՛ փաշային. լա՛ւ կըլլայ եթէ անսաս» . երիտասարդն ա՛լ չկըրնալով դիմանալ՝ կը փոխէ հագուստն և կը ներկայանայ փաշային այդ նոր տարազով. ասոր վրայ Սպարապետն ալ կը հրճուի ու մեծարանքով կը պատուասիրէ համակերսրող թարգմանը : Այսպէս ինք Տէրոյենց կըլլայ, կըսեն, Պոլիսի մէջ առաջին անգամ գէս դնողը, հաղարաւոր զալբագներու մէջ առաջին գէսը : Մինչեւ 1835ի վերջերը՝ կը պաշտօնավարէ Սպարապետութեան դուռն այդ նոր համգերձանքով. հո՞ն է որ կը ներկայանան իրեն տռաջին առիթներն աւելի՛ ևս սրելու իր միաքն՝ եւրոպական ու պետական գաղափարներու և բարքերու հետ անմիջական շփումներու մէջ։ Իրեւ փոխանորդ թարգմանն Սպարապետին՝ շատ անգամ տոիթ կունենայ տեսակցելու դեսպանական անձնաւորութեանց հետ ու հետզհետէ առաջ երթալով դիւնակամինին ալ մէջ՝ կտանէ ճապուկ նկարագիր մը : Ատելայն իր բանասիրական ճգտումներուն պատճառով այնքան սաքսրառութեամբ չյարատեեր այդ

պաշտօնին մէջ։ Արդէն քանի մը անգամ ալ յայտաբարեր էր փաշացին՝ որ եթէ ինք պաշտօնանկ ըւլայ սպարապետութենէ՝ ա՛լ առ յաւէտ պիտի թողութուը։ Եւ իրա՛ւ ալ, Խիւսրէվ փաշացի հրաժարումէն անմիջապէս ևաքն՝ հակառակ իրեն եղած խոստումներուն՝ Տէրոյենց ալ կը հրաժարի թարդմանչութենէ։ Ազաւի Ստեփանոս Եպիսկոպոսի պատրիարքական ընտրութիւնն ու մէկ քանի աւագ եկեղեցականներու և Հայ մեծամեծներու յորդորներն ալ հզօր պատճառներ եղած են այդ վիճակափոխութեան. Երիտասարդ վիլխառիան այսպէս ամփոփուելով տակաւ գրագիտական նեղ չըջանակին մէջ՝ ա՛լ բռվանդակապէս կուտայ ինքզինքն իր բանասիրական բերումներուն։ Սամաթիայէն կը փոխազրուի Սկիւտար Եէնիւմահալլէ թաղը, ուր ձեռք կը զարնէ կազմելու իրեն յատուկ մատենադարան մը, որ՝ մանաւանդ հտքերը Պալեան Կարապետ ամիրայի օժանդակութեամբ՝ հասած էր նշանակելի ճոխութեան. այդ խուց-մատենադարանին մէջ է որ Պրուսացի դպիրը — ինչպէս կանուանէին զինքն այն ատեն — ճգնաւորի կենցաղականով մը փակուած՝ օրը տամներկու ժամ կտշխատի եղեր կարդալով գրելով՝ իրրե դադարի զրօսանք իր գլխաւոր ընդմիջումներն ըլլալով դիմացի թաղային դպիրոցն այցելութիւններ ու բոլորի յառաջադէմ երիտասարդներուն ձեռնկալութիւններ՝ հայերէնի և օտար լեզուի ուսումներու մէջ։ Իր այդ խուցին մէջ է՝ որ կը ձեռնարկէ թարդմանել նաև Լամբնէի Անխուրութիւն ի հաւատոյս հինդ սառւար հատոր գործը գրաբառ, զոր ապա Խ. Պ. Միսաքեան հետը

Փարիզ տարած ըլլալով՝ թարգմանիչը քսան տարի  
կարծութ քաշեց իր ձեռագիրին ու չկըրցաւ հրատա-  
րակել :

Այսպէս՝ մինչեւ 1836<sup>4</sup> ժամանակին ուսումնա-  
կան չըջանակներուն մէջ բռնած էր արժանապէս  
փիլիսոփայի մը դիրքը, բառին ոչ-հայական իմաս-  
տովը, և Պոլիսի մէջ ալ հասուցած էր մէկ քանի  
աշակերտներ ու հետեւողներ : Իր հին ոստիններն  
ա'լ դադրած էին իրեն հետապնդելէ, ու կարգէ  
դուրս քանի մը արկածներ ալ աճիտխած էին աւե-  
ի պաղարիւն գործունէութեան մը մէջ իր երիտա-  
սարդական եռանդը : Իրեւ լեզուագէտ-բանասէր  
միտ'կն էր ինք Պոլիսի մէջ, իրմէն բաւական առաջ  
միայն Պալաթի Գէորգ պատուելին էր որ ուսում-  
նասիրած էր երրայեցերէնը լատիներէնն և յու-  
նարէնը զուգընթաց հայերէնին<sup>(1)</sup> : Բայց պալարա-  
կան դպիրին կարի՛ առանձնացեալ կննցաղն ու  
մարդախոյս փիլիսոփայութիւնը շատ արդիւնաւոր  
եղած չէին, մահուրնէն ետեւ ալ չէր ունեցած յա-

(1) Գեղագ դպիր Տե՛ Ցովաննէսեանք՝ բարգմանուծ է նաեւ  
երրայական բնագիրէն Սադմար, ուսւն ձեռագիրը տեսած եւ  
կաւզացած ենք եւ որ ո՞նի բանախրական յատուկ արձէք : Կը  
զենուի Արմաւի գրատանք : Իւ անձնական նոյն գրատունին  
մէկ մասն՝ ուրոյ շատին մէջ կը զենուին իւ յատկանեական  
փութիկ ձեռագիրով ձանօրութիւննե՛ Պալարի գրատունին մէջ  
է, ուր տեսնեն նաեւ Թեսացու անօւն Աւատրիացի մատենա-  
գիրի մը նինգ նատու եւենիեզու եան (բուրք, լատին եւ զեման)  
ընդարձակ բառագիրին լուսանցքներուն մէջ իւ ձեռագիւռվ  
նամանակուած ամրող հայկական բառաւարք մը, որ բուի թէ  
իւ նեղինական պարուերէն բառարենին ձառայած է իրե  
արունանակ :

շորդ մը՝ շուրջ 25 տարիէ ի վեր։ Բացի Եղեկեան Յովհաննէսէն՝ նոյն ատենի գրիչներուն մէջ շիկար եւրոպական լեզուի հմուտ մէկը։ առանձինն ջանքով յայն կրթուողներն ալ՝ տուած էին ինքզինքնին կա՛մ բժշկականութեան կա՛մ սեղանաւորական ու վաճառական գործառնութեանց։ Միայն Վենետիկի պողոսական վարդապետները կային, որ հատուածեալ հայերուն մէջէն ամէնէն սիրելիներն էին լուսաւորչականներուն և սիրողներն անոնց։

Իր առաջին մաերիմ ամիրային՝ Պալեան Դրիգոր ճարտարապետի՝ որդին Կարապետ աղա նոյն ատեններն է որ կը բարեկամանայ Տէրոյենցի հետ՝ իմացականէ աւելի հասակի վիճակակցութեամբ, և զինքը մասնաւոր դասախոս կը կարգէ իր քեռորդիներուն։ Սերվէրեան և զբարց։ Այս անհատական խրախուսանքէն ու իրեն տրուած ամիրայական կաքեւորութենէն թելադրեալ՝ Տէրոյենց կը հիմնէ նաև 1836ին իր թաղին մէջ յատուկ դասարան, ուր կը յաճախեն քսանի չափ երիտասարդներ՝ ուսանելու համար լսարանական մասնաւոր և զանակով հայերէն ֆրանսերէն ու պատմութիւն։ այդ դասարանին գլխաւոր աշակերտներն եղած են Ումէտէֆէնտի Պէհզատ և Ա. Սագարեան պատկերահանք ու Պալեան։ Երկու տարիի չափ կը շարունակէ այդ լսարանական դասերն ու իր դասարանը կը լայնացն մէջ իրքեւ տորրանոց հոչակաւոր ձեմարանին :<sup>(1)</sup>

---

(1) Հին ատեններն՝ այսպիսի զիտուն անձնաւորութիւններ սովորութիւն ունէին առանձինն յարկերու մէջ դասախոսելու

Հազար ութ հարիսր մէկէն մինչև հոս' Տէրույինց կը հասնի այս երիտասարդական նախընթացներով իր երեսուն և հինգամեայ հասակին. տարիք մը՝ ուր ա՛լ մարդ կը բերուի առնել վերջնական նկարագիր մը՝ ըլլալու համար այր կատարեալ։ Սակայն լրութեան այդ դրոշմն աւելի առաջները տպաւորած ըլլալու է իր հոգիին վրայ որոշ խորաքանդակներ, որ թերեւ աւելի՛ կանուխ ալ պիտի տային իրեն վերջնական ձուլուած մը՝ եթէ վիճակի ու վայրի յաճախ փոփոխութեանց վրայ ժամանակակից հոգեւոր խնդիրներու. (<sup>1</sup>) երրադարձ յորձանքը՝ շնորհէր նաև իր հոգեկանին ալ ներդաշնակումը։

---

անսնց՝ որ կը բանասիւէին. այս ձեւ դաստիօսութիւնները տեսուի մը փոքրիկ արեւելեան համալսարաններ էին. ոռնց նախիկին օրինակը տուած է 17րդ դարին կէսեր Աօսաղացի Արահամ եպիսկոպոս՝ իրեւ նախանաւ Պոլիսի արդի գրագէտներուն. իր աօսակերը՝ Պաղտառաւ դպիր Կեսարացն՝ շարունակած է այդ ձեւը, ինչպէս Նալեան Ցակոր Պատրիարքն է. իր աօսակեր Աօսէն դպիրը՝ եւ այս դարիս սկիզբը Մեսրոպ Թաղիադեան՝ Քուղիուննուզի կուլմեր. Քիզիզայ Պօղոս՝ ուկան խանեւու մէջ եւ այլք ալլուր։ Եւրաղական իւնիւլիւսիկներու ծագումն ալ այս ձեւ եղած է. տես մանաւանգ Թ. Քարլայլի Դիւցազնն իրեւ գրագէս։

\* Աօսէն Դպիր Պոլսեցի՝ ունի եւկ մը Դիրք Սահմանաց կոչումով. սպ. ՌՃԶԸ. լեզուն սնն եւ իմաստները վայելուշ են ու կրթան առ իր ժամանակի պարապումներուն վեայ նիսդ նաւակ մը։

(<sup>1</sup>) Տե՛ս Պատմութիւն Ա. Պետրէւեան (էջ 126—127) կարուիկ եւ լուսաւորչական յարանուանութեանց եւկարաձիզ վէներն ու բանախօսութիւնները։

Անցուցած երիտասարդական բուռն աժխոյժը գրեթէ միշտ զուսպ և հլուական զրաղութերու մէջ, անցած նաև հսկողներու, վարողներու, ղչարողներ'ու ալ փորձերէն, ամումնացած զաւակի տէր եղած ու համբաւեալ մայրաքաղաքին մէջ շինած իրեն համար համբաւ մը ընդարձակ, տիրած քանի մը լեզուներու, սուացած քանի մը մեծ անձնաւորութեանց արամախոնեալ համակրութիւնը՝ կը մնար իրեն ընտրել իր բերութերուն և պարզ խորհրդասիրութեանց յարմար տեւական ասպարեզ մը։

Գրագէտ մընէր ինք, բայց գրագէտ մը ո՛չ արդի ո՛չ ալ իր ժամանակին միտքով. իր առած վանական նախակրթութիւնը իր օրինափակ վարքն և լուրջ մատեաններու ընթերցանութիւնը՝ կաղմած էին զինքն աւելի սիրոտի և հոգիի քան միտքի գրագէտ մը, արեւելեան հին իմաստութեամբ կրօնաւորեալ տշխարհիկ գրագէտ մը։ Իր հոգիին մշանչեան մնունդ եղող Աստուածաշունչն և հայրապետական գիրքեր ու շարականներ՝ կերտած էին իր բնադրական հոգեանութեանց վրայ լուրջ խորունկ և փաստաբաննեալ պաշտօնասիրութիւն մը և ճշմարիտին համար անահ պաշտում մը, որ առարկայօրէն միծ Գեղեցիկին վիլիսափայական պաշտումովն ու ենթակայօրէն աւանդական յայտնութեանց դաւանութեամբը կամրապնդի։

Անմական սուր և անզարդ միաստուածութիւն մը ներշնչուն՝ պսակուած քրիստոնէութեան տուեալ տեսլականներով՝ մատաղ օրերէն կաթած ըլլալու էր Տէրոյենցի մեկնակ հոգիին յատակն և օրի հիւսած հոն աստուածաշնչական հոյզ և հիւթ անկուած

մը , որով մարդ՝ իր հասուն օրերէն օր մը՝ թօթափելով ուր ուրեմն իր պատաճնեկան անփաստ ախորժակներն իր նախազաշարումներն ու յարաքերական ժամանակեայ տեսութիւնները՝ դէմ առ դէմ կու գայ տիեզերական անհուն բովանդակին ու անոր անըմբունելի ըմբոնումին։ Մահկանացուին բովանդակին վրայ հիացում մըն է կը չանթէ հոն , և մարդ կոչնչանայ իր կանխակալ առեղծուածներովը , որպէս զի վերատին ամբառնայ հոգեաեսական (intuitif) արագութեամբ իր արարչապատկեր լրութեանը։ Թափով այդ հարկաւոր չքացումին՝ տրարածը կը նկատէ հոն բովանդակապէս վսեմ իւութիւնն ուժգընագոյն դիմանարութեամբ , և կերկրպագէ անոր իր նորոգ էութեամբը՝ տեսնելով անձին անմիջական յայտյանդիմանութեան մէջ անոր յայտյանդիման փաստն ու փառքը :

Հոն՝ լուսաւորեալ մարդն անհորիզոն տեսականներու հանդէալ հարկադրուած է ընտրել երկու մեծ շաւիդներէն մին , կամ խորհողի անկաշկանդ թարթափումներով ընթանալ իմաստասիրութեան նշանակած զատ գիծին վրայէն՝ առանց առնելու որոշ գոյն , հաստատ կայք , մինչեւ որ ինք հանճարը մատնացոյց ընէ ըմբոնումի նոր ու արձակ ձեւ մը , կամ ընդունիկ անճիկ աւանդական ըմբոնումն՝ իր թանձըրացեալ ու վերացեալ ամբողջ փուլերովիւ , և ջատագով կալ անոր։ Այս երկրորդ շաւիդն՝ որ դիւրագոյն էր և յարմարագոյնը ժամանակին ողիին՝ ընտրած է Տէրոյենց այդ իմացական վերակենդանութեան ատեն , ու այդ ճանապարհագլուխէն է՝ որ յետաղարձ ակնարկ մը նետելով իր նախը իրանում։

ներուն յորդ դէզին վրայ՝ թուի շատ խնայած է անոնց ու չէ կըրցած զատուիլ անոնցմէ վեհանձն ոստումով մը՝ մինչև նշանախեցներէն իսկ :

Անոնց, այո՛, Պիւթագորի Արիստոտէլի ու միջին դարու դասական աստուածաբանութիւններով թրուած փիլիսոփայութիւններէն, Եսայիի, Դաւիթի, մնծ ու փոքր մարգարէներուն, աղեքսանդրեան ու տիեզերական ժողովներու իմաստութենէն սկսեալ մինչև անցեալ դարու՝ Մօնդէսքիէօյի, Կ. Մապլէյի, Վոլդէրի ու Կովզինի անգամ փիլիսոփայութեան, Ադուինացիի, Սկոդոսի ու Նալեանի աստուածաբանութեան, անձեռնարկելի սկիզբներու և զրոյցներու, ինք նորէն անոնց փարելով՝ ձայնարկած կը թուի իր նախասիրած ջոջ գաղափարներուն իրը անընտրաբար «Օ՛ն, եկա՛յք զհետ իմ» և նոյն հետայն խտացած ամփոփուած կրօնքի մը ամէնասուր ձայնովը՝ գոչած յանդիման իր Արարչին «Օրհնեա՛ անձն իմ զՏէր», և ուխտած օրհնել զայն յաւիտեան՝ անբողոք համակերպութեամբ մը անոր անհաս ու հասկընալի կողմերուն :

Այդ օրերէն, այս ձեւ օրհնութիւնն եղած է հաւանաբար Տէրոյենցի սիրելի կանոնաբանը, իր խիզին ու միտքին ալ նուիրական առանցքը, որուն վրայ տքնեցաւ ներդաշնակել յիսունէ աւելի տարիներ իր մատենագրական բոլոր պաշարները, և ջանաց ծառայել անոնցմով Աստուծոյ ու Եկեղեցին :



## ԳԼՈՒԽԱՐ.



1838 - 1860

1

**Ա**ննկատեալ ձախողակներու հետեւանքով՝ ա՛յ  
խափուցուած էին 1815 էն 1830ի կրօնական  
կռիւները. հոռ թշադաւան մասը բոլորովին միացու-  
նելու համար տեսական համաձայնութիւններն՝ յան-  
դած էին գործնական անկարկա ուելի տարածայնու-  
թեանց: Պատրիարքարանով ու սեպհական եկեղեցի-  
ներով կաթոլիկ տարրին պաշտօնական բաժանումը՝  
վերջ տուաւ միանդամ առ միշտ միարարական հին  
ձեռնարկներուն, և մեծաման հայերն ալ՝ ամփոփ-  
ուելով եկեղեցիին վաղեմի սահմաններուն մէջ՝ ա՛յ  
յագեցած կը թուէին այդ դարաւոր բանախնդրու-  
թիւններէն: Ժողովուրդն ամփոփուած իր օրական  
գործունէութեանց մէջ՝ կը հանապազորդէր իր ա-  
ւանդական գործօն գնացքք: Հոգալ ժողովուրդին  
առօրեայ պէտքն ընկալեալ հին վարդապետութեանց  
վրայ՝ ա՛յս էր հոգեորական մատակարարութեան  
ողին: Զարդացեալ փոքք մաս մը՝ տակաւ տալու  
վրայ էր ինքղինքն աւելի՛ նոր ու կարևոր ինդիր-  
ներու, դպրոցներու բարդաւաճումին, եւրոպական  
գաղափարներու աճումին և լեզուագիտութեան.  
աշխարհաբառ լեզուն սկսած էր ծայր տալ, ու Վե-

նետիկի վաճառքն ալ՝ ձեռնարկած էր մոռցունել աստ-  
ուածաբանական վէճերը բանասիրական կէս աշ-  
խարհիկ հրատարակութիւններով՝ տակաւ անօսրե-  
լով իր վարդապետական արտադրութիւնները : Ամե-  
րիկայէն նոր եկած երեցներու եռանդով պարզ ձեկ  
մը տակ բողբոջած կրօնական հարցեր կը շահագըր-  
գըրէին ժողովուրդին միայն պարզմիտ ու կողման-  
կան պատճառներով մեծամասնութենէն ուժացած  
փոքրամասնութիւնը՝ դիւրահրասպոյր իր կարի սահ-  
մանափակ ծանօթութեանց բերումով և շացած բո-  
լորովին նոր տարազներու երեւոյթէն : Այսպէ՛ս  
կըսկսէր բողոքականութիւնն ալ 'ի Հայս :

Հին ամիրաններու դասակարգն անհետանալու վրայ  
էր վարչական թատրէն՝ մէկ մասին հրաժարումովն  
աշխարհի՛ ալ թատրէն ու միւս մասին՝ ամէն մեծու-  
թեան կցորդ նուազումի ճակատագիրովը . որով գոր-  
ծերը կանցնէին տակաւ ժողովուրդին արհեստաւոր  
ըսուած դասին ձեռքը՝ մանաւանդ յորմէհետէ սկսած  
էր փայլիլ Պէզմեան՝ որ խագէզ արհեստաւորութենէ  
բարձրացած էր ամիրայութեան ու փողերանոցն  
տեսչութեան՝ ձեռնկալութեամբ Տիւզեանց ու Պալ-  
եանց : Հին ոչ-կաթոլիկ տուններէն միայն Տատեանցն  
ու Պալեանցն և քանի մը սեղանաւորներ կը տեսէին  
յաջորդականութեամբ մը՝ առաջիններն իրրեւ վա-  
ռողապետ Տէրութեան ու Պալեաններն իրրեւ ճար-  
տարապետ . մէկ քանի նորամբարձ ամիրաններ ալ  
զբաղած էին աւելի՛ իրենց անձնական գործերով .  
1835էն ի վեր բարձր դասակարգերու դէմ համբ  
տրտունջ և հոսանք մը զօրանալու վրայ էր հետզհետէ  
հանուրին մէջ՝ բաւական իրաւացի պատճառներով :

Ժամանակին երիտասարդներն՝ սկսած էին թօթուել տեղական հին սահմանափակութիւնները . Բերայ բնակող եւրոպացիներուն հաղորդակցութիւնն և իտալացի վաճառականներու և սեղանաւորներու հետ յարաբերութիւններ՝ նոր բարքեր մը կանցունէին նոր հասակներու մէջ :

Եւրոպական գաղափարներ ու լեզուներ միամբօրէն կասպնջականուէին հայ յարկերու տակ, ու երիտասարդներէն մաս մը սկսած էր ուղեսորիլ եւրոպա 'ի կատարելագործութիւն . Տէրոյենցի ուսումնակից սւ երէց մտերիմը՝ Թէստէն (<sup>(1)</sup>) բժիշկ վերադած էր Եգիպտոսէն (1830), իր համալսարանական վկայագիրին հետ վորձաւու բժիշկի համբաւով մը, և քանի մը տարի Ատարազար ու Արմաշ մնալէ ետև՝ անցած էր Պոլիս : Բժիշկ Սերվիչէն (Սերովիչ Վիչէնեան) ալ նոյնպէս Պոլիս պիտի անցնէր՝ մէկ քանի տարիէն՝ իր աշխատակիցներուն հետ, բայց ժողովուրդին համար չիկար դեռ բարձրագոյն կրթարան մը . մասնական ու թաղային հին դպրատուններէ զատ՝ չունէին Կեղրոննական կանոնաւոր կրթարան . հարուստներու գաւակները՝ կը դաստիարակուէին առանձինն իրենց տուներուն մէջ՝ չնորհքով

(1) Թէստէն Միքայէլ Տէր Պետրոսեան Պատկանեանց՝ Կոստանդնուպոլսեցի էր . ծնած հաւանաբար 1774—1776ին . մանկութեանն աշակերտած էր Վենետիկի Միիրաբեանց, ապա Խալիլ Բիզայի համալսարանին մէջ բժշկականութիւն ուսած, ու Եզիպտոսի բդեաչի Մէհմետ Ալի փառայի ծառայութեան մտած, ուր ժամանակ մը մնալէ Ետէւ՝ մասնաւոր պատճառով մը ցամաշէն առանդական մինչեւ Ատարազար եկած եւ անկէ Արմաշ անցած էր, ուր իրշ մը ատեն արդիւնաւորաբար կենալէ Ետէւ՝ անցած էր Պոլիս : Թէստէն մեռած է 1844ին Գումզափուի մէջ :

մարդոց ձեռքին տակ, իսկ միջին ու աղքատ դասակարգը՝ զուրկ մեծերու բարոյական ու նիսթական նպաստէն և ընկճուած խստութեանց ներքեւ չէր կըրնար համընթաց զարգանալ ժամանակին ողիին :

Միայն Պէղձեան հիմնադրած էր Պատրիարքարանի քով ուսումնարան մը և կապած էր անոր յատուկ եկամուտ (<sup>1</sup>), սակայն անոր ազդեցութիւնը չէր անցներ Գումգարուէն անդին : Ի՞նք՝ միտք ունի եղեր շինել նաև գիշերօթիկ վարժարան մը, բայց մահը վրայ հասեր է . իրմէն զատ Խասդիւղի և Օրթագիւղի մէկ երկու ամիրաներ (<sup>2</sup>) ալ կընեն եղեր

---

(<sup>1</sup>) Այդ ուսումնարանին մէջ նախակրուած են Քէրէստէնեան (ապա Գէորգ Պատրիարք ու Կարուղիկոս ամենայն Հայոց), Խ. Պ. Միամեան, Տ. Յովիաննէս Հին Եվետպէյէնտեան եւ այլ :

(<sup>2</sup>) Հետեւեալ ուսնաւորը, զոր Փէտիմալնեանի Նարեկին զովեստին վերջը կարդացինք, իբրեւ նաև մը ժամանակին վերտառու քեանց՝ կանդրատապէնք հոս. յիշուած ամիրաներն Օրթագիւղի դպրոցին հոգաբարձուներն են :

Դուք կառք բանեկանց բաշմող ծանրութեանց,

Ամոյք չորեցին վարեալ զուզընքաց,

Սիրով Ս. Հոգւոյն յօդեալք ընդ միմնանց

Իշխանց բարեպաշտ հայր մեր գերապանձ :

Ցակոր ամիրայ՝ պըսակ պարծանաց,

Շառաւիդ ընտիր ի տանէ պետաց,

Մանամեան տոհմին ծաղիկ նըռնենեաց.

Իշխան բարեպաշտ հայր մեր գերապանձ :

Եղիա աղայ գըրած տընանկաց,

Տունկ բարեպըսուղ ազնիւ պարտիզաց.

Ուռ ողկուզալից փառք եկեղեցեաց,

Իշխան բարեպաշտ հայր մեր գերապանձ :

իրենց թաղային վարժարանին նիւթական թեւարկութիւններ՝ գէթ չնորքով դպիրներ ու հայկաբաններ հասցունելու աստիճան, բայց անկէ անդինոչին:

Իսկ հռոմէական հայերու մէջ՝ մանաւանդ Միսիթարեանց ջանքով՝ կրթութիւնն աւելի՛ յառաջադէմ և աւելի՛ զարգուն ձամբու մը մէջ էր՝ շնորհիւ իրենց եւրոպական դիրքին ու մէթուուել կազմակերպութեան:

---

2

Նոյն (1835ի) ատեններն է որ Հ. Սարգիս Թէռդորեան Հնդկաստանէն կը դառնար Վենետիկ՝ բերելով իրեն հետ Սամուէլ Մուրատի կտակած գումարը, որով Միսիթարեան միաբանութիւնը պիտի հիմնէր բարձր վարժարան մը ազգին աղքատ մանուկներուն համար: Միաբանութիւնը կը խորհէր

---

Դու Յովհան աղայ՝ նեզ յաղցրահայեաց՝

Բարեշան երկօֆ՝ չատազով բարեաց,

Դիմի անապակ՝ պատճառ խնդուրեանց,

Խշան բարեպաշտ հայր մեր զերապանձ:

Աւեսիս ազա՝ բարբառ աւեսեաց,

Բարեւէր մեղու անխոնը ի յերկանց

Ֆե՛ռ մեզ միշտ չամրի ուեսին յաղցուենեաց,

Խշան բարեպաշտ հայր մեր զերապանձ:

Հայցեմի ի Տեառնկ՝ տալ վարձը բարեաց

Աս բզկեան երկար՝ անդ փառը անանց,

Ուզ կ ի աս մեզ՝ պըսակ պարծանաց,

Նոյնպէս Տէր լիցի՛ մեզ անդ բազ փառաց:

Պատաւիոնի կամ Վենետիկի մէջ բանալ այդ վարժարանը՝ մինչ այլք կառաջարկեին Պոլիս կամ Հռոմ:

Հետեւեալ նամակը, զոր այս վերաբերումով Պոլիսէն գրած է Հ. Արսէն կ. Բագրատունին, կօրինակենք հոս իր խել ձեռագիրէն՝ նոյն վարժարանին հիմնաղբութեան առթիւ եղած խորհրդակցութեանց վրայ ալ ճաշակ մը տալու համար:

Վերապատուելի Տեառն Հօր Սարգսի Վարդապետի Հոգեհարազատ Միքելոս ողջոյն և սէր և խնդալ:

Պոլիս 13 Ապրիլի 1836

Վաղուց ցանկայի գրել առ սիրելի եղբայրութիւնդ 'ի շնորհաւորել զյաջող դարձ ձեր և խնդալ ընդ ամենայն անցեալ և ներկայ բարեբազդութիւնդ, որ ոչ այնչափ ձեր են որչափ ազգիս, այլ չպարապիցի մինչև ցայսօր . . . : Դու այժմ հանգեար, եղբայր, յալետանջ հոգցդ և կրից 'ի խաղաղ նաւահանգիստդ. աղօթեցես որպէս արժանն է և մեզ զնոյն հանդարատութիւն, որ ծփիմքս 'ի ծով ամենի ալեաց, յորոց յանդորր հանել զնաւ իմաստութեանս՝ վերին այցելութեանն կարօտ գոյ . . . : Ի մէջ այլ և այլ հոգոց, որով տագնապիճք աստ, մեծագոյն այն է թէ զիա՞րդ շահեցուք զազգն 'ի մեր կոյս, 'ի կողմն Միաբանութեանս՝ որ այն ինքն է ասել 'ի կողմն տոհմային հոգւոյ և փութոյ, և 'ի սէր ներքին իրաց եկեղեցականաց և արտաքնոց: Այսմ մի՛միայն գործի և հնարք թուեցաւ մեզ՝ աստ 'ի Պոլիս կառուցանել զազգային դպրատունն մեր, 'ի նոյն յորդորէին և զմեզ և յորդորեն ցարդ ամեւ-

նայն բարեկամք մեր յեկեղեցւոյ և յաշխարհէ , ասեւ-  
լով թէ չիք ա՛յլ հնար այդմ ցանկացեալ նպատակի  
հասանելոյ , բայց եթէ տիրելով ուսման եւ կրու-  
թեան ազգին , որ այլազգ չմարթի լինել , բայց մի-  
այն զազգային դպրատունն 'ի ձեռին ունելով : Եւ  
թէպէտ այդր ևս լինելով դպրոցին տիրել թուիցեմք  
կրթութեան , այլ այդր կարի թուով մանկունք  
դաստիարակեսցին , և գուցէ զազգային հոգի ևս  
առաւել մերկասցին ումանք 'ի մէջ օտարածնաց  
պանդխանելով . և յորժամ աստ ազգն կառուսցէ իւր  
դպրատուն , որպէս ցանկան և խորհին , և առնիցեն  
անշուշտ , յայնժամ կարի իմն սակաւագոյնք առա-  
քեսցին այդր՝ մանաւանդ աստի 'ի Պոլսոյ , ուր  
բազմութիւն է ուղղափառաց , և ուր առաւել կա-  
րօտութիւն է հոգւոց կրթութեան քան այլուր : Են  
և այլ ևս բազում պատճառք և փաստք և բանք  
բանսականք՝ որ յորդորեն զմեզ յայս խորհուրդ ,  
զորս և երբեմն միաբանական գրութեամբ աստի այդր  
առաքեցաք 'ի քննութիւն և 'ի վճար այսր մեծի  
դատի , և գուցէ տեսեալ իսկ իցես : Առ ժամն չե-  
ղեն լսելի բանք մեր , և մեք ամօթով իմն եմք  
առաջի ազգին , իրրեւ թէ զմեր շանն նոքա խորհ-  
եալ իցեն , և մեք չխմացեալ և անփոյթ արարեալ :  
Յակոր Զէլէպին (<sup>(1)</sup>) 'ի բազում դէպս զայս ինձ 'ի  
դէմս հարեալ է . և վասն այդր կարի յոյժ գժդմըն-  
եալ և խոժոռեալ է այրն ընդ մեզ , և արդարանալ  
թուի յասելն , թէ « այդ Պատաւիոնի դպրոց ոչ այլ  
ինչ առնելոց է ազգիս , քան թէ բազմացուցանել  
խմաստակս , զեվզէկս՝ որ եկեալ այսր և այնու ան-

(1) Տիւզեան :

կատար մնուի ուսմամբն առ ամենայն ինչ անպիտան եղեալ, զդուրս իմ բախելոց են՝ թէ զիս 'ի փողերանոցն առ, կամ, թէ զիս 'ի գործ ինչ զի՞ր զի կերայց հաց, Փոխանակ զի թէ աստ լինիցի դպրոցն՝ վեցամետայ կամ եօթնամետայ մտանէ մանուկն, և չորեքտասանամետայ կամ ևս նուազ ամօք ելանէ, և մարթի գնալ յարուեստ ինչ և 'ի ձեռագիտութիւն, և շահել զկեանոն»: Այսոքիկ և սոցին նմանք բովանդակ գտանին 'ի Հորէն Գէորգայ երկար աւանդեալ, և ցուցեալ զօգուտն և զվաս այսր խորհրդոյ 'ի վերոյիշեալ միաբանական գրին, զոր տեսցես և ուշիւ որոճեսցես, թէ չես արարեալ: Այս չիք ինչ երկրայութիւն ըստ ումանց և կամ ասել՝ ըստ բազ հաց: Բայց ես և ա՛յլ իմն խորհիմ, հայեցեալ 'ի մեծ հարկաւորութիւնն շահելոյ մեզ զ Հռոմ, և այնու զբարի վարկումն ազգին 'ի մեզ յանկուցանելոյ, և խնլոյ 'ի սպառ զամենայն սլըդտոր ազրիւրս զրպարտանաց և հրապուրանաց. քան 'ի Պոլիս՝ օգտակարագոյն թուի ինձ 'ի Հռոմ կառուցանել զայդ գպրատուն, որպէս և երբեմն ցանկացեալ են Հռոմայեցիք և առաջարկեալ, և չնորհս եւս խոստացեալ, և ընդ շինելն՝ խոժոռեալ: Միով բանիւ՝ երկոցուն գպրոցացդ 'ի Պատաւիոն և 'ի Վենետիկ լինել՝ ամենեւին անօգուտ է, թէ և ոչ վեասակա՞ր գէթ ազգին: Վասն որոյ ընտրելի է ձեզ մի յերից աստի մեծահողի մտածութեամբ, կամ զմին 'ի Հռոմ դնել և զմիւմն 'ի Պոլիս, կամ զմին 'ի Հռոմ զմիւսն 'ի Պատաւիոն, կամ զմին 'ի Պոլիս՝ զմիւսն 'ի Պատաւիոն:

Զայսոսիկ առ արհիապատիւ վեհն զրելի էր ար-

դեօք, այլ ոչ համարձակեցայ. կամեցայ զսիրելի  
եղբայրութիւնդ միջնորդ առ նմա կացուցանել, զի  
քաղցրացուցես քով իմաստութեամբդ զիմ բանքս  
յունկն ներողութեան նորա, և զի վաստակք իւր և  
ճգնութիւնք 'ի վերայ մեծի օգտիդ՝ փոխանակ  
պերձախօսութեան եղիցին յայս դատ մեծ . . . :

Մնամ սիրելութեանդ Ն. Շ.

Հ. ԱՐՍԵՆ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Ասկէ և ուրիշ խորհրդակցութիւններէ ետեւ՝ կը  
բացուի Ռափայէլեան Վարժարանը Վենետիկի մէջ,  
ուր ի սկզբան անդ Պոլիսէն ալ կը բերուին տասն  
և հինգ աշակերտ։

### 3

Ոչ-հոռմէական վարժարաններու տխուր վիճակին  
վրայ կարեկիր՝ ճարտարապետ Յովհաննէս աղա Մէր-  
վէրեան, որուն տունը կը յաձախէր Տէրոյենց, կը  
փափագի հաստատել յատուկ գիշերօթիկ ուսում-  
նարան մը Պոլիսի մէջ՝ մայրաքաղաքացի յառա-  
ջադէմ երիտասարդներու համար. և առ այդ հրա-  
ւիրելով իրեն համապատիւ ազգագլուխները<sup>(1)</sup>՝  
խորհուրդ կընեն վերածել Ճեմարան անունով երկ-  
րորդական վարժարանի մը՝ Սկիւտարի երուսաղէ-  
մական հոգետունը<sup>(2)</sup>։ Բնդարձակ գետինի մը վր-  
բայ կը պատրաստուի շէնքն՝ եռայարկ լայնանիստ

(1) Երեւակ 1861, հատոր Փ, էջ 75 :

(2) Այս նօգետունը, որ 1730—35ին նորողուեցաւ ձեռամբ  
Երուսաղէմի Գրիգոր Շղբայակիր եւ Պոլիսի Կոլոս Յօվհաննէս

ինք Մէրվէրեան իր քսակէն 1000ի մօս ոսկի վճարելով՝ կը հայթայիթէ անոր սկզբնական կահերն և ուսուցիչներու վարձքը։ Որովհետեւ Երուսաղէմի վանքը նոյն ատենը չունէր իրեն յատուկ դպրոց և Ճեմարանն ալ կառուցուած էր վանքին հողին վրայ՝ հաճութեամբ Երուսաղէմի Գարբիէլ Պատրիարքին՝ վանքն ինք տարին 120,000 դրւ վճարելով՝ դպրոցին անունը «Ճեմարան» Երուսաղէմի» դնել կորոշուի։ Եւ կրոկսին հաւաքել ընտրանքով Պոլիսի դպրոցներէն յիսունի չափ երիտասարդ, ի սկզբան աղքամներն անթոշակ<sup>(1)</sup> և հարուստները վճարելով տարեկան 3000 դրուչ։ Հանդիսաւոր բացումը տեղի կունենայ անօրէնութեամբ Մանուկեան Յակոբիկ աղայի՝ 1839ին։ Ա. Պուէտ Միաաքեան՝ կը նշանակուի հոն հայկարան բարձրագոյն գասարանի ու Խաչատուր Պարտիզպան՝ ուսուցիչ քամնակագիտութեան միւս մէկ քանի առաջնակարգ ուսուցիչներու հետ։ Ազգին ժիր մասն ու ճարտարապետ ամիրաները՝ գորգուրանքով կը թեւարկեն այդ հաստատութեան, ուր

---

պատրիարքներուն, բանի մը դարու հնու թին ունէր։ Կային հոն նոխ մատենազարան ձեռազիեներ ու նինուուց վարժապեսներ։ Հրամանալ պատրիարքներ ալ հո՞ն կօրեւանէին շատ անզամ։

(1) Ասո՞նց նամար էր ու Երուսաղէմ կը վճարէր տարեկան 120,000 դրուք։ Ասեն անցնելէ Ետէ՛ Յակոբոս պատրիարք սահմանեց Ճեմարանին առաւելեալ ծախուցն նամար անցագիրներու վրայ 5 ակտն դրու տուրք, ինչպէս նաեւ յատուկ զանձարան Պատրիարքարանի մէջ՝ ժողովուրդէն հաւամելով մասնաւոր տուրքեր, ունեցմավ կը մատակարառուէին հիւանդանոցի տնամկերուն եւ միւս պատմական պէտերն՝ արհեօտաւորներէ ու սեղանաւորներէ կազմաւած 24 հոգաբարձուներու ձեռնով։

մէկ քանի ամիսէն կը բերուի նաև Տէրոյենց՝ իր-  
բեւ խորհրդական ուսուցչական տարրին ու դա-  
սախօս պատմութեան, Ալձէպրայ ու չափական գի-  
տութիւնք կըսկսին աւանդուիլ հոն ի. Պարտիզ-  
պանի միջոցով, որ ուղղամիտ բայց անհանդա՛րտ  
ալ մարդ՝ չէ կըրցած հաշտ ընթանալ Տէրոյենցի  
հետ. ինք յաճախ կը բանակուուի եղեր անոր հետ  
չափա-վերացական խնդիրներու վրայ, որուն մե-  
կուսարար կուսակիցն են եղեր նաև ի. Պ.  
Մի-  
սաքեան և երկուքին ալ հետեւորդ աշակերտներ :  
Տէրոյենց ձեւմարանին մէջ կանցունէ եղեր իր ժա-  
մանակին մեծ մասն՝ առանձինն սենեակ մը քաշ-  
ուած թարգմանելով իտալականէն ու ֆրանսա-  
կանէն այլ և այլ գիրք<sup>(1)</sup>, իրեն ընդօրինակող  
առած յառաջադէմ աշակերտ մը<sup>(2)</sup>: Խաչատուր  
Միսաքեան ու Պարտիզպան կը քրթմնջեն եղեր ստէպ  
հոգ արարձուներուն՝ Տէրոյենցի այս ետեղակալ գոր-  
ծունէութեանց վրայ, և դժունի գոլով իրենց անոր  
երրեմնի քննադատութիւնները՝ կը դրդեն եղեր  
իրենց պաշտպաններն որ հրաժարեցունեն զայն ձե-  
մարանէն: Այս հակառակութեանց վրայ՝ կուգան  
կը բարդին աստուածաբանական երկիրի կամ արեւի  
դառնալուն և քերականական նուրր հարցերու  
վրայ տարածայնութիւններ, ու աւելի կը զայրա-

(1) Այս բարգմանածոյ ձեռագիրները կը գտնուին Գեր. 8.  
Ցովի. Ա. Քահանայ Մկրտեանի, Արմածի զիրեւուն. Տէրոյենց  
Առաջ Էջ-ի, մեր եւ ուրիշ անձնաւորութեանց բոլ, եւ կը հաս-  
նին 40-50 հատորի, որոնց ցանկը նշանակած ենք զործոյս վերջ :

(2) Կ. Ա. Խիբիւնեան, Խմբագրապես եւ Տնօրէն Մասիս  
լրագիրի:

ցունեն այդ քրթմնջիւնները . այսպէս՝ ամէն մնձ  
գործի լծորդ երկառակութիւններ ու անկումի  
սերմեր կիյնան այդ մեծ կրթարանին ալ մէջ : Վեր-  
ջապէս փոխան Տէրոյենցի՝ կը հրաժարի Պարտիզ-  
պանեան . որովհետեւ աշակերտներն ալ սաստիկ կը  
սիրէին Պարտիզպանը՝ կը սրտնին այս հրաժարու-  
մին վրայ և կը խնդրեն լալաղին որ նորէն բեր-  
ուի : Մանուչեան Յակորիկ աղա՝ առժամնայ  
անորէնը ձեմարանին՝ զուր կաշխատի ողոքել  
անոնք . աշակերտները չեն հանդարտիր մինչեւ որ  
կիմանան թէ Պարտիզպանէն հմուտ անձ մը պիտի  
գայ իրենց դասախոսելու , «անձ մը որ հազուա-  
գիւտ մէկն է , — ուկի մը — որ զոսկի ունի զա-  
մնայն ունի» . Տնօրէնը կը յայտնէ նաև թէ այդ ու-  
կին՝ ինք Տէրոյենցն է : Աշակերտներ՝ չունենալով  
բնաւ Տէրոյենցի վրայ այդ ենթադրեալ համարու-  
մը՝ կըսկսին նորէն բողոքել : Բայց երբ առաջին  
դասին Տէրոյենց կը յաջողի յանկուցանել անոնք՝  
կը դադրեցունեն իրենց բողոքը , և ինք քիչ ատե-  
նէն իր նախորդը մոռցունել տալու աստիճան հմա-  
յակապ կընէ սաները՝ չնորհիւ իր լեզուագիտու-  
թեան իր վրայ առնելով Ալձէպրայի և թուարանու-  
թեան դասերն ալ (<sup>(1)</sup>) : Իր ուսումնապետութեան  
ներքեւ դադիարան ու հայկաբան կը կարգեն հոն  
Յ . Անդրէասեանն ու Մալէզեանը , (վասն զի հայկա-  
բան Միսաքեան ալ՝ թելադրութեամբ իր բարե-  
կամ՝ Պարտիզպանին՝ քիչ մը ետքն հեռանալով

(<sup>1</sup>) Այդ դասերն այն առեն իտալական զիբերու վրայ կը  
տրուէին , ու Տէրոյենց Պարտիզպանին բաջազէ եր իտալերէնի :

Ճեմարանէն՝ տուած էր ինքզինքը մասնաւոր դաս-  
սախօսութեանց)։ Նոյն 1840ի միջոցներն է՝ որ կա-  
րապետ ամիրայ Պալեան բերել կուտայ Խտալիայէն  
մասնագէտ ճարտարապետ մը՝ պալտառական շինու-  
թեանց գործակցութեան համար։ Այդ ճարտարա-  
պետը՝ Մ. Քարելի, եւրոպական բարձր կրթու-  
թիւն առած անձնաւորութիւն մը, որ մը յատկա-  
պէս Ճեմարան գալով ճարտարապետ Աէրովէրեան  
Յովհ. ամիրային հետ՝ կը ճեռնարկեն մանրակըր-  
կիտ քննութեան մը նիւթական չէնքին ու կրթա-  
կան մէթոտին վրայ։ Այդ քննութենէն ետև՝ Մ.  
Քարելի կառաջարկէ եւրոպական նոր ծրագիր մը,  
ըով մատնացոյց ընելով գլխաւորապէս նովարա՛  
խցիկներուն անյարմարութիւնն և ուսումնական  
քանի մը ճիւղերուն տկարութիւնը՝ կը թելադրէր  
վերանորոգել անոնք։ Ուսումնականի մասին իր  
գիտողութեանցը կընդգիմանան Տէրոյենց ու իր  
համախոհ արբանեակները, չեն ուզեր համակերպիլ  
անոր, միայն ճարտարապետական մասին ըրած գի-  
տողութեանց համեմատ՝ խցիկները կը վերածուին  
նովարան սրահներու և տեղի կունենան ուրիշ քա-  
նի մը շինուածական փոփոխութիւններ։

Այս փոփոխութեանց վրայ՝ Ճեմարանը կառնէ  
եւրոպական համբաւ։ Նոր ծրագիրին համեմատ  
խիստ քննութեամբ մը կընտրուին ձրի աշակերտ-  
ներու մէջէն մաս մը երիտասարդներ՝ գիշերօթե-

լու համար, և միւս մաս մըն ալ կաւելցուի թռչակաւոր, որով վարժարանը կառնէ յօլէմի գնացք։ Այդ նոր մէթոտով՝ աշակերտները կընեն մեծ յառաջդիմութիւն գիտութեանց ալ մէջ՝ առնելով զլիսաւորապէս բարքի տոկուն նկարագիր մը, որ ետքերը նշանակելի եղաւ իրենց վրայ. Տէրոյենց՝ այս վերանորոգեալ շրջանին ուսումնագեան և միանգամայն բարձրագոյն գասախօսն էր, և կըզբաղէր իր պարապոյ միջոցներուն՝ ժամանակին ոզին համեմատ աջէն ձախէն թարգմանելու ժողովրդական զիրքեր, որոնց մեծ մասը կը մնայ դեռ ձեռագիր։ Այն ատենեն նշանաւոր էր իր արտգագրութիւնը. Բասդալի խորհրդածութիւնները թարգմանած է տասն և հինգ օրուան մէջ, և քանի անդամներ ցուցած է իր զարմանալի միշողութեան սրութիւնն հանդիսաւոր օրերու. — կը պատմուի որ իսազիւղի ուսումնարանի մէջ իր արտասանած գրաւոր մէկ ատենաբանութիւնը կորսուած ըլլալով՝ հարկ կը լլայ իրեն նորէն խմբագրել զայն՝ ըստ խնդրելոյ բարեկամներու. և ինք կը գրէ զայն նորէն։ Քանի մը օրէն կորսուած առաջնագիրն ալ կը գտնուի, և բազդատութեամբ կը տեսնեն որ երկրորդ զրածը ճիշդ նմանն է առաջինին, մինչեւ իսկ ստորակէաներն ու բութերը չէին տարրերեր (<sup>1</sup>)։ Զարմանալի էր նաև իր ստոյիկ անխռովութեան լծորդ աշխատասիրութիւնը. — իր նստուկ գործու-

(<sup>1</sup>) Այս անէկտողը լուծ ենի իրեն ժամանակակից ծերունիք մը, որ նիացաղն ալ էր իրեն. կրենայ ըլլալ որ՝ Տէրոյենց իր սովորութեան համեմատ գրուածին փոխագրութիւնն ունեցած ըլլար եւ նորէն անկէ օրինակած։

Նէութեան հետեւանքով ոտքերը վէրքերով կը վարակուին, և ինք արձակուրդի հրաման կառնէ՝ Պրուսա երթալ և հիւանդութիւնը դարմանել. այս ուղեւորութեան ընկեր կառնէ իրեն Վասեմ. Ստեփան փաշայ Արալանեանը, որուն կը համակրէր ուշիմութեանն և ուսումնասիրութեանն համար և որ նոյն միջոցներն ինք ևս հիւանդացած էր: Ճամբայ կելնեն Եէնիդարուէն՝ վեցթի նաւով մը, և հազիւժամ մը առած՝ փոթորիկ մընէ կը փրթի, և կը ձգէ նաւորդներն ամայի կղզին, ուր ատեն մը մնալէ ետե՝ նորէն ճամբայ կելնեն. բաւական ատեն մրրկայոյզ նաւագնացութիւն մը կընեն, ու այդ միջոցին Տէրոյնց՝ անխռով իր շուրջի յուղումներուն՝ չնչին լաստափայտին մէջ աչքը գիրքի մը վրայ սեւեռած կը կարդայ եղեր, ինչպէս պատմեց մողի իր ուղեկիցը:

Մինչեւ 1841ի վերջերը՝ Տէրոյենց իր կցորդներով կը վարէ Ճեմարանը, որ ցայնվայր Պոլիսի մէջ հիմուած կրթարաններուն մեծագոյնն և բարգաւաճագոյնն էր, ու քիչ ատենի մէջ՝ ժամանակին իմացականին մակարդակը բարձրացունելու մասին՝ մատոյց նշանակելի սպաս: Եթէ հին և նոր վարիչներու մէջ գոյացած տարածայնութիւնը ճարակ չընէր ծայրայեղութեանց (<sup>1</sup>) Ճեմարանի խնդիրն ալ՝ հան-

(<sup>1</sup>) Ճեմարանին զիսաւոր խնամակալներն էին նարտարապետներ, եւ իրենց դէմ կար լուռ նակարութիւն մը միւս՝ մասաւոնդ Խասզիւդի ամիրաներուն կողմէն, որ օգուտ խղելով պէտական նոր Տնօրէնութեան մը առիրէն՝ առին իրենց Վրէծր. թելադրեցին Երուսաղէմի փոխանորդ Յօվհաննէս Եպիսկոպոսին եւ յետաձգել տուին Ճեմարանին համար վանքին տուեկան մեծագումար տուրքը, նանել տուին անկէ իրենց բարեկամներուն բռակաւոր աշակերտները. ըստ այսօմ՝ այդ նախկին կրթառանն ալ նետքնետ իյնալու եղաւ՝ ընկնուած պատմի բեռին ներեւ:

բութիւնը պիտի կըրնար վայելել երկար ասեն այդ հաստատութեան տեւական բարիքը . ու թերեւ այսօր՝ այդ հին օրերէն՝ արդի սերունդը Սկիւտարի բարձանց վրայ ժառանգած պիտի ըլլար օդաւէտ ու զեղեցիկ ակադեմիայ մը , փոխան Դալադիայի ճմլուն հաստատութեան . թողունք որ ինք Տէրոյենց պատմէ անոր առաջին փակումին պարագաները :

«Ազգն հիներուն մէջ տեսած ապօրինաւոր բաներուն անզգայ չէր բոլորովին . և 1841ին երբ ձեմարանն՝ եկամուտը ծախքին չբաւելը պատճառ , կամ , աւելի ճիշդ ըսենք , պատրուակ բռնուելով գոցուեցաւ ու աշակերտները ցրուեցան , վերջին քննութեան ներկայ գտնուողները՝ տեսնելով աշակերտներուն վրայ զիտուած յառաջադիմութենէն մեծագոյն օդտի մը համար ունեցած ակնկալութիւններնուն պարագ ելնելը՝ գրգռուեցան և արիարար առաջին քայլափոխն ըրին դէպ 'ի օրինաւորութիւն . Ա . Երուսաղէմէն զրկուած 120000 դրուշ տարեկան նպաստովը ձեմարանը չշարունակելէն՝ կասկած մտաւ թէ այդ ստակն ուրիշ բաներու կը ծախսուի , ուստի խնդրեցին որ ձեմարանին մնտուկը զատուի ազգային մնտուկէն . առանձին միւթեկվելի և ուրիշ գործակատարներ ունենայ՝ անկախ աղգային կառավարութեան դրամական մատակարարութենէն , և զայս վաւերացունելու համար՝ մեծագօր տէրութենէն հրովարտակով հաստատութիւն ուզեցին : Բայց բանն հոս չմնաց . հասարակութիւնը չկըրնար ըմբռնել իր գործերուն ճիշդ սահմանը , և անկէ անդին անցնելով՝ իր նպատակին ալ չհասնիր : Այս անգամին ալ ասանկ եղաւ . ապագային ապահովու-

թեան համար սկսուած ինդիբն՝ անցեալին համար զէնի ու կոխոի փոխուեցաւ : Աղջ . հաստատութեանց եկամուաներուն և ծախքերուն մնառուին հային ուղելու ելան . ինդրեցին որ ազգին կառավարութիւնը կախում չունենայ քանի մը մնձերու . կամքէն , այլ օրինաւոր կերպի տակ մանելով՝ կանոնէ կախում<sup>(1)</sup> ունենայ :

Այսպէս , և 1841 ին փակուեցաւ Շեմարանը : Աշակերտներուն մնձ մասն ՚ի ցիր , սակաւ աթիւ ու սումնասէր մաս մը կը շարունակէ յանախել Տէրոյենցի տունը , և ֆրանսերէն ու հայերէն դաստառաթեան հետ՝ օգտուիլ նաև անոր հառաթիւններէն , ըստ հին զրութեան :

1841 Մարտ 1ին առաջին անգամ ըլլալով կը կազմուի Պոլիսի մէջ ուսումնական ընկերութիւն մը՝ նպաստակով զուա աշխարհաբառ և գրաբառ գիրքեր ապելու . այդ ընկերութեան մէջ կային գաւառացի հարուստ անձեր ալ , որ քիչ ատենի մէջ իրենց դրամական նպաստավե ուժավցուցին զայն : Տէրոյենց ալ այդ միջոցին պատրաստած է՝ ծոյախալացիին քառահատոր Քաղաքավարութեան ռամիկ թարգմանութիւնը , որ տպուած է ջանքով նոյն ընկերութեան 1842ին , և 1843ին ալ դարձեալ նոյն ընկերութեան ջանքով տպագրուած է Առաջին Ժամանակի մարդու կրօնական , մշաւորական եւ բարոյական կրութեանը վրայ ներհուն ճառ մը , որուն մէջ առաջին անգամ հրապարակաւ . կերեի իր փիլիսոփայական սրամառութիւնն և յորում կը ջատագովի մարդկային ազգին նախնական կրօնին ու

(1) Երեակ 1861 հաս. Ժ. էջ 112—114 :

լեզուին միտթեան գաղափարն ալ, որուն առաջ զիր կեցան դաս մը լեզուազնազներ՝ ինչպէս նուն Մաքս Միլլէր (<sup>1</sup>): Նոյն ճառին մէջ է նուն որ կը փաստաբանուի այն գաղափարը թէ նախամարդիկ՝ մշակութիւնը, հոգուութիւնը, զգեստացնութիւնը Արարիչէն սորտեցան, ինչպէս կըսէ նուն Պատիէ (Խոսք ՚ի վէպս Ազգաց Ա., ա):

Այդ գիլխոսիայական ընձեռուածը ֆրանսական ակադեմիին ալ ներկայացնալով՝ ձեռամբ իր մասրիմին էսա. Տիւլորէի՝ կը գովուի և ինք կանուանի պատոյ անդամ ակադեմիին. զուս այսպէս պատմած է մազի ժամանակակից Տիւլիթեան համազար Յակոբ է Փէնտին:

5

Հեմարտնին առաջին փակումնն ետքը կը թուի՝ որ Տէրոյինց բառական ինաստոթիւն ունեցած է հանրային աղեկոծութերէ հեռու՝ մեկուանող իր տունն և պատրաստել հոն ժամանակին իմացական պահանջութերուն համեմատ բազմամիւ երկասիրութիւններ (թարգմանութիւն և հեղինակութիւն) մեծ մասով աշխարհաբառ, որոնց կէօը տպուած է նոյն միջոցները (1841-1846): Նորահասասատ Միւհենիտին տպարանը՝ Տէրոյինցի այդ գործերովը շնուած է նախ իր գեղեցիկ անունը. այդ տպարանէն եղան նոյն տառենները Պատուելիին Բասգ ալի

(<sup>1</sup>) Ին հաստակած չէ Մաքս Միլլէր Կրօնից պատմութեան հանդիսերն ու ամե ընկարծակ յառաջաբանը:

խորհրդածութիւնները, Հովուական տեսչութիւնը, Ճանապարհ երջանկութեան, Մկրտութեան և Հաղորդութեան ճառերը, Հնախօսութիւն ազգաց, որ մին է իր կոկիկ ու լոկիկ (logique) գրուածներուն. իսկ իզմիր տպուած է Յայտարար ուղղութեանի Ա. հատորը, որուն Բ. հատորը ձեռագիր կը մնայ. չտպագրուած աշխատութիւնները, զոր նոյն հինգ տարիի միջոցին կատարած է, հետեւեալներն են. Քառասեռդի Մասիյեանի՝ (գրարառ) <sup>(1)</sup>. Պիտանի պարապմունի՝ ուսանող մանուկներու համար ընթերցուածներ (368 էջ). Տնտեսութիւն Մատամ Սելմառի (595 էջ). Առողջաբանութիւն (207 էջ). Բժըշկարան թարգմ. (155 էջ). վերջին այս չորս ձեռագիրները տեսած եմք առ Գեր. Տ. Յովհաննէս Ա. Քահանայ Մկրտեանի:

Պոլիսի ուսեալ դասակարգին մէջ ցայն վայր տիրող իտալ <sup>(2)</sup> գրական և առեւտրական լեզուն՝ սկսած էր տակաւ տեղի տալ ֆրանսական լեզուին: Նորահաս երիտասարդութիւնը կը հետեւէր եռանդով

(1) Տարիներ ետք՝ Հ. Արուեն Կ. Բագրատունին ալ բարգմանած է այդ բառասուրդականները, եւ կըսուի թէ Տէրոյենցինէն շատ չեն տարբերի:

(2) Տէրոյենցէն առաջ՝ աշխարհիկ գրագէտներէն այդ լեզուին մէջ զործնականապէս ու գրականապէս ալ ամէնէն յաջողակն էր Եղեկեան Յովնաննէս, մարզիչը Սերվիչէն Էֆէնտին ինչպէս նաև ուրիշ նշանաւոր անձնաւորութեանց: Իր ուսումբ նախ Վենետիկ եւ ապա Եւրոպա առած՝ կը բնակէր ի Ղալաղիա: Աղէկ զիտէր նախնեաց լեզուն, ունի տպեալ Ապաստանարան սիրոյ ներուած մը բարգմ. իտալերէնէ, բազմաթիւ ուսանաւորներ ու տապանագիրներ՝ պե՛րն, ննչո՛ւն, պղնձի՛ ոնով մը՝ Հ. Եղիա Թոմանան Միիբարեանին նման՝ ոսկեօ՛ղ ուռուցի՛կ:

անոր փայլուն նախողջոյններուն՝ դարուն առաջին  
կէսին ամէնէն գեղեցիկ արտադրութեանց։ Սակայն  
ըստ նոյն ինք Տէրոյենցի, «դիանալով որ Գրանսա-  
ցիներն ըստ մեծի մասին հռոմէական են, և անոնց  
կրօնական գիրքերը կարդալով կը ընան ուժանալ  
իրենց մայր եկեղեցիէն՝ այդ Գրանսագէտ երիտա-  
սարդները կը խրաչէին կարդալու կրօնական գիր-  
քերը, և 18րդ դարու փիլիտովաներու (Վոլգէրի,  
Տիտրոյի, Տիւրիւյիի և լի) հետ, կը յօժարէին կար-  
դալ նաև այնպիսի մատենագիրներ, որոնց համար  
լսած էին թէ Պապին դէմ է, որով պատրաստական  
կը լային ազգին մէջ բողբոջող բողոքական սկիզբին  
բռնուելու»։ Տէրոյենց այդ ողիին, մանաւանդ հա-  
սարակ ժողովուրդին մէջ, ծաւալումը խափանելու  
համար՝ ձեռք զարկած էր վերոյիշեալ երկասիրու-  
թեանց կրօնական մասին՝ ինչպէս ինք ալ կը զրէ<sup>(1)</sup>,  
և այդ դիտումով կը գործածէր տաճկախառն աշ-  
խարհարառ մը՝ լայն-բան ու անոն իմն։ Ժողովուր-  
դէն միամիտ այլ բռնիւկած մաս մըն ալ, որ «շահու-  
ե կեանքի դիւրութեան, գժութեան, պաշտպա-  
նութեան և գիտնասիրութեան նաև տգիտութեան  
պատճառով»<sup>(2)</sup> բռնուած նոյն բողոքական ոգիէն»։  
սկսած էր կարդալ Աւետարանը, և լուսաւորուելու  
համար տարակուաելի կէտերու մէջ՝ կը յաճախէր  
բողոքականներու ժողովակիները, հետզհետէ կը զօ-  
րանար և հին հատուածին՝ Կաթոլիկութեան՝ հան-  
դէս կը սպառնար նոր հատուած մըն ալ բերել։ Ժա-

(1) Երեւակ Բ. ուժան 1864 էջ 247։

(2) Տե՛ս Նազումի բողոքականութեան ի Հայս, Յառաջա-  
բան (2եռագիր յԱրմա՛ գրեալ ի Տ. Յովին. Մալեանէ)։

մանսակին պատրիարքը, Մատթէոս Արքեպիսկոպոս, որ յաջորդեց Առառածատութին և սաստիկ դէմ էր բողոքականութեան՝ ամէն կիւրակէ երկու երեք ժամ քարոզ կուտար Եկեղեցական բեմէն ընդդէմ նորակրօններուն, որոնց մէջ կային Լուտերի ու Կալվինի ոգիով բորբոքածներ ալ. Պատրիարքն հրամայած էր Տէրոյենցի ալ՝ որ Մայր Եկեղեցիին կից յարկերուն միուն մէջ կիւրակէ օրերը ներկայ գըտնուելով՝ բացատրական ատենախօսութիւններ ընէ կրօնական նիւթերու վրայ և գոհացունէ հարցախընդիրներու հետաքրքրութիւնը, փոխանորդաբար Եկեղեցիին կողմէն՝ թէ՛ դրաւոր թէ՛ բանաւոր Այդ ժողովն է՝ որ Լուծիչ տարակուսանաց անունով 1845 Նոյեմբերի մէջ սկզբնաւորելով<sup>(1)</sup> բաւական ատեն շարունակեց՝ խափանելով բողոքականներու ժողովակները, որ անվաւեր հրատարակուեցան պաշտօնապէս. նորակրօններու թիւն ալ 7000էն իջաւ 1500ի՝ ըստ Տէրոյենցի վկայութեան։

Տէրոյենցի հեղինակական ոգին՝ բնական էր որ ամէնէն աւելի հակառակէր բողոքական ազատա-

(1) Երեւակ 1864 թիւ 31 էջ 248: Այդ Լուծիչ տարակուսանացը ը սնապէներու եւ կուռասէներու եւեսէն նեղոնէտէ կռուատուն մը դառնալով՝ չկըրցաւ տալ յուսացուած արդիւնքը: Զհանկիւներ՝ բռնցի եւ փոկով սկսած էին բանակոնձել Եկաղեւէն նորամիտներ, մինչեւ որ Պատուելին վախճանով իր սանձին վրայ ալ դժնզուկազոյն փորձէ մը՝ կաղոչէ Պատրիարքին վակել այդ վիճաւանը. այսունետէ նեղոնէտէ ձեռէ կառնուին ուրիշ խստազոյն միջոցներ ալ. սպառնալին, բանադրանք, հալածանք եւ ախուր, ինչպէս կը պատմեն մանեամսնաբարար յիշեալ ձեռագրին նեղինակը Տէր. Մավեան եւ Աւետիս Պետրէւան իր պատմութեան մէջ։

խոհութեան, և այդ հակառակութիւնը պատճառ  
եղաւ իր նախկին սոսիս բողոքականներէն նախա-  
տական առումով իր ծիզուիք յորջորջուելուն, ո-  
մինչև Ամերիկայի Նիու-Եօրֆ-Հերրլու լրագրին մէջ  
կշտամբուելուն՝ իրքն կեղծաւոր ոք և վարձեալ  
փաստաբանը հոռմէական Եկեղեցին : (1)

---

6

Մինչ այս մինչ այն՝ նորէն կը բացուի Շեմա-  
բանը, որ ատեն մը հիւանդանոց եղած էր: Առա-  
ջին փակումէն հինգ տարի ետքն՝ 1846 ին է՝ որ  
Մատթէոս Պատրիարքի յատուկ ջանքով՝ ամիրա-  
ներէ ու արհեստաւորներէ ժողով մը կը կարգադրէ  
այդ բացումին համար պէտք եղածը, ու կը տնօ-  
րինէ յիսուն տղայ աչակերտութեան առնուլ գիշե-  
րօթիկ, որոնց 10ը ձրի: Այդ բացումին՝ Հոկտեմբերի  
առաջին օրն՝ ուսումնակետ կը լայ դար-  
ձեալ ինք Տէրոյենց պատուելին, վերատեսչութեամբ  
Օտենան Պօղոս աղայի: Հին փորձերէ օգտուած՝ նոր  
ծրագիրով և աւելի կանոնաւոր եղանակով մը կը  
կառավարուի այս անդամ. Տէրոյենց՝ ա'լ թողլով  
իր անձնական զրադանքն՝ հոն կը կեղրոնացունէ իր  
բովանդակ ոյժը:

---

(1) Կը կարդանք նաեւ 1845 թուականին՝ Վենետիկի Սիխ-  
րաւեանց լնդն. Աբրայ Հ. Սուլիաս Սոմալի մի նամակին մէջ՝  
Փարիզի Մուրատեան վարժարանին համար Զամուրնեանի ձեռ-  
քով խնի մը զոց ընտրուելու յանձնարարութիւն մը (տես Պատ.  
Մուրատեան վարժարանին, Ա. էջ 156):

Երկու տարի ու կէս ալ կը շարունակէ այսպէս՝  
առալով ազգին ուսեալ ու ազնիւ երիտասարդներու-  
խումբ մը , որ ցայսօր (1898) կը տևեն պաշտօնէա-  
կան վաճառական ու հրապարակային իրողութեանց  
մէջ (<sup>1</sup>) : Մախքին առաւելութիւնը , 1842ին սկսուած  
երկարառակութեանց յորձանքը՝ գլխաւորապէս պատ-  
ճառ կըլլան դարձեալ երկրորդ և վերջին փակու-  
մին , և շէնքին մէկ մասը կը գործածուի այնուհետեւ  
իրեւ թագային վարժարան (<sup>2</sup>) : ‘Իպրոցական և միւս  
հաստատութեանց մատակարարութեան ու վարչու-  
թեան համար՝ արհեստաւորներու և ամիրաներու  
միջև ծագած ու երկարաձգուած կնճռոտ վէճը  
(1841—1847) Մատթէոս Պատրիարքի անդադրում  
գործունէութեամբն ու Բէշիտ փաշայի միջամտու-  
թեամբ՝ ուր ուրեմն յանձնուելով Բարձրագոյն Դրան

(<sup>1</sup>) Ճեմարանի առաջին ուշանին աշակերտներն են Տ. Ցոլ-  
հաննէս Հիւնեարապէյնի , Վասեմ Տօֆք . Ստեփան փառայ Արտ-  
յանեան , Կարապէտ Լիք . Խրիմեան , Էլին . Խոկ Երկրուդ ուշա-  
նին աշակերտներն են Վասեմ Տ. Նուրեան Լիմէնի , Մարտիրոս  
աղայ Թօօքարեան , Սկրտիչ Պէտքարալեան (վանառականը) , Պ.  
Ֆնտիլեան , Բարբոդ Հիւնեարապէյնեան , Էլին :

(<sup>2</sup>) 1853—4ի ռուսական պատերազմին ատեն , երբ Տէրու-  
թեան զինուորական վարժարանն յատկացաւ զադիական զօրքին  
քնակութեան , ճեմարանի շէնքն՝ ատեն մը զինուորական այդ  
աշակերտներուն դպրոցի տեղ ծառայեց , որուն ի փոխարէն ապա  
ինք Տէրութիւնը ընորհեց շէնքին նորոգութեան նամար 150,000  
դրոււր բայց Ազգ . իշխանութիւնը գործածեց այդ դրամն ուրիշ  
պէտի , եւ ճեմարանն ալ նեղանէտէ խարխլեալ վիճակովն եր-  
կար ատեն գործածուելէ ետեւ իրեւ բաղային դպրոց՝ այրեցաւ  
նիմնայատակ եէնիմահալլէյի վերջին նորդենին:

վերջնական անօրէնութեան՝ կը յանդի իրաւախոհական արքունի Հրովարտակի մը, որով վերին հրաման մը պարտք կը դնէր Պատրիարքարանի վրայ հաստատել երկու մեծ ժողովներ, մին հոգեոր և միւսը քաղաքական գործերու համար։

Ասոր վրայ Մատթէոս Պատրիարք կը գումարէ Մայր Եկեղեցին մէջ մեծ ժողով մը, ուր ներկայ կըլլան եկեղեցականներն ամիրաններն ու արհեստաւորներու զլիսաւորները. հոն կարդալով արքունի Հրովարտակը՝ կը յանձնարարէ ներկայ ժողովականներուն որոշել ու ընտրել այդ երկու ժողովներուն համար պէտք եղած անդամները։

Այդ մեծ ժողովին մէջ է՝ որ համահաճութեամբ կը նշանակուին ժամանակին առաջնակարգ եկեղեցականներէն տասն և չորս հոգի, որ անուաննեցան Հոգեոր ժողով. իսկ ամիրաններէ ու արհեստավետներէ 20 հոգի, որ կոչուեցան Քաղաքական ժողով։

Այդ երկու ժողովին ալ նախագահը պիտի ըլլար՝ ըստ տրամադրութեան արքունի Հրովարտակին՝ նոյն խակ Պատրիարքն՝ երկու տարի պաշտօնավարելու պայմանով։

Այսպէս՝ առաջին անգամ ըլլալով կանոնաւոր ձեւի մը վերածուեցան հանրական գործերու վարչութիւնն և վարժարաններու հոգաբարձութիւնը։ 1847 Մայիսի 20րդ օրէն սկսան գումարի ժողովները. Տէրոյենց՝ այդ միջոցներուն դեռ վարիչն էր Ճեմարանին ու Պոլիար անդրանիկ լրագիրին. միայն Մատթէոս Պատրիարքի ստիպելովն և ճարտարապետներու գրդումովը՝ կը կատարէր երբեմն խորհրդականութիւն, ու մեծատուններու և արհես-

տաւորներու միջև իրաւախոհական դեր մը՝ ոչ յա-  
ճախ յաջողելով, ինչպէս կը պատահի միշտ անոնց՝  
որ կը դատեն իրերն ու մարդիկը չէզոք գիծի մը  
վրայէն :

7

Պոլիսի մէջ ամէնէն վարժ ու արագագիր գի-  
տունն էր այն ատեն Տէրոյենց, ինչու չունենար  
իրեն սեպհական օրագիր մըն ալ: Եղանակ, Դի-  
տակ, Ա.զդարար (<sup>(1)</sup>) բիւզանդեաններէն, և բողոքա-  
կաններու Շեմարանէն ու Մխիթարեանց Բազմա-  
վկապէն զատ՝ մինչեւ 1846 չիկար մեծամասն հայե-  
րուն համար յատուկ լրագիր, որ քիչ շատ նմանէր  
արգի լրագիրներուն, Բազմավկապը՝ բանասէր խում-  
բի մը և գլխաւորապէս կաթոլիկ հարուստներու  
ամսաթերթն էր, բողոքականներուն թերթն ալ  
չունէր ընդարձակ կարեւորութիւն: Ազգին մե-  
ծամասնութեան ոգիին յարմար ու պէսպիսաւոր  
լրագրի մը հարկաւորութիւնը շատ կը զգացուէր:

1846ին կորոշուի հիմնել՝ Պատրիարքարանի  
ծախքով՝ Պոլիսի անդրամանիկ հայ լրագիրը (<sup>(2)</sup>՝ խըմ-  
բագրապետութեամբ Տէրոյենցի և գործակցու-  
թեամբ Ա.զաթոն Մկրտիչ էֆէնտիի. թերթին գրա-  
կան ու բանասիրական մասը կըսկսի՝ առաջին թի-

(<sup>1</sup>) Հրատարակութեամբ 1840 Նոյեմ. 20, Խաչատուր Ոսկան-  
եանի՝ իր առաջին հայ լրագիրն ի Պոլիս:

(<sup>2</sup>) Ոսկանեանի թերթն՝ հիմնելով միայն վաղանցիկ յառա-  
ջաբան մը անոր :

ւէն՝ վարել ինք Տէրոյենց, և տնտեսական ու քաղաքական մասն իր գործակիցը։ Այդ լրագիրը կը հրատարակուէր շաբաթը մի անգամ, և 1846էն մինչեւ 1848 լրագրին հրատարակչական ստորագրութիւնն էր՝ հին ոճով ու բարքով։

Յօվի. Պատ. Տէր Կարապէտ Զամուրնեան,  
Մկրտիչ Աղարօն,

Ի Պատիկ Նոր Խան

Տէրոյենց՝ 1848ին կը հրաժարի վարչութենէն, ու թերթը կը վարէ Մկրտիչ Աղաթոն՝ գործակցութեամբ Նիկողոս Զօրայեան և Սերվիչէն էֆէնտիւներու։

1849ին՝ լրագիրն ունէր միայն 250 բաժանորդ, որուն վրայ խմբագիրը կը տրանջէ 1849 յուլիս 2ի թերթին մէջ։ բաժանորդական այդ աղքատութեան վրայ նոր խմբագիրները կը դիմեն գերագոյն ժողովին, որ կը հաւանի հրատարակել լրագիրն ազգին կողմէն միայն Մկրտիչ Աղաթոնի վերատեսչութեամբ և ձրի գործակցութեամբ Տեարց Յակոբ Կրօնիկեան

Սերոբէ Վիչէնեան

Մկրտիչ Մոմճեան

Նիկողոս Զօրայեան

Յարութիւն Մոմճեան

Դրիգոր Աղաթոն

Գէորգ Մթիւրաճեան

Պողոս Նիկողոսեան

Միքայէլ Աղաթոն :

Այս խումբով բաւական կը շարունակեն, աւելի արձակ տեսութեամբ, բայց մատենագրական հըմ-

առութեան կողմէն թերի, լրագիրին շաբաթական հրատարակութիւնը :

Տէրոյենց 1849ին կը հրաժարի ձեմարան-դըպ-րոցէն, ու լրագիրը նորէն ձեռք կառնէ 1850ին. այս անգամ հրատարակչական ստորագրութիւնը կըլլայ միայն

Պրուսացի Յովինաննէս Զամուրճեանց

և կը շարունակէ միայն ինք՝ մինչեւ 1852. փետր. 2, որ լրագիրին Մասիսի փոխուելուն թուականն է :

Լրագիրին հրատարակութեան առիթով չ. Ար-սէն կոմիտաս Բագրատունին գրած է նաև իրեն հետեւեալ նամակը :

Առ. Արգոյ և Պատուելի Պարոն Յովհաննէս Պրուսացի Տ. Կարապետեան Զամուրճեանց

Արգոյ և Պատուելի' Պարոն

Թէ զանազան լրագրաց յաճախութիւն յաղզի ուրեք նշան կամ պատճառ զարգացման իցէ՝ չիք ինչ երկրայութիւն, մանաւանդ յորժամ ամենայ-նիւ կատարելութեան փոյթ և ջան լրագրին յայտ-նի լինիցի :

Ամենայն ճշմարտասէր պարտի այսպիսի խոս-տովաննել զնորատիպ լրագիրդ ձեր՝ որ ի չնորհս կատարման յառաջադէմ երեւեալ ըստ հասուն ոճոյ շարադրութեանն, ըստ հարազատութեան լեզուի և յատակութեան, ըստ ծաղկաքաղ ընտրութեան նիւթոց և ըստ պայծառ տպագրութեան. նաև՝ որ մեծն քան զամենայն է՝ անաչառ ճշմարտասիրու-թեամբ աննախանձ բարեսիրութեամբ և անխափր մարդասիրութեան ոգւով՝ կէտ եղեալ իւր միայն զհասարակաց բարի ազգին և զզարգացումն և ան-կաչառ դատաստանաւ զամենայն իրաց ուղիղ ճա-

նաչումն , և համառօտ ազգու մտածութեամբ իւիք՝  
կամ թէ լոկով խոկ յեղանակաւ պատմելոյն բա-  
նալով զաչս ազգին առ նկատեալ օդուտն :

Վասն որոյ ուրախակից եմք ձեզ ի սրաէ և ա-  
մենայն արգոյ վաստակակցացդ , որ զբարիդ զայդ  
հոգ ի մափ եղեալ և սկսայք ցուցանել ազգին : Եւ  
եթէ ճշմարիտ առակն , թէ օրն յառաւօտէն յայտ  
լինի՝ յուսամք անշուշտ զի լրագիրդ լոյս իմն ան-  
ազօտ ծագեալ՝ պարծանք լինիցի ազգիս և թա-  
գաւորեալ մայրաքաղաքիս , ոչինչ ընդհատ միաւ-  
լով յեւրոպական անուանի լրագրաց : Զայս ճըշ-  
մարտասիրական խնդեակցութիւն թէ չմարթացաք  
յայտնել Զեզ վազագոյն , խափան այն եղեւ զի  
առ հեռաւորութեան մերոյ ի քաղաքէդ՝ փոքր մի  
անագան եհաս ի ձեռս մեր լրագիրդ :

Մեծափառ ամիրայս Յակոբ Զէլէպի Տիւզեան՝  
ինքն ևս հաճութեամբ ակն արկեալ զլրագիրդ՝  
խնդրէ զբել անյապաղ և զինքն յընկերութեան այնք  
վասն երկու օրինակի :

Զմտերմական և զկրթասէր իմաստս մեր զայսո-  
սիկ՝ հանդերձ առանձինն չնորհակալութեամբ՝ վասն  
բարեսրտութեամբ յիշատակելոյ Դրդ թուոյ լրագրիդ  
զլնտրութիւն Գերապատիւ Հօր մերոյ Գէորգայ  
վարդապետի Հիւրմիւզեան 'ի Մխիթարեան Արքա-  
յութիւն , աղաչեմք ընդունիլ սիրով և ամենայն արգոյ  
գործակցացդ առնել ընդունելի , և ճանաչել զմեզ

Զերում Ազնուութեանդ Ազօթարար բարեկամ՝

Հ. ԱՐՍԵՆ ԿՈՄԻՏԱՍ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Հ. ՊԵՂԱԿԻ 1846. Վարդապետ Մխիթարեան

և ՊԵՂԱԿԻ ՊԵՂԱԿԻ ՊԵՂԱԿԻ

Իր խմբագրապետութեան ժամանակ՝ լրագիրին գլխաւոր դրոշմն եղած է՝ սեղմ ոճով և ժամանակին հասկընալի աշխարհաբառով մը օծուած պատմական ու կրօնական հին ոգի մը։ Սպառումն՝ ամէնէն փայլուն ժամանակները՝ 4-500ը չէ անցած, սակայն կը թուի թէ աղջեցութիւնը մեծ եղած է՝ նկատելով մանաւանդ որ ուրիշ մրցակից մը չունէր ի Պոլիս։ Իր գրական ու ամիրայական ոսոխներուն նախանձաւորութիւնը իր աստուածաբանական միտումներն և ուրիշ անյայտ պատճառներ՝ ամ ընդ մէջ հեռացուցած են զինքն այդ թերթին խմբագրական գործակցութենէն։ Խմբագրական փոփոխութեանց այդ միջոցին՝ թերթին ամէնէն փայլուն գրողն եղած է ն. Զօրայեան տաղանդաւոր տնտեսախօսը (1821-1859), երբեմն նաև Յովհ. Հիսարեան բանասէրը (1)։ Լրագիրին պարզ այլ միջտ հայտաբր լեզուն ունի հասկընալի խտութիւն մը և հմուտ շաղուած՝ երբեմն կարի առածգական ոճով։ անպակաս են անոր մէջ բանասիրական գիտնական և արուեստական տեղեկութիւններ։ Համար իրրե բանասիրական թերթօն՝ Խոպուած են Զէրքէզներու

(4) Βιωμανίσις περιπτεινώμενος ανάδοσις της ρήσης μη αρχή  
ρημακέων ή Φωτορρήσης ή Πολυμη, οπερηγεράσιακό πειραιώνωμα  
πειρηβόντες οι μαρούν ηθιστές ψωτερώσιν διεθή διεργασίες  
ρετετωναργετρώσιν έτι φθινοπρήσιν αρδανιωργοτρέψιν διεργή<sup>1</sup>  
διεωνιστές: Κρυστίη ρετετηνωτερης ρωτωναστέρης μαρητής ή θρων-  
ου ετρωαλ οι απωρετές ήταν λαρετηνωτερης ρωτωναστέρης θρων-

պատմութիւնն և վարքը, Նիկողոս Զօրայեանի Աղ-  
դային դաստիարակութիւնը, Յովհաննէս Հիսար-  
եանի բանասիրականները, Նարոլէոնի վարքը, Քա-  
ղաքական տնտեսութիւնն և այլն։ Տպագրութիւնն  
այնքան մաքուր և կոկիլէ որ՝ 60 տարի ետքն աէ՝  
կը ընաց այսօր մրցիլ հրապարակի թերթերուն տպա-  
գրութեանց հետ։

1851ին կը սկսի Իզմիրի Արշալոյսին և այս լրա-  
գիրին մէջ Փաւստոս Բիւզանդացիի յոյն կամ հայ  
ըլլալուն և ա՛յլ հնախօսական Խնդիրներու վրայ  
վիճաբանութիւնն մը՝ Շահնազար Կարապետ Վար-  
դապետի և Տէրոյենցի միջեւ, Վարդապետն Արշա-  
լոյսի մէջ կը ստորագրէր ծածուկ անունով մը՝ մինչ  
Տէրոյենց իր լրագրին մէջ կը գրէր իր բուն ստո-  
րագրութեամբը։ Տէրոյենց՝ բաւական աղէկ փառ-  
տարանած է Փաւստոսի յոյն ըլլալը. բայց իր ամէ-  
նէն իրաւացի կողմն է բողոքելն ընդդէմ Շահնա-  
զարեանի ծածուկ ստորագրութեան և «Բանասի-  
րական լուրջ Խնդիրի մը մէջ բարեկենդանի դիմա-  
կով երեւելուն»։ Խնչուէս ինք Տէրոյենց կը գրէ,  
ակնարկելով նաև Վարդապետին ծաղրական ոճին։

Խոյն խմբագրապետական միջոցին է, կարծենք,  
նաև որ Տէրոյենց կը ծանօթանայ լազարիսդ կրօ-  
նաւորներու Պոլիսի մեծաւորին, հայագէտ Էօժէն-  
Պորէի, և նախկին տեսութեամբ գրաւելով անոր  
համակրութիւնը՝ կը մտերմանան իրարու այնքան՝  
որ շատերը կը կասկածին թէ ինք այդ կրօնական  
անձնաւորութեան ձեռքով թուակաւորեալ է Հռո-  
մէն՝ ջատագով կալու համար կաթոլիկութեան։  
Այն ատենները Պոլիս երթեւեկող լատիններուն

մէջ արդարեւ կային՝ օգուտ քաղելով աղդին մէջ տիրող խեղճութենէն աղքատութենէն ու երկպառակութենէն՝ մարդորսութեան հետամուտ անձեր, ըստ ձեռագիր նամակի մը Կրծիկեան Յակոբ էֆ. ի. սակայն հետագօտելով գտանք՝ որ Էօժէն Պորէի հետ Տէրոյենցի յարաբերութիւններն ունին եղեր յոյժ տարրեր զոյն։ Մեծաւոր յազարիազը Փոքր Սախա ճամբորդած բանասէր անձնաւորութիւն մըն էր, ու իր այդ մտերիմ յարաբերութեանց զիխաւոր պատճառներն էին Տէրոյենցի հազիտական ու բանասիրական պատարուն ծանօթութիւնները, որոնցմէ կօգտուէր յազարիազը։

Նոյն միջոցներն է նաև՝ որ ինք կըսկըսի հանապազորդեալ թղթակցութիւն մը էտ. Տիւլորիէի հետ, որուն արդէն ծանօթն էր 1840էն ի վեր։ Այդ թղթակցութեանց միջոցին է՝ որ Տիւլորիէ կառաջարկէ Տէրոյենցի անցնիլ Փարիզ և հոն Քուլէժ առ Ֆրանսի մէջ արեւելեան՝ մասնաւորազէս հայ՝ երկու լեզուներու դաստիսութիւնն ստանձնել՝ տարեկան 6000 ֆր. թոշակով։ սակայն Տէրոյենցի յարաբերութիւնները գործունէութեանց գնացքն ու ոդին կարի՛ տեղեկանացած էին Պոլիսի մէջ, ու իրեւ տէ՛ր ընտանիքի, տէ՛ր նաև ու հայր որդիներու՝ չէր կըրնար պանդխտիլ։ իր կուսակիցներն ալ չէին ուզեր որ հեռանայ իրենց քովէն, տեղը բռնող մը չունէին։ հինաւուրց այն մեծ տուները, որ ունէին իրենց հանգիտափ ժամերն որորող և իրենց բանասիրական ու կրօնական ախորժակները մնուցանող բանագէտ պատուելիները, ամէնէն աւելի Տէրոյենցի՛ պէս անձի մը ներկայու-

թենէն կախորժէին . իրենց համար Տէրոյենց այդ պատուելիներուն կո'ձզն էր : Այսպէս՝ ի հարկէ ինք կը մնրժէ ֆրանսացի բանասէրին այդ առաջարկը , որ քանի մը անգամ կրկնուած ալ է :

Նոյնպէս ունեցած է թղթակցութիւններ Ֆէլիքս Նէօվի , Նէյմանի , Վինտիչմանի և նմաննեաց հետ , ու փոխանակած արեւելեան ու արեւմտեան պատմական բանասիրական խնդիրներուն վրայ ընթացիկ տեղեկութիւններ(1) :

---

9

1848ին է որ Հռոմէն Պոլիս կուգար Կարտինալն Ֆէրիէրի : Այդ նուիրական գեսպանութիւնն ունենալու էր իր յատուկ գոյնն և դիտումը , ինչպէս ամէն անգամ՝ որ Արևմտեան եկեղեցին ուզած է յառաջ բերել մերձեցում մը իրեն ու Արևելեանին մէջ :

Եւ նախ՝ Ֆէրիէրի կը ներկայանայ վեհ : Սուլթան Ապտ-իւլ-Մէճիտ Կայսրին , որ կընդունի յատուկ մեծարանքով Վատիկանի նուիրակը , և հոգալով ասպնջական բոլոր շուքն և հանդերձանքը՝ զետեղել կուտայ զայն Բերա Պլոնտէլ օթէլին մէջ : Արքունի հրաման մը կազդարարէ յոյներուն և հայերուն Պատ-

---

(1) Այս բղբակցութեանց մանաւանդ էս . Տիւլուիյէի թուրքերուն հաւախումն՝ ինչ Տէրոյենց մինչեւ իր վերջին օտեր խրնամով պահած է եղեր իր առնբեր յատուկ արկոյիկին մէջ , որ ամբողջ պարունակութեամբն անհետացեր է իր յուղակաւորութեան օրը , մինչ իր ուղիիր սուզի մէջ՝ յուղակաւորական տրիտութեանց ողեղբազած էին :

րիարքարանն՝ այցելութեան երթալ Կարտինալին։ Տիեզերական յոյն պատրիարքը պատճառառանքով մը չերթար։ Վոխանորդարար կը զրկէ Թրակիայի մետրապոլիտը, որ Կարտինալին հետ կունենայ միայն քառորդ ժամու տեսակցութիւն։

Իսկ Հայոց Մատթէոս Պատրիարքն՝ հետն ունենալով Տէրոյենց պատուելին Աղաթօն Մկրտիչ Էֆէնտին և քանի մը եկեղեցականներ ու աշխարհականներ՝ կերթայ անձամբ բարի գալուստ ըսել Կարտինալին, և կունենայ անոր հետ իրրեւ ժամու մը տեսակցութիւն յարգալից։

Տամն օր ետքը՝ Ֆէրիէրի ալ կուգայ հայերուն Պատրիարքարանն այցելութեան։ կընդունի զայն Մատթէոս Պատրիարք՝ վարդապետներով ու քահանաներով զգեստաւորեալ, և գահագլուխ բազմեցունելով զայն ոսկեթել գեղեցկազարդ պատրաստուած նստարանի մը վրայ՝ կունենայ սիրալիր տեսակցութիւն։

Կանցնի ամիս մը, և ահա Ֆէրիէրիի կողմէն Հայոց Պատրիարքին ուղղեալ հայերէն տպուած կանգակ մը կուգայ, որուն մէջ եկեղեցական հերձուածներու վրայ արգահատութեամբ ակնարկելէ ետե՝ գրուած էր թէ «Այժմեան հայերուն եկեղեցին մոլորեա՛լ է ու անջատեալ յուղղափառ շաւզաց նախնի հարց իւրոց»։ Եւ ապա կը հրաւիրէր Հայոց եկեղեցին թօթափել այդ մոլորութիւններն և ընդունիլ իր նախնի ուղղափառութիւնը՝ միանալով եկեղեցին գլուխ Հռոմի հետ։

Ասոր վրայ կը սրտմտի Մատթէոս Պատրիարք և կը փորձուի մինչեւ Բ. Դուռը գանգատ գրել Կար-

տինալին այս անտակնկալին համար . բայց Պօղոս պէյ  
Տատեան ու Պալեան Կարապետ ամիրայ կողոքեն  
զայն , ու իրենք անձամբ կերթան Ֆէրիէրիի և կը  
խնդրեն՝ որ Հայոց ակնարկեալ մոլորութիւնները  
նշանակէ : Կարտինալը խնդամիտ կընդունի այս  
առաջարկութիւնն և որոշեալ օր մը կուգայ առ այդ  
իր թարգմանին հետ Տատեանց տունը , ուր Մատ-  
թէոս Պատրիարք ալ գալով՝ յետ մեծածախ ընթր-  
եաց՝ կը մտնեն քարուկիր սենեակ մը և դռնիակ  
ժողովի մը մէջ կը բանակցին երկուստեք՝ ուժգին  
կարեռորութեամբ Հայոց եկեղեցիի մասին Ունիթոր-  
ներէն 'ի վեր զրուցուած զրպարտութեանց , Քրիա-  
տոսի երկու բնութեանց , Հոգւոյն Արրոյ բղյաման ,  
ննջեցելոց կայանին , Վերջին օծումի և Հոռմի աթո-  
ռին գլխաւորութեան վրայ :

Թուի թէ Քոլէճեան վարդապետներուն կողմէն  
բաւական նախապաշարուած էր Ֆէրիէրի Կարտի-  
նալը , և 'ի սկզբան ըստ այնմ կը խօսէր հայերուն  
եկեղեցիին վրայ : Այդ առաջին բանակցութեան  
միջոցին՝ Մատթէոս Պատրիարք բաւական կը յա-  
ջողի անհամոզել Կարտինալն իր նախըմբընում-  
ներէն , որ և կը խօստանայ գրել 'ի Հռոմ պէտք  
եղածը : Բայց որովհետեւ նոյն օրը Պատրիարքին ու  
Հայերուն կողմէն չիկար առաջարկեալ խնդիրներուն  
աւելի հմտւտ և լեզուագէտ խօսող մը , որ վերլու-  
ծաբար իրազեկ ընէր Կարտինալը լուսաւորչական  
եկեղեցիին հռոմէականէն տարածայնութեանց վրայ՝  
կորոշուի միւսանգամ ժողովիլ յելյստէֆանոյ Տատ-  
եան Պօղոս Պէյի տունը , ուր փոխանորդաբար պի-  
ախ խօսէր մեր բազմահմուտ Տէրոյենցը :

Կարտինալն ալ հաւանելով ասոր՝ կը հաւաք-  
ուին Տատեան Պօղոս պէյի տունը, և հոն թարգմա-  
նութեամբ Արսէն վարդապետի մը տեղի կունենայ  
վերոյիշեալ խնդիրներու մասին Հայոց եկեղեցիին  
ըմբռնութին վրայ՝ հիւր Կարտինալին ու Տէրոյեն-  
ցի միջեւ՝ այն նշանաւոր պատասխանատրութիւնը,  
որուն ստուերագիրը տպուած է Ա. Պէրպէրեանի  
պատմութեան մէջ (Էջ 330-347) չա'տ տարբեր  
բո՛ւն իսկախօսութենէն :

Տէրոյենցի վրայ հիացող հին միտքերէն ոմանք  
կը պատմեն թէ հոն՝ աստուածաբանական այդ  
մանուածոյ զրուցատրութեան միջոցին՝ Կարտինալը  
շատ նեղն ինկած է հայ մատենադէտին ներհուն  
սլատրաստաբանութիւններէն, և զարմացած՝ տեսնե-  
լով անոր վրայ ա'յնչափ հմտութիւն կաթոլիկ եկե-  
ղեցիին պատմութեան. ներկաներէն ոմանք՝ մա-  
նաւանդ Պօղոս պէյ՝ քանիցս սքանչացումով վեր  
ցատկելով նստած տեղերնուն՝ բացագանչած են  
թէ «Այս մարդը (Տէրոյենց)՝ իրա՛ւ զնայուն մա-  
տենադարան (այսպլը քիւթիւպիսանէ) մըն է եղեր» :

Ֆէրիէրի՝ ժողովին լուծուած ատեն արդէն շին-  
ուած ու համոզուած ալ էր հայերուն ուղղափա-  
ռութեան վրայ. բայց երբ քանի մը շաբաթ ետք՝  
հոռմէական եկեղեցականներու և աշխարհականնե-  
րու ժողովի մը մէջ ինք Ֆէրիէրի բացարձակ կը  
վկայէր՝ թէ ա՛լ համոզուած է որ հայերուն մէջ  
շիկայ հերձուած, անոնք ամէնը միաբերան կը  
սկսին գոշել — «Դո՛ւք, Մոնսէնեէօս, միամիտ էք  
ու չգիտէք որ հայերն ուրիշ կերպ կը հաւատան և  
ուրիշ կերպ կը դաւանին, այդ միամտութիւննիդ

պիտի կործանէ՛ մեր տունը . պիտի բողոքե՞նք քեզի համար Հռոմայ գահին» . և այսպէս կարտինալն՝ երկու սուրի մէջ մնացած՝ քանի մը օրէն վերստին կերթայ Պօղոս պէյի տունը , ուր Տատեան Յարութիւն-Գարեգին (Բարձր . Արթին փաշա Տատեան) կը խօսի եղբայրութեան վրայ ընտիր ճառ մը , որմէ շատ կախորժի կարտինալը . բայց կը յայտարարէ ներկաններուն և Պատրիարքին հանդէս թէս «լսածին համեմատ՝ հայերն իրենց կարդացածին ու խօսածին պէս չե՞ն ալ հաւատար» :

Մատթէոս Պատրիարք սաստիկ կը զայրանաց այս դրդեալ յայտարարութեան վրայ , և կծու պատասխաններով կընդդիմարանէ միամիտ Ֆէրիէրիին : Ժողովեալները կը բաժնուին արտիութեամբ , ու հայ Պատրիարքն հետեւեալ օրն Յոյներուն Պատրիարքին երթալով՝ բանը կը յայտնէ անոր մանրամասնօրէն : Յոյներուն Պատրիարքը ծիծաղելով այս ներհակներուն վրայ՝ կը յայտնէ յոյներուն բռնած ընթացքն հանդէս Ֆէրիէրիին ի դիմաց Արեւելեան Եկեղեցիին , և ցոյց կուտայ այն չորս յօդուածէ բաղկացեալ պատասխանատրութիւնը , զոր յղած էին ի փոխարէն Ֆէրիէրիի հրաւերին , թէ —

Ա . — Մի միայն Քրիստոսի Եկեղեցիին , զոր կանուաններք Տիեզերական ժողով , անսխալ է :

Բ . Պապն՝ Եկեղեցիին գերագոյն դատաւորը չէ , այլ միւս պատրիարքներուն առաջին հաւասար մը :

Գ . — Եօթը մեծ ժողովներէն դատ՝ Լատերանու , Փլորենտիոյ , Տրիտենդեան , և միւս ժողովներն անընդունելի են :

Դ. — Պէտք է մաքրել արևմտեան եկեղեցին ալ կարգ մը յետամուտ բաներէ , և ապա ի միութիւն յօրդորել զայլս :

Ասոնց վրայ՝ նոյն Յոյներուն Պատրիարքը կը գրէ ծանր գանգատ մըն ալ Բարձր . Դրան Ֆէրիէրիի այս միջամտութեանց համար , և Բ. Դուռը կը հաղորդէ Գաղիոյ գեսպանին , որ և կաղդարարէ Ֆէրիէրիի մեկնիլ Պոլիսէն ի Հռոմ :

---

10

Հռոմի՝ արևելեան եկեղեցին հետ միութեան այս վերջնթեր փորձը՝ կունենայ այսպէս ամուլ վախճան : Հռոմէականութեան գեռ նոր փակուած վէճերուն անոնց կցորդ և հետեանք շփոթներուն ու բողոքականութեան բերումով՝ արդարեշատ դառնացած էր յայնժամ հայ եկեղեցին , որով պատուիրակին թերեւս բովանդակ բարեմտութիւնն և Տէրոյենցի ու համամիտ ամիրաներուն իրաւախոհական ոգին՝ չեն կըրցած յաջողիլ նոյն միջոցին առաջքն առնել եկեղեցականներու մեծ մասին (ըլլայ՝ լուսաւորչական ըլլայ՝ հռոմէական) խորչո՛ղ անհաւանութեանց , որ լծորդուած էին աւանդական թիւրիմացութեանց և պատճառաւոր հակակրութեանց : Տէրոյենց՝ արեւմտեան եկեղեցին վրայ ամէնէն հմուտ անձնաւորութիւնն էր , որ կըրնարեիս ճերմը կցունել այդ կէս-սիւնհողական բանակցութեանց մէջ , և իրը առանձին անհատ մը խօսե-

լովեն հանդերձ՝ յաջողած էր լաւ ներկայացունել եկեղեցին։ Ընդհանուր եկեղեցիին տիեզերական միութեան վրայ աղկէ աւելի բան չէր կըրնար խօսուիլ, որուն կարելի ըլլար համոզել վատիկաննեան նուիրակ մը։ Բայց պարագաները կարի՛ նուրբ էին և երկուստեք յարաբերութիւնները շատ ձգտեալ, որուն թուի տեղեակ չէր Ֆէրիէրի։ Ամէն անդամ ա՛յս եղած է կրօնական բանակցութեանց վախճանը՝ թերեւ նիւթին բնութենէն իսկ։ Ընթերցողին համար լաւագոյն կըլլայ անգամ մը աչքէ անցունել՝ Ա. Պէրպէրեանի պատմութեան մէջ՝ այս և նախընթաց բանակցութիւններն՝ արեւելեան ու արեմանեան եկեղեցիներու միութեան վրայ։

Ըստ արդեան թէպէտ անյաջող, այլ ըստ պարագային ու յարմարութեան շատ բարեգէալ՝ Տէրոյնցի այս գիտնական միջնորդութիւններն աւելցուցած էին իր համբաւին վրայ նոր ու մեծ շուք մը. որով ինք աւելի աչքը մտաւ իր պաշտպան ամիրաներուն՝ մանաւանդ Պալեանց, որ իր խօսքէն դուրս չէին ելներ։ Այդ միջոցներուն է որ Կարապետ ամիրայ՝ իր շուրջի բարեսէրներուն և բանասէրներուն թելագբութեամբն՝ Երուսաղէմի վանքին վրայ կը գարձունէր իր Եալովայի ազարակը (<sup>1</sup>), պայմտնով որ վանքն ալ ցման վճարէ Տէրոյենցի ամսական 10 (<sup>2</sup>) ուկիի չափ գումար մը՝ ի փոխարէն եկեղե-

(<sup>1</sup>) Լսած ալ ենք Արմածի նին միարանէ մը՝ քէ ամիրան նախ տրամադիր է եղեւ Արմածի վանին նուիրել այդ ազարակը, բայց Յակոբիկ աղա Մանուէլեան և Տէրոյենց Եռուսաղէմի կողմը ըցեր են անու սիւրը։

(<sup>2</sup>) Այս ամսական՝ ի սկզբան 30 ուկի է եղեւ՝ կըստի՝

ցական ընդարձակ պատմութեան մը (որուն կաշ-խատէր անդադար և հասուցած էր 28 հատորի, երբ վերջին տարիներուն իր ծերութեանը բերումով ամ ընդ մէջ դադարիլ ստիպուեցաւ այդ երկար աշխա-տութենէն, ու բաւական գժուարութեամբ կը գան-ձէր իր ամսականները, որոնցմով կը հոգար իր կա-րեւորներն ու կազատէր գժպհի ծերակեցութենէ մը, հիւանդանոցի ծերամոցէն):

Սակայն իր համբաւն որքան կը զօրանար իր թեարկողներուն և հետեղներուն մէջ, որ ընդհան-րապէս ազգին հին մասէն ու եկեղեցականներէն էին, այնքան թագուն հակառակութիւն մը կաճէր կուսակցութեան մը մէջ, որուն բոյնն էր Խասգիւղ իր վարժապետներովն ու մեծատուններովը. Խաս-գիւղ՝ Պոլիսի ամէնէն յառաջամիտ արուարձաննե-րէն մին, որ իր մեկուսացեալ դիրքին հակառակ ունեցած է իր մեծ և հանրական մարդիկը:

Տէրոյենց՝ բնութեամբ դեգ ու նրբախնդիր մարդ, որով իրերու գաղափարներու և անձերու վրայ մանրամասն ծանօթութիւններով լեցուն, բնա-պէս անախորժ պիտի թուէր ու նախանձը չարժէր այն մարդոց, որ՝ զուրկ իր արմատական նկարա-գիրէն՝ քանի մը ծանօթութիւններով և ցուցադր-բական պաշտպանութիւններով հանած էին գիտունի անուն և որոնց անտանելի կը թուէր իր պատգա-մական հեղինակութիւնը: Բայց այդ ներհակ կու-սակցութիւնը՝ բաւական հզօր խօսելու և գործելու մանաւանդ Յ. Տէրոյենցի Կարասյէս Պալէանի տուած աօտուա-ծարանական դասերուն եւ խորհրդակցութեանց ալ պատճառով, բայց յէտ մահու կ. ամիրային 10 ոսկիի իշեր է:

մէջ՝ չունէր իրեն հղօր և հմուտ ներկայացուցիչ մը ,  
որ հակակռւէր Տէրոյենցի անտանելի ծանրութիւնը :  
Պոլիսի մէջ դեռ չիկար մէկն՝ որ անոր գէթ կիսուն  
չափ զինուորած ըլլար պատմական ու աստուածա-  
բանական պաշարով . իր գէմ եղած փորձերն ամէնն  
ալ անյաջողած էին , ու Ֆէրիէրիի հետ իր տեսակ-  
ցութիւնն՝ յաջս իրեններուն՝ ալ եռամե՛ծ մը ըրած  
էր զինք :

Գալո՛ւ էր հոչակաւոր Շահնազարեան վարդա-  
պետ , որ գէթ կիսով չափ « բանար այդ դարիրին  
քողը » , ինչպէս կըսէ ժամանակակից բանասէր եկե-  
ցական մը :

---

11

Կարապետ վարդապետ Շահնազարեանի կ . Պոլիս  
գալուն և տեղի ունեցած վէճերուն պատմութիւնը  
քիչ մը կնճռոտ՝ մանաւանդ կուսակցական կիրքե-  
րու շոգիով մռայլած ըլլալուն համար , պիտի ջա-  
նանք հոս հնար եղածին չափ անմէտ տեսակէտէ  
մը համառօտակի անցնիլ :

Այս հմուտ վարդապետը , որ նախ Ա . Էջմիած-  
նի և ետքը Դերմանիայի մէջ իր ուսումն աւար-  
տելէ ետեւ՝ նորէն Ա . Էջմիածինի վանքին մէջ վար-  
դապետական ձեռնադրութիւն առած էր , բայս  
կան ձախող նախընթացներով Պոլիս եկած էր | 17  
1850ին , նախընթացներ , որ չէինք հրապարակեր  
եթէ արդէն արձանագրուած չըլլային հրատա-  
րակեալ պատմութեան մը մէջ (Ա . Պէրպէրեան , էջ

288 և Արեւ. Մամուլ թիւք 1875 տարւոյ): Ներսէս Կաթուղիկոս՝ իր առաջնորդութեան ատեն հիմնած էր ի Ռուսահայս վարժարան մը իր անունով, եւ անոր կապած էր եկամուտներ, բայց այդ վարժարանն անչքացած ու խոպանացած էր վիճակաւոր կարապետ եպիսկոպոսի ատեն: Ներսէս Կաթուղիկոս՝ պահանջելու համար կարապետ եպիսկոպոսէն եկամուտներուն խորեալ հաշիւն՝ իր այցելութեան ատեն կը կարգէ հաշուեքնիչ յանձնաժողով մը, որուն նախագահը կըլլայ Շահնազարեան կարապետ վարդապետ, կարապետ եպիսկոպոս երեք հազար մանէթով կը կաշառէ, կրսեն, Շահնազարեանը, որպէս զի հաշուընկալութեան ատեն զինքը չքմեղ հանէ<sup>(1)</sup>: Աշտարակեցին խմանալով զայս՝ կուզէ պատուհասել կարապետ վարդապետը, բայց սա կանխաւ իշանալով բանը՝ զիշերանց կը փախչի Տփիսիսէն և կուզայ Պոլիս<sup>(2)</sup>: Ներսէս

(1) Այս պարագան՝ Ա. Պէրակենոնէ զատ կը պատմէ նաեւ Տիգրանեան Մկրտիչ վարդապէս (հրաշագործ յոշուշեալ) իր մէկ նամակովը, (Երեւակ, 1864 թիւ 20 էջ 159):

(2) Նահնազարեան իր հետ կը բերէր նաեւ Կ. Պոլիս Ս. Էջմիածնի քանօքարաննեն անհրաման խորուած նին ձեռապիթեներ, որոց մէկ մասը ծանօթութիւններով նրատարակեց ապա ի Փարիզ իր իսկ տպարանէն, եւ արժանացաւ եռանդուն ընդունելու թեսն: Ներսէս Կարուղիկոսի բարձր բելադրութիւններէն զատ նահ. վարդապետին մերժումին վերաբերումով՝ այս տիուր պարագաներն ալ ծանօթ էին Տերոյենցի ու իր համախոններուն, որով նուիրական պատճառ մը աւելի կունենային օրինապէս դժուապարտելու զինքը: Ուրիշ կարգ մը կարեւուր եւ անկարեւուր անձանց վերաբերումով Տերոյենցի վրայ դաս մը կրականերէ ըսուածները՝ թէ այս ինչն հալածեց, այս ինչը վտարեց, այն ինչն ամացեց» եւ չզիտեմ այլ ինչեց՝ այս կարգի ծածուկ եւ

կաթողիկոս կարի' վշտացած իր սանին՝ Շահնազարեանի՝ դէմ, յատուկ թուղթով կիմացունէ Պոլիսի Յակոբոս Պատրիարքին և ճարտարապետ ու վառողապետ ամիրաներուն՝ որ չընդունին Շահնազարեանն իրրեւ Հայոց վարդապետ։ Կաթողիկոսն անուանած էր նաեւ Շահնազարեանն այդ թուղթին մէջ «բարապան դժոխոց»։ Ասոնց վրայ՝ Դալաթիայի եկեղեցին քարոզչութենէն կարգիլեն զինքը։ Սակայն ունենալով զիսնական բացառիկ արժանիք ու ջերմ եռանդ՝ կը յաջողի իրեն յանկուցանել Պոլիսի յառաջամիտներէն ու պանդուխտներէն պատրաստական մաս մը, և անոնց թեւարկութեամբ կարգ մը աւանդական տարտամնիւթերու վրայ տեղի կունենան ձգձգեալ վիճարանութիւններ՝ մինչեւ որ բանը պաշտօնական անձնաւորութեանց ականջն հասնելով՝ հարկ կըլլայ քննութիւն բանալ՝ թելադրութեամբ մտնաւանդ Սէթեան Յովհաննէս վարդապետին։ Յուղուածինդիրներուն գլխաւորներն էին՝ Մեծին կոստանդիանոսի Սեղբեստրոս Պապէն մկրտուիլը, Դաշնաց թուղթը, Դաստառակը, Ներսէս Լաքրոնացին և լն։ Ասոնց վրայ քանիցս Տէրոյենց պատուելիին ու

---

յայտնի բարձր պատճառներէ կը բղխին. «Ոչ ո՛վ վնասի եւ հալածի բայց միայն նախ յիւրմէ եւ յիւրցն» մանաւանդ որ այդ ակնարկեալներն առհասարակ զուրկ կերեւին պատմութեան մէջ՝ Քիստոնէական այն համակերպող ողիէն, որ եւ նոզի՛ն ալ է խաղաղութեան եւ ընկերականութեան։ Խոկ Տէրոյենց՝ ի՛ն իր զործերո՛ւն մէջ է, իր 150 հատոց զուածներո՛ւն մէջ՝ ծեռազիր ու տպեալ, իր բովանդակ նկարագիրովն եւ Քիստոնէականութեամբ, եւ ոչ թէ գրաւերողաց ու բամբասողաց կրիցն հայելիին մէջ . . . :

Սէթեան Յովհաննէս վարդապետին հետ առանձինն տեսակցելէ եաեւ՝ վերջապէս Շահնազարեան վարդապետ (որուն համար Տէրոյենց ծածկաբար գրած էր թէ «քերնին հոտէն իմացայ սիրտին վէրքը» եւ «Սիս երթալով եպիսկոպոս պիտի ըլլայ և ապա միտքը պատրիարք ըլլալ է») կը հրաւիրուի Պալեան Կարապետ ամիրայի տունն ի պատասխանաւորութիւն, այլ խոյս կուտայ, չերթար ժողովին։ Ետքերն աւելի նշանաւոր ժողով մը կը գումարուի Տատեան Յովհ. ամիրայի տունն 1851 Ապրիլի 20ին, որուն ատենագրութիւնը տպուած ալ է Արե. Մամուլի 1875ի 217, 257, 286, 321 էջերուն մէջ։ Այս ատենագրութիւնը շատ հետքրքրական է իրրե պատկերող ժամանակին բարքերուն եւ ոգիներուն, ու գրուած է անծանօթ ատենագպիրէ մը, որ՝ ամբաստանեալ վարդապետին խըրոխտ բնաւորութեան հակառակ՝ կընծայէ անոր խոնա՞րի ու պարտաւո՞ր դէմք մը։ Միւս ատենագրութիւն մը՝ տպուած նոյն հանդէսին նոյն տարուան 370րդ էջին մէջ, որ խմբագրուած է կ. վարդապետին նպաստաւոր ձևով մը, գլխաւոր խօսողներ կը ներկայացունէ Տէրոյենցը (Զ. Պ.) և Շահնազարեանը (Կ. Վ.) որ ունի հոն յաղթական դէմմը հանդէպ Տէրոյենցի։

Հոն՝ Տէրոյենց կը համարուի գլխաւոր պատճառ վարդապետին վրայ եղած չարախօսութեանց ու գայթակղութեանց, և կը հաշտեցուցուի անոր հետ Ա. Պատրիարքի միջոցաւ։ Տատեանց տունն եղած ժողովին ատենականներն են՝ Նախագահ Յակոբ Պատրիարք, Մատթէոս Արքեպիսկոպոս Զուհածեան,

Յովհ. Վ. Սէթեան, Տ. Յովհաննէս Ակիւտարի, Տ. Զաքարիա Բերայի, Տ. Երեմիա Խասդիւղի, Մկրտիչ ամիրայ Ճէղայիրլեան, Ճանիկ ամիրայ, Մագսուտ ամիրայ, Մարտիրոս ամիրայ Բարունակեան, Յակոբ Կռճիկեան, Տ. Գէորգ Մայր Եկեղեցի, Միսաք ամիրայ Միսաքեան, ճարտարապետ Կ. ամիրայ, Տատեան Յովհաննէս ամիրայ, Գէորգ պէյ Երամեան, Արիստակէս աղա Ալիթունեան<sup>(1)</sup>, Պետրոս աղա Խօրասաննեան<sup>(2)</sup>, Նիկողօս աղա Հովուեան, Մկրտիչ աղա Մոմճեան, Դաղլուստ աղա Կոստանդեան, Յարութիւն աղա Հովուեան, Յակորիկ աղա Մանուէլեան, պատուելի Յովհաննէս Զամուրճեան Տէրոյենց, Պուրունսուզեան Յակոբ աղա, տիրացու Արիստակէս, Գրիգոր վարժապետ Տ. Յովհաննէսեան, Յովսէփ վարժապետ Տ. Սահակեան, Պ. Գալուստ Տ. Պօղոսեան. հոն՝ բաւական աղեկոծեալ զրուցատրութիւններէ ետք՝ Շահնազարեան վարդապետ դատապարտուած է, ոչ պաշտօնապէս, ճարտարապետեաններէն, ժողովին գնացքը շա'տ հետաքրքրական և ուրեք ուրեք զուարձալի՛ ալ է՝ մանաւանդ ուր երկու ամիրաներ՝ Պալեան ու Ճէղայիրլեան՝ դէմ առ դէմ կուգան և Տէրոյենց կը յանդիմանուի հեգնօրէն Աշնանեան Պօղոս աղայէն իրրե «ազգին հէքիմ պաշին!» որ հասկըցա՛ծ է վարդապետին սիրտին վէրքը։ Հոն՝ վարդապետին գլխաւոր պաշտապաններն են՝ Աշնան Պօղոս աղայ, Մոմճեան Մկրտիչ աղայ՝ որ թիզ մը

(1) Ար է Ալիթուն-Ցիւրբիւ։

(2) Հայրն հանգուցեալ Տօֆք. Մ. Խօրասաննեան էժ.ի Եւթեւարկիալը Ճէղայիրլեան Մկրտիչ ամիրայի։

հասակեն զիրժերու մէջ մեծցած է (1), Խօրառանձեան Պետրոս աղայ, որ մտերիթն է ձէզայիրլեանի և անոր բարեյիշեցուցիչը, և ինք ձէզայիրլեան Մկրտիչ ամիրայ, որ իրու միշտ նեղսիրոտ համարձակութեամբ կը խօսի՝ կարի՛ խղճամիտ Պալեան ամիրայի և Մանուէլեան Յակոբիկ աղայի խօսքերուն դէմ, որոնք Տէրոյենցի միջոցով բաւականապէս նախապատրաստուած կերեին այնքան պատմականօրէն փասաարաններու համար: Ասոնց բերնով՝ ժողովին մէջ կը յուզուին կը քննուին և կը վիճաբանուին՝ հին ռամկախառն ոճով և աւանդական միջակութեամբ՝ Պետրոս առաքեալի Հռոմերթալուն փոքր Ասիայի մէկ վանքին մէջ Աստուածածնայ պատկերին և վերեւ յիշուածներուն խնդիրներն ալ. Կարապետ ամիրայ ու Յակոբիկ աղայ Մանուէլեան՝ պաշտպանն ու ատենախօսն են աւանդականներուն և վարդապետին հակառակ կողմին, ու կը խօսին երդմնակուու հաստատութեամբ, որ՝ գէթ վերաբերումով յուզուած խնդրոց պարագաներուն՝ իրենց կողմէն ճշմարտափրութեան ցոյց մըն է: Բատ առաջին ատենագրութեան, Տէրոյենց հազիւ քանի մը խօսք կընէ, ու խնդիրներն և հարց ու պատասխանները կերթեեկեն ընդհանրապէս Պալեան ու ձէզայիրլեան ամիրաններուն յուզիչ զրուցարութեանց միջոցով՝ միայն՝ մութ և պարզմիտ գնացքով մը: ձէզայիրլեան կը խօսի հոն, ըստ մեծի մասին, իշխանաբար, զայրոյթով, և ծանրբառեր (միտիսիս, մուրտար, գիրնեկ, ուղուրտուզ)

(1) Ե՞ր խօսով . . . :

կը նշանակուին իր բերնով՝ վարդապետը դատավետառողջներուն համար։ Դարձեալ ըստ առաջին ատեանագրութեան՝ այդ ժողովին մէջ վարդապետը չառնեղն ինկած է, և իրեն համար վերջապէս վճռուած է առ ժամին հեռանալ Դալաթիայի եկեղեցին, մինչեւ որ Պոլիս համնէր Կաթուղիկոսէն իրեն համար խնդրուած երկրորդ գիրը։

Էստ երկրորդ ատենագրութեան՝ Տէրոյենց ու կ. վարդապետ կը հակարանեն՝ առաջինը նշանակելի պաղարինութեամբ և պաշտպանաբար, իսկ երկրորդը կիրքով ու յարձակողապէս։

Երկու ատենագրութեանց հանրական չէզոք գիծերէն ալ կերեւի<sup>(1)</sup> որ Տէրոյենց բառական անզգոց գտնուած է արագ յայտնելով Շահնազարի մասին իր դատումը՝ Աէթեան Յովհաննէս վարդապետին յատուկ գիրովն այն, որ պատճառն է այս վէճերուն և ժողովներուն, և ինք Շահնազար վարդապետ ալ՝ իրը անգէտ ոմն Պոլիսի բարքերուն և սովորութեանց՝ բառական յանդուզն եղած է՝ կարի ազատութեամբ յայտնելով իր թուիքն աւանդական կարգ մը իրերու վրայ, թերեւս ալ ըստ թելադրութեան քանի մը բարձր անձնաւորութեանց՝ որ ունէին իրենց կողմանական դիտումները։ Հոն՝ աստուածաբանական մէկ քանի խնդիրներու վրայ՝ իր անխտրական նոր բառերը՝ վերջապէս ըսել տուած են Յակոբոս պատրիարքին՝ թէ «այս վարդապետը

(1) Այդ ժողովին ու կցորդ պարագաներուն վրայ՝ ուզողը կրնայ տեղեկանալ Դաշտաց բուդրի մնալուրիւմէն եւ հերցումէն (էջ 60) ու Արեւ. Մամուլի 1875ի 217, 257, 286, 321 էջերէն։

բանգիւութիւն ծախել կուզե։ Ասոնք ըստ բաւականին կարդացած ու քննած ըլլալով՝ կը ընանք իրը եղբակացութիւն այդ հոչակաւոր ժողովին ըսել՝ թէ ո՞չ վարդապետը կը քայլ է երկայնմտելու չափ իմաստնանալ, ո՞չ ալ Տէրոյենց լոելու չափ զգուշանալ այդ ծրաբեալ խնդիրներու վերաբերումով, և այսպէս երկուքն ալ իրենց ժամանակին, ինչպէս ապագային ալ, մէջ՝ իրենց անունովը ձգած են ազգին երկու ծայր կուսակցութեանց նախապատճառներ, որ երկոցուն ալ չեն բերեր փառք, ինչ որ ալ ըլլան իրենց ներքին կամ հանրական պատճառները։

---

12

Կարապետ վարդապետ՝ կիսով հմայաթափ իր խորհուրդներուն մէջ՝ քիչ մը ատեն ալ Պոլիս մնալէ ետք՝ կըստիպուի անցնիլ Եւրոպա (<sup>(1)</sup>), ուրկէ

(<sup>1</sup>) Շահնազարեան հաօտատուելով Եւրոպայի մէջ (նախ Փարիզ)՝ կրզբաղի նոն մատենագրական հրատարակութեամբ, եւ ապա կը հաօտատէ սպարան մը Մանչէոնըրի մէջ ու կը նիմնէ Երկրագումս հանդէս 186-ին. նինցած նիւանդութիւն մը պահնառ կրլլայ իր լրագիրը դադրեցունելուն, եւ կանցնի նորաւ Ժաննա. Իիշ մը ետև Եղիպատ, ուր կը բարեկամանայ Բարձենուպար փառային, եւ Կ. Պոլիս դառնալով կը վախճանի 1865ին: Շահնազարեան կտակած է 1000 անգո. ոսկիի զումար մը, որ նուպար փառայի ձեռնով տոկոսի դրուելով՝ եր 4000ի հասներ՝ պիտի բացուե իր անունով վարժարան մը ժառանգաւորց: 'Նուպար փառա' որ առաջ բանալու համար այս վարժարանը՝ կը նուիրէ իր կողմէն 3000 անգո. ոսկի

դարձեալ նոյն խնդիրներուն վրայ վիճաբանու—  
թիւնները կը չարունակեն գրաւոր՝ ինք Արշալոյսի  
ու Տէրոյենց իր թերթին մէջ։ Եւ որովհետեւ Պո—  
լիսի այդ ժողովներուն մէջ աւանդական մասը կարի  
ուժգնութեամբ պնդած էր ձենովայի գաստառա—  
կին վաւերականութեան վրայ՝ Պալեան կարապետ  
ամրան ալ Խտալիս կը զրկէ իր երէց որդին՝ Ան—  
տոն աղան՝ որպէս զի բանիկն անձամբ ստողէ։  
Անտոն աղայ՝ ձենովա Յիսուսեանց Եկեղեցին եր—  
թաղով՝ նմանանանել կուտայ հոն պահուած դաս—  
ասուակը, զոր և նոյն Յիսուսեանները կօրնեն, և  
ինք կը բերէ զայն Պոլիս։ Այդ նոր դաստառակը։  
ըստ վկայելոյ ժամանակակից հրապարակազիրի մը<sup>(1)</sup>,  
կը դրուի Պէշիքթաշի եկեղեցին, ուր բազմու—  
թիւնը կը դիմէ յերկրագութիւն և անով մընչեւ  
իսկ հիւանդներու վրայ կը կատարուին պատկերա—  
հանգիսներ։ բայց ազդեցիկ մարդիկ այս չափա—  
զանցութիւններն յայտնելով ժամանակին պատ—  
րիարքին՝ պաշտօնապէս առաջքը կառնուի այդ  
նախանձաւորութեանց ալ։ Տէրոյենց՝ այս խնդիր—  
ներուն, մէջ խաղացած ըլլալու է, կըսեն, ուագ—  
դեր, և իրր այնպէս՝ աւելի՛ բորբքեցուցած իր

---

զարծուանք կը բացուի Խաօդիւ 1866ին խնամակալու թեամբ  
Ներու և պիտկոպասի Վարժապետան Եւամեան Կերպ պէիի  
և Ազարոն Կրիզու Էմէնսիի։ Վարդապետին Մանչէսորի  
տպարանն ալ Պոլիս փոխադրուելով կը կցուի վարժարանին։  
Անցունելէ եւեւ փայլուն վիճակ մը հետզիւ կը խանգարի,  
և՝ բացումն նիւզ տար տարի ետք՝ կը փակի արժեքունքե—  
րուն անկումին զիսաւոր պատճառով։

(1) Մասիս և. Ս. Խըիւնեանի։

ոսոխները, որ կամբաստանէին զինքն որպէս հռոմէամիտ և վարձեալ . . . .

Մինչ այս մինչ այս՝ հետզհետէ կը հասուննար է. Պոլիսի մէջ լեզուագէտ ու նորասէր երիտասարդներու խումբ մը, որ հին ոգիէն կտրուած էր թանձր անջրպետով մը: Եղած էին մէկ քանի աշխարհաբառ կարեւոր հրատարակութիւններ. Պոլիսի զրաբառն ալ տակաւ տեղի կուտար իր ամուլ միօրինակութիւններովը. բողոքականները տպած էին իրենց առաջին աշխարհաբառ Աստուածաշոնչը<sup>(1)</sup>, և զրելու մարմաջն ազատ կալուած կը գտնէր աշխարհաբառ լեզուին մէջ: Տէրոյենցի ցայնվայր հանրական գործունէութիւնն ալ կը միտէր՝ մանաւանդ վերոյիշեալ միջադէպներուն բերումով՝ հետզհետէ խտանալու և անձնականութեան մէջ ամփոփուելու: Մատթէոս Պատրիարքին բողոքականութեան հանդէպ բռնած աններող դիրքը, որուն քիչ շատ կռնակ կեցած էր ինք Տէրոյենց ևս՝ խրախուսանքով մանաւանդ ժամանակին կղերին՝ նոր Հայերը պաղեցուցած էր իրմէն: Շահնազարեանի կծու հրատարակութեանց հանդէպ իր հին խոժոռ անդրդուութիւնը՝ տուած էր ընդդիմադիր կողմին ձեռքն աւելի զէնք մը՝ գոցել տալու համար իր թերթը, և անոր տեղ հիմնելու համար նոր գոյնով լրագիր մը: Կ. Ս. Խւթիւնեան դարձած էր Փարփակէն, և իրր առաջնակարգ գաղիագէտ ու լաւ հայերէն զրող՝ իր նոր անունին կցորդ կ: բերէր նոր ու թարմ եռանդ մը, որով դիւրին եղաւ

(1) Աշխատասիրութեամբ ամերիկացի արեւելագէտ Մր. Բինսի եւ Խաչատուր Ասկանեանի:

իրեն՝ ձեռք բերել նորերուն և հինէն յագեցած վաղեմիներուն համակրոթիւնն ու քանի մը հարուստներու, մանաւանդ Խորասաննեան Պատրոս աղայի, պաշտպանութիւնը :

Ասով և ուրիշ նախընթացներով՝ վերջապէս ձեռք կը բերուի Պատրիարքարանի ալ հաւանութիւնը, ու Տէրոյենցի անդրանիկ թերթը կը փոխուի Մասիսի, պարունակո՞ղը պարունակեալի': 1852 Փետր. Զին այդ նոր խմբագրութեամբ լրագիրն հրապարակ կելնէ Միւնէնտիսեան տպարանէն՝ իրեն գլխաւոր աշխատակից ունենալով Օ. Բ. (օգնական թանաւոր Նիկողայոս Զօրայեան), որուն վրայ Հրանտ Ասատուր հրատարակեց կենսագրական հատուածներ 1898ի Մարտ 29/10ի Մասիսի բացառիկ թիւին մէջ :

---

## 13

Արեւմուտքէն նոր դարձող ուսեալ երիտասարդներ և հոս արեւելքի մէջ եւրոպական թարթափումներով մնած երիտասարդներ՝ բժիշկ, երկրագործ, զրագէտ, արուեստաւոր՝ եռանդագին կողջունեն Տէրոյենցի թերթին յաջորդող Մասիսի այս հրատարակութիւնը, և ոմանք կաշխատակցին ալ անոր(1): Նորերուն այդ այլաշաւիդ ազգեցու-

---

(1) Նոր Մասիսի զիսաւոր աշխատակիցներն էին Օ. Բ. (Ն. Զօրայեան), Բ. Գրիգեան (տպա՛ Բարունակ պէշ), Մաքես Մամուրեան, Մաքես Այլատեան, Թադէս Մինրդասեանց եւ Գէորգ Սրիմարանեան:

թեամբ և պարտասած հին թնձուկներէն՝ ազգին աւանդական մասն հետզհետէ տեղի կուտար, ու Տէրոյենցի շրջանն ալ անոնց հետ տակաւ կը նուազէր. դուրսէն իրեն դէմ պատճառաւոր հակառակութիւն մը ներսէն ալ արձակելով փշոտ ծիլեր՝ կաճէր ու կը զօրանար անտիական իրագէտներուն մէջ՝ մանաւանդ իր հակառողոքական միտումներուն և Շահնազարեան վարդապետին հետ երկարածգեալ վէճերուն պատճառով։ Իր կտրուկ նկարագիրը բանաքննական նրբակրկիտ ողին ու անդրդուռ թիւնը՝ խրտչեցուցած էին իրմէն նորերուն կարեւոր մեծամասնութիւնը։

Իր նախկին հետեւողներէն ու աշակերտներէն Խ. Պ. Միսաքեան, Տ. Յովհաննէս Հիւնքեարպէյէնտեան, Իւթիւնեան, Բարունակ պէյ եւայլն՝ բռնուած ընդդիմուն գաղափարներու թափէն, ոմանք ալ բորբոքած արուեստակցական նախանձուութեամբ՝ կը յաջողէին իրենց թեւարկողներուն ուաշտպանելովը չէզոքացունել իր հեղինակութիւնը ժամանակակից գաղափարներու վրայ, եւ ընկրկել զինքն հրապարակէն։ Զեռագիր նամակի մը մէջ, որ իր ոսոխներէն մէկուն ձեռքով 1852ի Նոյ. 13/25 Վոլիսէն Փարիզ գրուած է, սա ցայտուն տողերուն հանդիպած ենք. «Ճ. Մ.ի գործերն աւրուած են, անոր իյնալուն վրայ Պրուսացին<sup>(1)</sup> նորէն խլրտիլ սկսաւ. բայց հիմակուան կաթոլիկի վէճերուն առիթովը նորէն ձգելը խիստ դիւրին է»։ Իր (Տէրոյենցի) հոռմէասէր միտումներն՝ ենթադ-

(1) Տէրոյենցն ըսել կուզէ։

թեա՛լ թէ հաստատեալ՝ այսպէս շատ նպաստեցին ընդդիմադիր կողմին առժամնայ յաղթանակներուն, և ինք ալ իր ամուր բնաւորութեան բերումով՝ հետզհետէ աւելի կը տարրանար իր խտրասէր կարծիքներուն խմորովը:

Իր այդ տեղատուութիւնը Մասիսի երեւելէն ետեւ՝ երեք տարիէն աւելի տեւած է. հաւանաբար այդ միջոցին անձնատուր եղած է ինք առանձնական աշխատութեանց ու խորհրդատուութեանց՝ մինչեւ որ փոքրաթիւ այլ հզօր համակրողներու յորդորելովն յաջողած է հիմնել իրեն յատուկ տպարան և նոր հանդէս մը պարբերական Զոհալ անունով՝ 1855ի կէսերը: Այդ հայատառ տաճկալեզու հանդէսը՝ Տէրոյենցի նախասիրած կրօնական ճիւղերուն վրայ յերիւրուած է ընդհանրապէս, և Պոլիսի ու գաւառներուն միջին դասակարգէն գտած է բաւական տաք ընդունելութիւն, լրագիրներու հանդէսներու և լեզուներու այդ առաջին յեղումներու միջոցին է՝ որ աշխարհաքառ լեզուին նոր կամայական ձեւ մը տալու փորձեր տեղի ունեցան Պոլիսի մէկ քանի մնափորձ երիտասարդներուն մէջ՝ 1855ի ատենները, և այդ փորձերուն իրր արձանացում հրատարակուեցաւ Ուղղախօսութիւն անունով տետրակ մը, որու վրայ հետեւեալ վաւերական տեղեկութիւնները կը քաղենք ժամանակակից անձի մը նամակէն՝ գրուած Պոլիսէն ի Փարիզ. «Ծուսինեանի Ուղղախօսութեան և Զօրայեան բառդիներ կան եղեք, բայց ուր, աս լուրը ձեղի տուղներուն երեւակայութեանը մէջ և ոչ թէ հոս: Ծուսինեանն աղջին

մէջ տասը հոգի ճանչցող չիկայ , կարելի է յիսուն  
հոգի ալ անունը լսած ըլլայ . իսկ Ուղղախօսու-  
թեան բառդի ըսուածն այնչափ աննշան և գրեթէ  
միքրոսքորիգ բան մըն է , որ բառդի ըսուելու  
արժանի չէ , և ազգին մէջ տասը հոգի չիկայ որ  
ասանկ բառդի մը ազգին մէջ կեցած ըլլալը գիտ-  
նայ : Այս բառդին կազմողներն են՝ Ռուսինեանը ,  
Եազրձի Պօղոս աղային տղան Գրիգորիկը (Օտեան) ,  
Պալեան Նիկողոս աղան , Պարտիզպանը , Ամասեան  
Յակորը , և Պարտիզպանին յառաջդէմ ու ընտիր  
աշակերտներէն Սըվաճեան Յարութիւնը , որն որ  
մօրուք թող տուած ըլլալով երեւելի աքատէմիսիէնի  
կերպարանք մը առած է : Ասոնցմէ զատ Թընկըր-  
եան Հ . Տիմոթէոսը կայ , որուն համար կը լսեմ  
թէ ատեն ատեն շապղայով Եազրձի Պօղոս աղային  
տունը կերթայ՝ գիտցած քաղաքական տնտեսու-  
թեան բուէնախրներն հայերէն լեզուին արլիգէ ընել  
տալու համար : Զօսան Յարութիւն աղան ալ կայ  
բառդին մէջ , բայց անիկայ սոսկ արձագանգ է ,  
քանի մըն ալ ամիննի կայ՝ որ են Պարտիզպանին  
եղբայրները , պախնձէպան Հաճի Յովհաննէսն ալ  
հետ առնելով : Կը տեսնես որ այս անուններն Հայ  
գրականութեան մէջ սէլէպոիթէներ չեն : Ուղղա-  
խօսութիւնն յղացողները Ռուսինեանն ու Թընկըր-  
եան Հ . Տիմոթէոսն են : Գրիգորիկն ու Պալեանը  
խարուած են . Պարտիզպանն իմ կարծեօքս՝ մտօք  
համոզուած չէ ուղղախօսականաց անտեղութիւն-  
ներուն , այլ առ հարկի միացեր է կամ միացած  
կը ցուցընէ ինքզինքն անոնց հետ : Ուղղախօսու-  
թիւնը քննելու մասնաժողովին մէջ է քիվօդ ճամ-

բայ մը բռնած էր, և Ուղղախօսութեան մէջի է՞ն  
բարձրագոչ անտեղութիւններն հերքելու ժամանակ  
չափազանց մէնաժըման ու էկառ կը ցուցընէր ա-  
նոնց : Աս բանը մեկնութեան կարօտ չէ : Ամաս-  
եանն ու Սըվաճեանն ալ Պարտիզպանին պէս առ  
հարկի համոզուած են, որովհետեւ այս երկու ան-  
գործ խեղճերուն գործ ու ամսական հայթայթեցին  
ուղղախօսականք, սա պայմանաւ որ Ուղղախօ-  
սութեան ջատագով ըլլան, և մէկը Փրկչի վար-  
ժարանին և միւսը Պէշիքթաշի դպրատան մէջ  
զանիկա կարդացունեն : Ամինճիններուն խօսքը  
չըլլար : Մինակ կը ցաւիմ՝ որ Պալեան Նիկողոս  
աղայի պէս ուշիմ և ազնուասիրտ մէկն ասանկ  
զառացանքներու համոզոի : Կը լսեմ որ ճարտա-  
րապետ կարապետ աղան՝ Ռուսիննեանն ու Զօպան  
Յարութիւնը սաստիկ կշտամբելով վորնաեր է իր  
տունէն : Սըվաճեան Յարութիւնին ալ մօրուացն  
ակնածութիւն չընելով՝ զայն ալ դպրատունէն  
վորնան է կըսեն : Վասն Ուղղախօսականաց կա-  
ճառին ալ այսչափ :

Կ. Ս. Խւթիւնեան 31 Մարտի 1855 :

Հաւանաբար ասոնք կը թուին հաւատարիմ գի-  
ծերն ու երանգները լեզուի ու դաղախարի այն  
նորոգումներուն, որ իրենց ժամանակին հանեցին  
անուն մեծ . . . : Ցերկունս լերին՝ արդիւնք չնչին:

Բայց Տէրոյենց իր Զոհալովներ(1) իրբեւ դատապարտուած էր զուտ կրօնուական նիւթերու վրայ գրել այնպիսի լեզուով մը, զոր Փոքր Ասիայի Հայերը միայն կիմանային, և այնպիսի գաղափարներ, որ Պոլիս ընթերցողներուն վրայ չէին կընար ընել վառ ներգործութիւն։ Աստուածարանական խնդիրներ ալ այդ թերթին միջոցով կաթողիկոցուցած էին իր անունը. ուստի՝ տարիուկէս ալ կամայ ակամայ շարունակելով այդ հանդէսն իր բարեկամներուն թելադրութեամբ և իր բանասիրական ախորժակներուն բերումով՝ կըստիպուի նոր անունով և հայ լեզուով հրատարակել հոչակաւոր Երեւակը, 1857 Յունուար 1էն սկսեալ։ Յառաջարանին մէջ լեզուի փոփոխութեան գլխաւոր պատճառ կը ցուցընէ ինք «կրօնական նիւթերու վրայ տաճկերէն լեզուին կատարեալ տեղեկութիւն չկըրնալ տալը», որով Զոհալն յաճախ կըստիպուէր արարերէնէն ու պարսկերէնէն մուրալ տաճկերէն լեզուին մէջ սովորական չեղած բառերը, և հայ ժողովուրդին մեծ մասին անմատչելի կըլլար։  
«Այս ամէն պատճառներով համոզուեցանք,

(1) Զօնալի մէջ առաջին զլխաւոր վէճն սկսած է Մասիսի ու նամախոններուն դէմ։ Հռոմէական եկեղեցիին Հայ եկեղեցին էական տարբերութիւն մը չունենալուն եւ կէտերուն վրայ, զոր առաջարկած էր Մասիս։ Այս վէճին միջամտած էն նաև Յանայի Խթիլիկը եւ Կ. Պոլիսի Թրէս Տօրիան լրազիրները՝ զովելով Տէրոյենցն իրեւ ներհուն եւ տամարան մատենազիր, որով եւ եւս զայրացած կը նեապարակուի Մասիսի Երիտասարդ ու կրօնական նիւթերու տնհնմուս խմբագիրը։

կըսէ<sup>(1)</sup>, մանաւանդ որ բնապէս մեր լեզուով մեզի  
խօսիլն աւելի սիրելի ու ախորժելի էր մեզի,  
յանձնառու եղանք հայերէնի դարձունել . . . : Եւ  
միայն ասով չշատանալով՝ միտք ըրինք, որքան  
հնար էր, տեղեկութիւններն աւելցունել, և ասոր  
համար ալ յօդուածներն որքան հնար ըլլար՝ կար-  
ճեցունել ։ Բարեսէր բարեկամաց օժանդակութիւնը  
քաջալերեց մեզ թժշկական ու երբեմն մշակական  
տեղեկութիւններ ալ տալ՝ երեւելի և մեծ անուն  
ստացող հեղինակներէն առնելով. հին պատմու-  
թեանց, նոր գուարձալի ու օգտակար գիւտերու-  
վրայօք ալ տեղեկութիւններ, և բարոյական հա-  
մառօտ կամ ընդարձակ պատմութիւններ ալ դնե-  
լու միտք ունինք. երբեմն ազգին լեզուին եւ  
հնութեանցը պատմութեանը, կամ հին ու նոր  
մատենագրութիւններուն կամ թարգմանութեանց  
վրայ ալ պիտի խօսինք. վերջապէս պիտի ջանանք  
օգտակարին հետ գուարձալին խառնելով՝ մեր ըն-  
թերցողներուն հաճոյական բան մը ընել :

Այս յայտագիրին վրայ սկսած է Երեւակը. նոյն  
առեն է նաեւ՝ որ Զամուրծեան մականունը փոխած  
է Տէրոյենցի. թերթին որոշ գոյնն է կրօնական :  
Առաջին թիւին յօդուածներուն մակագիրներն են  
Նոր Swarի 1857, Ասիական յանի մը ազգաց նոր  
շարւոյ սովորութիւնները, Պակին անժակելի ըն-  
շալը, Բողոքական ընտանիցի մը դարձ, Այլեւայլը,  
Վիճակացրականի : Երկրորդ թիւէն կըսկի Պատ-  
մութիւն զիտութեան լեզուաց բանասիրական շա-

(1) Երեւակ 1857 թիւ 1, Յառաջարան էջ 4:

քունակեալ կարեւոր տեսութիւն մը Ռւայզմէն Կարտինալի, ու Վալմոնի կուս անունով Ժէռառի հետաքրքրական վէպն՝ ընդդէմ 18րդ դարու ֆրանսացի մատենագիրներուն և Ազատ որմնագրութեան :

Երեւակ հնգետասանօրեայ էր, ութածալ միջակ դիրքով և իր՝ Տէրոյենց տպարանին մէջ կը տըպուէր . նոյն դիրքով շարունակած է քանի մը տարի, ու ժամանակակից ծանօթութեանց հետ կը պարունակէ նաև քանի մը կարեւոր ընդարձակ զըրուածներ, Տերտուղիանոսի նախազրութեանց ընտիր թարգմանութիւն մը, Լակտանիոսի յաշազս մահու հարածչացը, Պրուսայի ու Արմաշի վանին պատմութիւնը, Պուտտայի վրայ ընդարձակ գրուած մը, Ամերիկեան հնութիւնն, Խորենացիի վրայ տեսութիւն մը ու պատմական և բանափրական ուրիշ շարք մը յօդուածներ . Աշխարհաբառը քիչ մը աւելի կոկած է հոն . ոճը միջակ :

Նոյն 1858—9ի ատենը Տէրոյենց կը դասախոսէր նաև Պէպէքի լազարիադ կրօնաւորներուն քուէժը, որուն համար պատրաստած է լիդ. հատ պատմական դասախոսութեանց ճառեր :

Դարձեալ նոյն թուականին է՝ որ Բարձր Սուպհի փաշայի ծանօթներուն միջոցով՝ կառաջարկուի իրեն անդամակցիլ Մէարիֆի ժողովին . բայց ինք փիլիսոփայական սեւեռուն սկիզբի մը պատճառով՝ կըստիպուի երեք անգամ ալ մերժել այդ առաջարկը : Տէրոյենց կուսակիցն էր փիլիսոփայարար «յԱմենայնի՛ Աստուածային տեսչութեան», և Մէարիֆի ժողովին անդամոց մեծամասնութիւնն

համամիտ չէր այդ Յեսան ու Պոպիւէական սկիզբին :

Քանի մը տարիէն Երեւակ կը փոխէ այդ միջակ դիրքը, և աւելի լայն ծաւալով ու նոր տառերով կըսկսի հրատարակուիլ ութ օրն անգամ մը : Կարեւորագոյն խնդիրներ այս անգամ աւելի սրած են Տէրոյենցի յօդուածները, որ իրը առնասարակ կը պատկերեն ժամանակին արձակ ողիին հակագործ երանդ մը, աւելի խիստ ու ծանր եւ, իր սահմանին մէջ, աւելի՛ եփո՞ն : Հո՞ անիմնայ կը քննադատուին Վոլգէր, երրեմն Մոնղէսքիէօ, Խընան, Շանշեանց և ամէն այն մատենագիրներն՝ որ ցամաքութեամբ մը խօսած են Եկեղեցիին հեղինակութեան և կրօնի վրայ : Նշանակելի են մանաւանդ Իշխանութեանց ծագման, Բողոքականութեան ու անհաւատութեան անումին, Ազգայնութեան, Գրագիտութեան, Կրթութեան ու Բարոյականութեան, Հոգույ անմահութեան, Հրաշներու եւ Աղօրի վրայ գրածները, որոնց մէկ մասը թարգմանօրէ՞ն խմբագրուած է :

Այդ կրօնական ու բարոյական հանդէսը տեսած է մինչեւ 1866. ի՞նք ամբողջապէս կը լեցունէր զայն ՏՆՕՐԻՆԷ ԵՒ ՅՈՐԻՆԷ ՅՈՎՀ. ՊԲ. ՏԲ. ԿՐՊ. ՏէՐՈՅՑԵՆՑ հրատարակչական ստորագրութեամբ : Այդ շայն Երեւակներուն մէջ իր լեզուն աւելի բարեգարդ է, նիւթերն աւելի ջերմ ու իմաստասիրական և ոճը ծանր, ինչպէս ա՛լ այնունետեւ իրեւ միշտ :

Ժամանակակից պատմութեան ամէնէն ճշմարտանման գոյները կերեւին այդ թերթերուն և իր

605ն ետքի հրատարակութեանց մէջ՝ պարզ համար-  
ձակութեամբ մը<sup>(1)</sup>։ Դատումի լեզուի հարազատու-  
թեան և հմտութեան կողմէն՝ անոնց համեմա-  
տելի է միայն Սէր անուն ժամանակակից պարբե-  
րականը, որուն գլխաւոր գրիչն էր Ա. Մ. Գարա-  
գաշեան՝ հին Միլիթարեանը Վիեննական :



(1) Կրսեն ոմանք որ Տերյենց իր անդրանիկ քերքովը նախ  
Պատրիարքարանի քերանն ու խնկողն էր, այլ ապա՝ մանաւանդ  
իր Երեւակներովն՝ առաւ աւելի՝ չեզոք դիրք:

## ԳԼՈՒԽԻ Գ.



1860 - 1888

1

Երուսաղէմի Պատրիարքին մահը՝ բերած էր  
թարմ յուզում մը Ազգ . Վարչութեան նորա-  
յարդար սեղանին վրայ . վանքին համբաւեալ հա-  
րըստութիւնը , ուսումնականին մէջ իր դանդաղու-  
թիւնն՝ հակառակ այդ հարստութեան , ոչ-միաբան  
եպիսկոպոսներուն պատրիարքութեան հետամտու-  
թիւնն և ազգին մէջ մտած ֆրանսական այն նոր  
ոգին , որ եկեղեցական հաստատութիւնները կու-  
զէր աշխարհականացունել , և կուզէր գործադրել  
այդ փորձն ամէնէն առաջ ազգին ամէնէն հա-  
րուստ և հին վանքին վրայ , նաեւ ուրիշ դէզ մը  
նախընթացներ՝ միտքերու մէջ պատրաստած էին  
շուտ շուտ , մանաւանդ անտես բանքերներու մի-  
ջոցով , անտեղիտալի տրամադրութիւն մը՝ Երու-  
սաղէմի վանքին ու անոր պատրիարքական ընտ-  
րութեան վրայ փորձելու նորահաստատ վարչական  
մեքենային մնծ ու նախկին ոյժը :

Զգիտենք որո՞նք եղած են այդ փորձին նախա-  
ձեռնարկողները , բայց գիտենք որ նոր վարչու-  
թեան մեծամանութիւնը , բայց ի կղերին մեծա-  
մանութենէն , սկիզբէն տրամադիր երեւցած է  
ձեռք երկնցունելու վանքին ներքին անտեսութեան

մէջ, ու առ այդ քանիցս զրկած է հոն քննիչներ ու պատգամաւորներ ալ (Տ. Յովհ. Հիւնքեարպէցէնտեան, Սէրվիչէն էֆէնտի, և տարիներ ետքն՝ Ստեփան փաշա Արալանեան):

Վանքն ալ իր կողմէն հինաւուրց խտրականութեամբ (exclusivisme) ու Գրիգոր Շղթայակիր պատրիարքին օրերէն մնացած նզովքի մը ջերմեռանդութեամբ<sup>(1)</sup>, ո'չ արժան երեսն ըրած է այդ պատգամաւորներուն, ո'չ ալ դիւրողոքութիւնն մը ցուցած դուրսէն Պատրիարքի մը ընդունելութեան և առ պոլսական վարչութիւնն համարատութեան<sup>(2)</sup>: Միաբանութեան այս անյօժարութիւնները, որ իրեւ հին, շատ հին, սովորութիւններ կարի' բնական ալ էին, ունէին Պոլիսի' ալ մէջ իրենց պաշտպաններն ու երդուեալներն իսկ, ինչպէս կային դարձեալ Պոլիսի մէջ դուրսէն պատրիարք ուղղողներ ու վանքին ներքին տնտեսութեան ու բարենորոգումն աշխարհականներու ալ ձեռնամուխ ըլլալուն ձայն տուղներ: Այս երկու հակառակ յօժարութեանց ներկայացուցիչներն՝ իրենց հետեւորդներովն ու ամեն ըսողներովը՝ տակաւ խումբ կազմելով՝ դարձուցած ըրած էին երուսաղէմի պատրիարքական ընտրութեան խնդիրը Աեր-

(1) Տե՛ս Պատմ. Երուսաղէմի. ի Հանճէ վարդապէտ:

(2) Երեւ Մայրավանք մը ընդհ. հայոց՝ բանաւոր եւ լաւագոյն ալ է համարատու նանշնալ զՍ. Յակոբեանս ընդհ. հայոց ներկայացուցիչներու միայն. եւ այն ատեն թերեւս զաղրին ա'լ կողմնակցական վէներն ու խնդիրներն Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ պատրիարքաններուն միջեւ: Գործիս հեղինակն աշխատած է շատ ասոր:

սկն դուրսէնի մեծկակ երկպառակութիւն մը , որ  
ապա յանգեցաւ խաւարեալ շուսաւորեալի ծանօթ  
կռիւխն<sup>(1)</sup> : Այդ կռիւխն է՝ որ շատ մեծ սուտեր  
կարի՛ նուրբ ճշմարտութեանց հետ դէմ յանդիման  
գտնուեցան հրապարակով ու առանձնակի , և կիրք  
ու ճարպիկութիւն ճակատեցան կրօնքի ու հին  
հնարքներու հետ : Ու այդ կռիւէն շահեցաւ ի  
հարկէ՝ ո՞վ որ չսիրեր խաղաղութիւնը :

---

2

Խաւարեալներն՝ որ իրր առհասարակ հին ու  
փորձ մարդերէ կազմուած և դրամատէր ալ ան-  
ձեր էին՝ կը պնդէին հաննէական Նզովքին ու  
վանքին հինամի կազմակերպութեան վրայ՝ երդ-  
նըլով յանուն Ս . Մասանց ու առանգութեանց , և  
ազգին կրօնական զգացումներն յօգուտ ի կիր ար-  
կանելով՝ կը պահանջէին որ Երուսաղէմի Պատրի-  
արքին ընտրութիւնը միաբաններուն մէջէն ըլլայ ,  
և իր մատակարարութեան մէջ կեղրոնական Վար-  
չութիւնը կամ միա՛յն ուսումնական տարրը մատ  
չունենայ , որպէսզի վանքին նուիրական հարստու-  
թիւնը խաղալիկ չդառնայ դաս մը գաղափարական  
մարդոց , ինչպէս կառարկէին իրենք . իսկ լուսա-  
ւորեալներն՝ որ իրր ընդհանրապէս կը բաղկանային

---

(1) Գիբելին ու Կէլք , Զախակողմ Աշակողմ , Ռիկ Թորի ,  
Լուսաւորեալ Խաւարեալ եւլն՝ գրեք ամենուրեմ երկու ներհակ  
նո՛յն երեւոյթներուն անուններն են:

նորահաս ու եւրոպական գաղափարներու վարագովը տոգորուած անձերէ՝ ամէն նորահնար միջոցներով, և վանալիք մէկ քանի անձերու (1) տուն տալովը՝ կը ջանային վանքին մէջ աշխարհականի մատ մտցունել, Պատրիարքը դուրսէն ընտրել տալ և ոմանք ալ կը յառաջանային՝ վանքին բովանդակ գոյքն ու արծաթեղինները ծախսել տալով՝ դպրոցներու կառուցումին յատկացունելու աստիճան։ Կոխուն օր աւուր կը բորբոքէր երկուստեք՝ անպարտելի ըլլալու աստիճան յամառութեամբ։ Խաւարեալները՝ գործնականնապէս ու հին հնարքներով զինուորած տոկուն մարդիկ էին, իսկ լուսաւորեալները տեսականնապէս ու նոր ձեւակերպութիւններով պճնուած անձեր, ճարտար խօսելու և յուզելո՛ւ ալ մէջ։ Աւանդականներուն ընտեկան պետերէն էր ինք Տէրոյենց ալ, որ՝ ըստ լուսաւորեալներուն՝ մին էր եօթն Յիերէն(2)։ Անանուն հրատարակութիւններով յայտարարութիւններով և իր հմտալից բանախօսութիւններով՝ կը ջանար հանգչեցունել միտքերն հին ձեւին մէջ։ Իսկ լուսաւորեալներու պետերն էին՝ մէկ մասը տեղացի բանգէտ երիտասարդներ ու չափահաս

(1) Յակոբոս Ա. Զիլինկիրենս, Թաղէոս Մինչըստեանց եւ այլք։

(2) Որպինետեւ այդ եօթն անձինք իրենց անունին սկրբնաւոր Յիուկ կորակուէին, իրեւ Յիսուսեան (նիզմիթ), ինչպէս սովոր էին այն ատեն անուանել խաւարեալներուն պետերը. — Յովին. Ղարդապէտ Սէրեան, Յովին. պէյ Տատեան, Յովին. Տէրյենց, Յակօրիկ Մանուէլեան, Յովին. Սուրէնեան, Յովին. Սէրվէրեան եւ Տէր Յովին. Փափաղեանն Սկիւտար Ս. Խաչ Եկեղեցիի։

դարգացածներ, միւս մասն ալ Եւրոպա ուսում  
առած կամ Եւրոպական գործերու մէջ մասած ելած  
մարդիկ, և ասոնք ալ իրենց կարգին՝ կը բանե-  
ցունէին ամէն լուրջ և անլուրջ հնարք՝ մինչեւ  
սրտկանք ու կնոջական հայթայթանք անդամ՝ յա-  
ջողեցունելու համար իրենց դատը, որ ունէր ար-  
տաքին հրապուրիչ ձեւ։ Այդ կարի նորօրինակ  
հին խնդիրին վրայ հրապարակով ամէնէն ողջ-  
միտ կարծիքն յայտնած կը թուին Ա. Մ. Գարա-  
գաշ ու Խ. Պ. Միսաքեան՝ առաջինը Ակր հան-  
դէսին երկրորդը Փարիզ լրագիրին մէջ։ Երկուքն  
ալ՝ վանքին խռովեալ ու անկարգ վիճակին վրայ  
իրենց ցաւն յայտնելով հանդերձ՝ չէզոք հայեակէ-  
մը խորհուրդ կուտան՝ մանաւանդ Լուսաւորեալ  
ըսուած մասին՝ ծայրայեղութեան չերթալ ու ներ-  
սէն ընտրել Պատրիարքը, և վանքն անոր ձեռքով  
բարեկարգել ու չվշտացունել՝ վաղանցիկ խնդիրի  
մը պատճառով՝ ազգին կարող մասն ալ։

Եւ խնդիրն ալ ինքնին՝ բաւական երկարելէ  
ու լեզուներ թափուելէ ետեւ՝ վերջապէս ատոր  
յանդեցաւ։ պատրիարքը ներսէն ընտրուեցաւ<sup>(1)</sup>,  
ու պէտք եղած բարեկարգութիւնն ալ միարաննե-  
րուն ձեռքով կատարուելու որոշում տրուեցաւ։

Տէրոյենց այդ խնդիրին մէջ խաղացած է մեծ  
դեր՝ մանաւանդ իրրեւ չատագովը ժամանակին  
եկեղեցականութեան, որոնց մեծ մասը Խաւար-  
եալներ էին, և այդ պատճառով իր անունին շուր-  
ջը ձգած է քիչ մը աւելի բամբասանք՝ բողոքա-

(1) Խայի Պատրիարք Թալասցի։

կանութեան ու կաթոլիկութեան վէճերուն պատճառով դիզուածներուն իրրեւ յաւելուած :

Իր Երեւակներն ալ՝ մինչև 1866<sup>(1)</sup> տեսլէ եւտեւ՝ ա'լ կը դադրին՝ չգիտենք ի՞նչ պատճառով։ Կրօնական ու բարոյական այդ հանդէսը, որ իր խումբին մէջ մինչեւ ցայսօր ունի լուրջ անուն մը և հակառակ խումբին մէջ անկարեւոր համբաւ մը, ժամանակակից խնդիրներն հասուն տրամաբանութեամբ դատած է, այսպէս որ ա'լ պատճութեան կարգ անցած այդ նիւթերուն վրայ որոշ ու պարզ գաղափար մը առնել ուզողն՝ եթէ քիչ մը մտովի մեղմացունէ Տէրոյենցի կրօնական չափազանց նախանձայուղիւնը՝ ամենայն վստահութեամբ կը ընայ աչքէ անցունել այդ չարաթական հին հանդէսները, որ դժբաղդարար հազուադիւտ ալ են։ Իրեւ օտար տեսութիւն մը Տէրոյենցի նոյն ատենուան գործունէութեան ու ոգիլն վրայ՝ կը կցենք հոս Մօնէ Փրանսական հանդէսին դատաստանն ալ, որ իր Երեւակին մէջ թարգմանուած է հայերէնի՝ վիճաբանութեան մը առիթով։

«Անոնք որ չեն ուզեր ընդունիլ Ամերիկացիներուն բողոքականութեան կամ Փրանսացիներուն արձակ փիլիսոփայութեան քարոզիչներուն վարդապետութիւնը, որ արդէն կորուսած են իրենց համբաւն՝ աւելի կը բանան ականջնին լսելու համար իրենց շահուն և ազգ։ աւանդութեանցն ա-

(1) Վարսունէն եսք յուզուած մեծ խնդիրներն առած էին վերջապէս հատու լուծումներ, և այդ 1866 բուականին Տէրոյենցի բարդին բաւական ինկած էր իր բերքը չտածելու չափ։

ւելի՛ համաձայն ողջամիտ վարդապետութիւնն մը :  
Ասոր շօշափելի ապացոյց մըն է այն շարժումը՝ որ  
Անատոլուի հարաւային կողմէն ամբողջ ժողո-  
վորդներ քերաւ ուղղափառ հաւատքի : Կոստան-  
դինուպոլիս տպուած շաբաթական թերթ մը,  
չմիացեալ (այսինքն հռոմէական չեղող) Հայերէն  
ամէնէ՞ն զիտուն և զգաստ մարդէն խմբագրուած՝  
յաջողեցաւ վերջապէս իրենց ու միաբանեալ եղ-  
քայրներուն միջեւ խտրոց կացուցանող նախապա-  
շարմունքն և կանխադատութիւնները բախել ու  
տկարացունել : Այս՝ քսան տարիէ ի վեր բողոքա-  
կանութեան տարածումին զիմադրելու արիու-  
թեանը փոխարէնն է : Եթէ իր գրիշը չգործէր՝  
բանը միայն քանի մը հարիւր հոգի մոլորեցունե-  
լով չէր լըմինար, որոնք յաճախ աւելի աղէկ կը  
համարին պահքերէն ու իրենց եկեղեցին ժամեր-  
գութիւններէն ազատիլը : Եթէ ինք չըհար՝ ընդ-  
դէմ հաւատոյ վտարանչութիւնն աւելի կը տա-  
րածուէր հասարակութեան մէջ, որուն իր հին  
հաւատքը բացատրելէն չդադրեցաւ՝ սեղմ ու բո-  
ղոքական քարոզիչներն յաղթահարող տրամաբա-  
նութեամբ : Չբաւէր ըսել որ փաստերն ուղղափա-  
ռութեան զինարանէն առնուած են : Ամէն կերպ  
հրապոյրներով փորձեցին զինքը, բայց ի զուր-  
երը մէկ ձեռքով կը կռուէր այդ օտար յարձա-  
կումին դէմ, միւսովը կը մաքառէր ընտանի թըշ-  
նամիններուն դէմ, որ նուազ վասնդաւոր չէին :  
Խումբ մը հայ երիտասարդներու համար է խօս-  
քերնիս, որ գաղիերէն ինչ և իցէ տեղեկութիւն-  
ներով մը և հինցած դպրոցէն առնուած յառաջ-

դիմութեան գաղափարներով Փարփազէն ետ դառնալով՝ հիմնեցին իրենց յատուկ օրագիրներ և լեցուցին անոնք Վոլդէրի ու ռամկապետութեան գաղափարներով։ Ազգին հաւատքին ու արարողութեան մէջ ինչ ակնածելի բան կար՝ ամէնն ալ անխնայաբար նախատեցին։

Պր. Տէրոյենց Պրուսացի (լսմբագիր Երեւակին)՝ ամէն շարթու իր կծու և անսպառ հմտութեամբը խիստ կարեւոր և արդի ախորժակին կարի պատշաճ ենթականեր կը գտնէր՝ յաղթողաբար հերքելու համար խորհեղու և խօսեղու արուեստին համբակները։ Հիմայ ալ Ռընան իր էջերուն մէջ կը գտնէ հերքում մը, որ վար չմնաբերոպացի բանաքննողներու գործէն։

Տոհմային իր երկար ու հանձարեղ յօդուածներուն մէջ մեղմով բայց յայտնապէս կը խօսի կրօնաքի վրայ, թէ «Ժամանակաւորին նկատմամբ անգամ աւելի՛ օգտակար էր Հռոմայ եկեղեցիէն չզատուիլը, որուն Քաղկեդոնի ժողովին ատեն ուղղափառութիւնն՝ այժմ անհակառակելի ու ամէնուն յայտնի էր» . . . : Պ. Տէրոյենց ժամանակ ալ կը գտնէ իր բազմաշխատ զբաղմանց մէջ՝ նպատակ բռնելով աղքային տեսութիւնը՝ Եկեղեցական ընդհանուր պատմութիւնն մը յօրինելու, ուրուն հրատարակութիւնը ճշմարտութեան ու եկեղեցական ուսմանց պիտի մատուցանէ նոր ծառայութիւն մը<sup>(1)</sup>։

3

Բայց այս կարգի վկայութիւններ, որ կա՛մ  
ազգին հակարողոքական ու կաթոլիկամիտ մասէն  
կա՛մ այսպէս ուղղակի եւրոպական կրօնային թեր-  
թէ մը կընձեռուէին, աւելի կը զայրացունէին  
Տէրոյենցի ոսոխները, որ չէին դադրեր հրա-  
պարակաւ ու մասնաւորներու մէջ զինքը կաթոլիկ  
հռչակելէ, ու աւելի առաջ ալ երթալով՝ ճիղվիթ-  
ներէ վարձեալ է կըսէին։ Ո՞վ գիտէ . . . .

Հետաքրքրական է հետեւեալ նամակն ալ, որ  
Տէրոյենցի դէմ եղած հակալրութեանց հետ՝ կը  
յայտնէ ժամանակակից բարքերուն մէկ անյայտ  
կողմն ալ :

Ամեն, Ս. Պատրիարք Հայր, նախադահ Կրօն.  
Ժողովոյ.

Երկու երեք օր է որ զարմանալի բան մը  
լսեցի. երիտասարդ մը կաթոլիկ ըլլալ ուղեր է,  
և Միւսիւ Էօֆէն Պօրէն, որուն զիմեր է նոյն եւ-  
րիտասարդը, կաթոլիկութեան մէջ հաստատ մնա-  
լուն և այսուհետեւ միւսանգամ կրօնափոխութիւն  
չընելուն՝ զիս երաշխաւոր ուղեր է։ Զայս իմա-  
նալով Կրօն, Ժողովը՝ նոյն հետայն արձանացուցեր  
է իր ատենազրութեան մէջ որ յիշատակն անմո-  
ռաց մնայ. կը բողոքեմ ներկայ զրովս ժողովոյն  
այս գործին գէմ։ Գիտէ արդէն ժողովոյն լրու-  
թիւնն որ ես բաւական թշնամի ունիմ, ինչէն  
զիտնամ որ այսպիսի լուր մը թշնամեացս հնարքը  
չէ, զոր յերիւրած և այն երիտասարդին թելադ-

բած ու ժողովոյն դրկած են : Կա՞ր արդեօք այդ  
երիտասարդին ձեռքը Միւսիւ Էօմէն Պօրէի առ իս  
ուղղած գիրը , կամ եթէ կար այդպիսի գիր մը՝  
ինք Միւսիւ Պօրէ՞ն զրկեց զայն ժողովին : Կրօնա-  
կան ժողովն աղէկ գիտէ՞ որ հռոմէականներն  
իրենց եկեղեցին ընդունողէն երաշխաւոր կուզեն  
և ո՞ր կրօնքին պաշտօնեաններն իրենց դիմող կրօ-  
նափոխէ մը այդպիսի երաշխաւորութիւն կուզեն :  
Ժողովդ ասոնց մէկն ալ չմտածելով՝ գոնէ գա-  
տաստանական ամէնապարզ կերպ մըն ալ բռնելու  
խելք չըրաւ ու չնրաւիրեց գրով մը Միւսիւ Պօ-  
րէն ի ժողով և չկանչեց նոյն օրը զիս ալ և բանն  
անտարակուսելի կերպով չըստուգեց : Այսպէս շնե-  
լէ՞ն ետեւ՝ կըրնար հրատարակել բոլոր հայերէն լրա-  
գիրներու միջոցաւ և արժանանալ թշնամեացս  
ծափանար գովութեանը : Առանց ասոնց՝ ժողովոյն  
այդ արձանագրութեանը դէմ կը բողոքեմ և ի-  
րաւունք կունենամ այդպիսի անհիմն բաններ պա-  
րունակող ատենագրութիւնն մը զրպարտութեանց  
պարսաւագիրք մը սեպելու :

6 Հոկտ. 1864 Մնամ խօնակն ակնածութեամբ Ն. Ռ.  
ՅՈՎ. Հ. ՊՐ. ՏԵՐՈՅԵՆՑ

Եւ օրինական ծերունին՝ ձեռագիր ու հրա-  
տարակեալ այսպոյն շատ ճղճիմ բողոքներ նետած  
է ժամանակին ապօրինութեանց դէմ . . . :

Բայց 1865էն անդին՝ ինք ալ իր կուսակից  
հիներուն հետ տակաւ տեղի կուտար հրապարակէն .  
իր համբաւը բաւական պտղած էր կարգ մը անձ-  
նաւորութեանց անխնայ հարուածներէն , որոնք՝  
մեծ մասով՝ ինքզինքնին շտկելէ առաջ կուզէին

շտկել ամէն բան ու իրենց խելքին յարմարցունել .  
այդպիսիներուն՝ իր մասին բնական էր որ հակա-  
ռակէր Տէրոյենց ևս , որ կրօնական զուսպ վար-  
ժութիւններով արդէն իր վրայ շտկած էր շատ  
բան , և կուզէր ինք ալ իր կարգին իր խելքին  
բերել անոնք՝ իր շատ խղճմիտ պարսաւաղիտու-  
թեամբը : Բայց ժամանակը փոխուած էր , և ինք  
ընդերկար մղելէ ետեւ այդ «հոգիներու և բար-  
քերու կոխւը» վերջապէս քաշուեցաւ ասպարէզէն :

Դաղրեցուց նաև իր Երեւակներուն հրատա-  
րակութիւնը . իր հին աշակերտեալներէն ու սիրող-  
ներէն մեծ մաս մը հեռացած էր իրմէն , և ինք՝  
լքուած իր սիրած ընկերներէն ու եկեղեցականնե-  
րէն անգամ , քանի մը տարիի չափ քաշուած կե-  
րեւի առանձնական կեանքի աշխատութեանց մէջ ,  
մինչեւ որ հզօր առիթով մը կըստիպուի հրատա-  
րակութեան տալ 1868ին հայ եկեղեցիին աւան-  
դութեանց ու արարողութեանց վրայ այն երեք  
հաշտ հատորները , որ իր անունը շնոցուցին նորէն  
իր ոստիներուն համդէալ :

1865ի միջոցները կարապետ ամիրայ Պալեան  
ալ մեռնելով՝ Պատուելիին մեծ պաշտպան մը կա-  
ներեւութանար , որ զինքը կը պաշտէր . սակայն  
ամիրան լիով հոգացած էր Տէրոյենցն՝ յատկացու-  
նելով անոր վերն լիւուած ամսականն ի վարձ Ե-  
կեղեցական ընդհանուր պատմութեան , որուն կաշ-  
խատէր անդադար :

Այսպէս՝ ամէն մահացուներու նման՝ ինք ալ  
ուզեւոր՝ (մնացելոց նայելով աւելի՝ իմաստուն)-  
կեանքի վշալից ճանապարհին , իր յամբ յառաջ-

խաղացութեանն ատեն այդ վշուտին կորուներովն  
հետզհետէ կապտուած իր պատսպարան հաղուստ-  
ներէն՝ ա'լ չէր տեսներ իր ծայրացած հասակին  
շուրջը, բայց միայն քահանայապետական հին թիկ-  
նոց մը և քանի մը հին թիկնակիցներ, որ դիրքէ  
ինկա՛ծ ալ էին՝ ու անցեալի յիշատակներով միայն  
կը ընային սփոփել իրար :

Իր միտքին հին կորովն ալ կը նուազէր տա-  
կաւ, ու աստուածաբանական խորին և լայն հե-  
տամտութիւններ, որ երբեմն մեծ միտքերու վրայ  
աղիտաբեր եղած են յիմարութեամբ չափ<sup>(1)</sup>, հետ-  
զհետէ կուտային իր խօսքերուն և գրուածներուն  
այն տղայական շատխօսութիւնն և տաղտկալիու-  
թիւնը, որուն մէջ կը տեսնես խելք ու արամա-  
բանութիւն, այլ կը պակսի ջի՛զ, կը պակսի հոգի՛ն  
սուր՝ որ նախ կը հաւանեցունէ և ապա կը հա-  
մոզէ :

Այո՛, վաթսուն և հինգէն անդին՝ Պատուե-  
լին աւելի աղօթած քան խորհած ու արամախո-  
հած է կարծես :

---

4

Հաղար ութ հարիւր վաթսուն և հինգին էր՝  
որ Վիեննայի բազմահմուտ վանական մը (Հ. Յ.  
Գ.) հրատարակեց Հիմնական տարբերութիւն կա-  
ռողիկէ ու եջմիածնական Եկեղեցւոյ անուն հա-

---

(1) Տե՛ս մանաւանդ Վարք Նեւտոնի The Family library N. XXIV, chapter XVI:

տոր մը , որ Հռոմին ու Էջմիածինն ընդդիմունաբար իրարու հակառակ կը պատկերացունէր՝ խոչորացոյցով շեշտելով անոնց էական տարրերութիւնները , և ծանր ակնարկութիւններով լուսաւորչական եկեղեցին ժամանակակից կացութեան վրայ (1) :

Այդ զիրքն՝ երեցած օրէն համեց բաւական աղմուկ՝ մանաւանդ եկեղեցական դասին ու խըմ-բագիրներուն մէջ : Խմբագիրներէն ումանք, մանաւանդ անգիտութեամբ միայն գիտունները, հրապարակով պատասխանեցին անոր համառօտակի՝ ժամանակին հակակլեր ողիին համեմատ, բայց եկեղեցական մասը չէ՛ր պատասխանած չէ՛ր ինք-նապաշտպանած կամ չէ՛ր կրցած պատասխանել, թէպէտ և կուզէր որ արժան պատասխան մը գըր-ուի : Շատերուն աչքը Պատուելիին վրայ էր, որ քաշուած էր հրապարակէն և ունէ՛ր իր առանձին համոզումներն ու պատճառներն ինքնին չփոթա-լու այդ պատասխանատրութեան : Եկեղեցական-ներէն քանիցս առաջարկուած էր իրեն խմբագրել բան մը այդ հռոմէակա՞ն թէ վիեննական գայթակ-ղութեան յարին վրայ, բայց ինք ոյլ առաջարկած էր կարգ մը բարոյական պայմաններ, որ դժողով երեցած էին կրօն . Փողովին քանի մը երիտա-սարդ անդամներուն : Առաջի կրօնական ժողովին՝ Տէրոյենցի և կ. Խւթիւննեանի միջեւ պատիւի դա-տի մը առիթով՝ Փողովն ուր ուրիմն խօսք կառ-

<sup>(1)</sup> Մինչեւ իսկ պանդկոն անուանելով Հայերուն Եկեղիք:

նէ Տէրոյենցէն այդ գիրքին պատասխան մը գրեւ-  
լու Լուսաւորչականաց կողմէն :

Եւ այն օրէն՝ կըսկսի հաւաքել պէտք եղած  
նիւթերն այդ պատասխանագիրքին համար, որուն  
Ա. հատորը տպագրեցաւ 1868ին իր իսկ տպարա-  
նէն և Սարգիս Հասան Զալալեան Արքեպիսկոպո-  
սին ջանքովը, ծախքով Յարութիւն Դալիսկան  
ազնուականին :

Բայց հրատարակութենէն առաջ՝ Տէրոյենց իր  
ձեռագիրը ներկայացուցած էր կրօնական ժողովին,  
որ անոր ոճին ու տեղ տեղ ալ իմաստին վրայ դի-  
տողութիւններ ընելով՝ հետեւեալ պատասխանը  
գրած էր ինք .

«Սրբագան անդամք կրօնական ժողովոյ

Զարմանքով կարդացի ձեր առ մեզ ուղղեալ  
նամակը յունիս 1-ի թուականով և Ատենապետ ու  
Ատենադպիր Ա. Հարց ի դիմաց ժողովոյդ ստո-  
րագրութեամբը :

Մտածելով Ա. որ հաճեցաք մեզի զրկել ձե-  
ռագիրիս տետրակները տպագրութիւնն հետզհետէ  
շարունակելու համար. Բ. որ կրօնական նիւթոյն  
վրայ ընաւ դիտողութիւն մը չըրիք՝ ոչ կենդանի  
բարբառով ո՛չ ալ գրով։ Դ. որ երգիծական ոճին  
համար «կարգաւորներու համար չվայլեր» ըսած-  
նուդ տուած պատասխանիս թէ ստորագրութիւնն  
իմս է՝ բան մը չըսիք ու հաւանեցաք ալ անոր.  
Դ. որ վերջին տետրակը զրկած ատեննիդ ալ դի-  
տողութիւն մը չըլալէն զատ՝ շաբաթ մըն ալ ան-  
ցաւ մինչեւ վկայագիրն ուղեցի և շաբաթ մըն ալ  
դուք անցուցիք. տպագրութիւնն աւարտելու վը-

բայ էր . բան մը չըսիք և միայն վկայագիրն ու -  
զելուս յիշեալ նամակը Զենէ ստացայ :

Զեր կատարեալ հաւանութիւնն առած սեպե-  
ցի (ինչպէս որ է՛ ալ ստուգիւ) ու տպեալներն  
հրատարակեցի : Եւ գիտեմ որ ժողովդ ըստ ներ-  
քին համոզման գրածներուս մէջ ընդդէմ Հայոց  
Ա . եկեղեցին բան չպարունակելը կը վկայէ կամ  
գէթ մինչեւ յուլիս 14ի օրը կը վկայէր : Այս հա-  
մոզումնիդ փոխողը թէ որ կամի նէ գրով մեզի  
ներկայացունէ իր պատճառաբանութիւններն և ըն-  
դունի պատասխանը . կը խոստանամ որ այս բանս ,  
ամեննեւին գաղտնի կը մնայ իմ կողմէս , որպէսզի  
կարգաւոր բամբասող խմբագիրներուն բերանը չիյ-  
նայ և չըսեն թէ ազգին ամէնէն աւելի կրօնագէտ  
անձինքն՝ ութ օրուան մէջ կրօնական ներքին  
համոզումնին կը փոխեն , հաստատ համոզում չու-  
նին եղեր : Այսպիսի խօսքեր հրատարակուելուն ա-  
ռիթ տալն ինձի մեծապէս խորշելի է :

Մնամ խանարն ակնածուքեամբ Ն. Ա.

ՅՈՎ. Դ. ՊՐ. ՏԵՐՈՅԵՆՑ

Յ . Գ . — Թէ որ այս բանիս համար ժողովքի  
հրաւիրելու կամք ընէք նէ՝ չգալուս պատճառ  
միայն այս խորհրդածութիւնն է , գաղէս ետքն  
անհնար է որ բանը պարբերական թերթերու , մէջ  
չմտնէ և անպատեհ խօսքերը բնարան չըլլան :

Տէրոյենց՝ իր տոհմային շրջանակէն դուրս, ինչպէս օտարազգի հայագէտ գիտուններու, նմանապէս Մխիթարեան ու Հռոմի աստուածաբաններուն մէջ ունենալով բաւական կարեւոր համբառ՝ միջոց մը ինք Պիոս Թ. ղինքն յատուկ նշանով պիտի պատուէ եղեր, երբ հրատարակուելով իրաւախոհի այդ Ա. տետրը՝ յետաձգեր է, ինչպէս կըսեն այս պարագան պատմողները։ Դարձեալ Պիոս Թ. նոյն տարին հրաւիրած էր յատուկ գիրով կ. Պոլիսի Հայոց Պատրիարքն ու Եպիսկոպոսները ներկայ դանուելու 1869 դեկտ. 8ի ժողովին, որ պիտի որոշէր իր անսխաղականութիւնը։ Պօղոս Պատրիարք իր ձեռնհասութենէն վեր համարելով այս բանը՝ ինդրեց Ա. Էջմիածինի Գէորգ կաթուղիկոսէն տնօրինել արժանը. և Ա. կաթուղիկոսը տեսնելով ադոր մէջ հայ եկեղեցին կրօնական անկախութեան և իրաւասութեան դէմ ունձդութիւն՝ արդիեց մասնակցիլ Հռոմի մեծ ժողովին։

Այդ երեք հատոր իրաւախոնները<sup>(1)</sup>, որ 1868ին սկսելով՝ կաւարտին 1871ին, բաժնուած են երկու գլխաւոր մասի՝ պատմական ու ֆեոնդական։ Արդոյ ծերունին կերեւի հոն ջերմ ու աղատ լուսաւորչական փիլիսոփայ մը՝ իր նուրբ պատճա-

(1) 19րդ դարին մէջ ցայնվայր եւ այնուհետե՛ւ ալ՝ նոռմէական հայերուն ի պատասխան գրուածներուն մէջ բժնամանէ եւ կրայոյդ դիմախօսութենէ ամէնէն զերծ գրուածներն են այդ Իրաւախոնները, եւ իրեւ իրաւախութիւն՝ ամէնէն ալ իմաստունը (Առակի Սողոմոնի ԺԳ. 10):

ռախմանդրութիւններովն և աւանդական կարգ մը  
մանրավէսպերովն ու վկայագիրներով՝ առանց խորչե-  
լու Հռոմէն քրիստոնէական մեծ գիծերու մէջ։  
Այդ երեք հատորներուն<sup>(1)</sup> մէջ է՝ որ իբրեւ միան-  
գամ առ միշտ լրջօրէն ու կրօնագամօրէն կը  
կըռուին լուսաւորչական և հռոմէական Հայերուն  
միջեւ եղած տարածայնութիւնները։ Հո՞ն է նաև  
որ շարք մը աստուածաբաններու հետ՝ կը բանա-  
քըննուի նաև մինչեւ Վիկոր Քուզէն իմաստաերն  
անդամ (Խրաւախոն հատ. Գ. 275-276)։ Եշանա-  
կութեան արժանի են մանաւանդ հատ. Բ. Ա. Բ.  
Գ. ու հատ. Գ. թ. Ժ. գլուխները, նաև Բ.  
հատորին Դ. Ե. ի անջուր պատարագելու վրայ իր  
սրախօսական ակնարկները։ Ու վերջին հատորին  
վերջաբանական անդորր տեսութիւնները, որ կը  
ցոլացունեն բուն գործին ոգին քրիստոնէական  
օծութեամբը խանդաղատելի։

Հո՞ն է նաև որ վերստին կը յուզուի, ասա-  
ւածաբանական ներելի՛ թէ աններելի ձեռներէ-  
ցութեամբ մը, անքննելի Աստուծոյ Ս. Հոգիին  
բղխումին յաւխտենական խնդիրը, որուն վրայ  
հին դարերէ ի վեր գրած են բազմաթիւ հոգեւոր-  
եալներ վիճած են շատ ժողովեալներ ու Հայերէն ալ  
ոմանք երկար մատենագրած են վերջին դարերուն,  
ի մէջ այլոց, Յակոբ Պատրիարք Նաղեան (Մեկն. Նա-  
րելի Գ. Ժ. Գ. 105-106) Հ. Մ. Զամշեան (հատ.  
Գ. 234-239) Հ. Գարբիէլ Աւետիքեան (Բացատ-  
րութիւն Շարականաց 721-795) Հ. Եղուարդ

(1) Կմբաղդաբար տայագրական սիսալներով նոյն եւ հա-  
րուս։

Հիւրմիւզեան (Աստուածաբանութիւն տեսական հատոր Ա. էջ 423-451), և որոնց մասին արեւելեան եկեղեցին հաւասար արեւմտեանին ալ ըմբռունումն ուղիղ համարուած է Սիսի ժողովէն ու միաբանասէր աստուածաբաններէն։ Հո՛ն՝ իրաւախոհի իրաւաբար էջերուն մէջ ալ՝ բաւական կը ծեծուի միծ և անհուն խնդիրը, և կը գտնէ առժամին գիրքին միջին ոգիին համեմատ իր հնարաւոր միջին պարզումն՝ ենթակային բնութեան պատշաճուած նրբամտութեամբ (Տես գործիս վերջը)։

Արեւելեան ու արեւմտեան եկեղեցիներն էապէս և ոչ-քրիստոնէապէս անջատող աշխարհի վըրայ այս աւագ անհաս ու տագնապող խնդիրն (Հոգւոյն Սրբոյ ի Հօրէ կամ և յՈրդւոյ բղխումը<sup>(1)</sup>) խնդիրներու ենթակայականագոյնն որով նաև վերացականագոյնն՝ արդէն ի սկզբանէ իսկ ունէր իր անհուն լուծումն արեւելեան հին եկեղեցիներուն մէջ, քանի որ ամենայն ինչ յԱ.մենակալն Հօրէ, նոյնպէս եւ Որդին ու Հոգին ալ։ Աստուածային

(1) Եւրոպական ամուր եւ անուանի մօսենազիւներուն շատերէն մին, եւ Կիպրն, որուն հանճարը կրցած է ամէն տեսակ նուր խնդիրներու մէջէն ելնել աջողապէս նորդիս դատասանով մը՝ մանաւանդ ի նպաստ արեւելեան հին եկեղեցին, երբ խնդիրն այս Filioqueին գայ՝ առնելով անորոշ եւ նեզնող անհասկացողութեան դէմ մը՝ չունենար երկումէն մին որուելու ազատ արիութիւնը, եւ այս մաօին վրայ եղած ու գրուած եկեղեցական բանաձեւեն ու որուումները կը նկարագրէ անզանազան հմձիճաղով մը, նման Վոլդերի գոր այլուր կը դատապարտէ յանախ իրեւ «մօլեռանդ մը սկեպտուրեան մէջ»։ Տես մանաւանդ շուրջող ու վերջին հատորը կիալընի նուտզման եւ անկման Հոռոմի. սպազր. անզիթերէն բնազիրին։

մեծութեան Անոր ամէնաղբիւր տիեղերական անհուն լայնութեան և տարածութեան պատշաճագոյն հին դաւանանքն էր՝ Ս. Հոգւոյն ի Հօրէ՛ բղխումը, առանց վճռաբար սահմանելու միջական ու անմիջական բղխումին ու ելումին ալ զանազանութիւնները։ Անձառելիին վրայ աւելի ճառելն յանդուգն հակասութիւն մը չէր ըլլար ամէն եկեղեցիներուն համար ալ, ու այդ անձառելի ճառերն ալ չե՞ն որ մինչեւ ցայսօր կը թանձրացունեն անկարկատելի անջրպետն արեւելեան ու արեւմտեան եկեղեցիներուն միջեւ՝ սպառելով հաշտարարներու երկայնանութեան հետ անոնց ջերմութիւնն ու հասարակաց հաւատքն անգամ։ Ահ, այդ անքըննելիին վիլխառիայական ժաղըհութեամբ քննելու տղայութիւնն ե՞ս ալ ունեցած եմ՝ շատերուն հետ, բայց իմ ներսէ՛ս ալ թրթռացած է ազդում մը, որ սրկելով ի՞մ ալ խոհարանս ապահոված է զիս՝ թէ Տէրոյենց շատ չէր աստուածաբաներ անքննելիները քննելու աստիճան՝ դէթ իր քրիստոնեայ լուսաւորչական խիզճին մէջ, ըլլալով ինք ալ սպահող մը ի կարեւորս միութեան . . . եւ յամենայնի սիրոյ։ Այդ ազդումն ամէնէն խորհրդական եղանակով առաւ իր տարրացումն՝ այս տողերը ձեռագրած միջոցիս մին այն գիշերներէն, (1) ուրի-

(1) Ունինք գրել նոզերանուէն երազներու վրայ՝ մտախոսական ընձեռուածի մը մէջ։ Գեր. Մելիսսեղեկ Ս. Մուրասեանց եւս՝ որ ներհուն նոզեպատ մին էր, զբաղած է մասնաւորապէս երազներու խնդիրներով. փափազելի էր որ իր փորձառութիւնները զիրի առնելով՝ հրապարակած ըլլար այդ խորհրդաւոր նիւրին վրայ։

բականներու և ենթակայականներու անհատահոս  
սկիզբը կը հաճի փոխարինել գաղափարականնե-  
րով՝ մանաւանդ անոնք, որ անժառանգուած են  
իրականներէն, և անրջական հիւսուածներու մէջ՝  
ստեղծագործութեան ամէնէն հրաշալի կերտուածը՝  
միտքին ատեանը՝ կը յարդարէ թատր անցեալի ու  
հանդերձեալի։ Դիչեր մը այդ թմրախաղաղ գի-  
շերներէն՝ ևս տեսայ երազ մը պարզ ու նշանա-  
կան։ Կեցած էի Սկիւտար Ս. Խաչ Եկեղեցիին դա-  
ւիթն (այն Եկեղեցիին՝ ուր շատ անգամ տեսած  
էի Տէրոյենցը բացագլուխ դուռը կեցած, կամ  
նոյն գաւիթին հուսկ անկիւնն իր ծերակուտական  
մինտէրին վրայ բազմած՝ լոխն աղօթկեր)։ տաճա-  
րը լեցուն էր հաւատացեալներու բազմութեամբ։  
Ճայն ձիւն չիկար պաշտամունքի ատեանը։ Քիչ մը  
ետքը՝ պատգարակով ներս բերին ծերունի մը, ու  
ամէնը դարձան այն կողմը։

Ծերունին՝ ի՞նք Տէրոյենցն էր. հիւանդ, ձախ  
ձեռքը կարկամած։ Քանի մը հոգի՝ անտարակոյս  
բժշկական՝ մօտը գացին և մերկելով իր ցաւոտ  
թեւը շօշափեցին և շփեցին զայն։ յանդուգն ուա-  
միկ մըն ալ վազեց ու մաս մը ի բաց խլեց անկէ։  
Պատգարակաւորները՝ նոյն հետայն դուրս հանեցին  
զինքը, և ժողովուրդէն մաս մըն ալ դուրս վա-  
զեց։ Քիչ ետքը՝ նորէն ներս բերին Տէրոյենցը՝  
նստուկ դիրքով այլ ողջ առողջ։ այս անգամ կը  
փայլէր դէմքին վրայ կարգէ դուրս եռանդ մը։  
Շուրթերը կը շարժէին, բան մը կը մրմնջէր ցած  
ձայնով, և իր դիրքը կառնէր աւելի խիստ ու  
բարձրաձայն խօսելու պատրաստութիւն մը։ եկե-

զեցին հետզհետէ կը լենար նոր համալսարանաւկաններու բազմութեա իր, և անձնիւրը կը խօսէր եռամսդով այլ դաշն ձայնով։ Ես մօտեցայ իրենց մէ երիցագոյնին և հարցունելով իմացայ՝ որ առեանին խնդիրն էր Գնոստիկեաններու «Աստուծոյ քննելիութիւնը»։ Ներկայ բոլոր համալսարանականները քննելիութեան կողմն էին. պատուելին ալ այդ խնդիրներուն վրայ' էր՝ որ կը խօսէր իրեններուն ցած ձայնով։ Վերջապէս հանրական սուլում մը իրեն դարձուց բոլորին ուշադրութիւնը. երխասարդ ուսեալներն հեգնական դիրքով մը ականջ դրին Տէրոյենցի, որ քիչ քիչ կը բարձրացունէր իր ձայնը։ Խօսեցաւ իրրեւ քառորդ մը ուաւարտեց կարճ վերջարանով մը, զոր երեք անգամ բարձրագոչ կրկնեց ու լռեց։ — Գնոստիկեանց սկիզբն էր քննել անքննելին, բայց անքննելին քննել չըլլա՛ր, բանականին դէ՛մ է. անքննելին քննել չըլլա՛ր, անքննելին քննել չըլլա՛ր. — Բոլոր ներկանները՝ խորասոյզ հակադարձ խօսկումի մէջ՝ լռելեայն կը մրմնջէին թէ «քննել չըլլա՛ր անքըննելին»։ Արթունցայ, և սխրացած հոգեհայեցական զուարճ խորհրդածութեամբ՝ կրկնեցի եռալ «Անքննելին քննել չըլլա՛ր»։ Երազի անմեկնելին, հրաշալին կը մեկնուէր խնծի իրականին մէջ. այդ սուսածին սեղմութեան մէջ կայ տրամաբանական պարզ ի հաստութիւն մը «Անքննելին քննել չըլլա՛ր»։

Ու Հայ աստուածաբանը չգործեց երբէ՛ք այդ իմարութիւնը. բնա՛ւ չքննեց զԱյն, պաշտեց։

Իրաւախոհական(1) այդ երեք հատորներէն ետքը՝ Պատուելին հրատարակած է Մկրտիչ Էմինի Հայկական հեթանոսութեան վրայ փոքր գործ մը միայն։ Այլ իրր իմաստասէր ու աստուածաբան՝ երեւցած է մերթ ընդ մերթ հանդիսաւոր առիթներու հրապարակի թերթերուն ալ մէջ։ Ոյն միջոցներն է՝ նաեւ որ առաջարկուած է իրեն Էօժէն Սիւիի մէկ գործին թարգ հանութիւնն հինգ հազար զրշի փոխարէնով, այլ ինք սկզբունքի համար մերժած է։ Իրրեւ աստուածաբան՝ գրեթէ միշտ անդամ եղած է կրօն։ Ժողովին, և 1873ին ալ անդամակցած է երաժշտական յանձնաժողովին (Եկարագիր հայ. Եկեղ. տպ. 1874)։ Նշանաւոր է 1875ին ատեններն Ա. Մ. Գարագաշի Ա. Գրոց սկասմութեան վրայ ըրած բանաքննութիւնը, որով՝ ինչպէս նաեւ կրակուտ ճառի մը առիթով՝ հրաւիրեց իր կարկուտ հասակին վրայ Ա. Մ. Գարագաշեանի և ռանդուն սաներէն միուն կարկուտները(2)։ Հրատարակած է նոյնպէս Արմաշի Յոյսին, Փունջի, Մէնմուայի և միւս օրագիրներուն մէջ՝ բանասիրութեան, աշխարհի կատարածին, և ուրիշ ինդիրներու վրայ յօդուածներ։ Բրած է նաեւ Սելամսըզի մէջ կիրակնօրեայ հրապարակախօսութիւններ

(1) Տեսած ենք իր հարազատին՝ Ատոմ Էֆ.ի՝ նով օրինակ մը այդ Խրաւախոհներուն, որուն մէջ կան ձեռաղիր ընդարձակ յաւելուածներ ու փոփոխութիւններ նեղինակին կողմէն։ Երկրորդ տպագրութեան համար հայրնայրուած։

(2) Տե՛ս Առաջին տերեւի վերջը։

բողոքականութեան վրայ(1) : Նոյն թաղին եկեղեցական ու դպրոցական իրողութեանց մէջ ունեցած է քանի անգամներ վճռական մասնակցութիւն :

Արարողական գեղծումներու ականատես՝ չե՛ը դիմանար անոնց հանդէպ, ու բարձրաձայն կը բողոքեր եկեղեցին մէջ ըստ վաղեմի սովորութեան :

Աւագ Ուրբաթի գիշեր մը՝ Ա. Խաչ եկեղեցին լուսարարապետ քահանան՝ նորաձեւ վարագոյր մը յօրինելով խորանին շուրջ երկոտասան առաքեալ ներուն պատկերներուն առջեւ՝ վարագոյրի ետեւի կողմէն մէյսէկ մոմ դրած ու վառած էր : Մանուկեան Յակոբիկ աղան ու Տէրոյենց տեսնելով այս նոր վարագուրածահերը՝ բարձրաձայն կը գոչեն ու կը բողոքեն քահանային դէմ թէ «Քրիստոսի եկեղեցին հիշալի տեղ չէ» : Նոյնպէս Համբարձումի օր մը աւագերէցին անփութութեամբը սխալ կարդացին Աւետարանը . Տերոյենց դասը կեցած բարձրայնով «սխալ է, սխալ» կը պոռար, որուն վրայ աւագերէցը սաստիկ զայրացաւ, ու նախատական բառերով և յարձակումով անգամ պատասխանեց ծերունիին, և ինք համբերեց : Այդ տեսարանին ե՞ս ալ ներկայ էի, և հազիւ կը ըցայ ցածուցիչ խոսքերով առաջքն առնել աւագերէցին բարկութեան, որ սաստիկ էր ու շատ անվայել :

Կը յիշեմ դարձեալ՝ որ ինք կայցէր մերթ թաղին դպրոցն՝ որ դեռ նոր խաղաղած էր խառն ի

(1) Այդ ատենախօսութեանց միուն ներկայ էր նաև յօսին Խ. Պ. Միամեան. աւարտումէն ետք դառնալով իր նովի ունկնդրին՝ քառ, Անաւասիկ մարդ մը որ 4-5000 զիրք լաված է, ու հարիւր նոզի հազիւ ունի ունկնդիր: Ե՞ս խօսիմ նէ՞ խանի նոզի պիտի զան :

խուռն մէթոտներու և կոխուներու կոծումներէն, և  
զոր պատոպարել կուգէր անհաւատութեան (իր իսկ  
բառով) ներդործութենէն: Կուգար ու ծայրագոյն  
խղճմութեամբ կը քննէր դասագիրքերը, կը  
սրբագրէր անոնցմէ մէկ քանին, ներեւալ ու ան-  
վեա գիրքերուն մէջ՝ իր ձեռնագիր ստորագրու-  
թեամբը կարձանագրէր հրամայեալ և բառերը,  
կասկածելիներուն մէջ ալ՝ հրամայեալ և սրբագ-  
րութեամբ դասատուին(1) կը գրէր. մաքուր բարո-  
յականի ու եկեղեցասիրութեան յորդորներ կը  
կարդար աշակերտներուն, ու կը պատուիրէր ստո-  
յիկեան աշխատասիրութեամբ ուսանիլ անդուլ,  
այնպէս որ աշակերտներն յանկարծական քննու-  
թեանց համար միշտ պատրաստ վիճակի մէջ գըտ-  
նուէին, վասն զի, կըսէր, ծանուցագրել պիտի  
տամ դպրոցին արտաքին դրանը վրայ՝ որ ո՛վ ո՛վ  
կամի՝ քո՛ղ ներս մտնե ուզած ատենն եւ յնեկ  
չղաքր: Սաստիկ հակառակ էր ոտանաւոր գրելուն,  
և . Պ. Միասնականի համար կըսէր յաճախ. «Աղէկ  
ոտանաւորի մըն է»: «գրածներն իրմէն աղէկ են(2)»:

(1) Այս գրաֆնական պատօնք. զոր եւ ոչ ումենք տանձ-  
նարաեալ կը զործադրէր ինքնիշխանաբար իմն, կը կատարէ  
մեծ տուներ մէջ ալ՝ մասնաւանդ նին հայրեռուն թե-  
լադրութեամբը: «Ասմ. Նորատունկեան Փարբիէլ էմէնիի պա-  
տանեկան բնբեցանութեան գիրեւեր՝ նախ Տերոյեցի մնոն թե-  
ւէն կանցնին եղեւ՝ ըս նրամանի հօրը, եւ օր մը արզիլեր է  
կարդայ թափառական նրեայն իբրեւ զայրակղեցուցիչ գրուած:  
Սյապէս ուրիշ տուներ ալ:

(2) Այս կարգի սրախօսութիւններ շատ կը պատմուին իր  
վրայ. օրինակի համար՝ Նիկոմիդիայի համար լսելը թէ «Անլի՛  
հաղաք է», եւ Օտեանի համար՝ երբ կը հարցուի թէ ի՞նչպէս  
մարդ է — Տղայ է, դեռ Աստուածը վկվօվ կը գրէ:— Զի Օտ-  
եանի իր սշ տղայ հասակին մէջ ալ շարունակած է՝ ըս Ուղ-  
դախօսութեան՝ Ասկած գրել:

Հանապազօր աչքէ կանցունէր օրուան օրագիրները, ու կրօնքի կամ բարոյականի դպչող խոշոր գեղծում մը եթէ դիտէր՝ չէր դիմանար. անպատճառ բան մը գրելով հրատարակութեան կուտար :

Ամենայն մարդասիրութեամբ կընդունէր զինքը տեսնելու հետաքրքրուողներն՝ ըլլայի՛ն թող կարի՛ անտիականներ կամ գեղջուկներ, և առանց խոժոռելու կը գոնացունէր հարցասէրները :

Հետեւեալ զուարձախառն միջադէպն ալ կը պատմեն իր վրայ :

Օր մը երր բողոքական ընկերութեան մը մէջ՝ միաժիտ ռամիկ մը կըսկսի գովարանել պատուելին իրը ամէնագէտ. խորագէտ երէց մը կըսէ թէ պատուելին բան մը չգիտէ, նոյն իսկ Հայր-մեռը գոց չգիտէ. գնա՛ փորձէ ու տե՛ս, հարցո՛ւր իրեն թէ Հայր-մերին մէջ քանի՛ հատ այր կոյ :

Միամիտը կուգայ փութով պատուելիին, որ այսպիսիներու կարեւորութիւն տալու չափ նախանձաւոր ալ էր, և կառաջարկէ այդ գեղջուկ առեղծուածը : Պատուելին կռահելով «գնա՛», կըսէ մարդուն, հասկըցի՛ր ք'զ զրկողէն՝ թէ ո՞ր Հայր մերին մէջն են այդ հարցուած այլերը, հայերէնի՛ն թէ տաճկերէնին (որովհետեւ այն ատեն տաճկալեզու հայատիպ Հայր-մերներ կային ժողովուրդին մէջ), եւ եկո՛ւր պատսսխանդ կառնես» : Մարդը կը մեկնի, և մէյ մըն ալ չերեւար :

Ու պատուելին՝ անշուշտ ասդին համբելու վրայ կըլլայ հայերէնի՛ն ալ տաճկերէնի՛ն ալ այբերը :

Բաւական հզօր կիրք, թիւով քիչ և բառին  
ոչ բարոյական իմաստովը, աիրած էին իր վրայ  
իր բովանդակ կեանքին մէջ։ Այդ կիրքերուն աւ-  
մէնէն հզօրը կը թուի իր ընթերցափրութիւնը։

Իր ծերութեան մէջ հետզհետէ աճած է այդ  
կիրքն՝ առանց պատճառելու իր վրայ մարմնական  
անկում. երբէք տեսած չենք Տէրոյենցն ակնոցով։

Իր վերջին տարիներուն զլսաւոր զբաղանքն  
էին, ըստ այսմ, կարդալ անդադար ու գրել՝ գըլ-  
խաւորապէս իր Եկեղեցական պատմութիւնն և  
մերթ նարտ ձգել իր գրացիներուն հետ։

Խօսակցութեանցը մէջ կը շողացունէր զուար-  
ճարանութիւններ ալ, որ կը կրէին իր լուրջ նկա-  
րագիրին դրոշմն՝ անհասկընալի ըլլալու չափ հատու-  
և քողաւոր։ «Եսայի»ի մը վրայ խօսք կըլլար օր  
մը. «Դուն ի՞նչու անունը կուտաս, թո՛ղ ի՞նքնի-  
րե՛ն ըսէ» մնջեց պատուելին, և շարունակեց  
կարդալ։

Հինօրեայ բայց մաքուր կը հագուէր։ Իր  
գիրքերուն մէջ երբէ՛ք մատիտ խաղցուցած չէ  
ուրիշ մատենամոլներուն նման, երբէ՛ք չէ շեղած  
իրեն համար գծած կարգապահ ճշդութենէ մը եւ  
անդստին տնօրինած կենցաղականոնէ մը։

Վերջին ժամերուն՝ վարած է հիւանդկախ  
թերառողջութիւն մը՝ հետեւանք իր նստուկ կեան-  
քին, որ մաշեցուց իր յաղթ կազմը։ Անկողինի  
ծառայած օրերն անգամ չէ հաճած պահսալոյծ ըլ-  
լալ՝ միտ չդնելով իր սիրելի բժիշկին Տօքթ. Մա-

նուէլեան փաշայի յորդորներուն։ Եւ իբրեւ տարի մը իմաստուն լուռթեամբ անցուցած է իր վերջին օրերը՝ շատ քիչ խօսելով։

Կը պատմուի նաև՝ որ իր վերջին օրերուն այլ եւ այլ պատճառներով ուղած է առանձնանալ Արմաշի վանքը, և հոն վերջացունել իր ծերութիւնը միայնութեան մէջ, սուզուելով գրական զբաղումներու եւ ներանձնական կեանքի խորերը, մեկուսի այն աշխարհէն՝ որուն մէջ ընդ երկար մղած էր հոգեւորին պայքարը։ Բայց իր մօտինները չեն թողած։ Յետ մահուն՝ իր որդինները երեք չորս հարիւր կտորի չափ իտալերէն ու ֆրանսերէն հատորաւոր գիրք<sup>(1)</sup> նուիրած են իր անունով այդ վանքին մատենադարանին։

Մատեաններուն ձակատը տպուած է հետեւեալ արձանագրութիւնը։

Տիշտակ մատենադարանի

Դպրեվանուց Զարխափան Աստուածածնի

Ի գոյից նանգուցեալ Տէրոյենց պատուելիի,

Եղեալ յամի Տետոն 1889 ի 20 Հօկտեմբերի։

Երանի՛ որ ունի յիշտակ ի Սիօն։

Իր միւս ձեռագիրները նամակներն ու ա'յլ յիշտակները՝ կը գտնուին իր որդիններուն քով երուսաղէմի վանքն և աստ անդ<sup>(2)</sup>։

(1) Եր մատենադարանէն։ Եւ ամէն տարի ի փոխարէն այս յիշտակաց՝ յատուկ հոգենանզուեան պատօն կը կատարուի նոյն վանդին եկեղեցին Ցովի Տէրոյենցի համար։ Ա. Թարգմանչաց Ստորակայ եւ Մետոպայ տօնին։

(2) Երկու երեք կտոր մեր հովը կայ. նոյնչափ ալ Գեր. Տ. Ծովնաննէս Մկրեան Հօր նուլ տեսած ենք։

Կենթաղբուի՝ որ աշխարհի նրբութեանց ու  
ընկերական բարեձեւութեանց՝ եթէ ոչ անգէտ՝  
գէթ շատ կարեւորութիւն տուող չէ եղած Տէրու-  
յենց։ Ի՞նք ալ՝ գրող կարդացողներու շատին նման,  
առանց թաքուն քովընտի պատճառի, ցուցած է  
իր սովորութեանցն ու յարարերութեանց մէջ այն  
փիլիսոփայական անհոգութիւնը, որ իրր ընդհան-  
րապէս երեւցած է գաղափարական անձերու վրայ։  
Բայց առհասարակ յարգանքով ու բարեձեւու-  
թեամբ կը խօսէր իմաստասէր մարդերու հետ՝ ըլ-  
լային անոնք կարի՛ գեղջուկ։ Անողոք էր իմաս-  
տակներու դէմ ու՝ առանց միտ դնելու երկրորդա-  
կան պատշաճներու՝ կը հարուածէր շեշտակի՛ ո-  
րո՞նք ալ ըլլային։ Իր բնակած գերջին տունը<sup>(1)</sup>  
շատ պարզ և չունեւո՞ր ալ էր, ուր իր հուսկ կե-  
նակիցն էր երէց որդին ու միակ սպասաւորուհի մը՝  
Սկիւտար Սելամիյէ թաղին ետին թիւ 35։

Իր վերջին օրերուն հիւանդութիւնն եղած է,  
ըստ բժիշկին, աղեղարձ, իսկ ըստ իր կրտսեր  
որդւոյն՝ ուղեղային անդամալուծութիւն, որուն  
տեղի տուաւ վերջապէս իր հուժկու կազմին՝ 1888  
յունիս (24) ամիսին Հինգշաբթի<sup>(2)</sup> օր մը՝ անշշուկ  
մենութեան մը մէջ։ Լոյն վախճան չունեւոր այլ  
գուարթ ծերութեան։

Իր հուսկ ժամերուն ունեցած է անդորր անգիւ-

(1) Պատուելին իւ արդյու վաստակոց արդիւնք երկու  
տունի տէր եղած էր, որ այժեցան եէնի Մահալիէ կրակին։  
Սյու տուները, կրսեն, ձեմարանի կարգն էին՝ որանք եկեղե-  
ցիին եւ ա'յլ բնիանայական տուներու մը հետ վանք մը կը յօ-  
րինէին այդ խմբակը։

(2) Դարձեա՛լ Խպոկրատեան կոճաս։

տակցութիւն մը՝ իր անխօսուկ հոգեվարքին մէջ կարծես մրմնջելով Ատտիսընի պէս «Տեսէ՛ք, հաւատադեալն ի՞նչ խաղաղութեամբ կը մեռնի<sup>(1)</sup>» :

Իր յուղարկն ալ, որուն ներկայ էին Պոլիսի գրեթէ բոլոր եկեղեցականներն և իրր ո՛չ ոք իր արուեստակիցներէն, բացառելով միայն ի. Պ. Միսաքեանն ու Տ. Յովհ. Հիւնքեարպէյէնուեանը, տեղի ունեցաւ քրիստոնէական պարզ շուքով,

(1) Մահուրնէն եսք, քժիւկ մը խնդրած է զանկը՝ զննելու համար, քայլ բնութիւնը (որդին Ա. Տէրոյենց) զլացեր է, ու աղէ՛կ ալ և ըրեր : Հին ասեններէ նետ՝ ուրեւելքի մէջ անդամասուրթիւն եւ դիազնենութիւնը զարեւիլի քան մը նկատուած է, բերես կարի՛ ալ բնազդեցիկ իրաւամբ :

Անա ասիկ Ա. Տէրոյենցի նամակը Տօֆր. Թուրքուեանի ուղիւալ :

Խւկիւտար, 5 Յուլիս 1888

### Չարգոյ եւ Ազնիւ բարեկամ իմ

### Մեծ. Տէր Տօֆր. Վահրամ Թուրքուեան

Սացայ Զեր ցաւակցական գրութիւնն որով հառաջարեկ ողբացիալ հօրու գանկը բանայով ուղեղը կշռել:

Հայրս իւր բազմադիմի հմտութեամբն, զոր Դուի եւս չաւ զիցած կի զնանաւել, երկ աշխարհի ականաւոր հիւնց կարգը դասուեկու համար իւր ուղեղին ծանրութեան չափն անհրաժեշտ պայման ունենաւ. Եւ երկ զիտուրիւնն արդեն հաստատած լրջար՝ րկ այն կարգի արանց ուղեղն հասարակ մահկանացուաց ուղեղէն ծանրազոյն րլայ սովորութիւն կ, յայնժամ կը հաւասակ Զեր, առանց ամենի ին դիտութեան կրնդունիկի Զեր տուաբարկը. բեկու դուի ինքնին ծանր րլալը կը խոստվանի. մանաւանդ րկ չիմ կարծեր ու այդ գործողութիւնն անձնականապէս Զեզի նոր արժանիք մը կարենայ յաւելուլ :

Ընդունեցի յարգանաց անկեղծ հաւասին, որ եւ մնամ միշտ Զեր

Ա.ՏՕՄ ՏԷՐՈՒԵՆՑ

Եղիա էֆ. Տէմիրճիպաշեան (Գրասէր Ա.տում) գերեզմանատան մէջ խօսեցաւ դամբանական մը(\*) սանչանակելի վերջաբանով «Մեծ մարդոց դադաղը լուռ կիշնէ ի փոս(¹)\* :

Օրինական կեանքի տարօրինակ վերջաբան՝ ինք Տէրոյենց իսկ գրած է եղեր իր ինքնակենապրութիւնը, զոր ջնջեր է ապա: Եթէ այսպէս չըլլար՝ ո՞վ, այսքան խիզախ քայլերով, կը համարձակէր գեգերիլ այդ լուռ փոսին շուրջը . . . :

---

(\*) Շնորհակալ ենք մեծապատիւ հրապարակագիրէն, որ՝ քիչերու հետ՝ ինք ալ հաճեր է գրաւորապէս պատասխանել մեր գրաւոր խնդիրին՝ Տէրոյենցի վրայ տեղեկութեանց ու դնահատութեանց՝ իր հետեւեալ գիրովը.

« . . . Տէրոյենց Պատուելիին վրայ դամբանականս կը խնդրես, որ հրատարակուեցաւ ժամանակին Երկրագունադի մէջ . . . Ես ինձի կուրախակցիմ որ Պատուելիին գերեզմանին վրայ խօսելու գաղափարն ունեցայ. Մեր սկզբաստիկ շրջանին հսկա՞ն էր: Ժամանակակից կղերին հմտագոյն անդամք իւրին աշակերտած են, ու ինք հայագէտ եւրոպացիներուն պատգամ էր. Պալեան Կարապետ ամիւրային համար այն եղաւ ինչ որ Ռուսինեան՝ Պալեան Նիկողոս պէտին համար: Ու Մէարիֆի մէջ հաստատուելիք թարգմանութեանց դիւանին՝ Պատուելիին միայն արժանի համարուեցաւ պետ կար-

---

(¹) Բայ դամբանակոնք խօսեցաւ Ա. Խոչ Եկեղեցիին մէջ՝ արդի Վեն. Ա. Կաբուղիկոսը :


գուելու բովանդակ Տաճկաստանի գիտուն լեզուագիտաց մէջ, իր թուրք ախոյնանն Ահմէտ Վէֆիդ պէյ պաշտօնի վրայ գտնուելով կամ Ահմէտ Վէֆիդ պէյի վրայ Պատուելիին նախընտրութիւն տրուելով։ Կարծեմ թէ յետաձգունցաւ թարգմանութեանց դիւանի կազմութիւնն(1), այլ Երեւակ-Զոհաղի խմբագիրը թարգմանելէ չդադրեցաւ։ Միայն աստուածաբանական վիճաբանութեանց մէջ հեղինակ եղաւ Տէր Կարապետեան Պրուսացի Պատուելին։ Այլ Տէր Կարապետեանը կարկեցաւ Տէր Կարապետ Շահնազարեան վարդապետին առջեւ, որուն հալածիչն ըլլալու տիսուր փառքն ունեցաւ։ Աստուածաբանական նիւթերէ դուրս արդեօք մտածեց Զամուրճի Պատուելին։ Ապացոյցը չտուաւ, չզրեց (կամ միայն իր վիճաբանութիւնները)։ Եւ մտածելու այնքան անկարող եղած է, որ Մեծին Բասկալի մտածութեանց ամէնէն հանձարազօր մտածութիւնները զանց ըրած է թարգմանութեանը մէջ։ Հաւուս՝ Պէշիքթաշի աւագերէց Տ. Յովհաննէս քահանային՝ դիրքերէն ինծի ժառանգութիւն ինկաւ Բասկալը, բայց այն վսեմ մատեանը հայերէնին մէջ այնքա՞ն ռամկացած էր՝ որ ռամիկ մարդու մը տուի նուէր։ Նուիրառուին համար Աստուծոյ անունը բա՛ւ էր, մնացածին ուշադրութիւն չէր կրնար ընել. այն բենական պատճեն կը խռովի՛ն։

(1) Ես անդամ անուանեցայ այդ դիւանին, որ Միւնիք փառայի նախարարութեան օրով կազմուեցաւ եւ սկսած էի բութերէնէ տանկերէնի բարգմանել բնական պատճութիւն, երբ արիւն բուժի։

Բայց այդ մարդն իր ժամանակին տիրապետն էր : Մեր ուսումն սկանք , նոյն իսկ Փարիզ տեսողներ , Պատուելիին անունովը կերպնուին : Արիստոտէլի տիեզերականութիւնն ունէր : Յետնական այդ հեռագատկերին մէջ յափշտակութեամբ կը դիտեմ , ինչ որ ըսուի , վարժապետ մը , որուն առջեւ ծունկի կուգան ամիրան ու Արքեպիսկոպոսը :

Միրիէլ եպիսկոպոսի ծնրադրութեան նման բան մը չէ՞ այս . . . :

Բայց շատ խօսեցանք Պատուելիին վրայ . մենք ալ (ինձի համար կըսեմ) իբրեւ պատուելիներ չպիտի նկատուինք ապագայ սերունդներէն , առանց անոր հմտութեան և առանց անոր բազդաւորութեան — որովհետեւ դեռ ամիրայ մը սկսիրին վրայ զմեզ իր վերի քովը չնստեցն ոց . յառաջ կերթանք :



# ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Թեզ որ կրթանք կռահել ու խորհրդածել մատենա-  
գիր ու փիլիտովայ Տէրոյենցի վրայ՝ անդրադա-  
նալով ցայսվայր յիշառակուրեանց ու անձնական  
անգիր դիտօղուրեանց ժեղչին վրաէն :

## ԳԼՈՒԽ Ա.

ԻՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ ՇՈՒՐԶԸ<sup>(1)</sup>

Ար օրերն՝ ոչ ոք կը բնայ երկայնմտել կարդա-  
լու համար Տէրոյենցի մը գործերը, թերեւս ալ  
ո՛չ ոք կը բարեհաճի պարզ աչքէ մը անցունել ա-  
նոնց կարեւորները: Ժամանակին ոզին և շութափ  
ոճն՝ անհաշտ կը թուին այդօրինակ քննասիրու-  
թեան մը հետ: Անցած են հիշն օրերը:

Չենք կարծեր ալ՝ որ անկիւնի բանասէր մը կա-  
րենայ ձեռք ձգել այն կտրատ ծանօթութիւններն  
ու իրարմէ շատ տարբեր կերպով զրուցուած յի-  
շատակները, որոնք՝ դժուարին դիմումներով և մեր  
շրջանէն դուրս անպարտ ճիգերով՝ ջանացինք հա-

(1) Գործիս Թէ՛ առաջին Թէ՛ երկրորդ մասին մէջ՝ վկայո-  
գրուած են նաեւ կարգ մը հեղինակներ ալ, որ կրօնական հայ-  
եակով կասկածելի հոչակուած են. մենք անզանազանաբար յի-  
շատակած ենք անոնք ալ՝ աւելի ձգում մը բերելու համար իրենց  
համտմիտ համազգիներնուս:

ւաքել ու կարկըտել, և որոնց ներշնչութեամբ կը ձեռնարկենք գիրի տալ նաև իր վարքին ու իմացական ներքինին վրայ՝ առձեռն խորհրդածութեանց հանրական ճաշակներ :

Մեր առաջին պատմական մասին մէջ՝ թերեւս արժանէն աւելի կարեւորութիւն տալով իր գովելի կողմերուն եւեթ՝ կենսագրեցինք զինքը, Յովհաննէս Պրուսացի Տ. կարապետեան Զամուրծեան Տէրոյենցը, որ ապրեցաւ իրրու դար մը և աշխատեցաւ, խօսեցաւ, գրեց ու ներգործեց դարու մը չափ՝ բոլորելով իր երկայնաձիգ անունին շուրջն այնքան գովեստ այնքան պարսաւ և այնքան երկար յուղումներ :

Հոգեգրութիւնն ինքնին դժուար և տարտամ աշխատութիւն մըն է, և բանն աւելի կը դժուարի հոս՝ ուր խնդիրը կը վերաբերի իննըսնամեայ առեղծուածային անձնաւորութեան մը : Զունենալով այնքան վատահութիւն հոգեբանական ներքսահայեցութեանց վրայ՝ յիշատակութեանց նորոգումի մը բերումով և բարքի անեղծութեան ու պարզութեան նախանձախնդրութեամբ՝ կուրուագրենք հոս թեթեւակի՝ ինչ խորհրդածութիւն որ ներշնչեցին մեզի իր հոգեկանին վրայ մեր հետազօտութեանց այս արդիւնքը :

Քի'չ ունինք արուեստական պատճառներ ալ, մանաւանդ չունինք լի ու լայն սիրտ, հոգեբանական ուսումնասիրութիւն անունով նորաբանութիւններ շողացունելու. մեր աւագ նպատակն է միայն նմանանել՝ հոչակուած անցեալ դէմքի մը կոշկոս սառւերներուն վրայէն՝ այն քանի մը

երեւեցուցիչ գիծերը, որ իրապէս կը յատկանշեն զի՞նքն ու իր ժամանակը, և որոնցմով՝ իրբեւ կենդանի օրինակով՝ հնար է արծարծել արդիներուն մէջ լուրջ աշխատասիրութեան ոգին, սկզբունքի մեծութիւնը, և յորդորել անոնք ի ծանօթ բարին։ Այս է մեր նկատած գլխաւոր դիտու մն, և զայս ալ կը պահանջէ ենթակային հանգամանքը։

Երբ իւաց տուինք իր ժամանակակիցներէն փորձ անձնաւորութեան մը<sup>(1)</sup>, որուն հետ Յ. Տէրոյենց ունեցած ալ էր յամառ կռիւներ, թէ ձեռնարկած ենք գրել բան մը իր վրայ՝ հաղորդելէ ետեւ քանի մը տեղեկութիւններ՝ այսպէս ապսպարեց մեզի շեշտելով «Զըլլայ» որ ընդդիմահարիք հասարակաց կարծիքին. մն'ծ մարդ էր, բայց աւելի մեծ կրլլար եթէ չհակէր այն կողմը։»

Տէրոյենցի վերաբերումով ունէ՛ր այս յանձնաբարութիւնն յատուկ նշանակութիւն։ Ակնարկեալ կողմն իր կրօնական ձգտումներն էին։ Զիկայ՝ մէկն՝ որ իրեն չափ բամբասուած ըլլայ այդ կողմէն. չիկայ՝ սակայն մէկը, որ իր ի՞նչ և է կողմովը շեղած չըլլայ հասարակաց կարծիքէն։ Տէրոյենց ընդհանրական քրիստոնեայ մը՝ կրօնք մըն էր իր բուն կողմովը, և կրօնքն՝ իրեւ տրիտուր գոյութեան մարդուն էութիւնը միւս կիսամասն իսկ է։ «Ամէն մարդու համար, կըսէ Մաքս Միւլլէր, իր կրօնքն՝ եթէ ստուգապէս կ, հաւատայ անոր՝ իր ինքնութենէն անբաժանելի բան մըն է, անզոյք միակ բան մը՝ որուն ոչ մէկ բան կը

(1) Կ. Ս. իւթիւննան, խմբագիր տնօրէն Մասիս Ապարոյ։

նմանի, որուն տեղը ոչ մէկ բան կըրնայ բռնել<sup>(1)</sup>։ Տէրոյենց ալ՝ իրեւ ստուգապէս ու տրամախռնաբար հաւատացող կրօնքի մը՝ չէր կըրնար իր այդ կողմի մասին բացառութիւն մը կազմել՝ իրերու տնօրինեալ ընթացքին մէջ ու չյարիլ անխտրօրէն ինչի որ կրօնական է։

Գալով հասարակաց կարծիքին՝ նշանակեալ յանձնաբարութիւնն ունէ՛ր յատուկ կշիռ Տէրոյենցի վերաբերումով։

Հանրաբար ըսելով՝ հասարակաց կարծիք ըսուածն իրեւ միշտ աննպաստ եղած է իրեն նկատմամբ, որ և իր կարգին չատ կարեւորութիւն տուող մը չէ եղած «հասարակաց կարծիք» ըսուածին։ Մկզբունքով անհա՛շտ «Զայն բազմաց ձայն Աստուծոյ» պատահական առածին՝ ինք իր հրապարակային կեանքին մէջ արձանացած էր անվըկանդ հերոս մը այդ կարծիքին դէ՛մ։ Գրեթէ առանց զինակիցի, Ովրատ կոկիտ մը՝ թումբ կալով միայնակ ժամանակին նորամուտ կարծիքներուն դէմ։ Մարմնացո՛ւմ հին և լուրջ ոգիի մը, Տէրոյենց՝ իր շրջապայրին զրողներուն մէջ, բացառելով քանի մը Միսիթարեաններ, եղած է ամէնէն բազմանմուտ և բազմայեղու մատենագիրը։ Ոչ ոք ալ Տաճկահայերուն մէջ՝ իրեն չափ գիրք կարդացած ո՛չ ոք ալ գրած է իրեն չափ դիրք։

Խելաժաել իր լայն հոգեբանութեանն հանդերձ ակնարկեալ կողմովն և նկարագրել զայն վերլուծաբար՝ դժուարին կը թուի ի սկզբան անհնար ըս-

(1) Մաքս Միւլէր, ի Պատմութեան կրօնից, յաւաչար, ԺԴ.

ուելու աստիճան , մանաւանդ անոնց՝ որ տարիքով  
ու ժամանակով հեռու են իրմէն բաւականապէս :  
Այլ ակնարկ մը նետելով իր քանի մը երկերուն՝  
մանաւանդ իր նախնական կրօնային կրթութեան  
վրայ՝ շուտ կը հարթի այդ երևակայական դժուա-  
րութիւնը , և կիմացուի նոյնհետայն որ՝ ինք , իր  
սկզբնական օտարուսումնութեանց միջոցին , թար-  
թափելէ ետև ատեն մը կարդ մը նախը բրւնումնե-  
րու . և վերլուծութեանց մէջ՝ ինչպէս նկատած ենք  
Ա . Ժաման վերջը . կա՛մ մղեալ ժամանակին և շուրջ-  
որեարին երկիւղած ոգիէն (1) , կա՛մ ազդեալ իր իսկ  
ներանձնական տեսիլներէն՝ ապա ուրեմն տուած է  
գաղափարական կայանք մը՝ իր հասուն տարիքին՝  
սահ հանափակելու իր մտային ամբողջ գործունէու-  
թիւնն եկեղեցական պարունակին մէջ՝ առնելով հոս  
եկեղեցական բացատրութիւնն իր լայնագոյն նշա-  
նակութեամբ :

Իր ամբողջապէս հին ու նոր կտակարանի հայ-  
րագետներու . և եկեղեցական ժողովներու ատաղձ-  
ներովն հիւսուած իր քրիստոնեայ խոկումներուն  
ատեանը՝ չէր կըրնար տալ ուրիշ կայանք , թէպէտե  
իր երիտասարդ ամերուն ցուցած ըլլայ բաւական  
ատեն բաւական ազատամտութիւն : Իր հոգիին  
սկզբնական պաշտամունքին բռն առարկաներն  
եղած են՝ Արքահամ , Խանակ , Յակոբ , Մովսէս ,  
Յեսու , Յիսուս , իրենց օրնեալ գործերովն ու մաղ-  
թանքով . Եսայի , Դաւիթ , Աւետարանիշք , Առաք-  
եալք , Արոգինէս , Կիւրեղ , Աթանաս , Ոսկեբերան ,  
Օգոստինոս , Տերտուղիանոս , Լուսաւորիչ , Սահակ ,

(1) Տե՛ս 160րդ էջ :

Խորենացի, Նարեկացի, Շնորհալի, Պոսիւէ ու ն նան-  
ները : Աևո՞նք փակած են իր փիլիսոփայական թար-  
թափումները, անո՞նք կնքած են իր բնիկ ու եկա-  
մուտ ձգտումները : Անո՞նք եղած են առանցքն իր  
ներքին համազումներուն, որչափ որ ալ յիշեալ  
եկեղեցական ու աստուածաշնչական անձերէն զատ՝  
ստացած րյար ուրիշ բազմակողմանի հմտութիւններ  
ալ, զի հիներն ասոսուածարանութիւն ըսելով՝ կի-  
մանային գիտութեանց բովանդակութիւնը :

Իր առեններն՝ հայ Եկեղեցին, յծորդ յունակա-  
նին և անոր նրբամիտ արձակութեանց և հեռու  
արևմտեանին կալուկապ վարդապետականութենէն՝  
ինչպէս ցարդ, չէր գծած իրեն համար տեսական  
ճշգեալ սահման մը անարտուղելի . սահման մը ժա-  
մանակակից լայն բերումներուն համենատ ընդար-  
ձակութեամբ, որ կարենար գոհացունել զարգաց-  
եալ նոր միտքերուն ալ ձգտումներն ու պահանջքը.  
այլ կը շարունակեր անյարդար հին առ անդականու-  
թեամբ մը՝ զգուշանալով հաւասարապէս աստուա-  
ծարանական մեթոտեալ նրբութիւններէն ու նորա-  
ձեւութեան յանդուգն փորձերէն, որ երբեմն կու-  
գային շփոթել զինքն իր պարզ ձևին մէջ՝ հասուած-  
եալ (կաթողիկ, բողոքական ելն) հասարակութեանց  
միջնորդ : Նոյն ժամանակը դարձեալ՝ արևմտեան  
Եկեղեցին ալ չէր ճարտարախոած այն հոգեւոր  
քաղաքականութիւնը, որով կը քաղէ մարդկային  
իմացական ճիգերուն միշտ կենդանի աղբիւրէն՝ ինչ  
որ օգտակար կը թուի իրեն ներկային ու ա-  
պագային համար » : Ներկայացեալ ու կառա-  
վարեալ յանձին Պիոս Թ. ի՝ կը մերժէր անողոք

հեղինակութեամբ ամէն թոյլտուութիւն , ամէն նուրութիւն , գուրգուրայով միջինդարեան հասածներու և բացարձակ աստուած պետութեան մը վրայ :

Այն հաշտ ու հազորդական ոգին , որ մեր օրերն իմաստութեամբ թոյլատրեցաւ յանձին Լէոն ԺԴ ի արե տեեան Եկեղեցիին մէջ , և որով հռոմէական կղերին ինչ ինչ բերումներն ալ տածելով՝ Ստրատոփ , Պրիւնոյ Պոէրի և Խրնանի գործերէն իսկ վկայագրուեցան աստուած աբանական մատեաններու մէջ՝ դատապարտուած էր այն ատենի վատիկանեան իմաստութենէն . ինչպէս կըսէ անանուն դրիչ մը « Հիմայ » է որ այդ իմաստութիւնն սկսած է լարուիլ իր ամէն դիրքերուն մէջ յԱրեելս , բանակցութեան մտնել այն ամէն միւսութեանց հետ , զոր հերետիկոս կը համարէր , տեղի տալ հազարումէկ կէտերու և ինդիրներու մէջ՝ միշտ նոյնը մնալու իր ոգիովը<sup>(1)</sup> » :

Անած այդ հին կաթոլիկ և մանաւանդ որթոտոքս Եկեղեցիներուն անփոփոխականութեամբն (immutabilité) , ընդգրկած ազգային վաղընջուց Եկեղեցիին և միւս Եկեղեցիներուն վերաբերումով՝ ըստ էականին՝ գործօն դեր մը անխտրական , լուսաւորեալ անդամ՝ Լուսաւորիչի Եկեղեցիին , այլ ձեռնընդխառն Յոյնին և իրաւախոն Հռոմին հետ՝ Նորերէն նախ Տէրոյենց<sup>(2)</sup> կըրցած է յղանալ ընդ-

(1) *Sé<sup>e</sup>me Rétablissement du pouvoir temporel du Pape* էլ 69-70 : *Sag.* 1885 Paris-Bruixelles . Եւ այս բաղաբականութեան գտիչն ու վարիչն էր ինք Լէոն ԺԴ . « Պապերուն ամէնէն քազարբաղէտը . բառին ամէնաբարձր և ամէնամարուր առումով » : *Sé<sup>e</sup>me* /իր վարքը Léon XIII intime , (Julien Narfonի . էլ 190) :

(2) Կըսեն թէ հայութիւնն իր ընդհանրական այս ոգիին մէջ

հանրական եկեղեցիի մասին ու փաստաբանել այն բարձր ու լայն ըմբռուռնումբ , որ բնդհանուր քրիստոնէութեան ըմբռնումն էր առաքելական նախնի դարերուն : Այդ արձակ գաղափարը , զոր ժողովուրդը կը դաւանի ու կը պաշտէ՝ առանց իմանալու . և գործադրելու , և զարգացեալը կի հանայ անզանագանաբար իմն և առանց պաշտելու ժողովուրդին հաւասար ջերմեաւանդութեամբ՝ ինք Տէրոյենց նախ եղաւ՝ որ փաստաբանեց երկայնմտութեամբ , ջատագովեց ու պաշտեց մինչև իր հասարակ յետին ձեերովն իսկ : Նալեանէն ետեւ՝ ոչ ոք պատուելի է ֆէնտիին չափ (<sup>(1)</sup>) հմտութեամբ թեր կեցած է սկզբնական այդ լայն տեսականին . ոչ ոք իրեն չափ տքնած է՝ ազնուացունելով տիրող իրականը (գործնականն) այդ տեսականին վրայ՝ յստակել զայն ու հանրացունել այնպէս , որ Լուսաւորչականը միայն իրը հայ տարբերի միւս եկեղեցիներէն : Ասոր համար ալ՝ ո՛չ ոք իրեն չափ ձաղուած ու դատափետուած է ժամանակին անհամբոյրներէն ու տգէտ անհաշտներէն , որ ռամիկին պատճառաւոր կիրքերն ու խորշումներն յօդուտ ի կիր արկանելով՝ կը գրգռուէին իրեն դէմ , գրեթէ միշտ անվայել որակում-

---

այնպէս զատուցեալ իմն էր , որ երբ լատին ֆրանսացի կամ իտալացի ծանօթ կաթոլիկ եկեղեցականի մը պատահէր՝ ակնածութեամբ կը խոնարհէր ձեռքն համբուրելու՝ իրը աշխարհիկ քրիստոնեայ , բայց երբ տեսնէր հայ կաթոլիկ վերապատուելի մը՝ չէր զիջաներ աղոր՝ բացառելով միայն բանի մը Միսիօնարեան բազմանուտ վարդապետները :

(1) Ոռվորական պատուելիներէ իր անհամեմատ գերազանցութեանն համար՝ բարեկամբ կը ձայնէին զինքը Պատուելի եթենաթի:

ներով անգամ . . . : Առողջէտ աստուածաբանը քաջ կը հասկընար անոնց ոգին , այլ իրենք չէին կրրնար հասկընալ իրեն , որպէս զի չըսենք՝ չէին ուզեր հասկընալ . վասնզի չունեին ո՛չ իրենց չափ կրօնք և հաստատամտութիւն , ո՛չ իրեն չափ հատութիւն , ո՛չ ալ թերեւ նո՛յնչափ քրիստոնէական ճկունութիւն : Չէին ալ կրրնար՝ կուսակցութեան և ընթացիկ յօյսերու աշան այդ մարդիկ՝ երկայնմտել ու աշխատիլ ձեռք բերելու համար եկեղեցական ծանօթութեանց հանգոյն պաշար մը երգիծուցիչ , որ ո՛չ շահարեր էր իրենց համար ո՛չ ալ այնքան դիւրաստանալի :

Առանց ըլլալու աստուածաբան՝ դժուարին է , կրկնենք միւսանգամ , պատկերացունել աւելի վերլուծութեամբ աստուածաբանին հոգին , որ ունէր իր անմելինելի մութ կողմերը : Պատկերացունել մանաւ անդ հոգ երանական այն անտես սեեռումք , որմէ արձակած ալ է ինք դէզ մը երկրորդական ներհակիներ , մանաւ անդ 184<sup>4</sup> էն առաջ (1) , հո՞ն ժողովրդամիտ , հո՞ս նուիրապետական , շատ անգամ այնքան բարեպահտ ու աւանդապահտ , որ միտքիդ մէջ կասկածներ կը ծնին իր անկեղծութեան վրայ : Իրեւ շուսաւորեալ բարեպահը մը՝ ապաւ

(1) Բնըն իսկ է նախ Թարգմանողը Ժընէվցի Փիլիսոփային արձակ մէկ գործն 1829 ին յԱռարագար՝ պարզ և վայելուց զրաբառի . ու վիլիսոփայական և աստուածաբանական ներհուն մեկնութիւններունք . Առնէսքիկոյի Մեծուրիւն եւ նուազում Հռոմ մայեցւոցն 1833ին և Պամբուլի իտալացւոյն ստուար մէկ գործն անխորական 1835ին . երե՛քն ալ դեռ ձեռազիր , երե՛քն ալ ընտիր ու արձակ գործեր :

վայր՝ ներելի կը թուին իրեն այդ ներհակները։  
Այդ հայեակէն՝ բաւականապէս կը մեխուին ալ իր  
գրական գործունէութեանց բարդ ու կնճռոտ փու-  
լերը, սակայն խորապէս զննելով կը գտնենք՝ որ  
Տէրոյենցի համար աստուածարանական սկզբունք,  
իրր երկրաշախական գիծեր, չունեին լայնութիւն,  
եւ ձեւերն ու եղբերը, իրրեւ չափական կէտեր՝  
չունեին տարածութիւն. անոր համար՝ աստուա-  
ծարանորէն ոչ մէկուն կը ներէր, և անոր համար  
ալ նախկին հայեցուածով դժունի պիտի երեւն  
քննասէրի մը՝ իր խիստ օրինականութիւններն ընդ-  
դէմ ժամանակին այլընկալութեանց և թուլու-  
թեանց, որոնց քիչերն ունեին լուրջ հիմ, և աւելի՝  
կուսակցական վազանց գիմակներ էին քան ան-  
սրն բոյր բուն գէմքեր։ Այդ պիտիներուն հանդէպ՝  
Տէրոյենց անողոք էր, գրեթէ միշտ Ռամուէլ մը  
ընդդէմ Աւուղի, մակարեան կռուող մը ընդդէմ  
արեւմտեան գազափարներու, որ կածանցէին ա-  
նընտրաբար նորերուն մէջ. աներկիւզ նեպի մը  
ընդդէմ օրբատօրեայ դրութեանց, որ կը փաստա-  
բանուէին քովրնտի կիրքերով ու բանաստեղծորէն  
իմն, և անցունելէ ետեւ սրդութեաներու կեանքը։  
կը սուզուէին՝ բողբոչեցունելով իրենց եսեւէն  
նորեր։

Պատճական ու բարոյական նայուածքով՝ բա-  
նաքննութիւնը կը ընայ լիով իրաւունք աստ իր  
փարիսական այդ ամրութեան, որ այնպէս պա-  
րունակեալ բնբանած էր առնմայնութեան գազա-  
փարը կրօնքի գազափարին մէջ՝ զի չէր ոգեր  
անցնի և կեղեցին ամէնափոքր նշանափեցէն իսկ,

ու թեր կը կենար անոր եկեղեցականներէ՛ն աւելի  
նախանձայուզութեամբ։ Ի՞նք՝ իրրեւ փաստաբանն  
իր եկեղեցին՝ սախառուած էր նաև չքմեզադունել  
հրապարակի վրայ տգիտութիւնն եւ թերութիւն-  
ներն իր ատենի եկեղեցականներուն, որոնց հա-  
րիւրին ութսունն անկարող ու ձեւական մարդիկ  
էին. հո՛ս էր մանաւանդ որ նեղը կիյնար իր ուղ-  
ղամտութիւնը<sup>(1)</sup>, և հոս էր որ կըստիզուէր ինք  
իր դէմ բաներ մը ընել։ Ծիսական ու վարդապե-  
տական այն անխաստ խտրանքն և դիզանքը, որ  
հին հայ վարդապետներու և վանազեաններու (Տա-  
նաւանդ արեւելեան վանապետներու) շրջահայե-  
ցութեանք ու կրօնասիրութեամբ պահուած էին  
խնամաբար և անողոքաբար՝ իրրեւ պատուարներ  
արաւաքին ինչ և է ձուլումի դէմ՝ ունենալով ի-  
րենց հակիրճ և հատու փաստը միայն բիւզան-  
դական ջերմեռանդ յոյն կղերին նմանութեան մէջ՝  
դարձած եղած էին թրդ դարի մայրաքաղաքիս-  
ժողովուրդին վիճասէր ու դատարկազեայ մասին  
մէջ՝ անձնական կիրքերու շուրջառներ. ճարտար-  
խօսական մնավիառութեանց պատրուալներ. խոռո-  
նուածքի ամենութիւններ մնուցանող հանդերձանք  
մը՝ փայփայելով ստէպ կղերին փառասէր ու ա-  
նարժէք մասին անշշուկ գոհունակութիւնը, որով  
և ինչ որ ի հնումն եկեղեցական շրջանակեալ ամ-  
բողջութեան լուսապատկ սահմանակալ երանդ մը

<sup>(1)</sup> Անինը իր ձեռազիր նախակնե, էն ժոս իր, որոնց մէջ  
զառնապէս կը բողոքէ եկեղեցակուններուն անուարբերութեան  
և զեղծութերուն դէմ, և կը յայտնէ մերթ զաղու ըստրգանը իր  
անոնց թեր կանալուն համար։

նկատուած ու իրը այնպիսի պաշտպանուած էր՝  
նորին մէջ դարձաւ եղաւ աշխարհիկ և զարտուղի  
կիրքերու պոռուա պատճառանք մը։ 184 էն ի վեր՝  
18րդ դարի ֆրանսացի փիլիսոփիաներուն զաւել-  
տախառն ոճով և հեգնող ոգիովը մնած երիտա-  
սարդներն ու սկեպտիկ տարեցները՝ որ գիտէին  
եկեղեցիին այս տկար կողմերն՝ իրենց համարձակ  
քննադատութիւններովը կը յարձակէին հայ կղե-  
րին հետ Պատուելի է Փէնտիին ալ վրայ՝ ամէն  
անգամ որ ինք ձեռք կը զարնէր պաշտպանել ա-  
նոր և ամէն անգամ որ պահպանողականներու  
ազգեցիկ պետերը՝ — Պատրիարքներ, Տատեան,  
Պալեան, Սուրէնեան, Նորատունկեան եւն. — կը  
թելադրէին իրեն հմտօրէն նշաւակել եկեղեցիին  
թշնամիները, կեզծ եկեղեցասէրները։ Եւ այսպէս՝  
կծու ակնարկութեանց և քաշքըսուքներու նշաւակ՝  
18օսէն ասդին իր անունն Արքաղոմայ շիրիմին<sup>(1)</sup>  
պէս բան մը եղած էր ա՛լ, որուն քովէն անցնող  
Հրեայն անպատճառ քար մը նետելու էր՝ փոյթ չէ թէ  
այդ քարը քակտուած ըլլար եկեղեցիին ամէնէն  
նուիրական որմերէն ու արձակուէր անոր թերեւս  
ամէնէն նուիրական սիւներէն միուն դէմ։

Ի՞նչպէս բախնք՝ իր տիրող կիրքն էր կրօնքը, ո-  
րուն ետեւէն ընդքարշ կուգար՝ իրեն միայն սեպհական  
ընթանումով մը և ըստ այնմ գծուած երկսայրաբան  
շաւիզի մը վրայէն՝ իր սուրբ և անսուրբ տեղական

(1) Արքաղոմի աւա դական շիրիմը կը գտնուի Երուսա-  
լէմի արեւելեան հարաւային կողմը ձորի մէջ՝ ուրկէ. կը են,  
անցնող Հրեայն պարտը կը սեպէ քար մը նետել անպատճառ՝  
Դաւիթի այդ արեիշուշտ որդիին արձանին։

ու եւրոպական բոլանգակ հմտութիւններովն եւ ախորժակներովը . այդ տիրապետութեան ներքեւ շատ քիչ անգամ կը քննագատէր ինքզինքը , եւ աղով ու եկեղեցին սիրովը՝ չէր տեսներ իր դատին տկար կող ներն ալ , որով փորձուէր մերթ իր ոստիններուն համոզումէն ըլլալ : Այդ տիրապետով հոգեւոր կիրքն էր անա՝ որ կուտար իր կարծիքներուն յաջս ինքեան բացարձակութիւն մը , որով կը համարձակէր նոյնացունել իր դատն աստուածայինն հետ , ըստ այսմ՝ իր անձին վրայ իւխող գաղափարը , զոր կը համարէր բացայաց բացարձակ ու բարձրագոյն կառարեալը , և զոր չընդունողն՝ իրեն համար կամ կոյր էր կամ հերետիկոս կամ անհաւատ , ըրած էր զինքն հետեւան աններող մը . որմէ կօգտուէին իրենց մասին՝ տիրող եկեղեցականութիւնն և հակառակի մասին՝ իր թշնամիները :

Նա՛տ էին իր թշնամիները . և իր անկեղծութեան՝ թէ ոչ հակառակին՝ հզօր նշանակ մըն է աս : Իր հրապարակագրութեանց առենը՝ կռիւը ժամանակակից գրիչներուն և իրեն միջեւ՝ գլխ կէսէ մը աւելի՝ կռի՛ւն էր հոգեւորեալ կրօնի ու չկրօնի , օրինապահութեան և անտարբերութեան , լրջաթեան ու թեթեւութեան , բարոյականի ու գեղերեսեալ ժողութեան : Կարգ մը հեղինակ (authoritaire) գրիչներ ալ՝ կարծես՝ համարձակ փաստաբաններն ու քաջակերութիւնները դարձած եղած էին մոլութեանց և իմաստակութեանց , որ ներս կը մտնէին յանուն արձակութեան . «Յատուկ դիտումով անոնց թուլիկ թոյլատրողները դարձած» ,

ինչպէս կր գրէ ինք ի . թէն ալ տեղ մը (Պատմ . անգղիական գրականութեան) իրեններուն համար ։ Ազգին երիտասարդ գրիշներուն մեծ մասին տիրող կիրքերն էին՝ յաղթախրութիւն , անձնացուցութիւն , կծանող սրաժտութիւն , սիրային անպատճառութիւն են . . և այս կիրքերն՝ որ բարք մը դարձած էին և ֆրանսայէն կանցնէին մեր նորերուն՝ հին կիրքերու ներհակ թափով ու արեւելեան հին սեր բարքերուն բաւական աններդաշնակ համեմատութիւններով կը ճարակէին հանուրին մէջ . ասոնց դէմ ունեցաւ ինք լուրջ սոսխութիւն մը՝ դիմագրաւելով ծաղրի դատավիետութեանց եւ զրկումներու անգամ<sup>(1)</sup> : Իցի՛ւ խնայելով իր արգոյ

(1) Տէրոյենցի զլոյխագործոց երեսնահատոր Եկեղեցական պատմութիւնը (Ճեռագիր յերուապէմ Ա. Յակոբեանց Թանգարանը) . որ խմբագրուած է մեծ մասամբ Աքրայ Ֆէլօրիի և Ռուպովսի անկապ և զլոյշ ողիովիլ և որուն համար մինչեւ իր վերջին տա իներն աշխատեցաւ՝ ամսուկան նոխ 30 ապա 10 ու էիի փ խորէն միջոց մը խաղալիկ խոկ եղաւ Մելրիսեղեկ Մուրասուան ուսին վարդապետին հակոսնէական սրբոցրու եանցն յերուապէմ . որուն վրայ Տէրոյենց իրաւա էս սրտնելով՝ բողոքեց բանից ու զադրեցու զրելէ զայն՝ մինչեւ խոկ զրկուելով իր ա ժ ան օրոպահմէ ամսուկանէն ալ Եւ այդ ամսուկանը կը վճարուէր հազարումէկ զգձգումով և արշարանքով Երուադէմի վանքի . կողմէն՝ հա՛տառակ կոսակողին (ԵՊ Պալեանի) արտօնի յօնու կամեոյ Մենք այս գառագաներուն առաջնուն . լառ ենք Պատրիարքարանի վազեմի զիւանապետ կ սրապետ էֆ թայառութեանէ ու երկրորդը՝ Պերմաշտոր : Տ. Տ. Ս Ան-սկ կանուզիկոսէն Տանն կիրկիառ Ա ւ է մե՛ս կտակին հոմեմատ . տպէին այդ Եկեղեցական պատմութեան գլուխարուած մասը (առաջին զարէն մինչեւ Եռուսերի ժամանուկը)՝ զոնէ Երուադէմի սա հաշուական կորդան սնցորցին լուծուելէն ետք . . և, անտեղի վէճերու և կոփւներու իրեւեւ խաղաղիկ զեղ մը խափանարար , ան-

դիրքին՝ այնչափ խելք չդնէր չակնարկէր ու չընդ-  
դի նարանէր՝ մտնաւանդ անոնց, որ ունենաւ-  
լով հինգ թել պեխ իրենց շրթանց վրայ և հինգ  
շարժուն և անհաստատուն մաս իրենց դաստակին  
վրայ՝ զրիչ ձեռք կառնէին, ու՝ իրենց հասակի  
կիրքերուն լծորդ ատենին կիրքերուն թափէն ըրդ-  
ուած՝ կը զրէին եւ կը տպագրէին ամէն բանի  
վրայ՝ կրթրնելով դաս մը օտար հեղինակութեանց,  
որոնց անունին հետ կը խաղար ինք. վասն զի ի-  
րեն համար ամէն մատենագիր՝ որ գուրա էր Եկե-  
ղեցին՝ անհաւատ էր, Պայի ու Սրբնովայի նման՝  
անհաւատ էին Տէրոյենցի համոզումով՝ Վոդէր իր  
վարպետներուն Պոլինպրոքի և Լոքի հետ, ինչպէս  
նաև Կիսլըն(1) Հիւմ, Թոլանտ, Պրէտ Շնայարը,  
Հերաէր, Շէլլինկ, Հէկէլ, ևն.։ (Երեւակ Բ. շրջան  
1854 էջ 50)։

Իր մատենագրական բարեր. — Տէրոյենց իր  
բարագուցականին գրաւոր պատկերը՝ իր լուրջ

---

դորր ընթերցունութեան յատկանային որոց որ արժանն է. 09էլ-  
ներու և եկոմուսոներու բարդ ի բարդ նիւթացումներուն հան-  
դէպ՝ հոգեւուին այս աստիճան սնետեսութիւնն ալ խորունկ  
պատճառ մը Է՞ վերջին այս տարիներուն Ա. Յակոբեանց նիւ-  
թական ու բարուական անվերջ շփոթութեանց, որ կիրքի ու մա-  
մոնայի բան զիրքի ու Աղոթայի և եկեղեցւոյ շուրջը դրժան  
ու կը դառնա՞ն զեռ։

(1) Ա. Կիւրն. 18րդ դարի Անգլիացւոց հոյակասպ պատ-  
ճակիրը. երիտասարդութեանն ացած էր նաև Փարփա և հոն  
Տորպարի անդուզն Քլիւպին բազմականն եղած էր հիւրաբար՝  
անչուշտ զանգուելով նաև անոր Ն բանշան գաղափարներուն  
(տե՛ս մանոււանդ Կիսլընի համառուս վարքն Հոռմի Նուազիան-  
պատմութեան Ա. հատորին սկիզբն. անգլ. բնագիր)։

խառնուածովը կտակած է՝ ստուերներովը, պըտղածներովը, թերաստուերներովն՝ իր բազմաթիւ գործերուն մէջ՝ որ կանցնին հարիւրն և որոնց՝ մանաւանդ՝ 18:15էն առաջ գրուածներուն՝ մէջ կը փայլի, նահապետական պարզութեամբ. իր հոգին անդորրող գաղափարներուն և անսիլներուն մարմնացումը, իր մատենագրական բարքը<sup>(1)</sup>: Իր ոճը՝ բացի ատենական ու հոգեբանական մէկ քանի կտորներէ՝ չունի արուեստական վեհութիւն կամ հրապոյր յամեցող, այլ իր հին ու յառաջազոյնէ սկիզբները կը շօշափեցունեն հոն՝ ամէն էջի մէջ՝ հարթ և իմաստուն բազմանմուտը, իր երկարասիրած մատեաններուն մէջ զիւրամատոյց ժողովրդական մըն է՝ որ կուգէ յաւէտ ուսուցանել և յորդորել ի գործնական բարին. Իր օրագրական գրուածներուն մէջ՝ կերեւի խորհելու և պարզ խօսելու արուեստին կանոններուն ներհուն հրապարակագիր և վիճարանող մը վերլուծական. կրօնական բանաքննութեանցը մէջ կը թուի ջերմու հետեւան լուսաւորչական մը՝ որ չխզճիր հըռումէական զինարանէն ալ փոխ առնել ինչ բանական գէնք որ կը հարստահարէ պաղարիւն Բոզոքականութիւնն և կրակոտ Բացինեալիզմիր. ասախճան մը անտարբեր ու արհամարհո՛ղ է իր

(1) Պէտք է որ մեր դատաստանը դեգերի իր միտրին սովորական դարձուածին. իր ոճին, իր ընտել կարծիքներուն և իր նախասիրած գդացումներուն վրայ միայն Տեղ մը ըսած է որ «մի՛շտ պիտի ետեւէ ըլլայ նշմարտութեան և միշտ նշմարտութիւնը պիտի ըսէ՝ առանց միտ դնելու իր շահուն, և Աստուած նշմարտութեանց պիտի պահէ» ինքը:

մասին եղած թէ՛ գովեստներուն թէ՛ պարսաւներուն<sup>(1)</sup> , և ուր շիկայ վտանգ իր ըմբռնումով հաստատեալ եկեղեցին՝ հոն մոադիւր կը մոռնայ իր անձն ու շահը : Արժան է խորհիլ հոս ալ՝ որ Աքէլի , Նոյի , Աբրահամի պատարագներն ու պարզ խորհրդագործութիւնները միշտ լաւ ագոյն և ընդունելի<sup>(2)</sup> էին՝ ժամանակաց կարգով ալ՝ Մովսէսի , Անարոնի , Աամուէլի աճեալ ու նորոգեալ զոհագործութիւններէն , Խարայէլացւոց ժամանակի քահանայութիւնն և սեմական միշտ միաստուածեան արարողութիւնները՝ լաւագոյն էին ելեւսեան և որմնադրական հին քողածածուկ խորհրդագործութիւններէն , ինչպէս առաքելական նախկին դարերուն պարզ հոգեպաշտութիւններն և ժողովական բարեկրօնութիւնները՝ լաւագոյնս կանխածեն արեւելեան ու արեւմտեան բազ բածէս պաշտամունքը , որպէս և այս վերջինները նորոգեալ ու քանակարգեալ բարենորոգութիւններէն՝ աչքի առջեւ բերելով գէթ իրենց նախնական տեսլաւոր պարզութիւնը :

Այսպէս՝ մեր հին օրերու Տէրոյենցն ալ՝ ոչ այնքան պաշտող արարողականին , այլ սիրող մը հինին նախնականին և ինչի որ անոր կը յարածգի՝

(1) Իր լէզէոն մը ընդդիմախօսներուն մէջ՝ կան նաև Ս. Յակոբեանց Սիոն ախատերթին երկայն բարակ յօդուածներն իր անձին դէմ . որոնց մէջ տեսած ենք երկու հարիւրի չափ Թշնամանակիր բառեր . Խնչ բլիստոնէութիւն , ի՞նչ կրօնաւո՞ր վարդապետութիւն , մանաւանդ այդ 200 յիշոցքին ո՞ր կրակին տակ հաջած է արդեօք և չբացած բուն պէտք եղած փաստը ...

(2) Տես ի «Թայս յարկ նուիրանաց» :

իրաւունք ունեցած է միշտ խօսելու նորին եւ նուրերուն դէմ, ջատագովելով նախնականին սրտային պարզութիւնն և Բողոքականութեան ու Ի'ացիռանալիզմի դէմ հանելու՝ արեւելեան ու արեւմտեան եկեղեցիներուն ոգեւորեալ հայրերը, արտաքին պատճութեանց դէմ հանելու՝ Ա. Դիրքն և համեստ աւանդութիւնը, նոր կրօնապետներուն դէմ հանելու՝ Առաքեալներն ու նախագաս Հայրապետներն ու փիլիսոփայներուն դէմ հանելու՝ մարդութեներն ու երրայական իմաստութիւնները։ Այս անդրադարձութիւններով ալ՝ մենք եւս կրրնանք ըսել թէ կրօնքի մէջ հինը միշտ լաւ է ցորչափ ըմբռնուի իր սկզբնական պարզ վիճակովը, և նորն ալ՝ կրօնքի մէջ՝ լաւ կըլլայ միշտ ցայնվայր ուր սկզբնական այդ պարզութեան տանելու համար միայն նորած է։ Խոկ ասոնցմէ դուքս, հինը՝ կրօնքի մէջ՝ իր նորոգուած եղծումներով և բարդումներով, և նորը՝ կրօնքի մէջ՝ իր ներհակամէտ բերումներով և աշխարհիկ հակումներով՝ կը դառնան կըլլան իրաւապէս դատապարտելի, իրը անհարազատ շեղումներ նախնականէն կամ իրը անոր շահագործեալ կեղծերը։ Տէրոյենցի աշխարհաբառն(1)

(1) Արեւելք օրագիրին մէջ մէկը՝ մասնաւորապէս մեզի՝ և ուրիշ օրագիրներ ու հանդէսներ՝ այլոց հարցուցեր են և խնդիր ալ ըրեք են։ Թէ ինչո՞ւ անխտիր(!) աշխարհաբառ եւ գրաբառ ու աշխարհաբառ եւ գրաբառ կը զրենք։ Եթէ մեր գրածները թիշ մը քերականական ուշադրութեամբ կարդացուէին՝ տեղի չէր մնար այս հարցումներուն, որոց տեր առաջին և վերջնաբար բառ պատասխանի այն է։ զի տեղի չտալու համար քերականական շփոթութեանց և շարունակելու համար հին քերականներու բանաւոր գործածութիւնն ալ՝ մենք կը գործածենք աշխարհաբառը

ունի հարազատ (մանաւանդ բառերու կողմէն) միջակութիւն մը, որ սալոնի փերեւետեալ գրագէտէն մինչև անգրագէտ բանասէրը կրրնայ հասկրնալ ու մարսել. ինքնագիր հեղինակութեանցը մէջ՝ տրամաբանական ծանր գնացքի մը լծորդ է ոճի ամէնապարզութիւն, որ տեղ տեղ մանկականը կր շօշափէ: Իր գրուածներուն մէջ ամէնէն շատ կըրկնուած է երրայտական եւ<sup>(1)</sup> շաղկապը: Իր ձեռա-

(Ա Ա Յ Ա Գ) գոյականաբար և ածականաբար, իսկ աւխարհոբարը (Ե Ե Յ Վ) մակրա՛յարա՛ր միայն, ինչ զէս որ օրինականութիւնն ալ կը տրամադրէ: Եթէ ամէն մակրայ այնպէս ածականաբար գործածուէին բմանանութեամբ և նոր բան մը ըրած ըլլալու համար՝ մակրայութիւն ո՞վ պիտի ըներ. վիեննայի Միսիթարեանց հետեւանքն է այդ աննշան ֆոփոխութիւնն ալ, որմէ օրադիրը և գրագէտը օրինակելով կը դորժածնն ցարդ իբր 50 տարիէ ի վեր. անկէ առաջ ամէնն ալ ուայով կը զրէին գրաբառ աշխուրհարան և այլն, Պազտառար դպիրը (Քերականութիւն աշխ) Միսիթար Արքան (Քերականութիւն) Հ. Արտէն Բազրատունին (Ցոչքն ի պէտս գորգացելոց քերականութեան), Հ. Եղ Հիւրմիւգեան աշխարհաբառ բառարան և այլուր), և այլը բազումբ, ինչպէս ցարդ Միսիթարեանք Ս. Ղազարու և Պոլսեցի զրագէտներէն մաս մը, աշխարհաբառ՝ իբրեւ աշխարհիկ բորբառ կամ աշխարհի բառ և աշխարհաբար՝ իբրեւ աշխարհօրէն և աշխարհկօրէն առաջինն ածական գոյական և երկրորդը մակբայ, և այս տրամաբանապէս ալ կրնայ գոհացունել երկու կողմին փաստաբանները՝ եթէ ինդիրը կարծէ այդշափ փաստաբանութիւնն Մնացածը կը Թողունք իւրաբանչիւր ճաշակին ու կամքին, յիշցունելով որ բացառութիւններն ու ցանցառ նմանութիւններն իբրեւ օրէնք չե՛ն կըրնար ծառայել յեղմանց ..

(1) Քրիստոնեայ ճարտարախօսութ ևս յաճախ ոյժ կառնեն սեմական այդ շաղկապէն: Օրինակ ոնաև զլուխ ևս կամեցայ լինել քո և փեսայ և հանդերձ և տուն և արմատ և կերակուր. և ըմպելի և հովիր և եղբայր (Ոսկերերան Մեկն. Մատթ. Գիրը

գիրը՝ մանաւսնդ 1850էն առաջ՝ շատ գեղեցիկ է, յստակ, կոկիկ, մաքուր և անսխալ անսայթաք:

Իր գրաբառն աւելի՛ ջզուտ և մարմնեղ է, աւելի՛ ոճով, մանաւանդ Ռուսոյի և Բարբոլովի թարգմանութեանցը մէջ, բայց զուր՚ի ուկի սեթեւեթներէ՝ յաճախ ալ խառնուած պղինձդարեան թարմատար ասութիւններով՝ արծաթի գրաբառ մը, որ ինքնագիր գրուածներուն մէջ կերեւի վանական յատուկ եփունութեամբ, իսկ թարգմանութեանցը մէջ անյարդար սահունութեամբ, որ միանգամայն պատճառն է հոն սպրդած թարգմանական արագագիր սխալներուն:

Բաց ի վիճաբանական քանի մը կտորներէ ու բողոքականութեան դէմ շարադրուած տեարակներէն՝ ինք շատ քիչ անգամ կը փաստաբանէ միայն փաստաբանելու համար, այլ գրեթէ միշտ պարզ երկայնաբանութեամբ կը յորդի ու կառատանայ իր անխառն և անցոյց հմտութեամբը և ի-

---

Ա. Ճառ. Ի՞.): Նաև «իսկ մեք յորժամ զմի քաղաք ունիցիմք և զնոյն տուն և սեղան և նանապարհ և դուռն և արժատ և կեանա և զրոխ և հովիւ, և զնոյն թագաւոր և փարդապետ և դատաւոր և արարիչ և հայր, և ամենայն ինչ մեր հասարակաց է, որո՞ւմ ներելոյ և Թողութեան արժանի լինիցիմք ի միմեանց նենզեալն (նոյն անդ, Դիրք Բ. Ճառ է. Ի.Բ.).»

Տէրոյենցի ժամանակակից մտերիմները կըսեն՝ Թէ ինք բնաւ սովոր չէր՝ իր զրուածներուն վրայ երկրորդ ակնարկ մը նետելով սրբազրելու փոփոխելու, վասն զի բնաւ իսկ փութ չէր տաներ իր իմաստներուն արտաքին զարդերուն, հազուատին. և աս է որ յաճախ տուած է իր զրածներուն Թոյլ և նախնական սարուածք մը՝ տրամաբանական ներոյժ հզօրութենէն զրեթէ բան մը չկորսնցունելով հանդերձ յաշս մտաւորաց:

բեն սեպհական դասական ոճով մը ու իր տնըսպառ վկայագրութիւններովը : Անո՛ղոք է բարքի ապականութեան, անկրօնութեան կրօնափխութեան և սուտի դէմ . արհամարհո՛ղ է ու չպատասխաներ անիմաստ ծառքրին և զիվզէկութեան, լայնսրտութեամբ կը պատասխանէ իրեն դէմ եղած քննադատութեանց՝ առանց խորութեան վիճակի ու հասակի . աններո՛ց է յանցանին, այլ իրեւ միշտ ներո՛ղ յանցաւք րին . ի՞նք է յիշեցունողն և հանդիսաւոր պարագաներու մէջ գործադրողն ալ քրիստոնէական մեծ ըմբռնումին՝ թէ պէտք է ատել մեղիք և սիրել մեղաւորը : Իր գրուածներուն մէջ լոկլեայն պաշտոն մը եղած է ինք ծերակուտական այդ բարի՛ սկիզբին, և միայն շեղած է հոն, ուր անիմրատ յամառութիւնն և ծայրայեղ համարձակութիւն դիմակալած են իրեն ընդ երկար ու լեզուագարած :

Խօսակցութեանցն ու ընտանի ատենախօսութեանցը մէջ ալ՝ ունէր յատուկ զուարձարանական հին խառնուածով համեմուած յորդութիւն մը պարզ, որ չգիտե՛ր ապահել, բանավաճառ ալ չէ . համոզելու և ուսուցանելու առաւ լեզու մը, գոք շա՛տ չես սիրեր վասն զի շա՛տ առաւ է ու չա՛տ կը սիրէ քեզ :

Բանասէրը թող չինտուէ այդ միջակ հատոքներուն և տետրակներուն մէջ, որոնց ցանկը դասգրած ենք գործիս վերջը, կարգ, վայելչութիւն, ճարտարիսուական զարդ, բնագանցական ու բանաստեղծական ձեւաբանութիւններ, վիստական երփնագեղութիւն, կամ ինչ որ աչք կը խողան-

ցունէ, սիրտ կը փայփայէ, կիրք՝ կը գզուէ. ո՛չ,  
Պատուելին բնաւ չէ սիրած ծաղիկը, այլ միշտ սի-  
րած է ծառն և պտուղը՝ թերեւս բաց ի հոգեոր  
այն ծաղիկներէն ու բանաստեղծութիւններէն՝ որ  
խունկ փթթումներով կը գեղերեսեն շարականնե-  
րուն, սաղմոսին, Շնորհալիին ու Նարեկացիին պէս  
սրբազն քերթուածները: Ինչ որ նիւթ է, ինչ որ  
հոգիին կը խօսի, ինչ որ միջուկ ճշմարտութիւն է  
ու մաքուր փառք Աստուծոյ, ինչ որ կը հիմնէ ու կը  
շինէ՝ ինք անոնցմով և միայն անոնցմով՝ կը զարդա-  
րէ իր եղբերը, ու կը պրկէ երկուստեք հաւատաց-  
եալ հոգիներու արմատական թելերը՝ ընդհատ-  
ուած վկայութեանց միջանկեալներով, որոնց մէջ  
կը կորսուի միտքը՝ նոյն խոկ ասառուածարան Մխի-  
թարեանին անգամ<sup>(1)</sup>: Իր հարիւրէ աւելի հասոր-  
ներուն մէջ՝ յիշատակուած ու վկայագրուած են ա-  
մէնազգի հինգ-վեց հազար մատենագիրի անուն.  
Իր տպագրութեանց մէջ ամէնէն շատ սպառած են  
գլխազիրերը:

Տէր Կարապետեան երխասարդ ձժնն՝ եխէ:  
մնար իր որրան վանքին կամ քաղաքին մէջ, հե-  
տի քաղաքային ելեւէջներէն, մեքենայութիւննե-  
րէն, հեռի նախանձէ, բանագատութիւններէ ու  
վարպետորդի փորձութիւններէ, և հոն՝ իր բուն  
հնոյին մէջ հասունալով՝ իր սուր ուղեղին և սուր  
հաւատքին բողբաջումները մինչեւ վերջը մնուցա-  
նէր աստուածառնչական պարզ արրոցումներով,  
և միտք ընէր ուր ուրիմն իր երկարօրեայ խմաս-

(1) Տե՛ս Հ. Յովսէփ Դաշըրճեանի Անդիմ Երաւախոնի:

տութեան խտացումն ամփոփել միակ կոթող մատեանի մը մէջ՝ այսօր փոխան հարիւրեակէ մը աւելի իր հասորներուն՝ պիտի ունենայինք թերեւս իշաստութեան գիրքին Նարեկին կամ թ. Քարլայլի Դիւցազնապաշտութեան նման ուկի մատեան մը, որ ի վորո՛ւն պիտի անմահացունէր իր անունը: Այնչա՛փ շատ գրած ու այնչա՛փ աստուածաբանօրէն գրած է՝ որ արդի մատենագրութիւնն ա՛լ կարու չէ մնացած աստուածաբանի, ուր միշտ կարօտութիւն կայ փիլիսոփայի մը, սե՛զմ իշաստութեան մը: Ի՞նք Տէրոյենց այսուհետև ա՛լ պէտք չէ ձգած Տէրոյենցի մը, իբր աստուածաբան՝ ըստն է ամէն բան և աւելի՛ ալ բաներ(1):

---

(1) Ահաւասիկ Տէրոյենցի անձնական ու աստուածաբանական դաւանութեան մը վերջաբանն՝ իբրեւ նաշակ իր սկիզբներուն —

Ալլարելական նիկիական և լուսաւորչական հանգանակէն ուսպած՝ Եկեղեցին մի զիտեմ: Այս Եկեղեցական միունեան կապ կը նախաչեմ հաւատոյ միութիւնը, և այս հաւատքին խռտորեաներն Եկեղեցիէն դուրս սեպելն՝ Եկեղեցին զաւակ եղող ամէն մարդու պարտականութիւնը կը սեպեմ: Կատարելապէս համամիտ և Տէրուողիանոսի երբ կըուէ: — Քրիստոնեաներուն դաւանած ճշմարտութեանց մէ՛կն իսկ ուրացողը, մանաւանդ երբ քրիստոնեայ չեղողներուն երբեմն բանեցուցած փաստերը զործ կածէ, բրիստոնեայ չէ: — (Տէրուող Յղ. Յարութեան մարմեց Դլ. Գ.) Եկեղեցին մէջ կարգաւորեալ կառավարութիւն մը կը նանաչեմ, որուն զլուխն է աներեւութարար Տէրն մեր Յիսուս Քրիստոս, որ դրած է երեւելի զլուխներ Եկեղեցին կառավարելու... Այս բաներուն մէջ ազգաց աւարբերութիւն չե՛մ զիտեր, և անոտի պատճառներով Եկեղեցւոյ մէջ մտած բաժնութերը վերնալուն և ուղղափառ դաւանութիւն ունեցող ազգաց մէկ հատոիկ երեւելի ու անբաժանելի Եկեղեցի մը կաւելելով՝ հոգւց

Իր նկարագիւն առ հասարակ — Իր հանրական նկորագիրը մին է անոնցմէ՝ որ կըրնտն ըստիլ բացարձակ, համակ միաձոյլ, զոր և առաջին հայեցուածով կըրնտն տեսնել իրը ամբողջապէս. Վասն զի՝ իրը սկզբունքի մարդ՝ ամէնէն առաջ կը ցուցնէ իր գոյնը : Կարգապահութիւն, անդրդուռքիւն, յիշողութիւն ամենասուր, միտք քափանցող եւ աշխատութիւն ծայրալիր՝ այսպէս կորակէր իր հոգեկան գլխուոր երեսակներն իրեն երբեմն աշակերտող ծեր անձնաւորութիւն մը բժիշկ և փաշայ։ Իր մատենագարանին մէջ անգղիական ճշգութեամբ պահած է եղեր «իրեն գրուած և անոնց պատասխանուած բոլոր թուղթերն՝ իւրաքանչիւրն իր

---

վտանգն հեռացուելուն փափաքող եմ. Խոկ թէ ի՞նչ միտքի վրայ եմ Հոռմայ Եկեղեցիին անսխալութեանն և իրաւաբանութեանը մասին, ուզողը կըրնայ իմանալ Զօնալին մէջ տարածներէս, որ այնքան ապարդիւն վէճերու առիթ ըլլալէն ետքն՝ իմացուեցաւ բարձրապատիւ եկեղեցականներու և նրան. Ժողովայ վկայութեամբ՝ թէ Հայ Եկեղեցւոյ զիտցանն ու ընդունածն ալ նոյնն է... Այսու ամենայնիւ՝ ազգ. Եկեղեցական հին աւանդութեանց ամենափոքրին անգամ դպչուելուն՝ ձեռքէս եկածին չափ՝ հակառակ եմ. իր Եկեղեցին մոլորեալ սեպելով՝ ուրիշ Եկեղեցի զիտղներուն չեմ հաւնիր, բայց հոգեւոր հովիւներուն ալ կազաչեմ՝ որ լուսաւորչական Եկեղեցւոյ հայրենաւանդ դաւանութիւնն և ծէսերը խանգարող բաներէն զգուշանան Ահա՛ ա՛յս է իմ նիզուիրականութիւնս, զոր կը խոստովանիմ նրապարակով, և կուզեմ որ ամէնն ինձի՛ պէս ճիզուիթ ըլլան։ (Երեւակ, 1863, էջը 53—54)։

Մենք ալ կը յաւելունը՝ ահա բայտարութի՛ւն մը, որ իր ժամանակակից զիտուններէն ու աստուածաբաններէն ո՛չ ոք կըրցած է տալ նրապարակով և որուն հաւատարիմ մեացած է ինք 87՝ տարի։

թուականին կարգովն և իրենց պարունակութեան  
համառօտ արձանագրութեաժըր , որոնցմէ ի հարկին  
15—20 տարի ետքը վկայութիւններ կը բերէ ե-  
զեր(1)։ Իր բովանդակ կեսնքին մէջ չէ առած  
պահքը , յաճախ ծոմ բոնած և անխափան աղօ-  
թած ու միշտ բողոքած է առանձնակի կրօնական  
ներքին զեղծումներու դէմ։ Իր յիշողութիւնն  
առած դարձած է ցայսօր , և իր խմացական ար-  
ժանիքին ամէնէն ցայտուն կողմն էր(2)։ Կը յիշէր  
ոչ միայն իր ընթերցասիրած զիրքերուն կարեւոր  
մասերը՝ զլխահամարո՛վը թուահամարո՛վը տեղո՛-  
վը , այլ ի հարկին տարիներ առաջ եղած ժողովիկ  
մը կամ խօսակցութեան մէջ անձնիւր ժողովակա-  
նի խօսածները , և ի դէպ ժամու կը կրկնէր ու  
յանկարծակիի կը բելէր խօսողն՝ եթէ բանին մէջ  
սուտ մը կամ սխալ մը ըլլար . իր ամէնադիսաւոր  
զէնքն էր այս յիշողական սրութիւնը , որով դիւ-

(1) Այս կարգապահութիւն և մանր ճշդասիրութիւնն որ  
առաջին պահանը կը թուին ըլլալ զիտանութեան ու բազմահատու-  
թեան , ամէն արտակարգ միտրի մարդիկ ունեցած են . ԱՀՅԵ՞ որ  
իբրև բացառիկ հանճար իրաւունք ալ ունէր փոքր ինչ սրբու-  
զի ըլլալու կարգէ ու ճշդասութենէ ցուցած է ինք իւկ զար-  
մանալի կորգապահութիւն և ճշդութիւն *Sesame et Henri Blaize* (ESSAI  
sur Goethe, préface de la traduction du Faust: Le 8me. Տէրոյենց՝ կը թուի օլին ակած ըլլալ այս մ. Թուը ճշդապահ եւրո-  
պացի իր ներհուն բարեկամներէն

(2) Վերցերս՝ անդդիացի զիտուն մը . Մր. Թոմաս , եր փառ-  
տարանէ թէ լաւ յիշողութիւն մը նշան է Երկրորդակալոց կամ  
կամ ո՛չ զարգացեալ իմացականութեան (Տես , Review of Re-  
views, 1907. Մարտի էջ 282) Ա՛ , ևս թոմաները , որչա՛փ  
թերահաւատ են մինչեւ հիմայ... .

ըին էր իրեն տեսնել միշտ ճշմարտութեան բացական հանդոյցները սուտին երանգն և անո՞ր զօրութեամբ՝ յաղթել։ Կենդանի պատմութիւն մըն էր ինք նաև իր ժամանակին ալ անցքերուն եւ դէպքերուն։ յիշողական ու մատենագիտական այս ոյժը, որ արեւմտեայց մէջ ալ հազուագիւտ է ու ընդհանրապէս արդիւնք համբերութեան և երկիւղած մանաւանդ ներանձն ոգիի, կրրնայ համեմատուիլ հռչակաւոր Փլորենսացի Տագլաեէսչիխն հետ (1033—1714)։ Իր քափանցող միտիլ դիւրացուցած էր իրեն այնքան լեզուներու ուսումը, ուրոնց շատն առանց ուսուցիչի սորված էր։ այսպէս՝ իր վերջի տարիներուն գերմաներէն երրայեցերէն ու վրացերէն՝ գէթ իրեն իրրեւ բանասէրի պէտք եղածին չափ, իր միւս ծանօթութեանց մեծ մասն ալ ստացած էր այդ ինքնաթափանց միտքին ձգողականովը։ իր ժամանակն՝ անհնա՞ր էր դանել կեդրան վայր մը այդ ակադեմական ուսումնասիրութեանց։ Եւ այս ամէնուն պոտեն ու լծակն եղած էր իր անդուլ աշխատասիրութիւնը, որ կը պահէր հանապազօր սուր վիճակի մէջ իր իմացական արամադրութիւնները։ Կը ան, վեց եօթն հազար գիրք կարդացած էր, ու իր գրուածները՝ տպեալ ձեռագիր՝ նամականի ճառ՝ ընդ ամէնը կը մօտին 150 հատորի։

Իր ընթերցասիրական ու մատենագրական այդ յորդ անյագութիւնն առած է բնաբար անընտրող գէմ մը, և աս՝ ի՞ր միտյն յանցանքը չէ, այլ ժամանակակից պատրիարքներուն բանասէրներուն և ամիրաներուն, որ կուզէին և կը պահանջէին ալ որ

Տէրոյենց գիտնայ ամէն բան ու պատասխանէ աւ-  
մէն հարցումի , որով իր ծիսական ու վիճաբանա-  
կան և աստուածաբանական նրբախնդրութիւնները՝  
կը տանէին զինքն երկրորդակարգ մատենադա-  
րաններու խորշերը , և կուտային իր այդ կարգի  
գրուածներուն լայնբան տարազ մը , որ յաճախ  
անտանելի կը դառնար : Իստ այսմ՝ իր դասական  
ու աստուածաբանական բերումներովը՝ կերթաբ ,  
օրինակ իմն , Լըպոյի ու Ֆէլլէրի<sup>(1)</sup> հետեւակ հա-  
տորներուն քան Կիպրնի կորովանկատ մատենա-  
դարանին խորշերը՝ քննասիրելու համար Ստորին  
կայսրութեանց պատմութիւնն և աստուածաբանա-  
կան անձերը , և իր վկայութիւնները կառնէր ինք  
աւելի՛ Ս.ստուածաշունչի , Այսմաւուրբի , Պէրժիէի<sup>(2)</sup>  
ու Ֆէօրիի<sup>(3)</sup> Ռորպախիրի<sup>(4)</sup> հատորներէն քան ու-  
րիշ ի՞նչ և է բանասիրական աշխատութիւններէ :  
Անյաղթ ցուցընելու համար ամէնուրեք իր արմա-  
տացեալ հեղինակութիւնն՝ համընթաց իր օքերուն  
բանիմաց մարդոց ճաշակին՝ կը գործադրէր մատե-  
նագրական ճարտարութիւն մը , առիթ չփախցու-  
նելով վկայութեան կոչելու իրեն ամէն կարգի  
դասական հեղինակութիւն , և անոնք այնպէս մզ  
խառնամանելու իրարու , ցանցի մը ագուցիկ եւ-  
բացիսփիկ թելերուն նուան , որ վերջապէս ոսոխն

(<sup>1</sup>) Առաջինն՝ Ստորին կայսրութեանց ընդարձակ պատմու-  
թեան մը ու երկրորդը պատմուկան աստուածաբանական ընդար-  
ձակ բառարանի մը հեղինակ :

(<sup>2</sup>) Հեղինակ աստուածաբանական մեծ բառարանի :

(<sup>3</sup>) Հեղինակ 40 հատոր Եկեղեց . պատմութեան :

(<sup>4</sup>) Հեղինակ 20 հատոր Եկեղեց . պատմութեան :

Կոն բռնուի անել արգելափակ : Դննաբան մահրաւ  
կըրկիտ վիճաբան համարձակախօս , որ կարծես կը  
թշնամանէ առանց թշնամանելու՝ իր պարզ զիջուկ  
տեղը , որ մերթ գեղջուկին կը մօտի : Այդ ամուր  
գեղջկութեան խորը՝ քրիստոնէութիւնը լծորդած  
էր , իր եկեղեցիին սիրոյն հետ , հաշտ և լուրջ ոզի  
ժը համբերութեան , զոր կերեւցունէր հանդիսաւ-  
որ պարագաներու մէջ . իր ոստիններուն եւ զինքը  
թշնամարա՞ր դատափետողներուն մեծ մասն՝ իր  
աշակերտներն ու իրեն զաւակի տեղ մարդիկն եւ-  
զած են , որոնց իմացականին ու բարոյականին  
ցանուին իր գրպանն էր , և սակայն խնամաբար  
կը պատասխանէր անոնցմէ շատին հանդարտ հե-  
զինակութեամբ մը , որ զայրուցք կը բերէր անոնց :  
Երանի թէ հոգուց հոգին համար , որ իր սիրտին  
օրդը կը թուէր , չիջնար այնքան վարերը , չշռայ-  
էր ա՛յնչափ խօսք ու գիր և պատասխանէր ա-  
նոնց աւելի՛ վսեմարար , լոռութեա՞մբ : Այդ սպի-  
տակ գասը թերեւս աւելի արդիւնաւոր ըլլար ա-  
նոնցմէ շատին , որ գիտութեա՞մբ մեզանչելէն եւ  
տգիտութեամբ յաղթասիրելէ՛ն ու թշնամանելէ՛ն  
ալ ախորժ կիմանային . և կը պատրուակէին իրենց  
մատենագիտական ցից նիհնարութիւնը կարգ մը  
պոռուս և զիրուկ անուններով , որոցմէ կախորժէր  
ժամանակին ոզին :

Ինչ որ ալ ըլլայ իր կծուութիւնն այդպիսեաց  
գէմ՝ ինք պիտի մնայ խորհող ապագային համար  
կորովի գէմք մը , որ գիտցաւ նեղութեանց մէջ  
ըայն ու ճիշդ թեթեւութեանց մէջ ծանր ու խո-  
րագէտ և անտարբերութեանց մէջ տոկուն գործ-

նական քրիստոնեայ մը ապրելու գաղանիքը : Իրական ու գաղափարական աշխարհի հակադրութիւններէն՝ շատ գաղափարական մարդիկ թշուառ եղած են, բայց ինք Տէրոյենց համեստօրէն երջանիկ եղաւ՝ կրցնանք ըսել, վասն զի գիտցաւ պատշաճեցունել չրջավայրին ու իրականին իր սուր և ճկուն գաղափարականն և համակերպիկ գոհութեամբ անխուսափելիին առջեւ. գիտցաւ հարկաւորը կամաւո՛ր ընել: Գիտցաւ նաև իր որոշ կայքին մէջ անգրդուելի մնալ՝ անհպարտ աշխատասիրութեամբ և ջերմ երկիւղածութեամբ : Զէր անոնցմէ որ իրերու այլ և այլ կողմերը նկատելու հետեւանքով՝ անորոշ ու ցրուած կը մնան : Ինք կանուխէն կառչած էք որոշ կէտի մը՝ փիլիսոփայութեան, գիտութեան (<sup>1</sup>) պատմութեան, քաղաքավարութեան մասին, և իր համոզումներուն բարոյական ոյժը կը թուի գրլիստաւորապէս՝ անոնց ի՛ր իսկ սիրտէն աղքերանալն և ի՛ր իսկ միտքին հաւանութեամբ հզօրանալը : Զունէր, սակայն, սոսկ բանաքննականի մասին իշաստասափական ընդարձակամառութիւն մը և պէսպիսութեանց նուրբ զգացողութիւն մը, որ ոգին իսկ է բանաքննութեան . իր բարոյական ու կրօնական բանաքննութեանցը մէջ, որոնցմէ դուրս ալ գրե-

(1) Ահաւասիկ իր պա՛րզ համոզումը գիտութեանց վրայ ալ ոլլրուեստներու և գիտութեանց հետեւի՛լն ալ հոգեկեցոյց առարինութեանց կարզը դնելն՝ հեթանոսական գաղափառ մըն է : Գիտութիւններն ու արուեստներն ինքնին անտարբեր բաներ են, աղէկի բանեցունողն յախտենական վարձքի ու գէշի բանեցունողը պատժո՛ց արժանի կը լլայ, (Երեւակ հատոր Ժ. 1861, էջ 218 ձնթ.) :

թէ չէ բանաքննած, հետեւած է մակածական հին մէժոտին, որ կը տրամախորհէ յառաջադրելով անհետագօտելի սկիզբներէ կը յառաջատէ անշօշափելիներուն: Իր դատաստաններն ընդհանրապէս ճիշդ բայց կարի սովորական ալ են, և իր գաղափարներն առատ բայց յոյժ պարզ և հեղինակական են այդ մեթոտին բերումով: Իր հայեցողական պարագումներուն ընթացքով՝ Տէրոյենց յաճախ պատահելու ալ էր այնպիսի գիրքերու և անոնց մէջ այնպիսի իմաստներու ալ, որ իրենց առերեւոյթցամաքութեան և սովորականութեան ներքեւ՝ ունին յաւիտենական ճշմարտութիւններ, միշտ գործօն արդար սկիզբներ. այդ արմատ ճշմարտութիւններն և այդ սուր սկիզբներն էին՝ որ կը հաւաքուէին ու կը խտանային իր հնապաշտ ողիին շուրջը, և կուտային իր երկերուն անդրդուելիութիւն մը, որ պարզութեանն հաւասար տոկուն ալ էր՝ արեւելեան հին կամարներուն նման. զարդի շուրջի բովանդակ ոյժն ալ՝ տրամադրուած է հոն պարզութեան հաստատութեան և բարեհիմն ուղղութեան:

Հրապարակի վրայ երկար ատեն իր նախասիրած իմելն է աստուածաբանականը, որ համընթաց է տոն իին կանակից ողիին ու հին օրերու միշտ հոգեւորական հարցերուն. ինք ալ՝ բարերազդաբար՝ ամէնէն ներհունն է այդ ճիւղին մէջ, որով շատ յարմարութեամբ կրցած է ախոյեան կանգնիլ հայեկեցիին՝ ընդդէմ նորամուտ և եկամուտ գաղափարներու: Զի՞կայ կրօնական խնդիր մը, որուն

վրայ Տէրոյենցի հնար չըլլայ ճառել պարզ լիով և  
առձեռն փաստերով՝ մանաւանդ 1842էն մինչեւ  
1856, որ բողոքականութեան ազատախորհութեան  
և փղիսովիայական նորաձեւութեանց հոսանքի մը  
շրջանն է: Հոգիի ու միտքի այդ այլազան յոր-  
ձանքներուն ամէն թափերուն՝ կըրցած է ինք դի-  
մադրել իր ընդարձակ հմտութեամբը, և յաճախ  
նշաւակ Երեւակ<sup>(1)</sup> ըլլալով ներհա՛կ նիհա՛ր մերթ  
նկո՛ւն ալ գրողներուն ծաղրին՝ նշաւակած է երեւ-  
ակօրէն անոնց տհասութիւնն և կապիկ տգիտու-  
թիւններն այդ նուիրական նիւթերուն մէջ:

Այսպէս՝ Տէրոյենց՝ մանաւանդ պատմութեան  
և աստուածաբանութեան մէջ՝ երբէք չէ՛ խօսած  
ու գրած պիտակարար. իր շրջավայրին ներած ե-  
զանակներովն՝ հաւատարիմ միշտ տոհմին ու եկե-  
զեցիին ոգիին՝ զգուշացած է յաւէտ աւանդական  
հասածներու հանգեղ չառնել այն ժխտական ա-  
մուլ դիրքը, որ եղած էր հին օրերէն նորերուն  
անցնելու միջոցին կարկառուն մօտան<sup>(2)</sup> և որուն

(1) Նշաւակողներուն ճարպոտ աշքերն այդ Երեւակի աւե-  
րակ կը տեսնէին. Երեւակ՝ բացի բարձրագոյն մոլորակէն՝ կը  
նշանակէ նաև պատկեր, նշան, երազ, երեւելի:

(2) Արցափ ցուինք թիշ է՝ որ այդ սկեպտիկ ժխտողներուն  
մեծ մասին վրայ կը պակսէր կամ թերի էր կեցուցիշ այն բանը,  
որ հաւատոր կըսուի, և անոր տեղը բռնած էին կարդ մը սիրուն  
կիրք և սկլրունք. որ միայն վիճել ու հակախօսել զիտեն:

«Հրամանի կապեալի, կամ ազատ, յառաջազէս միտք տիրական՝  
նոցա բարիզ են անելք եւ աղամազլ՝ յոր կորբնչին:  
Ըզրաւոյ եւ բոշակ փաստի նաւերմբ-են,  
Զերգանիկ եւ բզբառուա բապարենքաց կատարածէ,  
Էզկարեաց, զանախս ոզոց եւ զզիառաց եւ զամօրոյ:

վտանգը կը տեսնէր ինք՝ իրրեւ մատենագիր տռն-  
մասէր. ինք՝ իրրեւ ջերմեռանդն այդ կարգի աստ-  
ուածարանական խնդիրներու՝ բաւական բամբաս-  
ուած ալ է իրանմուաներէն որպէս մողեռանդ. սա-  
կայն ձգե՞նք ժամանակին հոգեւորական բացառիկ  
միտութերը, ձգե՞նք նաև իր արտակարդ հմտու-  
թիւնն այդ նիւթերուն՝ Տէրոյենց հանդէպ այդ  
արձակ բամբասանաց զերծ գանուած է այն ոչ  
գովելի նորամոլութենէն, որով իր ու մեր ալ ժա-  
մանակի վարիչներն ու հետեւորդ զրոյները՝ զըզ-  
ուեցունելու աստիճան բան զործ ըրած են ձեռք  
առնելով ինչ և է նիւթ մը, սկիզբ մը, զիանական  
կամ պատմական վարկած մը, հեղինակ մը, շրջըր-  
ջելով անոր բնական ու իրական կողմերն ու ի՞սկ  
հանգամանքը՝ զրել միշտ անոնց վրայ սկեպտիկ  
նորեռանդն հայեացներով, պրապել ու վերստին  
գրել միօրինակ մոլեռանդութեամբ ու միտարք  
նմանութեամբ այնչափ բան և չկրնալ ցուցընել և  
ոչի՞նչ, գան զի կուզէին և կուզեն՝ շտա բանի  
վրայ՝ ցուցընել նաև իրենց հմտութիւնը<sup>(1)</sup>:

Հաննա՞ր թիգոնայն, ոնտեպատիր նորաւորին,

Սակայն նետ պանունոնք վայր մի թովէ զցաւ և զտագնապ,  
Վասն է զլոյն նոցին խորու, կամ զի ցերիկ սիւսորն զբանէ  
Յեսամիտ պընդութեամբ՝ իր եռանիւու պառովատիւ:

ՄԿ.ՏԸՂ. Բ. 532—540:

«Մարդ կապրի հաւատալով բանի մը, կրսէ թումաս Քար-  
լայլ, հաւատրո՞վ և ո՞չ թէ վիճելով ու փաստահնդիր ըլլալով  
շատ բաներու վրայ ու դէմ Տե՛ս Դիւզաղնն իրեւ զբագէտ  
ու մատենագիր թէ. Քարյալի Դիւզաղնապաշտութեան մէջ»

(1) Ինչպէս այն ատենէն մինչեւ ցարդ տուկաւ անելու վրայ  
է այս ախտը՝ շուը, պատիւ, մողովրդականութիւն ևայլն շա-  
հելու համար ցուցադրել ունեցածը չունեցածը, օգտակարն ու  
ժամանակարւ:

իր ասոտւածաբանութիւնը<sup>(1)</sup> չունի հռոմէաւ-  
կանին կամ կողքայիին ու կամրջնացիին մեծվա-  
յելչութիւնն՝ հելլէն ու արեւելեան արդուգարդով  
շքեղացած, որ կը խօսի սիրտի ու երեւակայու-  
թեան՝ թրթռացունող ուժգնութեամբ հոգեցունց  
բանաստեղծութեամբ, այլ միայն անհրաժեշտ կա-  
րեւորներովն ակաղձուն՝ շատ պարկեցտ ու հակիրծ  
ալ է՝ բայց ի բոլոքականութեան դէմ գրուածնե-  
րէն, մերթ եւս խանդավառ ու ներշնչեալ անգամ  
իր փաստաբանական սահմանին մէջ, այլ առանց  
սուրբ և ազնուական այն փայլումին, որ կը հրա-  
շացունէ. ինքնանուէր հոգիով այլ առանց վեճու-  
թեան, ազնիւ և մաքուր ալ, սակայն զուրկ բա-  
նաստեղծութենէ կամ կարի հասարակ բանաստեղ-  
ծութեամբ։

Ասիական նուրբ խորագիտութիւն մը՝ բնական  
հետեւանք իր աշխարհամուտ գործունէութեան՝  
շատ տեղ ծայր կուտայ իր վիճաբանութեանցը  
մէջ, ուր խոնչեցուցիչ վկայութեանց քովիթիկ կե-  
րեւին ուրեք ուրեք պարզ ու գեղեցիկ ալ այնպի-  
սի հանճարաբանութիւններ<sup>(2)</sup>, որ կը փոխարինեն

(1) Ինչպէս իրմէն շատ առաջ՝ նալեանինն ու Գր. Փէշ-  
տիմալճեանինը։

(2) Օր մը Կ. Պոլիսի փողոցի մը մէջ՝ Տէրոյենցի դէմ կեշ-  
նեն եւրոպացի այր ու կին մը և կը հարցունեն իրեն տուն մը,  
մինչ պատուելին կը պատրաստուէր պատասխանել՝ յանկարծ  
տիկնոց ուսէն Թիկնոցը վար կիյւայ, և պարանանդէսիչպատրաս-  
տուած ուսամերկութիւնը կը ցցուի իր կրօնաւոր աչքին դիմաց,  
արագօրէն պրկելով ինքինը ցոյց կուտայ բաղնիքի մը դուռը:  
մերկութեան վայել տուն մը, և առջին նայելով կը փութացունէ  
քայլերը։

լիով ընթերցողին յոգնութիւնը : Իր հիմաւուրց Ե-  
րեւակներուն Այլ եւ այլին մէջ՝ պատահած ենք  
յաճախ պատմական ու հնախօսական հազուագիւտ  
ծանօթութեանց , որոց մէջ կան մէկէ աւելի նոր  
ճառագայթներ . զոր օրինակ թէ Գաւիսուննի ի՞նչ է  
(Երեւակ 1857 հատ . II. էջ 367) , Երբայական  
արձանագիր Ամերիկայի մէջ (Երեւ . 1860 հատ . I.  
էջ 59-86) , Եւկուպեան տախտակ (Երեւ . 1861) ,  
Մարդ եւ հաւաս (Երեւ . 1857 հատ . II. էջ 215) ,  
Չար աչք (Երեւ . 1858 հատ . Գ.) , Փոնդտալը (Ե-  
րեւ . 1862 հատ . ԺԱ. թիւ 121 , էջ 16-21) , Հա-  
ղեմ Դայ, վէպ արարական (Երեւ . 1859 հատ . Բ.  
էջ 78 , 114 , 118 , 181) : Գիրք Ռոդութեան , Ար-  
րահանու ատենի վրանը (Երեւ . հատ . I. էջ 269) :

Հատ տկար կարծուած սկիզբ մը , անցեալ ա-  
ռած մը , ինկած դատ մը՝ կր սրաշտականէ անյու-  
սալի ճարպիկութեամբ և վրայ կենէ առանց ծա-  
փելու , վասն զի պէտք չտնի և շատ չախորժիր  
ալ ծափելէն , ինչպէս էին իր ժամանակի գրական  
(նաև օտարազգի) անձնաւորութիւնք ալ : Իր միտ-  
քին միական ու միաստուածեան հասու կազմածը՝  
միա'կ պատճառն է այն սո'ւր թափա'նը ու լա'յն  
ոճին , որով հնագիտական ու բանաւիրական խըն-  
դիրներու մէջէն կելնէ կտրուկ շղթաբանու-  
թեամբ մը . բաւական խիտ արագամտութիւն պէտք  
է՝ հասկընալու համար մէկ հայեցուածով հետեւ-  
եալ հնարանութիւնը . — «Ծննդոց գիրքին Իններ-  
ռորդ գլուխին վերջերը պատմուած է՝ որ Նոյ  
այգի տնկելով զինի շինեց , խմեց , դինովցաւ , և  
քնացած ատենը բացուեցաւ : Քամ տղան հօրը

մերկութիւնը տեսնելով չծածկեց, այլ գնաց եղայրներուն պատմեց, և անոնք եկան, կռնակնին լաթ առին՝ ետ ետ երթալով ծածկեցին, որպէս զի շտեանեն իրենց հօրը մերկութիւնը, և ասոր համար նոյ ասոնք օրհնեց և Քամայ անէծք տուաւ:


Երբայականին մէջ և պատմեաց բառին տեղը վաեադդադ գրուած է, որ իմացուց ըսել է: Ասոր մօտ վաեադօդ բառ մը կայ, որ կտրեց ըսել է: Հեթանոսներուն դիդարանութիւնը շինող բանաստեղծութիւններն և կամ Ա. Գրոց այս պատմութիւնն անոնց թարգմանողները վաեադդադին տեղ վաեադօդ կարդալով՝ այն անձոռնի առասպեկն հընարեր են, որ կը պատմէ Դիոնեսիոս Աղիկառնացի (Հռոմեական հնախօսութիւնն. Գր. Բ.) թէ կուսնոսը կամ Աստուռնոսը իր հօրն Ռւբանոսին ծածուկ անդամը կտրեց մանդազով:

Այս բանս եղած տեղն ալ կը ցուցընեն դիցաբանները, կըսեն թէ Միջերկրական ծովուն կորկիւրա անուն կզգիին մէջ եղաւ. և ասոր համար այն կզզին Տրիբանի ալ ըսուեցաւ, որ մանգադ ըսել է: Այս պարագայիս ալ պատճառը դարձեալ Ա. Գրոց վրայ հիմնեալ հին աւանդութիւն մըն է, որ ծուռ հասկրցուած է: Ա: Գիրքը նոյի ասանկ մերկանալը՝ ջրհեղեղէն քիչ մը հուքը նոյ նահապետին տապանէն ելած տեղերուն մօտ պատահած կը պատմէ, և նոյ նահապետին տապանէն ելած տեղըն՝ հիներէն չատերը կարծեցին որ Արարատայ լերանց վրայ էր, և մինչեւ հինոյ ձուտի լերան մօտերը՝ Թըմանիս անունով գիւղ մը կայ, որ ութն ըսել է, ընակիչները կըսեն թէ այս

գիւղին անունը ասանկ՝ ըսուելուն պատճառն այն  
է՝ որ տապանէն ելնող ութ հոգին՝ Նոյ իր կնաւը  
և երեք տղայքը իրենց ամուսիններովն հոս բնա-  
կեցան» շար. ևայլն . . .

(Երեւակ թիւ 9,—1857 Մայիս 1. 283—285):

Այսպէս՝ ունենալով մանաւանդ միջին ու յե-  
տին դասուն մէջ անհաւատալի համբաւ մը, ինչն  
ասացի հեղինակութիւն մը, ժողովուրդին համար  
Տէրոյենց «վաթսուն և վեց ակռայ ունեցող գէտն»  
էր, որ ի հարկին կըրնար ալ ցոյց տալ գէթ քառա-  
սուն և վեց ակռայ :



## ԳԼՈՒԽ Բ.

### Ի Բ Խ Պ Դ Բ

Իրեւ խղճմտանքի մարդ՝ չխարեր բնաւ էա-  
կան խնդիրներու մէջ. քիչ անգամ կը շեղի երկ-  
րորդականներու մէջ և յաճախ կը շեղի հո՞ն, ուր  
ինք ալ խարուած է կամ անծանօթի վտանգ մը  
կայ շատ ճիշդը խօսելէն :

Իրեւ ջերմ պահպանողական՝ զրեթէ միշտ  
պաշտպանն է հրապարակի վրայ ժամակից վիճա-  
կին, մեկուսարար բանաքննելով անոր բանաքըն-  
նելի կողմերը :<sup>(1)</sup> Իրեն համար՝ անծանօթ գալիքէն :

(1) Խնայող և քրիստոնէական այս ողին ալ շատ նուազած  
է հիմայ. վարչական, վանական, օրագրական, երուսաղէմական,  
առեւտրական ու բանաքննական խնդիրներու նկատմամբ՝ իրք  
առ հասարակւ

և օտարամուտէն միշտ լաւ է ծանօթ ժամանակաւորն և ընտեղականը : Ժամանակակից քանի մը մնեծատուններն ալ՝ որ թեւարկեցին իրեն՝ իրբու միշտ կըսպասարկէին այդ ոգիին, որ չատ ալ նպաստաւոր էր իրենց . տեղակա՞ն մարդիկ, որ՝ ո՛վ գիտէ՝ կընկըրկէին ու կը չափաւորէին ալ Տէրոյենցի արձակ ձգտումները, արդիւնք իր նախակրթական առաւել կամ նուազ արձակամտութեան և ստացած ակադեմական գաղափարներուն :

Ասոր համա՞ր ալ՝ զիտնական նորագոյն յառաջդիմութիւններէն չէ՝ կըրցած օգտուիլ արձակօրէն իր կացութեան համեմատ : Ըստ այսմ՝ իրբերանասէր գրեթէ ակամայ խիստ պահպանողական մը եղած կը թուի, որով նաև զերծ քննարանական այն նոր այլ անփորձներու համար վտանգալից մէթոտէն, ըստ որում հին ժամանակներու զըրոյցներն ու դատումներն հիմնայատակ քանդըւելով՝ անոնց տեղ կանցնին ընդհանրապէս նորերու յաճախ երևակայական արագադատատ զրոյցներն ու վարկածները : Կարժէ՝ կարդալ առ այս «կրօնքը վերցունենք տեղն ի՞նչ դնենք» յօդուածն՝ երևակներուն մէջ :

Այսպէս՝ առանց դուրս ելնելու իր ծնած երկիրներէն՝ հինին և նորին միջեւ զիտցաւ ապրիլու չատ լայն կենցաղականով մը, բացառիկ երկարակեցութեամբ, որուն զլուխ-պատճառներէն կըրնայ ենթադրուիլ ապրելու իր լոկ եղանակն տխորհրդասէր այն վարքը, որոնցմով կը մնանէր իր հոգին :

Իր հոգերանական ու համրական ինչ ինչ մա-

սերուն մէջ կրրնանք զուգադրել զինքը՝ ժամանակակից տոհմայիններէն՝ Պալաթի Գէորգ Յովհաննէսիան դպիրին Յակոբ Նալեան Պատրիարքին ու Սերվիչէն էֆէնտիի հետ, առաջինին բաղմալեզութիւնն երկրորդին կրօնական պատարուն հմտութիւններն և ընդհանրական միտումներն ու երրորդին խորագիտութիւնն և առաջնորդող տաղանդն ունէր ինք առաւել կամ նուազ համեմատութիւններով՝ իր միջակային դիրքին ներածին չափ։ Յետագարձ ակնարկ մը նետելով մեր վերջին 50-60 տարուան անցքերուն վրայ՝ պիտի տեսնենք որ Սերվիչէն ու Տէրոյենց, երկու բաղմանմուտներ, տարրեր վիճակներու մէջ իրարմէ աարքեր ուղղութիւններով<sup>(1)</sup> յաճախ հակառակ ալ՝ ունեցած են մեծ ազդեցութիւն իրենց ժամանակակիցներուն վրայ՝ իրենց կատարած ծանր դերերուն հետ՝ մին իրեւ վարիչ կանոնադրականներուն, երկրորդն իրեւ ղեկ ու պետ Աւանդականներուն։ Իրենց կենցաղը՝ մանաւանդ յիսունէն մինչեւ վաթուն և հինգ՝ մեծ գիծերու մէջ կցորդ է շատ անգամ ազգային կենցաղին, և իրենց դատաստանները կարեւոր խնդիրներու մէջ՝ ունեցած են հատու և բարի կշիռ։

Իսկ Միսիթարեան ու եւրոպական վերջին երկու դարու մատենապիրներէն՝ կը ըստու զարդարել զինքն Հ. Միքայէլ Զամշեանի Ռոլէնի ու

(1) Այս տարրերութիւնը կը շեշտուի առաջինին վրայ իրեւ ներկայացուցիչ նոր՝ եւրոպական՝ ողիին, և երկրորդին վրայ իրեւ այնպիսի հին՝ ասիականին։

Ռընանի հետ. Տէրոյենց՝ իր աշխարհիկ շրջավայրին ներած չափով՝ կը կըսէր իր բազմահմտութեամբը՝ Զամշեան մը կամ Ռոլէն մը, ու գէթ կէս Ռընան, որ եթէ սըսնած ըլլար Ռընանի շրջավայրին օդով՝ պիտի կըսոէր մէկուկէս Ռընան(1): Բազմաշատ արդինաւորութեան կող մէն՝ իրեն ժամանակակից Տ. Տ. Ներսէս Կաթուղիկոս Աշտարակեցին ևս կը համեմատի բազմօք Յով։ Տէրոյենցի հետ։

Ծիսականին ու գաւանականին մէջ իր միշնդարեան համոզումները, որ կը մնան մնջի համար հոգեբանական գաղտնիք և որ բաւական կը դրդուեցունեն մեր համարումը՝ մանաւանդ երբ ակնարկենք իր Հաղորդութեան ձառերուն և բողոքականութեան գէմ գրածներուն, ենթաղրել կուտան առ այժմ իր վրայ գէթ անօգուտ և անվեսաս միամսութիւն մը, որպէս զի չըսէնք ուրիշ բան։ Բայց երբ կարդանք՝ նոյն իսկ եւրոպական աստուածաբաններէն շատերուն համոզումներն ու գաւանանքը, երբ մտածենք որ, օրինակ իմն, Աըր Թոմաս Մօր մը(2) յանձն առնելու կըլլար մինչեւ անգամ մնունի՛լ գոյափոխութեան վարդապետութեան համար, և Աըր Թոմաս Պրօուն(3) բա՛ց ար-

(1) Հոս նմանութիւնն իմանալու է հմտութեան հայեցակէտէն և ոչ թէ հեղինակին ողիին կամ դաւանութեանը։

(2) Լորտ Մազոլէյ, Չեռնարկ ի ֆոն Բանքէ Von Ranke-Macauley's Essays,

(3) Պըլլ, Պատմ. Անգլիական քաղաքակրթութեան հատ. Ա. էլ 335, Buckle's History of civilization in England, Vol. I.

ձակ կը յայտարարէր երրեմն թէ կը հաւատար փիլսոփայական քարին չար ու բարի ոգիներու վարդապետութեան<sup>(1)</sup> ու ձեռագիտութեան (chiromancie)՝ կըստիպուինք բերուիլ հաշտ միտքով Տէրոյենցի ալ համոզումներուն վրայ, ու կարծել իսկ՝ որ անոնք ենթադրուածէն տարրեր ոգիի մը մէջ ունէին իրենց գոյութեան պատճառը:

Այսպէս՝ գալով հետզհետէ իր իսկական նկարագիրին, իր հոգեւոր բուն երանգին, խիղճին՝ որչափ հնար է ըմբռնել այդ անքննելի խորհրդարանը մարդկային գործերուն և որչափ կըրցանք տեղեկանալ իր մերձաւորներէն՝ կը գտնենք իր գործնական խմաստասիրութեանց խորը վաղնջական լաւ ու պարզ հոգի մը, լարուած խիստ կրօնքով մը և անտեղիտալի կամքով, որուն վկայեցին իր ոսոլսներն անգամ:

Այդ հոգիով է՝ որ իր երկրորդական յարաբե-

(1) Միջին դարին մէջ մանաւանդ՝ դեւերու գոյութեան հաւատքը, ինպէս կըսէ Ֆլէմինկ ալ (C. Fr. Flemming, Pathologie und Thérapie der Psychosen, Berlin 1859 առ Dr. H. Dagonetի Maladie Mentales, Ed. 1894 Page 5) բռնած էր բոլոր երեւակայութիւնները. Երրովայի բոլոր վանքերը կը ճարակեցունէին այդ հաւատքը. իրենք՝ կրօնաւորներ ու բազմանմուտ վարդապետներ՝ կը հաւատային դեւերու գոյութեան և ուրիշներէն աւելի կը վախնային անոնցմէ, ու Տէրոյենց՝ առանց ուրիշ նկատումի՛ ալ՝ իրաւունք ունէր Թերեւս ըսելու թէ «Դեւերու հաւատքը կը նմանի Եկեղեցիին որմերուն խիճին, առանց անոր՝ շէնքն հաստատ չըլլար»: Կը փորձուինք ալ ըսել թէ՝ զէթ տարակումնի է կարծել որ ինք իր չհաւտացա՛ծը կը քարոզէր ժողովուրդին. միւս զիծերու մէջ իր հետեւան հաւատքը՝ շօշափելի փաստ մըն է որ հո՛ս ալ միամիտներու հետ միամիտ հաւատացող մըն էր Տէրոյենց:

բութեանց մէջ ալ ցուցած է նշանակելի նկարագիր. իր հակառակորդներուն հետ գործածած է չափաւոր լեզու մը. իր ընտանի կենցաղին ու հաշիւներուն մէջ միշտ գտնուած է սպարկեչտ. իր սաներն ու զաւակներն ի լաւն ստիպած է իր օրինակով. իր պիտանէն ունեցած է միշտ բաց մը՝ ժամանակին գրողներուն վրայ հակառակ իր ունեցած առաւելակշռութեանցը: Իր սոսիններուն հետ ես պիսկոպոսներ ու կաթուղիկոսներ անդամ ակնածած են իրմէն: Իր կրօնքին ու հաստատականութեանը ցայտուն ցոյցն եղած է իր ճշմարտասիրութիւնը(1):

(1) Ահաւասիկ նաշա'կ մըն ալ իր ճշմարտասիրութեան վերաբերումով չի վերէ սա կըսեմ իւթիւնեանին ի՞նչ պէտք է ես Հալէպ քառասուն կանգուն փոսի վրայէն ցատկեցի ըսելով պարձիլ. հոս Հալէպ չիկայ նէ՝ կանգուն կոյ. Զօնոլին վէճն հինգաւ ու մոցուեցաւ. բայց Զօնալին մէջ խօսուածները կան. դատապարտութեան արժանի սիալներն ո՞րն են նէ՝ Թո՛ղ երեւան հանէ: Այն ժամանակիններէն աւելի՛ հիմո՛յ օգնական ունի. Միհրդատ թաղէոս անուն խելացին. Այլատեան լրատնէոս անուն աստուածաբանը(!), բահանաներ ու վարդապետներ ալ կան. և ամբողջ դռնամիշեանները իրեն թեւ ու Թիկունք են. Այլատեանին զրածին դէմ՝ Եկեղեցւոյ Կոտովլարութեան վրայ զրած հառերնուս առաջ հաւանութիւն տալով տպուելու արժան դառդ, և տպուելէն ետքն՝ առանց հրամանի տպուեցաւ ըսելով հաւանութիւննին ետ առնող կրօն սկան ժողովականներն հետն են. առնեցմով Թո՛ղ բանակ կազմէ, այդ բազմութեան աստուածաբանական հմտութիւնն իրենին հետ մէկտեղ Թո՛ղ հրաշայի հանդի՛ուցունէ, սուրբ զիրքերէն ու նախնի սուրբ հոյրերուն զիրքերէն ու Ռուրբ Եկեղեցւոյ պաշտաման զիրքերէն վկայութիւններ ժողուելով Զօնալին մէջ մոլորական վարդապետութիւն կենալը Թո՛ղ ցոյցընէ, Կամ յայտնի Թո՛ղ ըսէ Թէ ես անոնց մէկն

Իր գործնական ցայտուն կողմն ալ եղած է իր անքուն բարեպաշտութիւնը . երբէ՛ք չէ դադրած աղօթելէ , երբէ՛ք եկեղեցի յաճախելէ , ու զեղծումներու դէմ բողոքելէ՝ բանաւոր թէ գրաւոր : Իր առտնին կենցաղն ալ կիսով չափ եղած է ներանձնական իմն . իր վերջին տարիններուն մենք մեր աչքովը տեսած ենք մեր այցած ատեններն՝ իր սիրած գիրքերուն և արկղիկին քովիկը՝ Նարեկ մը և Սաղմոս մը սնապակաս : Եւ ասոնք հակոտնաբար հեռի են արտաքնայարդար բարեպաշտութենէ մը , որով կարգ մը մարդիկ կամբաստանէին զինքը :

Իր սոսիմները՝ չկըրնալով հասու ըլլալ այդ-չափ գիտուն միաքի մը շուրջը բակ առած այդ-գոյն բարեպաշտութեան մը՝ կամբաստանէին ու կամբաստանէն դեռ զինքն իբրև կեղծող՝ կայի՛ն անոնցմէ հրապարակաւ ըսողներ ալ թէ՝ «Կրօնքը զէնք մը դարձուցած է իր ձեռքն՝ յաղթահարելու համար իր հակառակորդները» . Ինք Պատուելի է-ֆէնտին լաւ կը պատասխանէր անոնց «Ծո՛ղ իրենք ալ ընեն՝ եթէ ունին այդ զենիքը:»

Այո՛ , այդ հեգնող հրապարակագիրներուն և ներհուն ազատամիտներուն , որ Տր . Հալէյի պէս

---

ալ չե՛մ ընդունիր ու չե՛մ նանջնար թէ որ ասոր ո՛չ ինք և ո՛չ իր հզօր կուսակիցները բաւական չեն՝ զիտնայ որ չէ թէ ես մ'ինակ՝ այնքան դաշնակցեալ բազմութենէն աւելի զօրաւոր եմ , որ չկըրնար ըլլալ , այլ նշմարտութենէն է ոյժը , և ինք ու իրեն-ները չէ թէ ինծի՛ այլ նշմարտութեան հետ կը մաքառին Մենք միայն ճշմարտութիւնը պաշտպանելու կը չանանք . և նոյն ճըշ-մարտութիւնը մեզ կը պաշտպանէ : Մեր հակառակորդները ստութիւն պաշտպանելու կելնեն . և ստութիւնն անոնք կը խայտա-ռակէ : Երեւակ թիւ 129 Մայիսի 1. 1862 էջ 277:

Տէրոյենցի վրայ՝ ինչպէս կրօնքին վրայ ալ՝ կը խօսէին դիմադարձութեամբ և անսուրբ տհաճութեամբ մը, ամէն կարելի բան պահպանողաբար ըսելէն ետեւ՝ ինք ալ Նեւտոնի պէս կրքնար և իրաւունք ունէր ըսելու .(1) «Ես ուսումնասիրա՛ծ եմ այս բաները, իսկ դուք ո՛չ» — I have studied these things, you have not—(2): Մեր սիրան ալ իւր շատ մաերիմներուն հետ կր վկայէ թէ չէր կեղծեր և չէր կըրնար ալ կեղծել: Ի՞նչ, վաթսուն եօթանասուն տարի հրապարակաւ բարութիւն քրիստոնէութիւն քարոզելէ ու փաստաբանելէ ետեւ՝ ինչպէս տեսած ենք մեր տղայութեան՝ առառու իրիկուն, իր ալեոր օրերուն, Տէրոյենց կայսեր դէմ յանդիման իր Ամենակալ Աստուծոյն աղօթեր ու աղաչեր՝ որ ներէ՛ իր սուտերուն, և ինք ճշմարիտն Աստուած ալ ներեր, ու այնքա՞ն տաղանդ այնչա՞փ կեա՞նք տար իրեն: Ճիշդն ան ըլլալու է՝ որ կարգ մը մըտերիմ ծանօթներէ զատ՝ ոչ ոք հրապարակի մարդերէն ճանչցած էր զինքն այնպէս ինչպէս որ էր, ոչ ոք անկողմնակալ դիտակէտէ մը մտատեսած էր իր կրօնաւոր ներքինը: Այդ ներքինին խօսուն երեւեցուցիչն է՝ իր բովանդակ կեանքին մէջ հաւատարիմ մնալը քրիստոնեայ Եկեղեցին անոր ամէն

(1) Տե՛ս Քրիստոնէական եկեղեցւոյ կառավարութեան վրայ, էջ. 10.

(2) The family Library N. XXIV. The Life of Sir I. Newton XIX p. 339 — And when Dr. Halley ventured to say anything disrespectful to religion, he (Newton) invariably checked him and said, «I have studied these things—you have-not»— Professor Regand of Oxford heard this anecdote from Dr. Maskelyne.

տարագներովը, իյնա՛լն անոր հետ, բարձրանա՛լն անոր հետ, նեղուիլ այնպէս ու փառաւորուիլ այսպէս. անձնական պատիւի մը պէս պահել ու վարագուրել անոր պաշտօնեաներուն տղիտութիւնը վրիպակներն ու շեղումները, և չոստնուլ բնաւ անոր նեղ սահմանէն դուրս՝ հոն միայնակ լքուած տաենն անդամ: Իր հանապազորդութիւնն եկեղեցական արարողութեանց՝ կեղծիքէ աւելի իմաստութեան մը նշանն է<sup>(1)</sup>, և իր ալեւորեալ նախանձաւորութիւնն՝ անկեղծութեան մը գոյնը, որ անփոփոխելի ալ է՝ ծերի մը սպիտակավարսութեան պէս:

Այսպէս՝ կը շեշտուի իր անձին վրայ աստուածաբանէն աւելի աստուածավախը, գրագէտէն աւելի բարեգէտ մարդը, գաղափարականէն աւելի իրականն և կրօնասիրութենէն աւելի կրօնակեցութիւնը: Իր ամուսնական ժուժկալութիւնն և պահեցողութիւնները՝ չունին իրենց նմանն իր ժամանակակից իմաստասէրներուն մէջ: Բնդ ամէնն երկու անդամ՝ գայած է թատրոն, և պահքէն զատ՝ ունեցած է մասնաւոր ծոմապահի օրեր ալ<sup>(2)</sup>:

(1) Սոկրատ Եպիկուր և Պլուտարք՝ ցուցած են միշտ խորին յարգանք իրենց կրօնքին. Եպիկուր ցուցած է օրինակելի բարեպաշտութիւն և անխափան հանապազորդութիւն տաճարներուն (Դիոգին Լայերտ. Ժ. 10 Առ Կիպընի, Խանզարումն եւ Անկումն Հումայեցոց հատ. Ա. Գլ. Բ. Էջ Գ. տեղեկ. 2):

(2) Զարմանալի՛ պարագայ. Տէրոյենցի դրացի գրագիր մը կը վկայէ թէ Պատուելին պանիրէ կը խորշի, չուտեր եղեր. ինչպէս Մերորեան Յակոբ Պատրիարքի համար կըսն՝ թէ խնձորասիրտ էր:

Ոչ մէկը՝ գէթ իր սնած դարուն մէջ՝ իրեն չափ վանսական ասլրած է վանքէն դուրս և թերեւս, բարե՛, վանքերու մէջ ալ. ոչ ոք՝ հանգոյն պարագաներով՝ իրեն չափ ուսումնասիրած է իր պաշտած կրօնքն և ոչ ոք ունեցած է իրեն չափ ստորասելու արխութիւնը բացասական ժամանակամիջոցի մը։ Ամիրաներուն մէջէն թէպէտեւ անպակաս եղած են իր այդ արխութիւնը պահանորդողներ, սակայն ինք ալ՝ ուրիշ պատուելիներու պէս՝ չէ ունեցած այդ մեծութեանց գիրկը մեղկանալու և անհոգանալու անարիութիւնը, եւ սպասաւորած է անքուն մեծ գործի մը. — Թուրքահայերուն մէջ միանգամ լուցուած քրիստոնէական հուրին պահապանութեան —։ Ինչպէս ըսած է անգղիացի հեղինակ մը՝ երկինք ամենուրեք կը ձգէ իր անշունջ ճառագայթները վառելու այդ վեստեան հուրը, բայց զայն պահպանելու համար ալ՝ պէտք է քահանայութիւն մը։ Այդ քահանայութիւնը, չըլլալով ինք քահանայ, կատարած է Տէրոյենց գեր քան զքահանայ։

Ոչ ոք զայս կուրանսոյ։

Փնտուեցէ՛ք, ապս, այս հանգամանքն իր և արդի ժամանակի իշաստասէր մարդոց վրայ՝ որ գիտեն քանի մը լեզու և ունին հանգոյն հմտութիւն, ունին գրիշ շարժուն իրենց ձեռքն և բան կենդանի իրենց բերանը, ու եթէ դժբաղդութեամբ չգտննէք՝ վճռեցէ՛ք դուք ալ յիշատակասէր քանի մը անձնաւորութեանց հետ, որ մեծարանքով թեւլաղբեցին մեզի մէկ քանի տեղեկութիւններ իր ներքինին վրայ՝ թէ Տէրոյենցի մեծութիւնն իր հե-

տեւանութեան ու գործնական բարեպաշտութեա՞ն  
մէջ էր, ու, եթէ ոչ միւս նախամասնութիւննե-  
րովը, գէթ իր այս երկու մասերովն՝ ինք էր ար-  
դարե ԱՅՐ ՄԵԾ : Ասոնցմով կը քաւուի՞ն ալ իր  
վրայ յիրաւի կամ յանիրաւի զրուցուած մարդկա-  
յին թերութիւնները . «Զի բարեպաշտութիւն՝ ամե-  
նայն ինչ է մարդոյ» :<sup>(1)</sup>

Եւ մննք ալ՝ եթէ այս մացառուտ վաստակին  
մէջ՝ ունեցանք մեր թերութիւնները, իր բարի  
կողմերուն համար մեր պաշտումը թերես քաւէ  
անոնք, փոյթ չէ թէ այդ պաշտումն ալ համարին  
ոմանք՝ կուրութիւն կամ մեր այդ թերութեանց  
վրայ միւս ա'յլ թերութիւն :

Գրեցի՞նք ինչ որ կրեցի՞նք :<sup>(2)</sup>

Զեռագրեալ 1898ին




(1) Պոսիւէ, Դամբանական իշխանին Քոնտէի:

(2) Եւ շատ թիշ տեղ չյօժարեցանք իջնել մեր իր վրայ ու-  
նեցած պատանեկան նախըմբռնումներէն ու իբրև բացառիկ հա-  
մարումէն, որ արդիւնք էր մե՛ր ալ առած կէս վանական նա-  
խակրթութեան, Դործիս ամբողջութենէն ժամանակ ժամանակ  
հրատարակուած են մասեր՝ Վիեննայի Միսիթարեանց Հանդէսին,  
Կ. Պոլիսի Մասիսին և Մանզումէին մէջ:

## ՏԵՐՈՅԵՆՑԻ ԳԻՏՑԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԸ<sup>(1)</sup>

- Ա. Հայ՝ գրաբառ հանդերձ բովանդակ մատենագրութեամբ :
- Բ. Աշխարհաբառ՝ ժամանակին թուրքահայերուն ամէնէն զարգացեալ աշխարհաբառը :
- Գ. Խտալերէն՝ իրը հաւասար մայրենի լեզուին :
- Դ. Լատիներէն՝ մատենագրականը :
- Ե. Յունարէն՝ (հինն՝ Հելլէնը՝ քա՞ջ) :
- Զ. Ֆրանսերէն՝ ինքնին ուսած էր առանց դասառուի և չա՛տ աղէկ. թուրքահայ առաջին ֆրանսագէտները նախ իրեն աշակերտած են :
- Է. Թուրքերէն՝ քաջ :
- Ը. Պարսկերէն՝ ոչ ներհուն :
- Թ. Արաբերէն՝ նոյնպէս :
- Ժ. Անդղիերէն՝ նոյնպէս :
- ԺԱ. Գերմաներէն՝ թարգմանելու չափ .
- ԺԲ. Երրայեցերէն՝ բանասիրաբար :
- ԺԳ. Վրացերէն՝ նոյնպէս :



(1) Տասներեք լեզու՝ զբեթէ Ծընանի հաւասար, և Հայոց մէջ ցայսօր չէ յիշուած այդքան լեզու զիտցող։ Բազմալեզու անձնաւորութեանց մէջ պատմական են՝ Պիոս Թ. Պապն, որ զիտէր բառասուն և ինը լեզու և Մեծոփանն խտալացին, որ զիտէր յիսուն և վեց լեզու։

# ՏԵՐՈՅԵՆՑԻ ԵՐԿԵՐԸ

(ՄԵԶԻ ՌԱՆՈԹՆԵՐԻՆ)

Յ. Գ. Մրմրեանի հով. 1 հատուր. Խնձիլի Շէ-  
րիֆի, առաջարրառ թրգմ. Աւետարանի. 1819:

Ա. Տերոյենցի հով. 1 հի. Յ. Յ. Ռուսոյ՝ Սկզբունք  
քաղաքական իրաւունքի. թրգ. ձեռագիր. 1829:

Առաջապար 1 հի. Պատմութիւն Եկեղեցւոյ  
ձեռագիր. 1829:

Նեն. Սեբաստեանի հով. 1 հի. Պասիւէ՝ յաղագս  
անսխալութեան Եկեղեցւոյն Աստուծոյ գրքո. ձեռա-  
գիր. 1832:

Ա. Տերոյենց եւ Նեն. Սեբ.ի հով. 4 հի. Լա-  
մընէ՝ անխարութիւն ի հաւատոյս ձեռագիր. 1834:

Ա. Տերոյենց եւ Յ. Գ. Մ.ի հով. 1 հի. Ման-  
դէսքիէօ՝ Մեծութիւն և Անկումն Հռոմայեցւոց,  
թրգմ. ձեռագիր. 1837:

Արմաճի վանիլ. 3 հի. Բէստէնի բժշկարան  
թրգմ. ձեռագիր. 1837:

1 հի. Բնթացք հայ դպրութեան. Մասն Ա.  
տպեալ. 1838:

Ա. Տերոյենցի հով. 2 հի. Բնթացք հայ դըպ-  
րութեան Բ. և Գ. ձեռագիր. 1838:

4 հի. Ճոյայի քաղաքավարութիւն թրգմ.  
տպեալ. 1842:

1 հի. Ճառ առաջին մարդոց կրթութեան վը-  
րայ. տպեալ. 1843:

Գեր. Տ. Յովին. հի. Մկրտեանի հով. 1 հի. Պի-

տանի պարագմունք՝ տղայոց կարդալը բացուելու  
համար կարդալու պատմութիւններ և միտք բա-  
նալու տեղեկութիւններ, էջ 368 ձեռագիր. 1842:

Գեր. Տ. Յովի. Բն. Մկրեանի բոլ. 1 հս.

Տնտեսութիւն. տան մը մէջ պէտք եղած բաները  
ճարելու և պահելու, և պատահած վնասակար բա-  
ներուն հակառակովը առաջքն առնելու վրայ պի-  
տանի եղանակներ, հեղինակ՝ Մատամ Սէլմառ,  
Էջ 595. թրգմ. 1842:

Տ. Յովի. Բն. Մկրեանի բոլ. 1 հս. Առող-  
ջութեան կսմոններ, որ մարդոյն առողջութեան  
և ինքինքը հիւանդութենէ պահապանելու կերպը  
կը սորվեցնէ էջ 207 ձեռագիր. 1842:

Տ. Յովի. Բն. Մկրեանի բոլ. 1 հս. Հարկա-  
ւոր բժշկարան. օդէն կամ ջուրը իյնալով կամ  
կախուելով կամ ուրիշ դիպուածով մեռած մար-  
դիկը ողջընցունելու(!) կերպ: Բառալ և Ման-  
թէսի բժիշկներուն գիրքերէն ժողվելով թրգ-  
մանութիւն. էջ 155 ձեռագիր. 1842:

Արմածի վանիք. 1 հս. Դասատիարակութիւն  
մանկանց ձեռագիր. 1843:

1 հս. Յայտարար ուղղութեան թուրքաբան  
հատ. Ա. տպեալ. 1849:

1 հս. Յայտարար ուղղութեան թուրքաբան  
հատ. Բ. ձեռագիր. 1843:

1 հս. Ճանապարհ երջանկութեան թրգմանօրէն  
տպեալ. 1845:

1 հս. Խորհրդածութիւնք Բասկալայ թրգմ.  
տպեալ. 1844:

1 հս. Ճառ Մկրտութեան տպեալ. 1849:

3 հի . Հաղորդութեան վրայ նսամակներ տըպեալ . 1845—46 :

Ա . Տէրոյենցի բոլ . 1 հի . Մասկոյեօնի քառասնորդականք ձեռագիր . 1845 :

1 հի . Հնախօսութիւն ազգաց տպեալ . 1846 :

Արմածի վանիք . 1 . հի . Ֆոնդընէլ՝ յաղագս պատգամաց կոոցն հեթանոսաց . 1846 :

Արմածի վանիք . 5 հի . Քալմէյի քննողական ճառք ի Ս . Դիրու ձեռագիր . իւրաքանչիւրը 200ական էջ . 1847 :

Ա . Տէրոյենցի եւ Յ . Գ . Մ . ի բոլ . 1 հի . Ռամոլտի վարք Դենապետին 500 էջ . 1837 :

1 հի . Ֆէրիէրի կարդինալին հետ աստուածաբանական տեսութիւն մը հայ Եկեղեցիին դաւանութեանց վրայ . (տպեալ Պէրպէրեան պատմութեան մէջ յէջ 339—347) . 1847 :

Արմածի վանիք . 3 հի . Գրաբառ բժշկարան թրգմ . Իտալ . ձեռագիր . իւրաքանչիւրը 400ական էջ . 1849 :

1 հի . Բարոյագիտական ճառեր ձեռագիր . 1849 :

1 հի . Պիոնովոթ վէպ . թրգ . ի գերմ . ձեռագիր . 1849 :

1 հի . Քոնսիլիաքի տրամաբանութիւնը ձեռագիր . 1849 :

1 հի . Քրիստոնէական՝ քանի անգամներ տըպուած . 1850 :

Յ . Գ . Մ . ի բոլ . 1 հի . Քննութիւն կանոնի Ս . Գրոց ձեռագիր<sup>(1)</sup> . 1850 :

(1) Այս ձեռագիրը նշանաւոր, որուն մէջ Տէրոյենցի նուրբ

1 հիս. Մ. Զակուռոսս, Տեսչութիւն Հովուական տպեալ. 1852:

1 հիս. Չորք եղբարք թրգ. տպեալ. 1853:

1 հիս. Տանվիյլ. տեղագրութիւն Երուսաղէմի տպեալ. 1855:

1 հիս. Հրաւէր Աիրոյ. թարգ. տաճկ. տպեալ (Զօհալի մէջ): 1855:

1 հիս. Սոսուէ Ռւսումն բարուց թրգ. տպեալ. 1857:

1 հիս. Ամերիկեան հնութիւնք թրգ. տպեալ (Երեւակի մէջ): 1858:

Ա. Տերյենցի հով. 1 հիս. ԽԴ. ճառք Հայ պատմութեան վրայ խօսուած Պէտէքի լազարիսդ կրօնաւորներուն քոյէժը, ձեռագիր. 1858—9:

Ն. Սեբաստեանի հով. 1 հիս. Փարիզի եպիսկոպոսին տղայ կրթելու վրայ. 1858:

Յերուսաղէմ. 1 հիս. Պատմութիւն դպրոցաց 5րդ դարէն մինչեւ 19րդ դար. 1858:

1 հիս. Տերառուզիանսոսի նախագրութիւնք, առ պետական (Երեւակի մէջ). 1860:

1. հիս. Բանադաս տպեալ. 1860:

Ա. Տերյենցի հով. 1 հիս. Կղեմէս հայրապետ ձեռագիր. 1860:

Ա. Տերյենցի հով. 1 հիս. Բառնաբաս հայրապետ, ձեռագիր. 1860:

Ա. Տերյենցի հով. 1 հիս. Հովիւ գիրք. ձեռագիր. 1861:

---

տրամաբանութիւնը կը հասնի անհամեմատ բարձրութեանց, իբ բարեյիշատակ որդւոյն տուած ըլլալով՝ դժբաղդարար հրոյ ճարակ եղաւ իր տանն հետ. Կը խնդրուի զայն ունեցող բանաւէրներէ փոխազրելու կամ փոխանակելու համար իմաց տալ մեզի:

- 1 հիշ. Լակտանտիոսի յղ. մահու հալածչաց, թարգմ. տպեալ. 1860-61:
- 1 հիշ. Դիւաց գոյութիւնը և Զարութիւնը. թարգմ. տպեալ. 1862:
- 1 հիշ. Կէնճ քրիստոնեայ. տպեալ. 1862:
- 1 հիշ. Մորհուրդ գաղտնի ընկերութեանց. տպեալ. 1863:
- 1 հիշ. Քրիստոնէական Եկեղեցւոյ կառավարութեան վրայ. տպեալ. 1861:
- 1 հիշ. Մեծն Նարոլէոնի մտածութիւնք քրիստոնէութեան. տպեալ. 1865:
- 3 հիշ. Իրաւախոն՝ պատասխանի առ. Յ. Գալթըրձեան. տպեալ. 1868-9-72:
- Ա. Տերոյենցի բով. 1 հիշ. Նէօյմանի պատմ. Հայ գրականութեան, գերմ. թրգմ. ձեռագիր. 1870:
- 1 հիշ. Քրիստոնէական հաւատոյ ի պէտս նախակրթ. դպրոցաց. 1865:
- Ա. Տերոյենցի բով. 1 հիշ. Վ. Լանկլուա ճանապարհորդութիւն յԱսիա, ձեռագիր. 1871:
- 1 հիշ. Հնախօսութիւն հայկ. հեթանոսութեան. Մ. Էմին, թարգմ. տպ. 1877:
- 1 հիշ. Յայտնութիւն գաղտնեաց. 1870:
- Երուսաղէմի վանիք. 30 հիշ. Պատմութիւն Եկեղեցւոյ ձեռագիր, սկսեալ 1845ին ց1880:
- Երուսաղէմի վանիք. 3 հիշ. Պատմութիւն Երուսաղէմի ձեռագիր, սկսեալ 1865:
- Ա. Տերոյենցի բով. 1 հիշ. Ճարտարապետութիւն, թրգմ. ձեռագիր, 1870:
- 4 հիշ. Անդրանիկ լրագիր ի Պոլիս. 1846-1852:
- 7 հիշ. Զօհալ. 1855-56:
- 12 հիշ. Երեւակ փոքր. 1857-62:

8 հիս. Երեւակ մեծ . 1862—1866 :

Աս անդ. 6 հիս. Զեռագիր քարոզներ թարգմանութիւն և ինքնագիր . Մատթէոս Սեթեան Յովհաննէս ու Եղեսեան Յովհանննէս եպիսկոպոսներուն համար :

— Բազմաթիւ յայտարարութիւններ :

— Կրօնական և իմաստասիրական յօդուածններ այլևայլ օրագիրներու մէջ :

Ընդամենը 150 հատոր





# ՃԱՇԱԿՆԵՐ

ԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՄՈԶՈՒՄՆԵՐՈՒՆ  
ԵՒ ՎԱՐՔԻՆ

ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՒՆ



(ԲԱՐԱՑՈՒՑԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄԸ)

ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ. ԱՅՆ ՄԻԶ ԵՎԱԾ  
ԽՕՍՔ ԿՑՈՒԹԻՒՆ ԵՐԵ

16 Մարտի 1864



Ամենաապատիւ Սրբազան Պատրիարքին մէկ  
նամակովը Կրօնական Ժողովոյն ներկայանալու հը-  
րաւիրուելով՝ Մարտի 16ին երկուշաբթի օրը գնացի  
և Պ. Խմբագիրը հոն գտայ: Ժողովոյն ներկայ էին  
Կրօնական Ժողովոյ ամէն ժողովական հարք բաց  
ի երեք անձանց. գերապատիւ Տ. Յովհաննէս  
Եպիսկոպոս Կապուտիկեան և արժանապատիւ Տ.  
Արիստոկէս և Տ. Փիլիպպոս քահանայք Սուրբ  
Դէորդ Եկեղեցւոյ Սամաթիայի:

Այլ և այլ իրաց վրայ ժողովն իր մէջ խորհըր-  
դակցելէն ետքը Հիւնքեարապէյէնտեան Տ. Յով-  
հաննէս քահանայն ինծի եկաւ. քիչ մը դուրս ելիք,  
Խմբագիրին(\*) ըսելիք ունիմք ըսաւ. հսազան-

դեցայ . և քառորդի մը չափ ժամանակ դուրսը  
Տեղապահ Սրբազնին Սենեակը սպասելէս ետքը  
դարձեալ ներս կանչուեցայ . հոն եղած խօսքերը  
այս տեղս կը գրեմ , նախ զայս ծանուցանելով որ  
ժողովոյն արձանագրութիւնէն առած չեմ որովհե-  
տեւ նոյն արձանագրութիւնը դուրս չելլեր . Պ .  
Եմբագիրն ալ իրը թէ այն օրուան եղած խօ-  
սակցութիւններն իր թերթին Յունիսի 6 և 13 թի-  
ւերուն մէջ կը հրատարակէ . թէպէտ գրածին այն-  
պէս կերպարանք մը առած է՝ որ կարդացողը ճիշդ-  
արձանագրութիւնը օրինակած կը կարծէ : Մենք  
եղած խօսքերը երկար ժամանակ անցնելով չմոռ-  
ցուելու համար գրի առինք և այն է որ հոս կը  
հրատարակեմք :

Երբ ժողովը մտայ և նստայ՝ Սրբազնն Պատ-  
րիարքը Ատենապետ Սրբազնին առաջարկեց որ  
խօսի . և նա Սրբազնն Պատրիարքին նոյնը առա-  
ջարկեց , քանի մը խօսք այսպէս իրարու հետ փո-  
խանակելէն ետքը ատենապետ սրբազնը այսպէս  
խօսեցաւ :

Հայոց Սուրբ Եկեղեցին զհոռմէականը և զյու-  
նականն ի մասին հաւատոյ միապէս ուղղափառ  
կը ճանչնայ , թէպէտ Հռոմայ Եկեղեցին քանի մը  
նորամուտ անտեղութիւններ կան , զորոնք չըն-  
դունիր : Հռոմայ Եկեղեցին Պապը ընդհանուր  
Եկեղեցոյ գլուխ և անսխալ կը ճանչնայ , որն  
որ Հայոց Եկեղեցին չընդունիր : Մենք անոնց ի  
հաւատոս ուղղափառութիւնը կը ճանաչեմք , բայց  
անոնք մեր Հայ Սուրբ Եկեղեցոյ համար շատ  
զրարտութիւններ կընեն հերետիկոս և մոլորեալ

գոչելով . միւս խմբագիրը Հայաստանեայց եկեղեցւոյն դէմ թշնամանք մը եղած ատենը լուռ չկենար , Ազգային եկեղեցին պաշտպանած ատենը մինչեւ անգամ Հռոմայ Պապին համար գրած է թէ մեր եկեղեցւոյ ժամկոչին ալ հաւասար չեմ սեպեր անիկայ : Եւ այս զրուցուածքը հռոմէականներուն ըրած թշնամանացը փոխարինութիւն մըն է : Ասոր հակառակ պատուելին անոնց ըսածին եւ գրածին դէմ լուռ կը կենայ , ինքը շատ բարեպաշտ է , չուզեր որ Հռոմայ եկեղեցւոյն ի հաւատառողջափառութիւնն ալ կասկածի տակ երթայ , կը վախնայ որ ասով բողոքականութեան կը մօտեցուի :

Տէրոյենց . — Չեմ ընդունիր ըսելդ թէ Հռոմէականներուն մեր Սուրբ Եկեղեցւոյ դէմ ըրած թշնամանացը պատասխան չեմ տուած . հակառակը կը տեսմուի Զօնալին մէջ , ուր Հայոց Սուրբ Եկեղեցւոյն ուղղափառութիւնը ցուցուցած և պաշտպանած եմ , միայն թէ թշնամանաց դէմ թշնամանք չեմ խօսած :

Խմբագիր . — Այս' այնպէս լաւ պաշտպանեցիր , որ համագումար ժողով մը Զօնալի յատուկ վճռով դատապարտեց :

Տէրոյենց . — Պ . խմբագիրը այս խօսքը անդադար կը յեղյեղէ , 18 նին ժողով մը եղեր եւ Զօնալին դէմ վճիռ մը հաներ են : Այդպէս որոշում մը եղեր է , բայց ետքը անվաւեր ըլլալը հասկըցուելով վճիռ հրատակուած չէ' : Պ . Խմբագիրն ալ այդպէս վճիռէ մը տեղեկութիւն չունէր մինչեւ 1861 թուականը , որ տեղաց մը ձեռք ձգելով հրատարակեց :

Խմբագիր . — Ներեցէ՛ք , պարո՞ն , այն վճիռը  
եղած իրիկունը կրօնական ժողովոյ ատենադպիրը  
խնծի հաղորդեց վճռոյն օրինակը , ես հրատարակել  
չուզեցի : Ատենապետին ծանօթ է , և տակաւին  
քովս կը կենայ , ուզողը կրնայ տեսնել :

Տէրոյենց . — Առ'ւտ է այդ խօսքդ , եւ ես  
սուտ ըլլալը , և այն գիրը այն ատեն ձեռքդ ան-  
ցած չըլլալը քու գրածներովդ կըրնամ ստուգել :

Ժողովականներէն մէկը . — Ատոնք անցած  
բաներ են , մենք ձեր երկուքին ալ՝ Հայոց Սուրբ  
Եկեղեցւոյ հարազատ զաւակ ըլլալնուդ վրայ  
կասկած չունիմք :

Սրբազն Պատրիարքը . — Ուրեմն այդպէս ի-  
րարու հակառակ խօսելնուդ տեղը աւելի աղէկ  
չըլլա՞ր որ միաբանիք . և միացեալ ուժով դէմ խօ-  
սիք հաւատոյ և Եկեղեցւոյ թշնամիներուն : Այդ  
ատելութիւնը վերցուցէ՛ք մէջերնուդ և միաբան  
Եկեղեցւոյ պաշտպան եղիք :

Տէրոյենց . — Ես պարոն խմբագիրին հետ հաշտ  
եմ ատելութիւն մը չունիմ անոր դէմ , բայց երբ  
սխալ կամ կասկածելի բան մը կը տեսնեմ գրա-  
ծին մէջ անոր դէմ կը գրեմ :

Տ . Յովհաննէս Հիւնքեարագէյէնտեան . — Աս-  
կէց առաջ ալ երբ պատուելիին յատուկ մարդ  
զրկուելով առաջարկուեցաւ որ Պ . խմբագրին հետ  
հաշտուին , պատասխան տուեր էր որ ես անոր  
անձնականին դէմ բան մը չունիմ . ինքը միշտ իմ  
սիրելիս է : Երեւակ թերթը իր թերթին դէմ է :  
Նոյնը Երեւակին մէջ ալ գրուած էր : Մենք ալ  
հաշտութեան առաջարկութիւնը Պ . խմբագրին ը-

ըինք նէ պատուելիին այս պատասխանը լսած ըլ-  
լալով՝ ըսաւ. անիկայ ինծի հետ անձնական բան  
չունի եղեր, ուրեմն ա՛ռ սա թերթը ու Երեւակը  
իրարու հետ աւրուածներն ասոնք են, ասոնք  
հաշտեցուր :

Ատենապետ Սրբազնն (Խասդիւղի) . — Ի՞նչ-  
պէս կըլլայ որ Երեւակը ան թերթին դէմ կը խօ-  
սի, և Երեւակին խմբագիրը անոր խմբագրին ա-  
տելութիւն չունենար. այն թերթը գրողն անոր  
խմբագիրն չէ մի . խօսքը ատելը խօսողն ատել  
չէ մի :

Տէրոյենց առ Սրբազնն Պատրիարքն . — Սըր-  
բազա՞ն հայր, գիտէք որ ծանօթ խօսք մ'է մեղի՞ը  
ատել թայց մեղաւորը սիրելը . ես ալ Պարոն խմբա-  
գիրին գրած ծուռ ու մոլար խօսքերը կատեմ և  
կը հերքեմ, թայց զինքը կը սիրեմ: Թէ որ հետը  
ատելութիւն ունենամ նէ ի՞նչպէս կըլլայ և խիղճս  
ի՞նչպէս կը ներէ որ Սուրբ հաղորդութեան մօտե-  
նամ, ինչպէս որ ամէն ծնունդի և զատկի կընեմ:

Տ. Յովհաննէս Բաբազեան վկայեց թէ 1840  
թուականէն ի վեր իր խօստովանորդին ըլլալով՝  
ամէն ծնունդի և Զատկի կը խօստովանիմ և կը  
հաղորդիմ:

Տ. Յովհաննէս Հիւնքեարպէյէնտեանն ալ նոյ-  
նը վկայեց Պ. Խմբագրին համար, որ ուժ տարիէ ի  
վեր անոր խօստովանորդին է եղեր: Պ. Խմբագրին  
տղայութեանը ժամանակին համար ալ նոյն վկա-  
յութիւնը տուաւ Տ. Յովհաննէս Բաբազեան :

Խմբագիր . — Հապա ինչո՞ւ ինծի համար բո-  
զոքական և հերետիկոս կըսէ: Ասոնք իմ անձնա-  
կանիս դէմ չե՞ն մի :

Տէրոյենց . — Ուր որ այդպէս խօսեր եմ նէ ապացոյցն ալ քովե է , այդպէս բան մը ուր խօսեր եմ նէ գտի՛ր , ապացոյցն ալ քովը կը գտնես : Բայց , Սրբազան , հարք ասիկայ ինծի բացէն նախատական բաներ կը խօսի : Երեւակին խօսքերուն կարգը իրեն տարիքի կամ հասակի կամ ուրիշ անձնական հանգամանաց վրայ բան խօսուած չիկայ : Այսու ամենայնիւ Պ , Խմբագիրը իր թերթերէն մէկին մէջ ինծի համար եօթանամնամնայ ըսած է , որպէս թէ այդքան ապրիլը նախատինք մը ըլլար : Խմբագիր . — Թէ որ ըսածս սխալ է նէ ես խօսքս ետ կառնեմ , ստոյգ տարիքդ ըսէ' , առաջիկայ թերթին մէջ գրեմ (ժողովականք կը ծիծառվին) : Բայց դուն ինծի համար կը գրես թէ բարքը աւրած է :

Տէրոյենց . — Ես քու խոստովանահյրդ չե՛մ . բարքդ աւրած կամ չաւրած ըլլալուն չեմ խառնուիր . միայն թէ՝ կը տեսնեմ որ ծուռ բարոյական քարոզող գրուածներուն կը հաւնիս : Վիշվիլսի Երեց գիրքը թարգմանելով աղգին մէջ կը ծաւալես , որու մէջ սօսիալիստի դրութեամբ գողոթիւնը օրինաւոր ցոյց տրուած է :

Խմբագիր . — Այսպէս բան ուր գրուած է :

Տէրոյենց . — 281 երեսը , և այսու ամենայնիւ յառաջաբանութեանդ մէջ նոյն գիրքին համար կը վկայես թէ ամենամաքուր բարոյական ունի :

Խմբագիր . — Ո՞չ , ես անսանկ գրած չեմ , ողջամիտ բարոյական ունի ըսած եմ :

Ատենապետ Սրբազան . — Վիքֆիլտի երէցին հեղինակին միտքը այդ ըլլալու չէ . ես ալ նոյն գիր-

քը կարդացեր եմ և ըսածիդ պէս միտք մը հաս-  
կըցած չեմ :

Տէրոյենց .— Հեղինակին միտքը մեզի անծա-  
նօթ է , գրչէն ելած խօսքէն պիտի հասկըցուի , և  
գրածէն ալ ասկէց զատ ուրիշ բան չհասկըցուիր :

Սրբազն Պատրիարք .— Պատուելի , քու այս-  
քան բամբասուելուդ պատճառը՝ հռոմէական վար-  
դապետի մը մօտ օրերս հանած տետրակին դէմ  
բան մը չգրելդ է : Ամէն մարդ մէկ մէկ բան գրե-  
ցին . գիտեմք որ դուն ամէնէն աղէկ կը գրես ,  
ինչու չգրեցիր :

Տէրոյենց .— Ծառադ բան մը գրելու ատենս  
կը խորհիմ թէ՝ դէմ բան մը հակառակ կողմէն  
հրատարակելու ըլլան նէ իմ ըսածներս կըրնամ՝  
արդեօք պաշտպանել : Այս ըսած տետրակինիդ մին-  
չեւ այսօր տեսած չեմ . քանի մը լրագիրներու մէջ  
կարդացի որ մեր Սուրբ Եկեղեցին Պանթէոն ան-  
ուաներ է . ամէն տեսակ աղանդոց խառնարան  
ըսեր է . մէջը Քրիստոս չիկայ , Ֆիայն անոր ար-  
ձանը կայ ըսեր է . ևն . : Ասոր դէմ բան մը գրած  
ատենս կըրնայ հեղինակն ինծի ըսել թէ Ծաղիկին և  
Զայն ընկերուիրականին և Մեղուին և ուրիշ  
պարբերականներու և տետրակիներու գրածները  
Հայոց Եկեղեցին կընդունի թէ ո'չ , ի հարկէ ըն-  
դունիր պիտի ըսեմ : Բայց ի՞նչ պատասխաննեմ երբ  
ըսէ թէ հոս Եկեղեցւոյ գլխաւոր հովիւ Պատրիարք  
ունիք , կրօնական ժողով ունիք , անոնք ժողո-  
վըրդեան ծանուցին թէ այդ պարբերականներուն  
գրածները հակառակ են քրիստոնէութեան , անոնց  
դէմ Եկեղեցական վճիռ մը արձակեցին մի : Այս

որ չըրին նէ՝ ըսել կըլլայ թէ այն մոլորութիւնները եկեղեցւոյ մէջ ընդունեցին, և ասոր համար է որ Հայոց եկեղեցին աղանդներու խառնարան մըն է ըսինք: Ասոր ես ի՞նչ պատասխան մը կըրնայի տալ, մանաւանդ երբ կը տեսնեմ որ Պ. Խմբագիրն ալ այնպիսի թերթերը և տետրակները գութեամբ կը յիշէ:

Խմբագիր. — Ե՞րբ անկրօններու պաշտպան գանուեր եմ, Մուսայի Մասեացը Ե՞րբ գովեր եմ:

Տէրոյենց. — Ծաղիկին համար ի՞նչ կըսես, զոր խմաստալից անուանած ես:

Խմբագիր. — Թէ որ անոր մէջն ալ ընդդէմ հաւատոյ բան կայ նէ կը մերժեմ: Սրբազն հարք այնպէս բան մը կայ մի:

Ատենապետ Սրբազն. — Անցեալները բարոյականութեան հիման վրայ մոլար կարծիքներ յայներ էր:

Խմբագիր. — Բայց ես ալ թերթիս մէջ գրեցի անիկայ և բացատրութիւն ուղեցի:

Ատենապետ Սրբազնը բանին այսպէս ըլլալը հաստատեց:

Սրբազն Պատրիարքը. — Ատոնք լմնցած բաներ են, ուղուածը այն է որ անցեալը չյիշելով հաշտուիք, և իրարու թշնամական խօսքերէ ետ կենալով Սուրբ Եկեղեցին և հաւատքը պաշտպանէք:

Տէրոյենց. — Ամէնքդ ալ Երեւակը կը կարդաք, ես Պ. Խմբագրին համար թշնամանք մը գրած չեմ, ինչ որ գրեր եմ նէ՝ իր գրածներուն վրայ հիմնած է ինչպէս ըսի: Բայց ինքը թշնամանքի հետ ալ զրպարտութիւն կընէ:

իր թերթին մէջ գրած էր որ՝ որպէս թէ ես  
եկեր կրօնական ժողովին աղաչեր պաղատեր եմ,  
մինչեւ հիմայ գրածներուս վրայ զղջացեր եմ, եւ  
ժողովն ալ ինձի գթալով այն նամակը տուեր է  
ինձի՝ որ Երեւակին մէջ տպեցի։ Կրօնական ժողով  
ասկէց զատ չիկայ, և ես կը հարցնեմ, այդպէս  
բան մը եղած կայ մի։

Սրբազն Պատրիարք. — Հոս եկած և այդ-  
պէս բան մը ըրած չունիս։

Սրբազն Պատրիարքը հարցուց Ամբագրին  
թէ այդ լուրը ուրկէ առիր և գրեցիր։

Ամբագիր. — Բարեկում մը այնպէս ըստ ես  
ալ հաւատալու իրաւունք ունէի. վասն զի չէի  
կըրնար հասկընալ թէ ի՞նչպէս կրօնական ժողովը,  
որուն ժողովականներուն մէկ քանիին համար եւ<sup>1</sup>  
ինձի համար ալ Դոնամիջեան հերետիկոս ըստ եւ<sup>2</sup>  
գրած էր, այդպէս նամակով մը զինքը կարդա-  
բացունեն, թէ որ եկած և զղջում յայտնելով  
ժողովականներէն ներում խնդրած չըլլայ։

Սրբազն Պատրիարք. — 'Դոնամիջեան հերե-  
տիկոսութիւնը ի՞նչ է։

Ամբագիր. — Պատուելիին հնարածն է, իրեն  
հարցուցէք։

Տէրոյենց. — Ժամանակով Մեծ Նոր Ամին  
վերի դրանը մէջ սենեակ մը՝ մէկ ընկերութիւն  
մը իրեն ժողովատեղի է ըրեր։ Ասկէց քանի մը  
տարի առաջ Ռուսիայէն Նալբանդեան Միքայէլ ա-  
նունով մէկը եկաւ՝ որ յայտնի համարձակ դիւաց  
գոյութիւնը կուրանար գրով։ Ընկերութիւնը անոր  
յարեցաւ և անոր մոլար կարծեացը պաշտպան կե-  
ցաւ։ Ահա ասոնք են Դոնամիջեան ըստածները։

Տ. Յովհաննէս Հիւնքեարպէյէնտեան, — Դըռ-  
նամիջեան ըսելով Մեծ Նոր Խանին դրան մէջ  
գտնուողները կը հասկրցուին. բայց այնտեղ տաճ-  
կերէնի դրագիր և պախալ և սափրիչ և դերձակ և  
ուրիշ անձինք ալ կան, անոնք ալ հերետիկո՞ս են:

Տէրոյենց. — Հին ժամանակները Փոքր Ասիոյ  
թոնդրակ գիւղը տեսակ մը հերեաթիկոսութիւն զօ-  
րացաւ որ թոնդրակեցւոց աղանդ ըսուեցաւ, թէ և  
նոյն գիւղին մէջ այն ատենը այն աղանդէն բնաւ-  
մանակցութիւն չունեցող բարի մարդիկ ալ կային:  
Այդ ալ անոր պէս հասկընալու է:

Ամբագիր. — Ուրեմն այն եկեղեցականները և  
ես աղանդաւոր և հերետիկոս եմք:

Տէրոյենց. — Երբ ես մէկուն համար այդպէտ  
բան մը խօսիմ, ապացոյցն ալ հետը կը դնեմ:

Ամբագիր. — Երեւակներուն և ձեր անանուն  
յայտարարութիւններուն մէջ մեզ ամէնս ալ հերե-  
տիկոս կոչած ես, կը ցուցնէի անոնք, բայց կա-  
րօտութիւն չունիմ. Ներկայ գտնուող Սուրբ  
հարք Երեւակը կարդացած են և ըսածիս վկայ  
կը բնական ըլլալ:

Ատենապետ Սրբազնը ժպիտով մը՝ մեզի ալ  
այդ անունէն բաժին կայ, բայց ես կը ներեմ:  
Սրբազն Պատրիարքը. — Պատուելի՛. Երբ հոռ-  
մէականներուն այն տեսրակին դէմ բան մը գրես  
նէ ամէնուն միտքը կը բժշկի:

Տէրոյենց. — Քիչ մը առաջ չգրելուս մէկ պատ-  
ճառը յայտնեցի, հիմակ ուրիշ բան մը խօսիմ: Տես-  
րակին հեղինակը հոռմէականներուն կրօնական ժո-  
ղովոյ անդամ՝ ըլլալով՝ գրածին նոյն ժողովը հա-

Ֆռութիւն չտուած չհրատարակելուն համար պաշտօնականի պէս գիրք մ'է, ազգին մէջ պաշտօնական անձ մը չեմ որ պատասխանեմ: Վայելուչն այն է որ Սրբազն Պատրիարքին կամ փոխանորդ Հայր Սուրբին կամ կրօնական ժողովոյ կողմէն գրով մը Հասունեան գերապայծառին հարցուի թէ հայազգի Հռոմէական կղերը ամէնն ալ այն տետրակին խօսքերուն համամի՛տ են: Անկէց եղած պատասխանւոյն վրայ ժողովը տեարակ մը կը գրէ եւ կը հրատարակէ, թէ որ ժողովը ինծի հրաման քնէ նէ ես կը գրեմ: Բայց հրատարակումը ժողովոյն անունով ըլլալու պայմանաւ: Հրատարակուելէն ետքը ծանուցում դնելով Երեւակին մէջ՝ քանի մը խորհրդածութիւններ ալ հոն կընեմ:

Սրբազն Պատրիարք. — Այդպէս ընելուդ տեղը՝ տետրակին անմիջապէս պատասխան մը գուն հրատարակես նէ՝ ինչպէս որ ոմանք ըրին, ի՞նչ կըլլայ:

Տէրոյենց. — Իմ ըսածս՝ գրուելու պատասխանին վրայ օրինաւոր հեղինակութիւն մը աւելցնելու եւ ազդու ընելու միջոց մըն է. ես գրեմ նէ ուրիշներուն գրածին չափ ալ ազդում չընէր: Կըրնան ըսել թէ դուն քու ազգիդ լրագիրներուն մէջ բամբասեալ և վատահամբաւեալ ես և պատիւդ կորսնցուցած ես և մեզի դէմ գրելդ ազգիդ մէջ պատիւ մը ստանալու համար է: Այս խօսքիս տեղի չտալու համար կը խնդրեմ որ նախ եւ առաջ պատիւս շտկէք, անկէց ետքը ինչ որ հրաման ընէք նէ՝ ձեռքէս եկածին չափ կը կատարեմ:

Տ. Յովհաննէս Հիւնքեարապէյէնտեան. — Քու

պատիւդ ազգին պատիւն է և նոյնը շտկելը մեր պարտականութիւնն է :

Տէրոյենց .— Ուրեմն իմ ալ առնելիքս է եւ կը խնդրեմ որ օր առաջ վճարուի :

Տ . Յովհաննէս Հիւնքեարպէյէնտեան .— Մենք ալ քու խոստացածդ կուզենք որ կատարես , այն տետրակին հերքումը :

Տէրոյենց .— Ես ալ իմ խօսքս կը կատարեմ : Արդէն ուրիշ ատեն ալ գրած եւ հրատարակած եմ որ Սուրբ Շնորհալիին ընդհանրականը և Սուրբ Օհան Օձնեցիին գիրքերը և Մաշտոցը և ուրիշ եւ կեղեցական գիրքերէն շատերը լատիներէն թարգմանուած և Հռոմ տպուած են , և ուղղափառութիւննին ճանչցուած է . ուստի այս մասին՝ մեր Սուրբ Եկեղեցւոյ ուղղափառութիւնը պաշտպանելու համար շատ աշխատութեան կարօտ չեմք :

Սրբազն Պատրիարքը .— Վենետիկցիները համագոյակից բառը Հաւատամէկն վերցուցած են եւ ի Հօրէ բղխումն գտած տեղերնին և յՈրդւոյ ալ աւելցուցած են :

Տէրոյենց .— Հռոմայ Պապին հրամանովն եղած չեն ատոնք ինչպէս որ Զօհալիին մէջն ալ ըստած եմ :

Խմբագիր .— Բայց Հռոմայ Պապն ալ մեզ կը թշնամանէ , և իր կոնդակիներուն մէջ մեզ մոլորեալ հերետիկոս կը կոչէ , և արտաժոյ Հռումայ չի փրկութիւն կըսէ :

Տէրոյենց .— Արտաժոյ եկեղեցւոյ ըսել է եւ ճիշդ ալ այնպէս է :

Տ . Յովհաննէս Հիւնքեարպէյէնտեան .— Այո՛

Պոսիւէ ալ այդպէս ըսած է . բայց հիմայ առ հասարակ արտաքոյ եկեղեցւոյ ո՞չ գոյ փրկութիւն կը սին :

Ներսէս Սրբազն . — Իսկ արտաքոյ Հռոմայ ըսուածը կայ Հօռ Տը Ռում թօէն Տը սալիւ :

Տէրոյենց . — Ատոնք ետքէն մտած խօսքեր են :

Սրբազն Պատրիարք . — Ուրեմն ուրիշ ըսելիք չմնաց , ելէ՛ք իրարու հետ հաշտուեցէք և ասկէց ետքը իրարու դէմ անձնական նախատինք մի՛ գրէք .

Տէրոյենց . — Ես ինչպէս որ ըսի՝ առաջուընէ հաշտ եմ , և դարձեալ ի նշան հաշտութեան ահաւասիկ կելեմ ճակատը կը համբուրեմ , (ըսաւ ու ելաւ ճակատը համբուրեց) :

Ժողովականք ամէնքն ալ ելան և Պ . Խմբագիրը ստիպեցին որ ձեռքս համբուրէ , մանաւանդ Արքանապատիւ Մեսրոպ վարդապետը , Պէօյիւք Տէրէյի Տ . Յովհաննէսը բայց անհնար եղաւ : Ամէնն ալ ոտքի վրայ ըլլալով Սրբազն Պատրիարքէն և ատենապետ Սրբազնէն զատ՝ իրարու հետ ալ բաներ կը խօսէին որոնք չիմացայ : Կարելի է որ Պ . Խմբագիրն ալ բան մը խօսած կամ հարցուցած ըլլայ և ես չլսելով պատասխան տուած չըլլամ :

Երբ ամէնքն ալ դարձեալ նստան՝ Պ . Խմբագիրը ըստու . ժիզուիթութիւն չէ մի ըրածը որ երբ Պապին դէմ կամ Հռոմայ եկեղեցւոյն դէմ մէկ տեղաց սուտ կամ ծուռ բան մը լսէ կամ կարդայ իսլոյն հերքելու կելնէ , իսկ երբ Հայ Սուրբ Եկեղեցւոյ դէմ խօսք մը հրատարակուի նէ՝ լուռ կը կենայ :

Սրբազնն Պատրիարք . — Գրելու խօսք տուաւ :

Տէրոյենց . — Զեր Սրբազնութիւնն ու ժողովս  
ալ պատիւս շտկելու խօսք տուիք՝ այսուհետեւ  
պատիւս Պ. Խմբագիրէն չէ ձեզնէ կուզեմ :

Տ. Յովհաննէս Հիւնքեարպէյնտեան . — Մենք  
ալ մեր խօսքին վրայ եմք :

Առաջարկուեցաւ այն ժամանակ որ հաշտու-  
թեան թուղթ մը տրուի . եւ երկու կողմէն ալ  
ստորագրուելով դիւանին մէջ պահուի : Եւ որոշ-  
ուեցաւ որ մինչեւ որ այն գիրը գրուի նէ կէս  
ժամու չափ միջոց տրուի :

Տակաւին ամէնը դուրս չելած , յանուանէ ա-  
տենապետ Սրբազնը և դիւանապետ Արժանապա-  
տիւ Գարեգին վարդապետը և Հիւնքեարպէյն-  
տեան Տէր Յովհաննէսը և ուրիշ քանի մը ան-  
ձինք դեռ ներսն էին , Ա. Պատրիարքին ըսի որ  
այն հաշտութեան ըսուած գիրը առաջ նախագիծ  
օրինակ մը գրուի և տեսնեմ , և անկէց ետքը  
մաքուր օրինակ մը գրուի որ ստորագրուի : Քիչ  
մը բարձր ձայնով դիւանադպիր արժանապատիւ  
Գարեգին վարդապետին ըսի այն ալ այնպէս ընել  
խոստացաւ :

Բաւական ժամանակ դուրսը կենալէն ետքը  
դարձեալ ժողովը գումարած սենեակը գացի՝ որ  
թուղթը տեսնեմ և դիտողութեան արժանի բան  
մը կայ նէ խօսիմ :

Ժողովականք ամէնքն ալ ժողուած նստած  
էին ես ալ երբ նստայ՝ Հիւնքեարպէյնտեան Տէր  
Յովհաննէսը թուղթը երկնցուց : Առի որ Պ. Խըմ-  
բագիրը ստորագրեր էր : Ասիկայ ինձի եղած

խոստման հակառակ էր որ առաջ ես պիտի տես-  
նէի . դիտողութիւն ընելիք կար նէ պիտի ընէի եւ  
ըստ այնմ պիտի ստորագրուէր , չէ նէ պիտի մա-  
քուր գրուէր և ստորագրէինք :

Եւ յիրաւի՛ մէջը դիտողութեանս արժանի բան  
մը կար , և էր սա խօսքը . «Խօսք տուինք կրօնա-  
կան ժողովոյ մէջ որ այսուհետեւ իրար նախատելէ  
ըստ ամենայնի հրաժարինք» առոր վրայ ըսի , առաջ  
ըսած եմ և դարձեալ կըսեմ՝ ես Պ . Ամբագրին  
անձնական նախատինք ըրած չեմ , իսկ մոլորական  
բան մը գրէ և անոր դէմ գրածս իրեն նախատինք  
սեպէ նէ ասկէց չեմ հրաժարիր : Ուստի այդ գիրն  
ալ քանի որ այդ խօսքը կայ մէջը առանց կարե-  
ւոր բացատրութեան չեմ ստորագրեր :

Ատենապետ Սրբազն . — Ատոր բան չեմք  
ըսեր , բայց անձնական նախատինք պիտի գրե՞ս :

Տէրոյինց . — Ո՛չ գրած ունիմ և ո՛չ ալ աս-  
կէց ետքը գրելիք ունիմ . այս գրածը անանկ կը  
ցուցնէ որ ասկէց առաջ գրած եմ , անոր համար  
չեմ ստորագրեր : Ժողովականաց մեծագոյն մասը  
ստիպեց որ ստորագրեմ , վեասակար բան մը չիկայ .  
և ես մտածելով որ ժաղովոյն ատենագրութեան  
մէջ միւս խօսքերուն հետ մէկտեղ այս հիմակուան  
խօսքերն ալ կը գրուին , և բանը ատենագրու-  
թիւնը կը շիտկէ , ստորագրեցի :

Ամբագիր . — Կուզեմ որ պատուելին ինձի հա-  
մար բողոքական ըսելը ետ առնէ , այն ատեն ես  
ալ անոր ճիզվիթ ըսելս ետ կառնեմ : Ես բողոքա-  
կան կոչուիլը չեմ ընդունիր , դու ժիզվիթ կոչ-  
ուիլը կընդունիս :

Այս խօսքը ըսած ատեն թուղթը ստորագրուած ըլլալով՝ ժողովը լուծուելու վրայ էր և ամենքս ալ ոտքի վրայ էինք։ Բայ, բողոքականութեան խօսք չի գտնեմ նէ գրածիդ մէջ քեզի այդանունը տալու իրաւունք չեմ ունենար։ Բայց Ժիզվիթ կոչուիլն ալ՝ ինչ մտքով որ դուն կը հասկընաս նախատինք կը սեպեմ, (\*) որովհետեւ ի՞նչ մըտօք ըսած ես՝ չեմ ընդունիր։

Այդ նշանակութիւններէն առաջինը ինձի յիշարմարիր եկեղեցական չըլլալուս համար. գիտութեանց տարածման թշնամի չեմ. կեղծաւորութիւն ունենայի նէ այնքան թշնամի չէի ունենար, ուրիշ տեսակ գէշութիւն մը վրաս չեմ կրնար ստուգել. կը մնայ միայն բողոքականներու գէմ ձեռքէս եկածին չափ Եկեղեցւոյ պաշտպան ըլլալուս նշանակութիւնը. ինձի ալ ճիզվիթ ըսելը այս մտքով կընդունիմ սիրով։ Բայց խմբագրին ըսելը այս մտքով չէ՛. ուստի անոր հասկցած մտքովը չընդունիլս յայտնեցի ժողովին մէջ։

(\*) Ժիզվիթ անունը նախապէս հռոմէական կրօնաւորներու կարգ մը կը նշանակէ, որ բողոքականութիւնը տարածուելուն առաջըը առնելու համար հաստատուեցաւ Ասկէց առնելով երկրորդապէս՝ Եկեղեցւոյ պաշտպան եղողներուն կուտային բողոքականներն ու ազատախոնները՝ որ իրենց մտածութիւնը Եկեղեցւոյ վարդապետութեան համաձայնեցնելը շատ չեն սիրեր. և ասանկներուն բերանը ճիզվիթ ըսելը նախատական բառ մը եղաւ, որպէս թէ մտաց լուսաւորութեան և զիտութեանց ծաղկելուն Թշնամի, ետքը այս նախատական նշանակութիւնը աւելի ընդարձակեցին, ճիզվիթ կրօնաւորներուն ոմանց վրայ պատմուած խարդախութիւնները և մանաւանդ կեղծաւորութիւնները պատճառ տուին նիզվիթ անունով հասկնալ գէշ և ընկերութեան իլուսակար մարդիկը։

Ատենապետ Սրբազան . — Բայց ճիզվիթները  
եւրոպայի մէջ ամէն տեղ վոնտուած են նոյն խակ  
Հռոմէն ալ մերժուած են , ընդունելի մարդիկ չեն :  
Այս խօսքին պատասխան չտուի , որովհետեւ ծա-  
նօթութեան մէջ ըսածներուս պէս ճիզվիթ բառը  
նախատական զրուցուածքի մը դարձած ըլլալուն  
բացատրութիւնն ըլլալով՝ իմ ըսածիս կրկնու-  
թիւնն էր :

Խմբագիր . — Մեր երկուքին սկզբունքը իրա-  
բու չհամաձայնիր , որովհետեւ ես խղճի և կրօնից  
ազատութեան կուսակից եմ , Պատուելին անիկայ  
չընդունիր :

Տէրոյենց . — Մեր Սուրբ Եկեղեցին ալ չըն-  
դունիր :

Խմբագիր . — Ո՞րը , յայտնի է որ Հռոմէականը :

Տէրոյենց . — Հայոց Լուսաւորչական Եկեղեցին  
ալ , որ տարին երեք անգամ և ձեռնադրութեան  
ժամանակ հերետիկոսները կը նզովէ :

Խմբագիր . — Խօսքս հերետիկոսները նզովել  
կամ բանադրելու վրայ չէ : Վասնզի ասիկայ ա-  
ռաքելական պատուէր է , բայց բռնութիւն բանե-  
ցնելու և չարչարելու և այրելու կամ ուրիշ կեր-  
պով մնացնելու իրաւունք ունի :

Սրբազան Պատրիարք . — Ո՞չ  
այդպիսի բան չենք ընդունիր :

Տէրոյենց . — Ես ալ ըսած չունիմ թէ Եկեղե-  
ցին այդպիսի բռնութեանց իրաւունք ունի :

Ոմանք ըսին . — Այս ալ լմնցաւ :

Ես մինչ դռնէն դուրս կելէի՝ Պ . Խմբագիրը  
հետեւեալ հարցումն ալ ըրաւ , հրեայ մը տեսնես

որ կը նեղեն և կը չարչարեն ուրիշ յանցանք մը չունենալով՝ միայն հրեայ ըլլալուն համար, այն առեն ի՞նչ կընես :

Տէրոյենց.— Զեռքէս գայ նէ կազատեմ, վասըն զի մարդ է և հրեայ ըլլալը չարչարուելու պատճառ մ, չէ :

Այս եղաւ վերջին խօսքը, և ժողովը լուծուեցաւ : Շաբաթ օրը 21 մարտ Պատրիարքարան գնացի և Սրբազնն Պատրիարքէն խնդրեցի որ ատենագրութիւնը տեսնեմ, որովհետեւ իրաւունքը կը պահանջէր որ խօսակցութեանց տէրերը ատենագրութիւնն ստորագրէին վաւերականութեան համար : Սրբազնը Ժողովին զրուցել խօստացաւ, և անկէց ի վեր, մինչեւ օրս այն ատենագրութիւնը մեղնէ ստորագրուած չըլլալուն համար վաւերականութիւն չունի :

Ահա այս է Ժողովին մէջ ունեցած խօսակցութիւննիս որքան որ կը յիշեմ : Եական կարեւորութիւն ունեցողներն ասոնք են : Պ. Խմբագիրը գրածներուն մէջ կիրքով առաջնորդուելով՝ եղած խօսքը փոխեր և տեղը չեղած խօսք զրեր, և խօսքը փոխելով ծաղրական ընելու համարձակեր է՝ բայց հոս գրածներուս ճշմարտութիւնը անժընտելի է :

Զեմ ուզեր առանց քանի մը կարեւոր խօստացներածութեանց այս տրամախօսութիւնները վերջացնել : Այս խօսիրդածութիւնները պիտի ծառայեն Պ. Խմբագրին գրածներուն մէջ մերինէն տարբեր գտնուածներուն արժէքը յայտնելու :



## ՃԱՇԱԿՆԵՐԻ ԻՐ ԳՐՈՒԱԾՆԵՐԻՆ

Իր հին գրաքառն, որ ունէր միջակ ճոխութիւն՝ մը՝ ընդհատ վենսետիկեան ժամանակակից առաջնակարգ գրիչներու միապաղաղ վայելչութենէն և աւելի հզօր ինքնագրութեանցը քան թարգմանութեանցը մէջ, կը տեսնուի հետեւեալ երկու հատուածներուն մէջ՝ առաջին երկուքն ինքնագիր յառաջաբաններ են, երկրորդը գաղղիարէնէ թարգմանութիւն :

Ա. «Գիտեմք զի Արարիչն բնութեանս Աստուած՝ ոչ անխնամ ինչ եթող զաշխարհ, այլ միշտ տածէ և պահպանէ. ուստի և զկամս իւր ծանուցանէ մեզ՝ զի ըստ այնմ վարեսցուք. զայս չկամի ընդունիլ մատենագիրո՝ հանդերձ համօրէն համախոհիւք իւրովք, զի մի՛ ապա ստիպեսցի և զաստուածային յայտնութիւնս ընդունիլ, և ի բնականէն խստորիլ. յայս վէմ գայթակղութեան հարեալ զգայագաշտքն և առարկուածք նոցա խորտակին. քանզի ո՛չ ներհակի ճշմարտութիւն ընդդէմ ճըշմարտութեան, թէ՛ և ո՛չ միաբան թուեսցի. ի կամիլդ միով ճշմարտիւ ստել զմիւս ճշմարիտ՝ երկոքին խակ զմիմեանս ստեն փոխանակաւ կամ ճըշմարտին փոխանակաւ, Յայսպիսիս սխալէ մատենագիրս՝ երբ հաստատէ զամենայն մարդ հաւասարապատիւ միմեանց լեալ, որ թէպէտ այնպէս էր յառաջին ստեղծմանն, այլ ապա ի պատիժ մեղացն անհնագանդութեան արկ զնոսա ընդ միմեամբք : Ոչ ըստ քաղաքական իրաւանց միայն՝ այլ

մանաւանդ ըստ բնութեանն . որ թէպէտ օրէնք բնութեան է , այլ չտեսանէ որ շլացութեամբ հայի ի բանս յայտնեալս : Տեսանեմք ապաքէն՝ զի կին առաւել յարմա՛ր է ի հնազանդել քան ի հրամայել , ըստ ամենայն օրինաց նոյն և ըստ բնութեանն : Այլ թէ յազատութիւնն կապիցիմք և ի հաւասաթիւն՝ որ հիմն է և խարիսխ աղանդոյ զգայապաշտից՝ ոչ ուրեք գտանեմք այնուհետեւ զբնութեան օրէնս , որ յինքետն իսկ զանհաւասարութիւն պարունակէ : Թո՛ղ ճգամբք իւրեանց եւրոպացիք մատեանս մեծամեծս գրեսցեն ցւցանել՝ թէ և կանայք իրրեւ զարս առաքինանան և իմաստասիրեն և քերթողաբանեն և մատենագրեն ևալին . նոյն իսկ ճիգն իւրեանց հաստատութիւն է մերումս բանի . զի ընդէ՞ր և զարանց ո՛չ այդպէս որոշ գրեն թէ այր մարդ էր և այսպիսի քաջութիւնս արար . կամ թէպէտ և այր մարդ էր՝ սակայն յամենայն ազգս ուսմանց քաջահմուտ եղեւ : Ո՞չ ապաքէն նորութիւն իրացն և անսովորութիւն գրգռէ զուշ նոցա՝ այդպիսիս մատենագրել՝ իրր զարմանալով . և այսմ պատճառ՝ զի չէ սովորութիւն յաճախ տեսանել զկանայս գրագէտս կամ քաջս . սմին պատճառ ունիմք մեք ասել զանհաւասարութիւն բնական և աստուածադիր . «Առ այր քո դարձ քո և նա տիրեսցէ քեզ» ասաց Աստուած առ Եւա : «Կանայք հնազանդ լիցին յամենայնի» ասեն սբբազան առաքեալքն Պետրոս և Պօղոս : Զսոյն և իմաստասէրքն ասէին : Այլ որ հաւասարութեան են պաշտպանք՝ գտցե՞ն արդեօք և նոքա պատճառ մի յիւրեանց կողմանէ , առանց

իւիք սանանելոյ նուիրականն հաւասարութեան :  
Ոմանք յազգաց ի ծառայութիւն յարմար են , և  
այլք ի տիրել . կիսոց հանգամանք բերոց երկրին  
վաճառականութիւն ուսուցանէ , այլոց եռանդն  
աշխարհակալութեան : Արդ ասել թէ սոքա ամեն-  
նեքին հաւասար են բնութեամբ , և դարձեալ ասել  
թէ բնութիւնն ուսուցանէ նոցա գերազանցել  
զմիմեամբք կամ անհաւասարել , զոմանս հզօրս ա-  
րարեալ և ճարտարս , և զայլս ո'չ նոյնպէս , այս հա-  
կառակախօսել՝ է ծաղրաբար և խառնարանել .  
զբնութիւն բնութեան եղծիչ կացուցանել , և պըն-  
դել զանձանց թէ զամենայն ինչ ըստ բնութեան  
մեկնեն , որպէս թէ զմթին խաւարն լուսաւորել  
կամեցեալ՝ զջուր ի վերայ ճրագին ածել . և ապա  
պարծել թէ զայս օրինակ լուսաւորեմ ես զմութին  
գիշերոյ : (Ի թարգմանութեան ձեռագրին Ռուսոյի ,  
յառաջաբան , գրեալ յամին 1829):

Բ. «Կարեւորագոյնն ի պաշտամունս հովուաց  
հոգւոց , որոց յանձնեալ է Եկեղեցի Աստուծոյ , է՛  
հրաման հաւատոց և բարուց : Յայս իսկ ամենայն  
հարք ջան մեծ եղին քարոզութեամբ իւրեանց  
զանարատ հաւատս և զմաքուր վարս հաստատել ի  
միտս ժողովրդեան , զոր և տեսանեմք առ ամե-  
նայն առաջնորդս Եկեղեցւոյ առ հինս և առ նորս ,  
որ ի զեկավարութիւն իւրաքանչիւր ազանց քրիս-  
տոսադաւանից կարգեալ իցեն : Վասն այսորիկ ա-  
մենայն գիրք հարց և վարդապետաց յածին զայս-  
պիսեօք վարդապետութեամբք , և ոչ ոք շա'տ ա-  
մէ զառ ի նախնեաց գրեալսն , այլ ամենեքեան որ  
ի քարոզութեան պաշտօն են կոչեցեալք՝ ի գիր

հարկանեն զօր ինչ պարտ և արժան վարկանին աւանդել հօտի իւրեանց ըստ պիտոյից իւրաքանչիւր ժամանակի : Զի որպէս ի հաւատոյս աղանդք հերետիկոսաց, նոյնպէս և ի վարս մոլութիւնք ոչ միշտ միօրինակ բարգաւաճեալք են, այլ ումանք խափանին և այլք զտեղի նոցա փոխանակեն . զանազանեալք տեսակաւ, այլ արդեամբք համանմանեալք միմեանց՝ ի կորուստ և ի վտանգ փրկութեան հոգւոյ դէտակն ունելով : Վասն որոյ հրահանգք բարուց որ ուղղին ընդդէմ շուայտութեան և շռայլութեան՝ անպիտանք իմն թուին ի ժամանակի յորում ազահութեանն ախտ իցէ զօրացեալ, զնոյն է իմանալ և զայլոց մոլութեանց, որպէս վարդապետական բանք աստուածաբանից ընդդէմ աղանդոց ինչ առ իւրեանց ժամանակաւ զօրացեւոց՝ չունին զնոյն կարեւորութիւն յետ խափանեւոյ այնոցիկ, և ի մոռացօնս երթալոյ մոլորութեանն այնմիկ : Վասն այսորիկ հարկ է ընդդէմ մոլութեանց և մոլորութեանց զօրացելոց յիւրաքանչիւր ժամանակս ուղղել խրատս հոգեւորս :

Յաղագս այսորիկ՝ պատշաճ համարեցաւ զառաջիկայս զործ Մարկոսի Զակուռեայ եպիսկոպոսին Վենետաց քաղաքի իտալացւոց՝ զթարգժանեալն բազմօք յառաջ յիտալացի բնագրէն՝ այժմ ի լոյս ընծայել . զի եղծմունք բարուց, որոց ընդդէմ խօսի բարենախանձ եպիսկոպոսն, յաճախելով հաղորդակցութեան ընդ եւրոպական անձինս, սպրդին և ի մեզ, սակայն և յոլով բարեմանութիւնքն որ առ նոսա գտանին (զի յերկրի պարարտացելում գիտութեամբ և հանճարով՝ բատ չափու ու

բուման և ցորեանն ուռճանայ) առ մեզ անտեսեալ թաքչին : Կարդապետաց բանին կենաց անկ է խըլել զօրոմունան և զցորեանն սերմանել մշակել, մինչեւ տանուտեառն եկեալ զվերջին մաքրութիւնն գործեացէ : Եւ ժողովուրդն շահեալ յարդիւնաբեր վարդապետութենէ դրոց՝ մտադիր ընթերց: Ամբա՞ փառս տացէ Շնորհողին բարեաց, որ բազմապատիկ օրինակօք խնամ փրկութեան ունի ամենեցուն : Ո՛չ ամենեքեան յամենայն ժամանակի յունկնդրութիւն քարոզութեանց հասանին գտանել . զի այս ընդ սահմանաւ ժամանակի փակեալ է, այլ յորժամ մատեան վարդապետութեանց ի տիպ արձանացեալ ի ձեռս տացի իւրաքանչիւրոց, ամենայն ոք տէր լեալ ժամանակին չնորհելոյ նմա ի Տեառնէ : Կարէ գտանել պարապ բաւական յընթերցումն և ի մտադրութիւն այսպիսեաց, միայն զի կամիցին : Իսկ որ ոչն հաճեսցին բժշկիլ, և ոչ ինքն իսկ Աստուած՝ որ իշխան անձին ստեղծ զմարդն՝ բռւռն առնէ կամաց նորա, այլ ազդ միայն առնէ թէ ահաւոր պատասխանատուութիւն առաջի կայ նորա ի հանդերձեալն վասն ժամանակաց զորս կարէր վարել ի բարին և ոչ կամեցաւ (Տեսչութիւն հովուական, Յառաջաբան. Ա. — Դ. դար. ապդ. Յերուսաղէմ 1856) :

Գ. — Թէ զիարդ Միհրդատ կարաց զդէմ ունել Հոռմայեցոց: Յամենայն թագաւորաց ընդորս մարտեան Հռոմայեցիք՝ միայն Միհրդատ պատերազմեցաւ քաջութեամբ և արկ զնոսա ի վտանգ կարեւոր :

Զարմանալի էր իշխանութեան սորա տեղի առ

օդտիւ մարտնչելոյ ընդ նոսա : Գաւառքն ի միոջէ  
կողմանէ սահման ունէին զանմատոյցն կովկաս .  
լցեալ արիական ազգաց բազմութեամբ , յորոց  
կարէր առնուլ օդնութիւն , անտի տարածէր մինչեւ  
ցծով Պոնտոսի : Միհրդատայ էին անդ նաւք բա-  
զումք , և հանապազ երթայր վարձել կամ գնել  
զօր ի Ակիւթացւոյ . անխափան ասպարէզ ասպա-  
տակութեանց իւրոց էր Ասիա . ինքն էր մեծահա-  
րուստ . զի ծովեզերեայ քաղաքք Եւքսինեան Պոն-  
տոսի առնէին շահաբեր վաճառականութիւն ընդ  
ազինս ստորինս քան զինքեանս ի շահավաճառ  
կամ ի հայթայթանս պիտոյիցն : Տարագրութեան  
օրէնք առ այնու ժամանակօք սկսեալ՝ հարկեցին  
հռոմայեցիս բազումո թողուլ զիւրեանց հայրենիս :  
Միհրդատ ընկալաւ զնոսա , և սոքա եղեն լաւա-  
գոյնքն ի գունդս զօրաց նորա :

Յայրմէ կողմանէ պարտասեալ Հռոմայեցւոց ,  
եւ ի ծանունց ևս պաշարեալ չարեաց՝ անփոյթ եղեն  
զիրօքն Ասիացւոցն , և թողին Միհրդատայ զնետ  
պնդել յաղթութեանց իւրոց , և ոգի առնուլ յետ  
պարտութեանն : Ոչինչ այնքան ի կորուստ եղեն  
բազմաց ի թագաւորաց որպէս այն զի յայտնի  
ցուցին թէ ի խնդիր են հաշտութեան , և սովաւ  
խոարեցուցին նոքա զայլ ամենայն ազինս չկարել  
հազորդ լինել ինքեանց ի վտանգին , յորմէ ինք-  
եանք միայն կամէին խուսել :

Ազ Միհրդատայ նախ հաստատութեամբ ծա-  
նուցեալ էր առ ամենայն աշխարհ , եթէ թշնամի' է  
Հռոմայեցւոց և Խղիցի' միշտ :

Եւ քաղաքացն Ելլադայ և Ասիացւոց տեսեալ՝

Կթէ օր ըստ օրէ ծանրանայ լուծ Հռոմայեցւոց ի վերայ նոցա , յայս օտարազգի թագաւոր եղին զիւրեանց յոյս , որ հրաւէր կարդայր նոցա ի փրկութիւն :

Այս յարմարութիւն իրաց պատճառեաց երիս պատերազմունս մեծամեծս , որ են մասն ի գեղեցկագունից մնացուածոց Հռովմէական պատմութեան , զի տեսանի ի սմա ոչ թագաւոր յաղթեալ յառաջնմէ ի փափկութեանց և յամբարտաւանութենէ , որպիսի ոք Անտիոքոսն էր և Տիգրան , կամ յերկիւղէ՝ որպէս Պերսէոս և Փիլիպպոս և Յուգուրթաս . այլ արքայ ոմն վեհ , որ ի ձախողակս իւր իրրեւ առիւծ ի վէրան հայեցեալ՝ առաւել եւս զայրանար . . . :

Մատնեալ ի Փառնակայ յայլմէ որդւոյ իւրոյ եւ ի զօրաց՝ որ զահի հարեալ էին ընդ մեծութիւն գործոցն և ընդ յանդգնութիւնն և ընդ բազդոն որոց էր ի խնդիր , մեռաւ զմահ թագաւորի :

Ի նմին ժամանակի Պոմպէոս յարագութենէ յաղթութեանց իւրոց ի գլուխ ենան զմեծ գործ աւագութեանն Հռովմայ : Ընդ միաստանի մարմին կայսերութեանն միացոյց աշխարհս անհամարս , եւ այս յաւէտ ի ցոյց Հռովմէական մեծագործութեանն օգուտ արար քան ի ճշմարիտ զօրութիւն նորա , եւ թէպէտ տախտակօքն գրելովք , զորս ի յաղթանակի յածեցուցանէին ի տես ամենեցուն , երեւեցաւ զի եկամուտ պետութեանն երրորդաւ մասամբ առաւելեալ էր , բայց կայսրութիւնն ոչ յաւելաւ եւ հասարակութիւնն առաւել անկաւ ի վտանգ » : (Մօնդէսիհօի թարգմանութիւն մեծութեան եւ անկման Հռովմէական կայսրութեան , ձեռագիր անտիպ 1837) :

իր հին աշխարհաբառը, ունչը ժամանակինք բարձր հայագէտի կոկ ձուլուածը, մանաւանդ աղէկ ընտրուած բառեր. ոճի կողմէն քիչ մը աւելի մօտ տաճկերէնի և ռամիկին ալ հասկընալի ըլլալու աստիճան բացայայտապէս պարզ ու մեկնողական տեղ տեղ ալ թուրք բառերով միջարկեալ։ Այս կարգի միջակ ձեւին մէջ՝ ամէնէն յաջողեալն էր իր ժամանակին ինք Տէրոյենց։

Եւ բարձր տեսութիւններ իսկ գիրի կառնէր կամ կատենաբանէր այդ լեզուով, որով ամէնէն ժողովրդականն եղաւ և ամէն խաւերու մէջ ալ արմատ ձգեց իր մատենագրական համբաւը։ Հետեւեալ երկու հատուածները կը ընան լիով գաղափար մը տալ այդ աշխարհաբառին վրայ, առաջինն՝ իր իսկ պատկեալ ակադեմական ճառին յառաջաբանութիւնն է՝ նախամարդոց կրօնական ու բարոյական իրուրեանը վրայ, իսկ երկրորդը՝ պատահական հատուած մը իր աստուածաբանական մէկ գրուածէն։

«Փիլիսոփայութիւնը՝ Թաղէսի ու Պիւթագորայ օրերէն մինչեւ հիմայ ամէն կերպարանքի տակ մտաւ, ո՞րքան խենթ ու մենթ կարծիքներ կային։ Փիլիսոփաներուն մէջէն իրենց պաշտպան գտան, մինչեւ Կիկերոն Հռովմայեցի ատենաբանը, որ փիլիսոփայ ալ էր, իր մէկ գիրքին մէջը կըսէ. — Զգիտեմ անանկ մէկ յիմարական կարծիք մը կայ մի օրուն թեր կայնած չըլլայ փիլիսոփաներուն մէկը։

Յունաստանի մէջ փիլիսոփայութիւնը աւանդութեամբ ըլլալով՝ ամէն մէկը իր խելքին կը տրածը և իր երեւակայութեան հնարածը փիլիսոփա-

յութիւն է ըսելով երեւան հանելու չեր համար ձակեր . իմաստութեան հետամուտ եղողներն ետքի փիլիսոփաներուն պէս իրենց տունը նստելով եւ խորհելով , իրենց ուղեղէն բան գտնել չունէին . ո՞ր տեղ իմաստունի և իմաստութեան ձայն կը լսէին նէ՝ հոն կերթային անկէց կը սորվէին , և սորվածնին ալ ուրիշներուն սորվեցընելու դպրոց կը բանային : Ասոնք էին Պիւթագորոս և Պղատոն եւ Թաղէս , որ Եգիպտոսի քուրմերէն բան սորվելու համար Եգիպտոս գացին :

Այս ատենները փիլիսոփայութիւնը պատմութեան պէս բան մըն էր . ինչպէս որ պատմութիւնը՝ մէկ մարդ մտածելով չի կրնար գտնել , եւ ասանելով գտնուածները պատմութեան ձեւ ունին ալ նէ՝ ստոյգ պատմութիւն չեն՝ առասպել են . ասանկ ալ փիլիսոփայութիւնը մարդոց բանական հոգւոյն առաջին ժամանակներէն ի վեր ունեցած հարստութիւններուն պատմութիւնն է , թէ որ հաւատարմութեամբ հիներուն աւանդածը չի պատմէ նէ՝ փիլիսոփայութիւն չէ՝ սուտանուն զիտութիւն է , այսինքն գիտութեան միայն անունը ունի :

Այս ըսածիս առաջին վորձը Արքատոտէլ ցուցուց իր վրան : Ասիկայ Պղատոնի աշակերտն և շատ սրամիտ մըն էր՝ հայրը քթիշկ , և ինքն ալ աըզայութեան ատեն բժշկութեան հետեւած ըլլալով և մարդոյն միայն զգալի մարմինը քննելու խելք հացնելով՝ բանական հոգւոյն գոյութեանը և հանգամանքներուն վրան շատ սխալներ ունեցաւ . Պըզատոնի ալ մէկ հակառակութիւն մը ունէր . անոր կարծիքէն հեռացաւ , որ անորը չեր , անոր ուրիշ-

Ներէն սորվածն էր<sup>(\*)</sup>. ինքնիրեն մտածելով մէթա-  
ֆիզիքա մը և բարոյական մը հնարեց՝ որ մէջը ի՞նչ  
աղէկ բան ըսած ունի նէ Պղատոնէն առած է, և  
ի՞նչ սխալ կայ նէ՝ իրեն յատուկ է:

Ինքը Աստոծոյ գոյութիւնը կը ճանչնար. բայց  
իրեն խելքը ամէն բանի դատաւոր բռնելով անսանկ  
տկար և երկդիմի խօսքերով Աստոծոյ գոյու-  
թիւնը հաստատեց՝ որ իւր աշակերտներուն մէջէն  
ելան առաջին անաստուածները, և իրենց մոլորու-  
թիւնը հաստատելու. համար մինչեւ Արիստոտէլի  
գրած գիրքերէն վկայութիւն կը բերէին, և ասի-  
կայ իրենց կողմնակից գտնելու մտքով՝ այն ան-  
ուանի մարդուն վրայ զրպարտութիւն ընել չէր.  
Քանզի մինչեւ հիմայ մնացած գիրքերուն մէջէն  
ալ երկու կողմին անսանկ յարմար խօսքեր կառ-  
նուի՝ որ Աստոծոյ գոյութիւնը կը հաստատուի ալ  
կը ջրուի ալ, և Արիստոտէլ ինքը ի՞նչ մտքի վը-  
րայ ըլլալը՝ աղէկ մը չգիտցուիր:

Եւ յիրաւի՝ իրեն խելքը կը բռնելով՝ փիլի-  
սոփայական դրութիւն հնարող մարդը՝ ո՛րքան  
խելացի և զգուշաւոր ըլլայ նէ՝ հակասական խօս-  
քերէն չի կրնար ազատ մնալ, մութը մնացած մար-  
դու պէս մէկ մը մէկդիու պատին կը զարնուի՝  
մէկ մը մէկալ դիուն։ Լոյսը ճշմարիտ փիլիսոփա-  
յութիւնն է. ճշմարտութիւնն ալ մէկ է. այն ալ

(\*) Գաղիանոս բժիշկը կըսէ՝ որ Պղատոն Հիրոկրատայ ա-  
շակերտն է՝ այսինքն վարդապետութեանցը հետեւող. և Հիրոկ-  
րատ մարդկային ժանօթութեանց երկու սկիզբն կուտար, զգայա-  
բանըն ու միտքն. Արիստոտէլ՝ Պղատոնի հակառակելու համար՝  
այս երեւելի բժշկապետին վարդապետութենէն ալ զատուեցաւ

յայտնողը Աստուած է . և ճշմարտութեան աւանդը  
անմիջապէս Աստուածէ առնողը՝ առաջին մարդն է .  
ուրիշներուն ալ անկէց անյած պիտի ըլլայ : Աւան-  
դութեամբ ետքի մարդոց հասած փիլիսոփայու-  
թեան չի հաւնող մարդը՝ կամ հիներուն աւանդու-  
թիւնը փոխուած և աւրուած ըլլալը ստոյգ յիշա-  
տակներէն գտնելով՝ մաքուրը հրատարակելու է .  
կամ ճշմարտութիւնը ե՛ս հնարեցի ըսելու է . ա-  
ռաջինը ըսելու բաւականութիւն չունենալովը իրա-  
ւունք ալ չունէր Արիստոտէլ . երկրորդը ըսել՝ չէր  
կրնար ըլլալ , քանզի խենթի կարգ մանելով՝ հի-  
ւանդանոցը մանելու արժանի կըլլար . ուստի հար-  
կաւորապէս ինչ որ իր նէ առաջ զրուցող չի գըտ-  
նուելով՝ ինքը ամէնուն զրուցեց նէ՝ փիլիսոփա-  
յութիւն չի կրնար ըսուիլ , սուտանուն դիտու-  
թիւն կըլլայ :

Ասով ըսել չեմ ուզեր որ Պղատոն ինչ որ զը-  
րեց նէ՝ ամենն ալ ամրող են . քանզի այն ալ իր  
խելքովը գրած բաներ ունի , ուրիշներուն գրածն  
ալ առանց դատողութեան հաստատուն աւանդու-  
թեան մը պէս իր գիրքերուն մէջ առած կրնայ ըլ-  
լալ , մանաւանդ Հաստակապետութեան և Օրինաց  
զիրքերուն մէջ : Սակայն ինչ որ Արիստոտէլի հա-  
մար բսինք նէ՝ Պղատոնի և ուրիշ ամէն փիլիսո-  
փայից համար ալ կրնանք ըսել . ինչ բան որ չի-  
տակ ըսեր են՝ հիներուն աւանդութենէն առնելով  
ըսած են , և ինչ որ սխալ կը խօսին՝ ետքէն մտած  
է . որ կամ իրենք հնարեր են կամ ուրիշն հնա-  
րածները առանց քննութեան ընդուներ են : Եի-  
տակ փիլիսոփայութիւնը՝ ասոնց ամէնուն դրութե-

նէն ընտրելով և Սուրբ Գրոց սորվեցուցածին համեմատը առնելով կրնայ ըլլալ . և հիներուն մէջ Պղատոն՝ մէթաֆիզիքայի կողմէն և Ստոյիկեան փիլիսոփայները՝ բարոյականի կողմէն ճշմարիտ փիլիսոփայութեան մօտ են . այսինքն՝ այս գիտութիւններու վերաբերեալ բաներու մէջ ասոնց սխալը՝ ուրիշ դրութիւններուն նայելով քիչ է : Եւ ասանկ բաները ընտրելով ձեւացած փիլիսոփայութիւնը՝ կըսուի էքէքթի կամ ընտրական : Եւ ետքի դարերուս փիլիսոփայները ամէն դրութեանց մէջ սխալ գտնելով՝ այս տեսակ ընտրական փիլիսոփայութիւն մը երեւան հանելու ձեռք զարկին : Բայց ամէն մարդ ասանկ ընտրելու չափը և փորձաքարը չկրնալ գտնելով՝ ընտրական փիլիսոփայութեան միայն անունը պարագ տեղը իրենց վրայ առած գտնուեցան . բայց փիլիսոփայութիւններուն թէ որ ճիշտ անուն մը տալ ուզենք նէ՝ խառնական ըսելը ամէնէն յարմար կուգայ : Ասոնց պէս է հիմակուան Ձռանսայի ընտրական ըստած փիլիսոփայութիւնը , և ասանկ ալ ըլլալ հարկ էր իրենց դրութեանը կողմէն : Քանզի մէկ կողմէն Պաքոնի և Քօնտիյլեաքայ և ասոնց դպրոցին փիլիսոփայութիւնները կար , որ մարդկային հոգւոյն կատարելութիւնները չի ճանչնալով՝ զգալիններուն աւելի խելք կուտային . ուստի նիւթական իմաստասէր ըսուեցան : Մէկալ կողմէն Պալլանչի և Պօնալտի և Տըմէսթրէն և ասոնց դպրոցին փիլիսոփայութիւնը գտան՝ որ Աստուածաշունչ գրոց համեմատ եկած հին աւանդութիւնները իրենց ընտրութեանը կանոն բռնած ըլլալով՝ անկէց չէլին խախտեր , և ասոնք ալ՝ Աստուածեան

իմաստասէր ըստեցան։ Մէն-ար-Պիոան և Քուզէն  
և Լառօմիկիւռ և ուրիշները ասոնց երկուքէն խա-  
ռըն մէկ փիլիսոփայութիւն մը ուղեցին հանել։  
Կամ աւելի ճիշդ խօսելով՝ նիւթական փիլիսոփա-  
յութեան սկզբունքները աստուածաբանականին  
յարմարիլ։ և այս որ չեղաւ նէ՝ ուրիշ կերպ դար-  
ձուցին։ աստուածաբանականը նիւթականի յարմա-  
րեցին, ըսել է որ՝ ինչ որ չի կրցան ծռելով ծըռ-  
մըտկելով իրենց չափին քերել նէ՝ անիկայ ետ ձը-  
գեցին։ Եւ սխալ ըստուած բանը ասանկ փիլիսո-  
փայութեան էական յատկութիւնն է, քանզի հո-  
գին և միտքը նիւթ չըլլալով՝ յայտնի է որ նիւ-  
թական փիլիսոփայութեան չի յարմարելու չափ  
տեղեր ունին։ ասոնք ծռելով յարմարելը՝ սխալ  
կըլլայ, և ետ ձգելը պակասաւոր ընել կըլլայ։  
Ուստի բուն ընարական ըստելու արժանի փիլիսո-  
փայութիւնը՝ Աստուածաբանական ըստուածն է, և  
ասիկայ ուրիշ դրութեանց հետ համեմատելու և  
այն դրութեանց ու ասոր միջինը գտնելու աշխա-  
տիլը՝ անհնար բան է և էքէքթիք ըստուած իմաս-  
տասէրները թէպէտ չատ բաներ կրնան մտածել։  
իրենց մտածածը կրնան դրել, բայց քանի որ այս  
դրութեամբ են՝ ճշմարիտ փիլիսոփայութիւն զըտ-  
նելիք չունին։ գտածնին և գտնելիքնին մտացածին  
փիլիսոփայութիւն է՝ այսինքն սուտանուն զիտու-  
թիւն։

Փիլիսոփայութեան ոյլեայլ բաժօնմունքներուն  
վրայ՝ և անոնց ամէն մէկին մասնաւոր կարծիքներուն  
վրայ խօսիլը՝ մեզ բոլորովին մեր նպատակէն դուրս կը  
ձգէ։ ուստի մենք այս տեղս միայն մէկ մասնաւոր կար-

ծիքի մը վրայ խօսիմք , որ հիներուն և նորերուն իրարու հետ բաղդատութենէն եղածը ըլլալով՝ նոր ժամանակիս փիլիսոփայութեան յատուկ մէկ բան մը եղած ըլլայ ,

Արուեստից և բնական գիտութեանց և աշխարհագրութեան վրայ՝ Քրիստոսի 1500 թուականէն ետքը շատ բաներ գտնելով՝ որ հիները չգիտէին կը կարծուի , շատ մարդիկ սկսան մտուընին զնել որ՝ անանկ է նէ՝ հիները խիստ շատ բաներու անգէտ էին : Անկէց ետքը սկսան քննել թէ ի՞նչ գիտէին և ի՞նչ չէին գիտեր . և այս քննութեան մէջ պարծանաց ողի մըն ալ մտաւ . քանզի քննիչները նոր ժամանակի մարդիկ ըլլալով՝ քանի տեսակ բանի գիտութիւն հիներէն վերցնէին նէ՝ իրենք այնքան աստիճան աւելի սեպուած կըլլային , և ասոնց մէջ անհաւատութեան ողի մ'ալ խառնուելով քննութիւննին աւելի ծռեցին :

Տաննեութերորդ դարուն մէջ՝ Ինկիլթէռա և Նէ մցէստան և Ֆոանսա էղ մը փիլիսոփաներ ելան՝ որ որպէս թէ ամէն բանին քննութիւնը լմնցուցան ըլլալով՝ սկսան այն քննել որ մարդկային ընկերութիւնը ի՞նչ պարագաներով հաստատուած կընայ ըլլալ , և ըսին որ մարդոց առաջին վիճակը վայրենութիւնը և բարբարոսութիւնն է , ետքը բարբարոսութեան վիճակն ձանձրանալով՝ շուտ մը մէկտեղ եկան . ընկերական կեանք մը հնարեցին , իրենք իրենց օրէնքներ դրին , գլխաւոր իշխաններ և թագաւորներ հաստատեցին , ընկերական կապը չի քակելու պայման և դաշինք դրին . և ասով ընկերական կեանքը հաստատուեցաւ : . . . . .

Ըսածներուս նայելով՝ առաջարկած ինդիբնիս հիմակուց լուծուած կրնանք սեպել, քանզի մենք այս ճառիս մէջը այն պիտի հասկցնէինք որ՝ կըրթութիւնը մարդոյս բնական է, և անկրթութիւնը ետքէն մտած մէկ ապականութիւն մ'է։ Առաջին մարդիկ թէ կրօնքի, թէ՛ գիտութեան և թէ բարուց կողմանէ աղէկ կրթութիւն ունէին, և ետքը այլեայլ պատճառներ մէջ մտան՝ կրթութիւնը պակսեցաւ. անկրթութիւնը շատցաւ, ուստի կրթութիւնը մարդկային բնութեան հարկաւոր ըլլալով բնական է և ստեղծուած ատենէն ունի. անկրթութիւնը մարդոյս հնարքն է՝ և ետքէն ստացած է։ Ըսածներուս կատարեալ հաւանութիւն տալու համար հրաման կուզեմք ըսելու որ՝ մարդո կըրթութեամբ մարդ է. և այս հրամանս տրուած է։ Ասկէց օրինաւոր հետեւութիւն կը հանեմք որ՝ կրթութիւն ըսելը մարդութիւն ըսել է. և ասկէց ետքը այս ըսածներս կարդացած ատեն կրթութիւնը բառին տեղ մարդութիւն կարդա՛, մեր դրութիւնը ձիչտ և անհակառակելի ըլլալը դիւրաւ կը հասակընաս։

Բայց երկրայութեան տեղ բոլորովին չմնալու համար, և փիլիսոփայից երկրայութիւն և տարակոյս հանած տեղերը լուսաւորելու և երկրայութիւնները վերցնելու համար ուրիշ ապացոյցներն ալ դնելով՝ այս ճառս երկու գլուխ կը բաժնեմք, առաջին գլուխին մէջ կրթութիւնը հին ըլլալուն վրայ կը խօսիմք և երկրորդ գլուխին մէջ՝ առաջին կրթութիւնը ետքէն աւրուելուն պատճառներուն վրայ կը խօսիմք։» (Քաղաքավարութ. ձոյայի կըցուած ճառէն. Տպ. 1843 Ա.-ԺԲ)։

— Վաղենայինները կերեւի որ կո ապաշանեւուն բազմաստուածութեան և դիցարանութեան պէս բան մըն ալ՝ Քրիստոնէական կրօնքին սորվեցուցած հաւատոքին մէջ խօթել ուղեցին, անսնց ըսածներուն պէս ասոնք ալ իրարմէ ծնած և ծագած և իրարու հակասած աստուածներ մտածեցին, որով Քրիստոնէութիւնը տեսակ մը կո ապաշառութեամն պէս եղաւ։ Կըսէին՝ որ գերագոյն Աստուած մը կայ. բայց աշխարքս ստեղծողը այն չէ։ Քանզի Վաղենայինոս կը քարոզէր՝ որ Աստուած մէկ անձառելի լիութիւն և բովանդակութիւն բշկումա մըն է, որուն մէջ երեսուն հատ իմացական ոգի կը պարունակի, և այս ոգիներուս կօնա կըսէր որ յաւիտեանք ըսել է։ Այս էօնաներուն ամէն մէկուն դատ զատ անիմանալի անուններ կուտար և երեք կարգ կը բաժնէր, առաջին կարգին տալով 8 էօնա, երկրորդին 10, և երրորդին 12։

Ամէն էօնաներուն գլուխը կը ճանչնար յաւիտեանական անիմանալի Աստուածը, որուն անուն կուտար բրօնի նախագոյ բրօրատո՛ր նախահայր. բայց իրեւ յատուկ անուն կը սեպէր Վիթօս որ անդունդք և խորութիւն ըսել է։ Կըսէր որ այս էօնաներուն մէջ Ախրօն անուն ուրիշ էօնա մըն ալ ունէր իրեն կցորդ, որ Տիմիուրդոս կ'ըսուէր. այսինքն աշխարհաստեղծ. և ասիկայ՝ Ախթօնին միածին որդին կը սեպուէր։ Ախթօն ասիկայ իրեն իրեւ գործիք ընելով՝ առջի բերանը ստեղծուած խառն ի խուռն բաները կարգի դնելը անոր յանձնեց, և այս ալ բոլոր էակները կամ ստեղծուածները երկու կարգ բաժնելով մարմնաւոր և հոգե-

ւոր, ասանկով ստեղծեց ամէն երեւելի և աներեւոյթ արարածները և ասոնց կարգը եօթն երկինք ալ ստեղծեց: Վաղենտինոս աշխարհքիս մէջի անկարգութիւնները և անկատարութիւնները անոր կուտար՝ որ գերագոյն Աստուծոյ ստեղծածը չեն: Անոր համար կըսէր որ Յիսուսի Քրիստոսի առած մարմինը մեր մարմինին գոյութենէն չէր. Սուրբ Մարիամ Կոյսէն մարմին չառաւ այլ մերինէն տարբեր մարմին մ'ունէր, որուն բնութիւնը ի՞նչ ըլւալը չեմք կրնար գիտնալ:

Մարկոն աղանդապետը Վաղենտինոսի հնարքած դիցաբանութեամնը որպէս թէ մեկնութիւն եւ վելցնելով ըսաւ՝ որ աշխարհքս ստեղծող Տիմիորդոսը բարի աստուած չէր. մարդոց թշնա՞ր Աստուած մ'էր. և Մովսիսական օրէնքը ասիկայ տուաւ կըսէր: Յիսուս Քրիստոս բարի Աստուծոյ կողմէն աշխարհք եկաւ՝ որ Տիմիուրդոսին ըրածները աւրէ և մարդիկ անոր բռնութենէն ազատէ»: (Ճառ Հաղորդութեան Մամն Բ. էջ 58-60 Տպ. 1846):

Իր տրամաբանական ձարտարութիւնը. — Պընեանին ըսածին միտքը կ'ըլլայ, աւետարաննը կարդալով... Սուրբ հոգին արդէն մէջը կը ճառագայթէ: Ուստի՝ աւետարաննը կարդացող մարդը կամաւ չմոլորի նէ՝ ուրիշ կերպ չկրնար մոլորիլ. անսխատ' է: Սոսր վրայ ես Միտք Տուայտին զըրածը կը դարձունեմ և կ'ըսեմ. «Ես չեմ կըրնար հասկընալ. ինտո՞ր կ'ըլլայ որ հարիւր կսամ հաղար անսխալ մարդիկներէն մէկ սխալական կը չինուի. բրոդէսդանութիւնը չընդունող քրիստոնէլից մէջ

գոնէ հարիւր կամ հազար հոգի մը աւետարան  
կարդացող գտնվելնուն՝ Միստր Տուայտ ալ կար-  
ծեմ թէ չէ շըսեր» : Կատարեալ անդամներէն ան-  
կատար մարմին կը կազմըվի<sup>o</sup> մի : Անսխալներ որ-  
չափ որ կ'ուզես նէ՝ բազմացո՛ւր ու դեռ մէկ սը-  
խալական մը շըներ... Ասոր կը պատասխանէ թէ  
Պընեանին ըսածը բրոդեսդանութեան հիմնական և  
գլխաւոր հաւատալիքներուն մէկը ըլլալուն հա-  
մար, թէ որ Միստր Տուայտ ալ բրոդէսդան է նէ՝  
հարկաւ Պընեանին ըսածը պիտի ըսէ, այն ատենը՝  
միւնոյն խօսքը երկուքին ալ խօսքը ըլլալով՝ և  
միւս խօսքին ալ, որ սխալական մարդոց միութե-  
նէն անսխալ եկեղեցի չըլլար ըսեր էր, առ այժմ  
միայն Միստր Տուայտն առանձին կըլլայ : Թէ որ  
Միստր Տուայտ ինծի հաստատէ որ այս իւր ըսած  
խօսքը չըսողը, և եկեղեցւոյ սխալելուն կարելի ըլ-  
լալը այս փաստովս չհաստատողը բրոդէսդան չկըր-  
նար ըսուիլ . այն ատեն՝ կ'ըսեմ՝ որ մէջն է : Միս-  
տրը Տուայտ բոլոր աշխարհի մէջ գտնուած բրո-  
դէսդաններուն հետ հակասութեան մէջ իյնալու  
ընկեր ըլլալով՝ ինքը հակասութեան մէջ չինկայ  
չկընար ըսել . վրան մէկ մըն ալ նախապաշարում  
մը կաւելնայ : Բայց այս հակասութիւնը չըլլայ ալ  
նէ՝ Միստր Տուայտին ըսած խօսքը անհինն է :  
Ամէն մարդ ճարբան քալելնիքէն կրնայ իյնալ, և  
հիշ մէկուն համար՝ ասոր իյնալը անհինար է չըս-  
վիր : Բայց ահա ի՞նչ կ'ըսէ Սողամոն «Լաւ են եր-  
կու քան զմի, որոց գոն վարձք բարի ի վաստա-  
կըս նոցա . զի եթէ գլորիցի մին կանգնեսցէ զնա  
ընկեր իւր . և զայ միումն յորժամ գլորիցի . և ոչ

գուցէ միւս, որ յարուցանիցէ զնաւ» (Ժողով Դ.  
10): Թէ որ մարդ մը Սուրբ Գրոց այս խօսքիս  
Հաւատաց և ըսէ որ՝ մարդ մը ինկած ատենը վեր-  
ցընելու և կայնեցնելու համար ընկերութիւնը անօ-  
գուտ բան է, որովհետեւ ամէն մարդ կրնայ իյ-  
նալ և հիչ մէկուն իյնալը անկարելի չէ՝ անոր  
կ'իյնայ հաստատել թէ ամէն մարդ մէկէն մի կիյ-  
նան և իրար վերցնելու կարողութիւն չե՞ն մի ու-  
նենար. ահա հաւատոց վրայօք մոլորած մարդոց  
հաւատարիմ պատկերն այս է. մենք Սողոմոնի ը-  
սած առակը այս նիւթիս բերելով կըսենք. — վա՛յ  
հաւատացելոց ընկերութենէն զատուելով մինակ  
մնացող և իր աստուածաշունչ հասկնալուն ապա-  
ւինող մարդուն (Քննութիւն կանոնի Ա. Գրոց Զե-  
ռագիր 185<sup>11</sup>) : (\*)

Ճաշակ մը իր պատմական փիլիսոփիայու-  
թենէն. — Հին պատ նութեանց մէջ ալ տեսնելիք-  
նիս այս է (Աստուածային առաջնորդող ձեռքին  
գաղտնի տնօրէնութիւնը) :

(\*) Այս Բննութիւն կանոնի Ա. Գրոց, որ Ա. Տէրոյենցի  
ամէնէն փիլիսոփայական և նրբալիտ հեղինակութիւնն էր, և  
որուն մէջ ժողուուած էին առնուազն 300ի չափ հին և նոր հե-  
ղինակներու վկայութիւններ՝ զժբաղդաբար կորա՛ւ... վասնզի  
Պոլիսի մէջ միայն մէկ ձեռագիր օրինակը կար, զոր ժամանակին  
զնած էի անծանօթ խանութպանէ մը. և վերչերս իր որդւոյն  
Ատոմ էֆ. Տէրոյենցի Թախանձանքուիլ՝ ստիւուեցայ տալ իրեն  
ի փոխ. Այս միջոցին է որ հրդեն մը Ատոմ էֆ.ի տունը մոխիր  
դարձունելով՝ հետը լափեց ոչնչացուց Տէրոյենցի Քննութիւն  
կանոնին ալ. կը ինդրուի բանասէրներէ որ ևթէ այս զործին  
օրինակն ունին՝ հաճին իմաց տալ մեզի ի պարտ ու պատշաճ  
փոխանակութիւն կամ տնօրինութիւն:

Եգիպտացիները կելլեն, կը ծաղկին, անդին  
Պարսից և Մարաց հետ պատերազմ մը կը բացուի.  
կը խառնուի Պարսից տէրութեանը հետ : Պարսից  
տէրութիւնը .մէ կդիէն կը զօրանայ . կիւրոս կրո-  
գայ Բարելոն կ'առնէ և Ասորեստանեայց թագա-  
ւորութիւնն ալ կը վերնայ : Պարսիկները կը մեծ-  
նան, բոլոր աշխարհքի վրայ տիրենք ըսելով Յու-  
նաստանի կողմը ձեռք կ'առնեն . մէջ մընալ տակէն  
Աղեքսանդր մը կ'ելնէ , որ Պարսից տէրութիւնը  
և անոնց իշխանութեան տակն եղած երկիրները իր  
ձեռքին տակը կառնէ , որպէս թէ կամքիւս և կիւ-  
րոս իրեն համար գացած Եգիպտոսի և Ասորես-  
տանեայց տիրած ըլլան , որ Աղեքսանդր չատ աշ-  
խառութիւն չքաշէ ասոնց տիրելու :

Աղեքսանդր կը մեռնի . տղայ չունի , յաջորդ-  
ներն իրարու . հետ կը պատերազմին , մինչեւ որ ա-  
մէն մէկը իրենց բաժինին հաստատութեամբ տիրե-  
լու ըլլան՝ անդին իտալիայի մէկ անկիւնը պղտիկ  
տէրութիւն մը կայ , անիկայ կը հաստափի և կը  
զօրանայ : Թէ որ Աղեքսանդր աղայ ունենար , և  
իր տեղն անիկայ անցներ ու իր բռնած ճամբան  
բռնելու ըլլար՝ Ասիայի և Աֆրիկէի կողմը շատ  
տեղ չէր մնացած Յունաց ձեռքը անցնելու , կարգն  
իտալիայի եկած էր , Հռովմայու վրայ ծանր վը-  
տանգ կրնար ըլլար , դիպուածը անանկ քերաւ  
որ Աղեքսանդր անորդի մնաց , յաջորդներուն  
պատերազմին տակնը Հռոմ ժամանակ դուռ-  
զօրանալու , մինչեւ ետքն Աղեքսանդրի տիրած  
բոկոր երկիրները ձեռք ձգեց , և Յունաց տէրու-  
թիւնները վերցուց :

Աստուածային տնօրէնութիւնը չմտածող մարդուն համար ասիկայ դիպուած է, բայց ասոնց ասանկ ըլլալիքը գիտէին՝ ըլլալէն շատ առաջ՝ մարդարէները։ Եզեկիէլ մարդարէն կըսէր որ Եզիպտացւոց իշխանութիւնը պիտի վերնայ, Եզիպտացիք փոքրիկ ազգ մը պիտի ըլլան, և մէյ մըն ալ իրենց ազգէն թագաւոր ու իշխան չպիտի ունենան։ (Եզեկ. Իթ. 1., Ա.Ա. 1.Բ.): Մինչեւ հիմա պատմութիւնը այս մարդարէութիւնս հաստատելու վրայ է։

Ատեն ատեն Եզիպտոս ինքնիշխան տէրութեան երկիր եղաւ։ Բայց իշխաններն ո՞վ էին։ Օտար ազգի մարդիկ, Պաղոմէոս և անոր ցեղը, արարացի խալիֆէներ, բայց բուն ազգաւ Եզիպտացի՝ Նարուգոդոնսորայ կամ Կամբիւսայ օրէն ետքը մինչեւ հիմա տիրած չէ Եզիպտոսի վրայ. դիպուած մը որ հազարաւոր տարի տուաշ ասանկ ըլլալիքը զրուցված է, որ յայտնապէս Աստուածային անօրինութիւն ըսել է։

Պարսից կիւրոս թագաւորին անունը Եսայի մարդարէն կուտայ, Հրեանները գերութիւնէ ասիկա պիտի ազատէ և երուսաղէմի պարիսպներն ասոր օրովը պիտի շինուին կ'ըսէ։ Երբ Եզեկիա թագաւորին օրը, որ Հրէից ազգին թագաւորութիւնը զօրաւոր էր, մարդու գերի չէին։ Երուսաղէմի պարիսպները չէն էին, փլած տեղ ալ չունէին։ Եւ այն ատենը բոլոր աշխատնքի վրայ Երրայեցւոց յարմարութիւն ունեցող ազգաց մէջ կիւրոս անուն թագաւոր չիկար։ Ետքն՝ հարիւր տարիի չափ ժամանակ անցաւ. Հրեանները Քաղղէացւոց ձեռքն ին-

կած էին, Կիւրոս անուն Պարսից թագաւոր մը եւ կաւ Բաբելոն կոխեց, Քաղդէացւոց թագաւորութիւնը կործանեց. Երուսաղէմի ալ պարիսպները շինելու հրաման ըրաւ : Այս ալ աշխարհի դարձրւածք էր, կ'ըսէ քաղաքական գիտութիւնը. բայց Աստուածային տնօրէնութիւն է կ'ըսէ Ս. Գիրքը, ասոնց ամէն մէկուն վրայ մարգարէութիւննին իր մէջը պարունակելով : (Համառօտ հնախօսութիւն Յառաջարան, Ը. Ժ. տպ. 1844):

Իր դաւանաբանութիւններն Հոգւոյն Մրոյ բղխաման եւ դեւերու գոյութեան վրայ . —

Արդ՝ դաւանութեան կողմանէ Հայ. Ս. եւ կեղեցին սա ճշմարտութիւնները կ'ընդունի, որ Հռոմէական եկեղեցւոյն զՀոգին Սուրբ ի Հօրէ և յՈրդւոյ բղխի ըսելուն սկզբունքն և արմատը և հիմն են : Նախ՝ զՈրդին Աստուծոյ և զՀոգին Սուրբ Աստուածութեամբ ընդ Հօր մի, բայց անձնաւորաբար ինչպէս ի Հօրէ՝ նմանապէս իրարմէ ալ անբաժանաբար զանազանեալ կընդունի : Երեւրորդ՝ զՈրդին Աստուած, ինչպէս և զՀոգի Սուրբ, Էութեամբ և բնութեամբ և Աստուածութեամբ ըստ ամենայնի միապէս Հօր Աստուծոյ հաւասար՝ հետեաբար երեք անձինքն էութեամբ և բնութեամբ և Աստուածութեամբ բացարձակապէս մի կը դաւանի, և այս նկատմամբ երեքութիւն չճանչնար : Երրորդ՝ Երրորդութեան երից անձանց մէջ միայն զՀայր Աստուած պատճառ և սկիզբնաւորեալ կը դաւանի, որով իրարմէ անձնաւորական զանազանութիւննին միայն առնչութեան վրայ կը

Ֆնայ: Հայր Աստուած Որդիէն կը զանազանի, մէկին  
ծնող և միւսին ծնեալ ըլլալովը: Դարձեալ Հայր Աստ-  
ուած Հոգի Սուրբէն կը զանազանի մէկին բղխող և  
միւսին բղխեալ ըլլալովը: Ի հարկէ Որդւոյն և Հո-  
գւոյն Սրբոյ մէջ ալ այդպիսի անձնական և առըն-  
չական զանազանութիւն մը կը ճանաչէ, որ երեք  
անձինք կը դաւանի. ապա թէ ոչ՝ այս երկու ան-  
ձինքը իրարմէ զանազանելու ուրիշ կէտ մը չըլլա-  
լով, պէտք կ'ըլլար երկու անձն ըսել: Եւ անբա-  
ւական է մէկը ծնեալ և մէկը բղխեալ ըսելուն  
վրայ հիմնել այս զանազանութիւնը, վասն զի  
ելումն բառը երկու անձանց հասարակաց կը գըտ-  
նուի Սուրբ Գրոց մէջ, Որդին Աստուծոյ իրեն հա-  
մար կ'ըսէ. ելի ի Հօրէ. և Հոգւոյն Սրբոյ համար  
կ'ըսէ, ի Հօրէ ելանէ, որով այս եղանել բառով  
երկուքն ալ կը նոյնանան: Այս զանազանիչ առըն-  
չութիւնն է որ Լատինք Հոգին Սուրբ յՈրդւոյ  
բղխի ըսելով կը բացատրեն, և ասով Հայ. Ս.  
Եկեղեցւոյ դաւանութիւնն ըստ մտաց կը միա-  
նայ Հոռովմէական Եկեղեցւոյ դաւանութեանը  
հետ, և բանը կը մնայ զրուցուածքի վրայ, որուն  
այսպէս նիւթերու մէջ ծանր կարեւորութիւն մը  
չունենալը Հոռոմէական Եկեղեցին ալ ճանչնալով  
Լուգտոնի (կամ Լիոնի) Բ. Փողովոյն մէջ (1274ին):  
որ արևմտեան Եկեղեցւոյ տիեզերական ժողովոց  
մէկն է, թոյլ տուաւ Յունաց որ Հաւատամբն ա-  
ռաջուց ունեցած սովորութեանն համեմատ՝ ի Հօ-  
րէ և յՈրդւոյ բառերը չյարելով ըսեն: Նիկողայոս  
Գ. Հոռմայ հայրապետը Միքայէլ Բալէոլովոս կայ-  
սեր կը ստիպէր որ Հաւատամբին մէջ Հոգւոյն

Սրբոյ յԱրդւոյ բղխումը յայտնի ըսել տայ : Բայց  
Պապին նուիրակները նկատելով պարագաները՝ ա-  
սոր վրայ շատ չպնդեցին . կ'ըսէ Ռորպախը (Ընդ-  
հանուր պատմ . Կաթողիկէ եկեղ . Հատոր Ժ/թ . էջ  
146) : Փլորենտեան ժողովոյն մէջ (1439ին) Յոյ-  
ներն այս յաւելուածը դարձեալ չընդունեցին հան-  
գանակին մէջ , և ժողովը անոնց չսափակեց որ Ըն-  
դունին : Կղէմէս թ . Հռովմայ հայրապետը՝ որ  
1592ին աթոռ նստաւ , և 1605ին վախճանեցաւ ,  
Լ. Երորդ կոնդակին Յ համարին մէջ կ'ըսէ թէ  
Յոյները չեն պարտաւորիր Հաւատոյ Հանգանակին  
մէջ ի Հօրէ և յԱրդւոյ բղխումն յայտնի ըսելու՝  
եթէ գայթակղութիւն չելնելու ըլլայ . բայց Հոգւոյն  
Սրբոյ յԱրդւոյ բղխմանը հաւատալու են : Առնք  
կը պատմէ Բէրրոնէ , Նախուսմունի Աստուածա-  
թանականի գիրքին մէջ , որուն լատին բնագիրը  
տապուած է Վիէննա Մխիթարեանց վանքը (հատոր  
Դ. եր 344 . ծանօթ 2) : Հիմակուան Պիոս թ . Հռո-  
մայ հայրապեան ալ 1860 թուին հրաման ըրաւ  
Պուլզարներուն՝ որ Հաւատամքին մէջ ի Հօրէ և  
յԱրդւոյ բղնի չըսեն : (Իրաւախոն , հատ . թ . էջ .  
47 – 50) — Կարծեմ սիրելի Ծնթերյող , ասով ալ կը  
հասկնաս թէ Հիմնական տարբերութեանց վերա-  
պատուելի հեղինակին՝ արեւու ճառագայթներուն  
նման ցուցուցածն ի՞նչ լոյս է եղեր . — Լոյս մը՝  
որ իրեն և իր ըսածներուն հաւատացողներուն աչ-  
քըն առեր է , և հոս գրածնիս՝ որոնք մենք մեղնէ  
չհնարեցինք , այլ ամէնուն ծանօթ հեղինակներու  
գիրքերէն առինք , տեսնելու կարողութիւննին  
բռներ է , կամ Կղէմէս Կալանոսին ելեքտրակա-

նովը շողացուցած լոյսը, որուն փայլիւնը սաստիկ, քայլ տեւողութիւնը քիչ և թէ որ զգուշութիւն չըլլայ՝ վեան օգուտէն շատ կ'ըլլայ, լուսոյն յա-ջորդող մթոյն սատկութեանն չափովը կ'ըլլայ:

Գուցէ շատ անգամ փորձած ես, փորձ մըն ալ այս կրնայ ըլլալ քեզի որ ժամանակիս ամէն կար-դի իմաստուն կարծեցեալներուն՝ իրենց միտքէն անցած խօսքի մը համար ըսելնին թէ արեւու լու-սոյն չափ կամ ալ աւելի յայտնի է, և թէ ժամա-նակիս իմաստուններն անոնց ըսածը չընդունողնե-քուն վրայ կը խնդան և ախմարութեանցը վրայ կը ցաւին, ասոնք ամէնը մնոտի ճառատանք են՝ որ կարդացողներուն աչքին մոխիր փշելէն դատ բան չեն կրնար ընել: Բանին խկութիւնը հասկր-նալէն ետք՝ դուն անոնց վրայ ծիծաղելով կրնաս ըսել. «Եթէ լոյսդ որ ի քեզ է՝ խաւար է, խա-ւարն ո՛րչափ ևս»: Շատ ժամանակ անցած չէ որ մոռցուի տարշխարհիկ կարծեցեալ իմաստունի մը Մայրաքաղաքիս մէկ պարբերականին միջոցաւ քարոզելը թէ հիմակուան խալացի իմաստունները դիւաց գոյութիւնն ընդունողներուն վրայ կը խըն-դան: Խսողները պարզմըտութեամբ և այսպէս քա-րոզողին համար չնաշխարհիկ իմաստուն մըն է ըսող-ներուն զովարանութեամբ ու չկրնալով նկատել խօսքին հետեւութիւնն ո՛ւր երթալը՝ դե ու սա-տանայ կայ ըսելու ամչնալ ոկտան, չըլլայ թէ ի-մաստուն մարդոց ծաղը ու նշաւակ ըլլան: Բայց երբ հետեւութիւնն հասկցան որ տակէն Քրիստո-նէութիւնը ջնջել կելէ, իրենք սկսան ծաղրել ա-սանկ ըսող իմաստուններն ։ (Իրաւախառ. հատ. Պ.

էջ 233—235)։ —Եւ ինք ալ արդէն այս խորհրդածութեամբ, իր 1:62ի Երեւակներուն մէջ հրատարակած էր Դիւաց գոյութեան եւ չարութեան վրայ յօդուածներու շարք մը և իր վրայ հրաւիրած նոր գրիչներուն ծաղրն որոնք կը թուի՝ իրմէն առաջ կարդացած և ըմբռնած էին հիներուն վճիռը թէ «զհրեշտակաց և զդիւաց՝ բանն ոչինչ, հաւատքն խուն ինչ իսկ երեւակայութիւնն բազում ինչ յոյժ»։ Եւ ինք պատուելին ալ առանձնակի յայտնած է այս մասին իր դիտումը ծանօթեալիսկոպոսի մը թէ «Դհւերու գոյութեան» հաւատքը Եկեղեցւոյ պարիսապներուն արտաքին երեսին խճաքարերն են՝ որոնք առանց վնասելու հիմքին՝ կը բռնեն անոր հաստատութիւնը, և կը լեցնեն ծակն ու ծուկը։

Իր քուրիերէնը. «Ճէրիտէմիզ քիւլիյէն տինիյէ վէ էտէպիյէ մատուելէրէ թախսիս օլմուշ օլուպ՝ պունտան պէօյլէ տախի պաշլատըզը սիյագիւզը էտէվամ էտէճէք, վէ պազը սըրատա իւլիւմ վէ ֆինիւնէ տայիր մալիւմաթլար վէ խօշ մէնգըպէլէր իփատէ էտէճէքտիր, վէ միլէթիմիզին էքսէրիսինի բրոդիսդամլարըն տուզաղընտան սազընտըրմագ իշխն իքիննի սէնէմիզին պաշլանկընը օլաճագ Յուլիս 1 նումէրօմըզտա բրոդիսդամլըըն ասըլ բունարը նէրէ՛տէն օլմաօընըն վէ պատէնու նասըլ զուհուր էտիսպ վէ նէ՛ եօլլարըլա գուվէթ պուլմասընըն նագլինի եազմաղա պաշլայաճաղըզ, վէ պու նագլիքէթէրէ տըքքաթէ էլլէմէք չօք քիմսէլէրէ ազիմ ֆայտէ էտէճէյի հէր շիւփհէտէն արի տիր։ Քէզալիք կէլէճէք նումէրօտան պաշլայա-

բագ, Պէօյիւք Նարօլէօնուն քրիստոնեալըք իւղէ-  
րինէ ճէնէրալ Պէրքրուա խիթապէն սէօյլէտիղի  
քէլամըն թէրճիւմէսինէ պաշլայըպ օնուն խիթա-  
մընտան սօնրա, իլիմլէրէ տըքքաթ արթարքնա  
քրիստոնեալըլըն վէ Աստուածաշունչ քիթապըն  
քէլամընըն սապիգ ու թաստիգ օլմասը զըմ-  
նընտա Ոււայգմէն նամ պիր ինկիլիգ արքեպիոկո-  
պոսըն թէլիփ էթտիյի քիթապտան թէրճիւմէ օլու-  
նուալ տէրճ օլունաճալը միւշթէրիլէրիմիգ օլմաղայ  
թէնէզիւլ էտէն բաղպէթլիւ զաթլարա շիմտիտէն  
պէյան էթմէյի ճայիլ կէօրմիւշիգ տէր :

Հէր նէ խուսուստա օլուր իսէ օլսուն՝ մարա-  
զա վէ միւճատէլէ պիզիմ եազաճագլարը՝ ըզըն  
մէքսինէ սէպէպ օլուալ՝ էվվէլտէն պէրի թութ-  
տուղըմըզ թարիգ մունիպինձէ պունտան պէօյէ-  
տախի քէնտիմիգ մարազա աչմագտան սագընա-  
ճաղըզ. Գագաթ ճէրիտէմիզին իսմիլէ՝ գարշը պիր  
չէյ եազըլաճաք օլուրսա, օլ եազըլանը հագլը վէ  
պիզիմ սէօղիւմիւզ հագսըզ պուլտըզըմըզ հալտէ  
հագգը թանըմագտան գաչընմայըզ, շիւն պիզիմ  
եանլըշըմըզ օլամազ իտտիասընտա տէլիլիգ, ան-  
ճաք աչըլան միւճատէլէ հագսըզ օլտուղու հալտէ  
հագգը իսպրազ ու սապիթ էթմէյի քէնտիմիգէ ֆա-  
րիզէի զիմմէթ սայարըզ ։ (Զոհալ էջ 383—384)։

Խիղճի արձակութիւն.— «Ո՛ւր որ արձակու-  
թիւն բառը գործ կ'ածուի, կասկած մը կը ծնանի  
մեր միտքին մէջ, որ ի հաւատոյ գիտեմք թէ մեզ  
արձակողը ճշմարտութիւնն է. «Ճմարտութիւնն  
ազատեացէ զձեզ» ըսաւ Տէրն մեր (Յովհ. թ., 32):  
Կը տեսնենք որ հիմակուան ժամանակ արձակու-

թիւն ըսուածը չէ թէ միայն ճշմարտութենէն աւելի տարածուած է, այլև որ աւելի աւազելի է՝ ճըշմարտութեան դէմ իրը պահպանողական զէնք ի գործ կ'ածեն շատերը, մանաւանդ խիղճի արձակուրիւն ըսուածը. և ոմանք ասոր վրայ ճիշտ գաղափար մը չունենալով և կարեւոր զանազանութիւնը չդիտնալով՝ զիրենք բացարձակապէս այս արձակութեան պաշտպան կը խոստովանին: Բայց արձակուրիւն բառը ընդարձակ նշանակութիւն ունեցող ամէն բառերու պէս կարեւոր զանազանութիւն կը վերցունէ, ըստ որոյ երրեմն ընդունելի, և երրեմն անընդունելի ու հերքելի կ'ըլլայ: Ողջամիտները պէտք է ուշի ուշով միտ դնեն այս զանազանութեանց, որպէս զի սխալելով օրինաւոր և ընդունելի արձակութեան սահմանը՝ որ խիստ փափուկ կէտ մը եղած է հիմա՝ չանցնին: Մենք հոս յատկապէս խիղճի արձակութեան վրայ խօսինք:

Հսելիքնիս կարգաւ հասկցուելու համար հա՛րկ է խիղճ ըսածը հասկնալ, որպէսզի անոր ընդարձակութիւնն ալ հասկըցուի: Խիղճ և խիղճ մէաց և խդիմը տիւնոյնն բանն է, ու կը նշանակէ այն ներքին զգացումը՝ որով մարդս բան մը ընելու կոտը չընելու զինքը պարտաւորեալ կամ գոնէ կարող կը ճանչնայ, անանկ որ՝ այն բանը՝ որուն նպաստաւոր էր ներքին զգացումը՝ ընելովը, կոտ այն բանը որ նոյն զգայմանը հակառակ է՝ չընելովը՝ զինքը պարտաւորեալ օրէնքին հակառակ գործած չհամարիր:

Խիղճը այս միտքով առնելով՝ ըստ որում ներքին զգացում մըն է, արտաքին բռնութեանց

ենթակայ չըլլալուն համար արձակ է, և թէ որ առ  
արտաքս գործադրութեամնը արգելք մը պատահի՝  
գործելէն դադարելու կըստիսուի, արգելքը վեր-  
ցածին պէս վերստին կը գործէ, և այս կողմէն  
առաձգական զօրութիւն ունեցող զսպանակի կը  
նմանի, որ իր ծաւալումը արգելող զօրութեան մը  
պատահելով կը ճնշուի, բայց արգելքը վերնալուն  
պէս դարձեալ, և երբեմն աւելի բուռն զօրու-  
թեամբ, կը ծաւալի ըսածներէս յայտնի է որ  
խիղճի արձակութիւնը անբոնաբարելի է. բռնու-  
թեան տակ չմտներ. բռնութիւնը անոր վրայ յա-  
րատեւ ազդեցութիւն մը չկրնար ստանալ, ի մօ-  
տոյ պիտի ըլլայ միշտ իւր ազդեցութիւնը. և հե-  
ռանալով ոյժը պիտի կորսնցունէ: Ծսածներէս  
յայտնի է որ մարդ մարդու խղճի վրայ ստիպիչ ու-  
բռնաբարիչ իշխանութիւն մը չունի: Բայց խիղճի  
ազատութեան անբոնաբարելի ըլլալը՝ այս նկատ-  
մամբ ըստ ինքեան չէ՝, համեմատական է:

Տեսանք որ խիղճը մարդկային գործոց կանոնն  
է, բայց մարդը բան մը ընելու, շարժող կամ ար-  
գելող սւ ետ կեցունող միայն խիղճը չէ. կիրքը  
այս բանիս մէջ մեծ մասն ունի. անանկ որ՝ իրա-  
ւամբ կրնանք ըսել թէ խիղճը մարդկային գործե-  
րուն կանոնն է նէ՝ կիրքը զօրացած ատեն նոյն խակ  
խիղճին կանոնը կ'ըլլայ: Եւ կիրքն ամէն ատեն  
չունենալով կարդաւորեալ ընթացք մը՝ իր թելադ-  
րած անկարգ ընթացքին մէջ կը ձգէ խիղճն ալ:  
Այն ատեն կիրքն է խիղճը բռնաբարողը. դու բաէն  
բռնաբարող մը չունի: Եւ երբեմն կիրքը ոյնպէս  
զարմանալի ազդեցութիւն մը կ'ունենայ՝ որ բոլո-

բովին կը թմրեցունէ խիղճը, կը քնացունէ և գրե՛-  
թէ կոչնչացունէ, և ինքն անոր տեղը կանցնի. ու  
մարդ՝ երր իր ներքին զգացումները այս աստիճան  
անկարգութեան մէջ իյնայ՝ կրից թելադրութիւնը  
խղճի թելադրութիւն կը կարծէ, և ըստ այնմ  
գործելը կամ չգործելը՝ խիղճի արձակութիւն  
կ'անուանէ. ինքինքը պաշտպան ու գործադիր կը  
դաւանի այդ արձակութեանն և անբռնաբարելի կը  
կարծէ զայն . . .

Այս վիճակին մէջ՝ խիղճը չէ թէ միայն ան-  
թըոնաբարելի չէ այլ իրօք բռնաբարեալ է . . .  
ուստի կըսենք, խիղճը արտաքին ու եկամուտ  
բռնութեամբ անթըոնաբարելի է. ըստ որում ինք  
ներքին է. բայց եթէ ներսէն բռնաբարիչ մը ենէ,  
ի փորձոյ գիտէ ամէն մարդ թէ ենթակայ է բռո-  
նութեան, երբ ի կրից բռնադատեալ կը գործէ իր  
խիղճին դէմ, և երբ խիղճն արթննայ՝ կրից յա-  
գուրդ գտնելէն ետեւ՝ կըսկսի կշտամբել զինք, և  
այս է խայր խիղճի ըսուածը, որ երբեմն յուսահա-  
տութեան և անձնասպանութեան կը տանի :

Խիղճին ըստ ինմեան և ներքնապէս բռնաբա-  
րելի ըլլալը դիւրութիւն մը կուտայ նոյն խիղճը  
ուրիշ տեսակ բռնաբարութենէ, կրից բռնաբարու-  
թենէն ազատելու, կրից գերի ըլլալու վիճակին  
հանելով իր բնիկ ազատութիւնը ձեռք բերել տա-  
լու: Եւ այս ազատաբար պաշտօնը բնութեան Ա-  
րարիչը իր փրկագործ մարդեղութեան ժամանակ  
քահանաներուն տուաւ, որոնց գործն է ազատել  
խիղճը կիրքերու թելադրութենէն հոգեւոր յորդոր-  
ներով ու խրատներով անիկայ արթնցունելով և

քաջալերութիւն տալով անոր, և եթէ կիրքերուն յափշտակուեր է մարդ՝ և իր խիզճին դէմ գործեր է՝ որ է նոյն իսկ մեղի ըսուածը՝ անոր թողութիւն տալով «Եթէ ումեք թողուցուք զմեղս՝ թողեալ լիցի նմա.» (Յովհ. Ի. 23). որով արթնցած խղճմտանքին տալու տագնապէն ալ կազատի, և այս է որ ճշմարտութիւնն զմարդ աղատ կընէ գրուած է, քանի որ մնղք գործողը մեղքի ծառայ կըլլայ... շարունակելի. (Երեւակ 1864 թիւ 11. էջ 84—94):

Իր ամենէն կծու գրուածն է հետեւեալը.

Մեղուին հրատարակչին յանի մը յւրատներ. — «Մեզի դէմ գրած յօդուածէդ առաջ, Պ. հրատարակիչ, յունուար 10 թուոյն մէջ տեսանք որ Հայոց ազգը բաւական ուղղուեր են Մեղուիդ միջնորդութեամբր: Այն ազգը՝ որ «շատ չե՛ն ախորժիր մտածել», և թէ Մեղուն՝ թէ որ իրաւ է ըսածը և թէ որ յաջողեր է մտածել չախորժող մարդիկը մտածել սիրող ընելու նէ՝ իրաւոնք ունի պարծելու որ վերջին տարիներում մէջ ազգային կեանքն ուղղեց, որով կողմնակի ազգին ալ աղէկ բան մը ըրած կ'ըլլանք, որ մտածել չախորժող ըլլալուն համար ամէն ատեն Մեղուին ըսածներուն իրաւացի կամ անիրաւ ըլլալուն չնայիր. մանաւանդ երբ բանը ինքզինքը շտկելու համար ըլլայ, այլ իրեն իրաւ տուողին և զինքը շիտկողին վրայ աչքը չորս կը բանայ վրան պակասութիւն մը գտնելու, որպէս զի անոր խրատաները արհամարհելու իրաւոնք ունենայ: Ասանկ չըլլայ ալ նէ. «Զինչ օգուտ է մարդոյ եթէ զաշխարհ ա-

մենայն շահեսյի, և զանձն իւր տուժեսցէ» ի՞նչ օ-  
գուտ կ'ըլլայ քեզի որ բոլոր աշխարհք ցորենի ծը-  
ղօտի պէս շիտ շխտակ կանգնեցնես, և դուն ման-  
գաղի պէս ծուռ մնաս, օր մը այն շխտակ ծղօտ-  
ները քու ծուռ թերնիդ պիտի գան ու պիտի գե-  
տինը փոռուին. և միայն քու թափոյդ առջեւը ծը-  
ռող խոնարհողները պիտի ազատին։ Այսպէս ընե-  
լուդ օրինակները արդէն չեն պակսիր, և թէ որ  
մենք ալ շիտակի և ծուռի գաղափար մ'ունինք  
նէ՝ ճանչցած եմք որ շատ անգամ ծուռերը կը  
դովես և շիտակները կը պարսաւես. մինչեւ ան-  
գամ քու գովութեանդ արժանի ըլլալը ամօթ կու  
գայ։ Աթենացի ճարտասանն մը ատենախօսութիւն  
ըրած ատենը՝ իր ունկնդիրները ըսածներուն ախոր-  
ժելով ծախահարութիւն ըրին՝ քովիններուն հար-  
ցուց թէ արդեօք ի՞նչ խենդութիւն ըրի պո ասոնք  
հաւնեցան ու ծափ կը զարնեն։ Երբեմն և շատ  
անգամ քու գովեստիդ արժանացածներն ալ ցա-  
ւով սրտի այս հարցումը կ'ընեն՝ և իրաւունք ունին։

Հիմակուց ծանուցանեմ Զեր յարգութեանը որ  
առանց ապացոյցի խօսիլ չեմ սիրեր. շատ մեածեզ  
չախորդող հայերէն ալ չեմ. խրատներուս ընթաց-  
քովս այս ըսածներուս ապացոյցը տեսնելէդ զատ՝  
քեզի տալու խրատներուս կարօտ ըլլալուդ ապա-  
ցոյցներն ալ պիտի տեսնես, ուստի կը խնդրեմ որ  
դուն ալ քիչ մը ախորժակդ բանաս մտածելու, և  
թէ որ Մեղուդ կուզես որ քզզանքով գլուխ ցաւ-  
ցընելուն և խայթոցովը հոգի կոկծելուն հետ մէկ-  
տեղ՝ թերան անուշցնելու մեղք տալով պատճառած  
անհանգստութիւններուն գոնէ քիչ մը փոխարինու-

թիւն ըրած ըլլայ, հոս գրելու խրամներս մ' ոիկ ը-  
նես, և ընթացքդ փոխես. չէ նէ՝ մեղուի նման  
կենդանի մըն ալ կայ, որ միայն կը բզզայ և կը  
կձէ, մեզը չունի, այլ ճշմարիտ մեղուներուն շի-  
նածն ուտելու հտեւէ է. քու պարբերականդ ալ  
այն կ' ըլլայ. և թէ որ ազգդ կը սիրես և դրածդ  
կարդացողները խարել չես ուզեր նէ՝ պարբերա-  
կանիդ անունը փոխելու և պիծակ կամ աւելի  
յարմար անունով մը իշամեղու դնելու կ' ըլլաս :»  
«Երեւակ 1860 թիւ 94 էջ 306—307):

४८१२





# ՏՊԱԳՐԱԿԱՆ

## ԽԱՐԵՏՈՐ

ՀՀՀ	Տող	Վ.րիպակիք	Ուղղեալիք
12	19	կ'աճին (և նմանք)	կաճին
16	5	վերապատռելիին	վերապատռելի
17	20	իբրեւ	իբր
23	12	դիւրաթեկ	դիւրաթեք
25	6	հայը (և նմանաղիրը)	հայն
25	10	փոքրաւորներն (և նմանաղիրք)	փոքրաւորները
25	16	կսկսին	կըսկսին
32	7	ընելները	ընկերները
41	6	չկրնալով	չկըրնալով
52	10	աւեի	աւելի
70	13	ըով	որով
76	4	լոկիկ	լոգիկ
96	12	Թագուն	Թաքուն
120	27	նիզվիր (և այլուր)	նիզօւիր
128	22	հինգին	չորսին
128	26	Familly	Family
134	2	որոնց	որուն
136	11	դուռը	դառը
138	11	իրրեւ (և նմանաղիրք)	իրր
145	12	անդամատուրիւն	անդամատուրիւն
151	6	դիտումն	դիտումը
157	3	իրեն	իրենը
157	23	մը՝	մը
160	3	184	1840
167	11	մակրա'յարա'ր	մակրա'յարար
167	26	կրնայ (և այլուր)	կըրնայ
174	9	Magliabéecchi	Macchiaiéechi
179	30	հարտարմը-են	հարտարմըտեն
183	30	ութն	ութ

—————

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ՏՄԱԳՐԵԱԼ ԳՈՐԾԵՐԸ

	ՊԲ.
Ա. ՀՈՒԳՈՆԻ ՓՈՍԿՈԼԵԱՅ ԳԵՐԵԶՄԱՆՔ. ապառած	5
Բ. ԿԵՆՑԱՐ, ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՍԲԷՆՍԸԸՐԻ. 10	
Գ. ԱԼԷԼՈՒԻԱ, ԻՆՆԵԱԿ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ. » 5	
Դ. ՀԻՆ ՕՐԵՐ ՈՒ ԱՅԴ ՕՐԵՐՈՒ ՄԵՇԱՏՈՒՆՔ. » 5	
Ե. ԱԼԷԼՈՒԻԱ ՅԵՐՈՒԽԱՂԵՄ. 10	
Զ. ՀԻՆ ՕՐԵՐ ԵՒ ՊՈՒԷՏ ԽԱԳԱՏՈՒՐ ՄԻՍԱՔԵԱՆ. 7½	
Է. ՏԱՍՆԵՒԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՐԵՒ Յ. ՊՐ. ՏԷՐՈՅԵՆՅ. -12½	
Ը. ՄՏՈՒԵՐՔ ՀԻՆ ԴԷՄՔԵՐՈՒ. (Մամուլի տակ) —	
Թ. ԹՈՒՐՔԱՅ ՀԻՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԱՃԱՌԱԿԱՆՔ. (Մամուլի տակ) —	

Հեղինակը պատրաստ է գրական, պատմական, բանասիրական, փիլիսոփայական ու առեւտրական նաևակներու յօդուածներու եւ զիրքներու խրմագրութիւնն եւ սրբագրութիւնն ընել անգղիերէնէ մրանսերէնէ աշխարհաբառ ու գրաբառ բարզմանորեանց ուղղութիւններ մատնացոյց ընել եւ նևան նիւթերու վրայ խորհրդակցութիւններ տալ՝ արժանի պայմաններով:

Դիմել կամ գրել իր հասցեին Զարդարեան կամ Պ. Պաշենց եւ Աշճեան գրասուններն ի Զաքիմաֆաջլար կ. Պոլիսի:





9(47.95)

20n<sup>2</sup>

ԳՐԱՎԱՀԱՌ-ՀՐԱՏԱՐԱԿԻՒ Մ-99

## ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Կ. Պոլիս, Զամանակար թիւ 24—26  
Բերտ, Գուլե-Գարու թիւ 695

### ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿԵՎԱՐՔԻ ԳԱՐԾՎԱԾՈՒԹԻՒՆՔ. — Լուս Աւագի (Սըր Հօն Լրպօք) բազմ. Գ. Ասկեան, 1908 . . . 6.—
ԾԻԱԾԱԿ. — Քերոսած Միաստ Մեծարենցի, Արմա Անցոնիանի յառաջաբանով, 1907 . . . . 4.—
ՊԱՐՏԼՅԱՐԱԿԱՆ Եւ Գործական Գասդարա- կուրեան (պատկ' բազարդ) գրեց Տիկին Փ. Հա- զարամետեան, 1907 . . . . . 4.—
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԱՐԵՑՈՅՑ, Եւ Կ. Պեղպերեան, 1905 . . . . . . . . . . . 3.—

---

### Ա. Զ. Գ.

Տէրոյենցի տպագրեալ գործերէն գեղեցկապէս  
կազմուած 40 հասորներէ բաղկացեալ հաւաքածոյ  
մը՝ Զարդարեան Գրատան մէջ արահաղթելի է գրա-  
սէրներու և մատենասէրներու համար :

Գին 5 Օսմանեան Ասկի

Գին 12 $\frac{1}{2}$  դրուց

Մէկ օրին

معارف نظارت جليله سنك ٥٢ نورولی و ف ٧ میان  
تاریخلو و خصتنامه سیله طبع اوئن شدر



